


Ա. Դյուսե

Կորիրդավոր կող
ՏԸ զաշքրիւոր.

84
17 - 60



19 NOV 2010

20 APR 2006

ՄՊ

34
7-60

264



ԱՐԵԳԱԿԱՆ ՏՐԱՋԻ

ԽՈՐՃԱԿԱՐ ԿՆՈԶ ՄԸ
ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

(ՊԱՏՄԱԿԱՆ ԵՒ ԱՐԿԱՇԱԽՆԴՐԱԿԱՆ ՎՀՊ)

8398
8398



ՅԱՌԱՋԱԲԱՆ

1834 տարւոյն վերջերը, շաբաթ իրիկուն մը, Կը-
րիզիէի զինասրահին կից սենեակի մը մէջ ժողվուած,
բթասուր ի ձեռին և սիկարը բերաննիս՝ մտիկ կ'ընէ-
ինք մեր դասատուին հմտալից խօսքերուն, որ երբեմն
հաստատականց պատմութիւններով կ'ընդմիջուէին, երբ
դուռը բացուելով Ալֆրէտ տը նէրվալ ներս մտաւ:

«Ուղեւորութիւն ի Հէլվէտիա» անուն գիրքս կար-
դացողները կարելի է յիշեն այս երիտասարդը, զոր
խորհրդաւոր ու սքողեալ կնոջ մը հետ տեսած էի առա-
ջին անգամ Ֆլիւէլէնի մէջ: Ալֆրէտ, որ նոյն օրը ինձ
ուղեկից պիտի ըլլար, փութով ինձմէ առաջ մեկներ էր
նոյն կնոջ հետ: Այն ատեն պանդոկը դառնալուս՝ այս
կնոջ վրայ հարցուփորձ ընելով իմացեր էի որ շատ հի-
ամուգու կ'երևէր ան և անունը Բօլին էր: Բժիշկէրի
ջերմուկները գացած ատենն ալ, դարձեալ Պավէնոյի
մէջ մէկտեղ տեսեր էի զիրենք: Զարմանալի է որ այս
կինը ամէն անգամ տեսնելուս, պարերու և հանդէսնե-
րու հեռաւոր յիշատակ մը կ'արթննար մտքիս մէջ: Կը
կարծէի թէ այս տիրուր ու աշնագէմ կինը արդէն տե-
սեր էի զուարթ և հրաշագէմ, մեղկ «վալսա»ի կամ կայ-
թուս «կալծբա»ի մը մէջ, բայց թէ ո՞ւր և ե՞րբ, չէի յի-
շեր:

Պավէնոէ Արօնա և անկէ Սէսթօ Քալէնտէ գացի,
ուր Բօլինի վերջին յիշատակ մը ինձ կ'սպասէր: Հոն
մարեր էր այն աստղը, որուն երկինքէն խոյս առ-



698-49

Ար տեսեր էի, ու հալումաշ երխտասարդութիւնը, խորա-
տակեալ սիրու, թառամեալ գեղեցկութիւնը շիրիմի մը
ներքե ընկլմեր էին: Անիկա Բօլին նախանունէն զատ
ուրիշ աեղեկութիւն մը չէր թողուր աշխարհի մէջ:

Այս գերեզմանին մօտիկ նստայ, և նոյն կնոջ վը-
րայ ունեցած բոլոր ցիրուցան յիշատակներս ժողվելու
աշխատեցայ, բայց ի զուր հետեւաբար այս գաղանիքին
լուծումը առկախ թողուցի մինչեւ Ալֆրէտ աը Նէրվալը
տեսնելու օրս:

Արդ՝ գիւրին է ըմբռնել թէ միտքս, սիրոս և եւ-
րեակայութիւնս ի՞նչ նոր գաղափարներով լեցուեցան
երբ այսպէս անակնկալ կերպով Ալֆրէտը Կրիզիէ սրա-
հը տեսայ: Մէկ վայրկեանի մէջ բոլոր անցեալը յիշե-
ցի, և այս յիշատակներով առցուած անոր քով վազե-
ցի շատոնց նկուղի մը մէջ գտնուող մարդու մը պէս,
որ բացուած դուռնէ մը ներս եկող լոյսին կը վազէ: Ա-
սոր վրայ անիկա ձեռքը ինձ երկնցնելով ժպտեցաւ
տրտմագին իբր թէ միտքս հասկնալով:

Ալֆրէտ Կրիզիէ աղէկ աշակերտներէն մէկն էր,
բայց նրեք տարիէ ի վեր զինավարժութեան սրահը ուոք
կոխած չէր: Վերջին անդամ գալուն երկրորդ օրը մե-
նամարտ մը պիտի ունենար և ի՞նչ զէնքով կոռելիքը
չգիտնալուն՝ ձեռքը վարժեցնելու եկած էր մեր դասա-
տուին հետ: Այս օրէն ի վեր, Կրիզիէ զինքը տեսած
չէր, լսած էր միայն որ Լոնտոն կը բնակէր անիկա:
ուստի առաջին քաղաքավարական ձեւերէն ետք, իբրև
իր աշակերտին պատոյն նախանձախնդիր դասատու,
ձեռքը բթասուր մը տուաւ և մէջերնէս անոր հաւասար
ոյժով հակառակորդ մը ընարեց, սրախաղական փորձ
մը ընել տալու համար: Այս հակառակորդը Լապաթիւն

Էր:

Երրորդ ձեռքին՝ Լապաթիւի բժասուրը Ալֆրէտի
զէնքին դաստապանին հանդիպեցաւ ու ծայրին երկու
մատ վերէն կտրուելով երախակային մէջէն անցաւ եւ
պատուց շապիկին թեւը որ արիւնով ներկուեցաւ: Լա-
պաթիւ խկոյն իր բթասուրը նետեց: ան ալ մեղի պէս
կը կարծէր որ Ալֆրէտ կարեվէր խոցուած էր: Բարե-
բախտաբար սկրթուր մը միայն ստացած էր:

Բայց Ալֆրէտ շապիկին թեւը վերցնելով ուրիշ սպի-
մը ցուցուց մեղի որ աւելի ծանր պէտք էր եղած ըլլար:
Ատրճանակի գնդակ մը ուսին միաերուն մէջէն անցած
էր:

— Վա՛յ, այդ վերքը չէի զիտեր, ե՞րբ առիր, ըստ
Կրիզիէ որ ամէնքս ալ այնպէս կը ճանչնար ինչպէս որ
դայեակ մը կը ճանչնայ իր մանուկը: Ո՛չ մէկէրնիս
խայթուածք մը ունէինք, որու պատճառն ու թուակա-
նը չգիտնար:

— Որովհետեւ, պատասխանեց Ալֆրէտ, վարժու-
թիւն ընելու եկած օրէս օր մը ետքը առի, ու նոյն օ-
րը Անգլիա երթալու համար ճամբայ ելայ:

— Քեզի ըսեր էի որ ատրճանակով չկոռիս, ըստ
Կրիզիէ, ընդհանուր կանոն, սուրբ քաջին ու աղնուա-
կանին զէնքն է ու հայրենիքը փառաւորող մեծ մար-
դերու ամենէն անզին մասունքն է, զոր պատմութիւնը
մեղի կը պահէ, Շարլումանյի, Պայարի, Նաբօլէոնի սու-
րը կը յիշեն: անոնց ատրճանակներուն անունը տուող
կա՞յ: ատրճանակը աւազակին զէնքն է:

— Լա՛ւ, այդ համոզումով ի՞նչպէս երկու տարի ա-
ռաջ ատրճանակով մենամարտեցար, հարցուց Ալֆրէտ:

— Ես ուրիշ, ո՞եւ զէնքով պէտք է կոռիմ, զինա-

խաղութեան դասատու եմ. ասկէ զատ պարագաներ կան
որ մարդ այնպիսի առաջարկութիւն մը չի կրնար մեր-
ժել . . .

— Ճիշտ ես ալ այդպիսի պարագայի մը մէջ գըտ-
նուեցայ սիրելի Կրիզէս. և կը տեսնես որ աղէկ ազա-
տեր եմ:

— Այո՛, ուսիդ մէջ գնդակ մը ընդունելով:

— Հակառակորդիս պէս սրտին մէջ ընդունելէ նա-
խընտրելի է ան:

— Եւ այդ մենամարտութեան պատճառը կարելի՞
է գիտնալ:

— Ներէ, սիրելիս իմ, այդ պատմութիւնը գեռ
գաղտնիք մըն է. օրին մէկը կը գիտնաս:

— Բօլի՞նն է պատճառ . . . ըսի մեղմիկ:

— Այո՛, պատասխանեց:

— Պիտի իմանա՞նք անվրէպ, հարցուց Կրիզիէ:

— Ճշմարիտ, կրկնեց Ալֆրէտ, և ահա ապացոյցը,
հիմակ Տիւմայի հետ ընթրելու կ'երթամ և այս իրի-
կուն կը պատմեմ անոր, այնպէս որ օրին մէկը որ և է
վերնագրով հատորի մը մէջ պիտի գտնէք զայն երբ
անոր հրատարակուելուն արգելք մը չկայ, բայց առ այ-
ժըմ համբերութիւն:

Կրիզիէ ստիպուեցաւ համակերպիլ: Ալֆրէտ զիս
ընթրիքի հրատիրեց և Բոլինի պատմութիւնը ըրաւ:

Այսօր իր հրատարակութեան միակ արգելքը անե-
րեռյթ եղած է: Բօլինի մայրը մեռած ու իրեն հետ
մարած է նաև ընտանիքն ու անունը այս թշուառ
աղջկան, որուն արկածները կարծես թէ մեր ժամանա-
կէն ու երկրէն գլխովին օտար երկրի ժամանակի մը
մէջ կ'անցնին:

F O L I N

Ա.

— Գիտես որ պատկերահանութիւն կը սովորէի երբ
պատուական հօրեղբայրս մեռնելով, քրոջս ու ինձ 30,
000ական ֆր. եկամուտ թողուց:

Խոնարհութիւն մը ըրի, թէ՛ Ալֆրէտի ըսածին հա-
ւանելուս և թէ ի նշան հօրեղբայրը յարգելուս, որ աշ-
խարհէս մեկնելու ատեն այնպիսի գործ մը ըրեր էր.

— Այն ատենէն ի վեր, յարեց Ալֆրէտ, պատկե-
րահանութիւնը զուարձութիւն մը ըրի ինձի և միտքս
դրի ճամբորդել, Սկովտիան, Ալպեան լեռները և իտա-
լիան տեսնել: Ուստի նօտարիս հետ դրամական կար-
գագրութիւններս ընելով, ճամբայ երայ դէպի Հավըր,
արշաւանքս Անգլիայէն սկսելու մաքով:

Հավըր հասած ատենս, իմացայ որ "Տօղա և Ժա-
տէն Սէնի միւս կողմը Թրուվիլ կոչուած գիւղ մը կը
գտնուեին, և նկարչութեան այս երկու դասընկերնե-
րուս ձեռքը չսեղմած չուզելով Թրանայէն մեկնիլ, նաև
մտայ ու երկու ժամէն Հօնֆլէօր ու երկրորդ առառու-

Թրուվիլ հասայ: Դժբախտաբար անոնք ալ առջի օրը անկէ մեկներ էին:

Կը ճանչնա՞ս այս պղտիկ նաւահանգիստը և իր ձկնորս բնիկները, Նորմանտիոյ ամենէն նկարազրագրական տեղերէն մէկն է ան: Շրջակաները պտոյաներ ընելով քանի մը օր անցուցի հոն, և իրիկունը յարգելի պանդոկապետուհիս՝ Տիկին Օղըրէի կրակին քովիկը նստած, մտիկ կ'ընէի պատմութիւնը տարօրինակ անցքերու, որոնց երեք ամիսէ ի վեր թատր եղած էին Քալվատոյի, Մանշի ու Լուարէի գաւառները:

Լուր կար որ զարմանալի գարպետութեամբ ու յանդզնութեամբ գողութիւններ տեղի կ'ունենային և Պույխօն և Աալնէլ գիւղերու մէջտեղ ճամբորդներ անհետ եղած էին: Թղթատարը օր մը աչքը գոցուած ու ծառի մը կապուած գտնուեր էր, մինչդեռ իր կառքը մեծ ճամբուն վրայ էր և ձիերը մօտակայ մարգերուն մէջ կ'արածէին հանդարտիկ: Իրիկուն մը, երբ Քաէնի ընդհանուր համարակալը հացկերոյթ մը կուտար Հօրաս տէ Պէօցվալ անոն բարիզեան երիտասարդի մը և անոր երկու բարեկամներուն, որոնք որսի եղանակը Թրուվիլէ տասնհինգ մղոնի չափ հեռու, Պիւքիի դըղեակը անցընելու եկած էին, իր արկղը կոտրուեր ու 70,000 ֆրանքի գումար մը դողցուեր է:

Ի վերջոյ, Բօն լ'Էվէքի հարկահաւաքը, որ 15 հազար ֆր.ի վճարում մը ընելու համար Լիզիէօ կ'երթար, սպաննուեր ու իր մարմինը Թուք գետին մէջ նետուեր էր, և գետեզրը գտնուած դիակը միայն երեւան հանած էր ոճիքը, բայց ոճրագործները բոլորովին անյայտ մնացեր էին հակառակ Բարիզի ոստիկանութեան, որ այս աւազակութեանց վրայ անհանգիստ ըլւ-

լալ սկսելով, իր ամենէն արթուն պաշտօնեաներէն մէկ քանին այս կողները զրկած էր:

Այս դէպքերը, զորս յանկարծական հրդեհ մըն ալ երբեմն կը լուսաւորէր և որուն պատճառը գաղտնի մընալուն՝ նոյն ատենի ընդզիմաշիր լրագիրները կառավարութիւնը կը մեղագրէին, մինչեւ այն ատեն չտեսնուած վախ մը կը ձգէին բոլոր Նորմանտիոյ երկրին մէջ, որ այնքան անուանի էր իր փաստաբաններովը, բայց որ երբեք նշանաւոր չէր աւազակներու և մարդասպաններու կողմէ:

Կը խոստովանիմ թէ ես իմ կողմէս մեծ հաւատք չէի ընծայեր բոլոր այս պատմութիւններուն, զորս աւելի Սահարայի անապատ խորշերուն և Քալապրայի անմշակ լեռներուն յատուկ կը կարծէի, քան թէ Ֆաւլզի ճոխ գաշտերուն և Բօնթ Օտրմէրի գիւղերով, գղեակներով ու ադարակներով ծածկուած բարեկեր հովվաներուն:

Ես գողերը միշտ անտառի մը կամ անսպատի մը խորը երեակայած էի, և այս երեք գաւառներուն մէջ չկայ փոս մը, որ քարայր կոչուելու արժանի ըլլայ, և ո՛չ ծառաստան մը որ անտառի մը նմանի:

Սակայն շուտով այս պատմութեանց ստուգութեանը հաւատալու ստիպուեցայ: Հավրէն Ալանտօն գացող հարուստ Անդլիացի մը իր կնոջը հետ բռնուեր էր Տիվէ կէս մղոն հեռու, ուր գացեր էր կառքին ձիերը փոխերու:

Գողերը, կառապանին աչքը ու ձեռքը կապեր եւ զինքը ճամբարդներուն տեղը նետեր էին, բայց ձիերը ճամբան գիտնալուն ինքնին՝ ու հասարակ քալուածքով, զանիկա մինչեւ Բանվիլ բերեր ու թղթատան առ-

ջև կանգ առնելով, մինչև առտու հանդարտօրէն սպաս սեր էին որ գան զիրենք արձակեն: Առտուն, ախոռին մանչերէն մէկը դուռը բացած ատեն կառքը և կառապանը վերոյիշեալ վիճակին մէջ գտեր էր:

Այս մարդը քաղաքապետին առջև տարուելով, յայտներ էր որ մեծ ճամբուն վրայ դիմակաւոր մարդեր, որոնք իրենց հագուստին նայելով ընկերութեան վերջին կարգէն պէտք էին ըլլալ, զինքը բռներ և ճամբորդները կառքէն իջեցուցեր էին: Անզիացին ինքինքը պաշտպանել ուզեր էր, ատրճանակ մը պարապուեր էր և խկոյն ողբեր ու աղաղակներ լսեր էր, բայց բան մը չէր տեսեր զինքը երեսն ի վար պառկեցուցած ըլլալնուն համար. այլուր, քիչ մը ետքը կապուեր ու կառքին մէջ դրուեր էր, որով ձիերը զինքը թղթատուն բերեր էին ուղղակի, ինքը զանոնք բերելու տեղ:

Ոստիկանութիւնը ոճրին աեղը գնաց խկոյն, իրօք Անզիացին մարմինը փոսի մը մէջ գտնուեցաւ զայոյնի երկու հարուածով զարնուած, բայց կնոջ հետքը չտեսնուեցաւ:

Այս նոր դէպքը հազիւ թրուվիլէ տասը տաս երկու մզոն հեռու տեղի ունեցեր էր, ու զոհին մարմինը Քաէն բերուած ըլլալուն, ա'լ չէի կրնար տարակուսիլ եթէ Ս. Թովմասին չափ ալ թերահաւատ ըլլայի, վասն զի հինգ վեց ժամու մէջ կրնայի անոր պէս երթալ ու վէրքը մատովս շօշափել:

Այս պատահարներէն երեք չորս օր ետքը, և մեկոնելէս օր մը առաջ միտքս զրի վերջին այցելութիւն մը տալ այն ծովափերուն, ուրկէ ա'լ պիտի հեռանայի:

Ուստի նաւակս, զոր ամառուան մը համար բռներ

էի, ինչպէս Բարիզ կառք մը կը վարձեն, պատրաստել տուի, և երկինքը պայծառ ու օդը գրեթէ ապահով տեսնելով, ճաշս, վրձիններս և մատիտներս հոն դրկեցի ու առագաստը հովին տուի առանց հետս նաւաստի առնելու:

— Իրաւ, ընդմիջեցի, իրեւ նաւավար ունեցած սնափառութիւնդ գիտեմ, ու կը յիշեմ, որ այդ կրթութիւնը թիւյլըրի և Քօնքօրտի կամուրջներու մէջ տեղ ըրիր ամերիկեան գրոշակով նաւակի մը մէջ:

— Այս՝ շարունակեց Ալֆրէտ ժպտելով, միայն թէ այս անգամ այդ սնափառութիւնը քիչ մնաց որ դժնդակ պիտի ըլլար ինծի համար: Նախ ամէն բան աղէկ գնաց, մէկ առագաստով ձկնորսի նաւակ մը ունէի, զոր դէկով կրնայի կառավարել: Հովք Հավրէն կը փչէր և զիս յիրաւի զարմանալի արագութեամբ կը սահեցնէ խաղաղ ծովուն վրայ:

Այսպէս գրեթէ ութ տասը մղոն ճամբայ ըրի, ետքը յանկարծ հովք զարդեցաւ և ովկիանոսը հայելիի մը պէս անշարժ մնաց: Ճիշդ Օրնը գետախառնունքին դիմացն էի, աշ կողմս՝ Լանկրիւնի հրուանդանը, Լիօնի ժայռերը, և ձախ կողմս տեսակ մը աբբայարանի աւերակներն ունէի, Պիւրսիի դղեակին կից. ասիկա պատրաստ մարգագետին մըն էր պատկեր մը շինելու համար, մինակ օրինակելը կը մնար. ուստի առագաստով զար առի ու սկսայ աշխատիլ:

Գծագրութեամբս զբաղած՝ չեմ գիտեր թէ որքան ատենէ ի վեր կ'աշխատէի, երբ դէմքիս վրայ զգացի սահիլը այն տաք հովերէն մէկուն, որ փոթորիկի մը մօտենալը կ'իմացնեն. նոյն միջոցին ծովուն գոյնն ափոխուեցաւ և կանաչէն մոխրագոյն գորշ եղաւ: Դէպի

բացը դարձայ:

Երկինքը սև ու խիտ ամպերով ծածկուեր էր, և անոնց մէջէն սպրդող փայլակ մը կարծես թէ լեռներու շղթայ մը կը պատուէր. խորհեցայ որ բոպէ մը պէտք չէ կորսնցնել. ինչպէս որ առտուն կը կարծէի, հովը արևին հետ դարձեր էր, պզտիկ առագաստը բացի և դէպի թրուվիլ ուղղուեցայ, ծովեղերքին մօտենալով, որպէս զի վասնդի պահուն կարենամ հոն խբել: Քառորդ մղոն ճամբայ ըրած չէի երբ տեսայ որ առագաստու կայմին կը փակէր: Այս առերևոյթ հանդարտութենէն վախնալու, շուտ մը երկուքն ալ վար առի:

Եւ իրօք վայրկեան մը ետքը հովերը սկսան զիշրար ոիմաւորել, ծովը յուղուեցաւ և որոտում մը գոռոաց երկինքէն. արհամարհելի ծանուցում մը չէր այս:

Փոթորիկը արշաւող ձիու մը արագութեամբ կը մօտենար: Զգեստներս հանեցի, և թիերը ձեռք առնելով սկսայ դէպի ծովեղը թիավարել:

Հոն հասնելու համար երկու մղոն ճամբայ պէտք էի ընել, բարեբախտաբար մակընթացութեան ատենն էր. ու թէ հովը հակառակ էր, կամ լաւ ևս է ըսել թէ անկանոն քամիներ ամէն կողմէ կը փէկին, մակընթացութիւնը զիս դէպի ծովեղերք կը մղէր: Ես ալ իմ կողմէ բոլոր ուժովս թիավարելով, հրաշք կը գործէի, սակայն փոթորիկը ինձմէ շուտ կը քալէր, այնպէս որ եկաւ հասաւ ինծի: Եւ ինչ որ աւելի գէշ է, մութը սկսած էր կոխել, բայց դեռ բոլորովին գիշեր չեղած կը յուսայի ծովեղերք հասնիլ:

Սոսկալի ժամ մը անցուցի. նաւակս ընկուզի փետեկի մը նման ալիքներու մէն մի շարժման հետեւելով անոնց հետ կ'ելլէր ու կ'իջնէր:

Կը թիավարէի շարունակ, բայց տեսայ որ պարապտեղ կը յոգնիմ, և լողալով ազատելու հարկը նախատեսելով թիակները իրենց ճանկերէն հանեցի, նաւուն խորը՝ առագաստին ու կայմին քով նետեցի և մէկ շապիկով ու վարտիքով մնացի, շարժումներս արգիլով ամէն հագուստներս հանելով:

Երկու երեք անգամ ծովը նետուելու եղայ, բայց նոյն իսկ նաւակին թեթեռութիւնը, որ սունկի պէս ջուրին երեսը կը լողար և կաթիլ մը ջուր չէր առներ, դիս աղատեց, միայն ամէն բոպէ կը վախնայի որ նաւակը չը շրջի:

Անգամ մը կարծեցի որ հողին զպաւ, բայց թընդիւնը այնքան արագ և թեթե եղած էր որ չհամարձակեցայ յուսալ:

Ասկէ զատ՝ մութը սաստիկ էր, և ինձմէ քսան քայլ հեռուն չէի կրնար որոշել, հետևաբար ցամաքէն որքան հեռի ըլլալս չէի զիտեր: Յանկարծ սաստիկ ցնցիւն մը զգացի. այս անգամ տարակոյս չկար, նաւակս զետին գպած էր, բայց չը գիտէի թէ աւագի՞ վըրայ էր թէ ժայռի մը:

Ալիք մը նորէն ջուրին երեսը հաներ էր զայն, և քանի մը վայրկեան նոր ոյժով մը կը յառաջանայի. Ի վերջոյ այնպիսի զօրութեամբ մը առաջ մղուեցաւ որ կոհակը ետ քաշուելու ատեն ողնափայտը խրած մնաց:

Իսկոյն բոլոր ունեցածս թողով վերարկուս առնելս և դուրս ցատկելս մէկ ըրի: Ջուրը մինչև ծունկերս կուգար, և կոհակը որուն լեռի մը չպէս յառաջանալը կը տեսնէի, ինծի չհասած ծովեղերքը գտնուեցայ:

Կը հասկնաս անշուշտ որ ժամանակ չկորսնցուցի. վերարկուս ուսա առի և փութով գէպի ցամաք յառաջա-

ցայ: Քիչ մը ետքը կը սահէի կոպիճ ըսուած տեսակ մը քարերու վրայ, որոնք մակընթացութեան սահմանը կ'որոշեն: Պահ մը ետքը կոխած երկրիս տեսակը փոխուեցաւ կրկին. այս անդամ կը քալէի տեսակ մը խռտերու մէջ, որոնք աւագակոյտերու վրայ կը բուսնին. ա՛լ վախնալիք բան մը չկար. կանգ առի:

Գիշերով հիանալի բան է կայծակի լուսուն ծովը տեսնելը ալեկոծութեան ատեն. աւերքի և քասոփ պատկերն է այն, և միակ տարրը, որու Աստուած կարողութիւն տուեր է իրեն դէմ ապստամբելու, իր փայլակներու ալիքներովը պատասխանելով: Ովկիանոսը շարժուն և երկնաբերձ լեռներու շղթայի մը կը նմանէր անդունդներու նման խորունկ ձորերով: Ամէն անգամ որ երկինքը կ'որոտար, անոնց գագաթէն մինչեւ անոնց խորը գեղնորակ լոյս մը կ'իջնէր օձածեւ և կ'երթար կը մարէր այն վիճերուն մէջ, որոնց բացուին ու գոցուիլն ու բացուիլը մէկ կ'ըլլար:

Հետաքրքրութեամբ լի սոսկումով մը այս վեհ տեսարանը կը դիտէի, զոր պարապ տեղ հոչակառը պատկերահան Վէրնէ տեսնել ուզեց և զիտեց նաւուն կայմէն, ուր ինքզիթքը կապել տուած էր, վասն զի մարդկային զրիչ մը երգեք պիտի չկրնայ անոր զարհուրելի և ահարկու վսեմութիւնը նկարել: Կարելի է ամբողջ գիշերը հոն ակնապիշ և անշարժ անցընէի ակնդէտ, եթէ յանկարծ անձրևի լայն կաթիլներու դէմքիս զարնելը չզգայի:

Թէև տակաւին Սեպտեմբերի մէջտեղն էինք, գիշերները բաւական ցուրտ էին, ուստի անձրևի դէմ պաւէն մը գտնելու կ'աշխատէի մտովի, երբ յիշեցի ծովէն տեսած աւերակներս, որ հոն մօտը պէտք էին

ըլլալ. հետևաբար ընթացքս շարունակելով ցից զառիվերէ մը վեր ելայ և տեսակ մը սարահարթի վրայ գտնուեցայ: Առջևս սև զանգուած մը կը տեսնէի և առանց ինչ ըլլալը որոշելու դէպ անոր կը յառաջանայի, յուսալով որ անգրէպ ապատանարան մը պիտի գըտնէի հոն. ի վերջոյ փայլակ մը շողաց և մատուռի մը աւերեալ սրանը տեսայ. ներս մտայ և մենարանի մը մէջ գտնուելով ամենէն ապահով տեղը փնտոեցի և անկիւն մը շուքին տակ նստայ, մինչև առտու հոն սպասելու որոշմամբ, վասն զի ծովեղերքը չնանչնալուս նոյն օդին բնակութիւն մը փնտոելու ետեւէ չէի կրնար ըլլալ:

Այլուր ի Վանտէ և Ալպեան լեռները ըրած որսորդութեանց մէջ, Պրըթօն հիւղի մը կամ Հէլվէտական խրձիթի մը մէջ ասկէ աւելի գէշ գիշերներ անցուցեր էի:

Զիս անհանգիստ ընողը ստամոքսի ճմլում մըն էր միայն, որ կը յիշեցնէր թէ առտուան ժամը տասնէն ի վեր բերանս բան մը չէի զբած, երբ մէկէն յիշեցի որ Տիկին Օզբրէի ըսած էի որ վերարկուիս զրպանները չըմոնայ. աշխուժիւ ձեռքս հոն տարի, և տեսայ որ իմ բարի պանդոկապետուհիս պատուէրս չէր մոոցեր, զըրպաններէս մէկուն մէջ հաց մը և միւսին մէջ ոսմով լեցուն դդում գտայ:

Ասկէ աւելի յարմար ընթրիք մը չէր կրնար ըլլալ: Զայն լմնցուցածիս պէս անոյշ ջերմութիւն մը զգացի անդամներուս մէջ որ թմբելու սկսած էին, գաղափարներս, որ ախուր գոյն մը առած էին անօթի տքնութեան մը մէջ, կենդանացան, և զգացի որ քունը յոդնութեան առաջնորդութեամբ պիտի գար: Ուստի յոդնութեան առաջնորդութեամբ պիտի գար:

տի վերաբրկուխս մէջ պլուեցայ, սիւնին կոթնեցայ եւ
շուտ մը ծովեղերքին դէմ փշրուող ալիքներուն և աւե-
րակներուն մէջէն հովին հանած շիւնէն օրօրուելով
քնացայ:

Գրեթէ երկու ժամէ ի վեր կը քնանայի, երբ դրան
մը իր ծխնիներուն վրայ դառնալով և պատին դէմ զար-
նուելով հանած ձայնէն արթնցայ, նախ աչքերս լաւ
մը բացի, ետքը աճապարանքով ոտքի ելայ սիւնին
ետին պահուելու բնազդական զգուշութիւնը ընելով...
Բոլորտիքս բան մը չաեսայ և չսեցի. բայց և այնպէս
զգուշութիւնը ձեռքէ չթողուցի, համողուած ըլլալով որ
զիս արթնցնող ձայնը իրօք լսուած էր և թէ երազի մը
պատրանքը զիս խաբած չէր բնաւ:

Փոթորիկը հանդարատեր էր, ու թէև երկինքը տակաւին սե ամպերով ծածկուած՝ լուսինը մերթ ընդ մերթ անոնց մէջէն իր մէկ շառաւիզը սահեցնելու կը յաջողէր։ Լոյսի այս վաղանցուկ վայրկեաններէն մէկը բոլորափս նայուածք մը նետելու համար աչքս դարձուցի այն գրան վրայէն, ուրիէ կը կարծէի թէ ձայնը լըսւած էր։ Ինչպէս որ մութին մէջ նշմարեր էի, հին արբայրարանի մը աւերակներուն մէջտեղն էի, և որքան որ գեռ կանգուն վիլատակներէ ներելի էր գատել, մատուան մէջ կը գտնուէի. աջ և ձախ կողմս մենարանին երկու գաւելիթները կ'երկնային ցած և կոր կամարներու վրայ, մինչգեռ զիմացը բարձր խոտերու մէջտեղ քանի մը կարտուած և գետնամած քարեր գերեզմաննոցը կ'որոշէին, ուր այս մենարանին նախկին բնիկները կուգային աշխարհէս հանգչելու քարէ խաչին տակ, որ թէև հաշմ և իր Յիսուսէն զուրկ, բայց տակաւին կանգուն էր։

— Դիտես, յարեց Ալֆրէտ, և ամէն ձշմարիտ քա-
ջերը պիտի խոստովանին որ ֆիզիքական ազդեցու-
թիւնները անհուն զօրութիւն մը ունին հոգիի տպա-
ւորութեանց վրայ:

Առջի օր սոսկալի ալեկոծութենէ մը ազատեր, զբ-
րեթէ պաղէն սառած անծանօթ աւերակներու մէջտեղ
հասեր՝ և վաստակաբեկ քուն մը քաշեր էի որ այս մե-
նութեան մէջ տարօրինակ ձայնով մը խանգարուած



Էր. ի վերջոյ աչքերս բացած ատեն՝ Նորմանտիան երկու ամիսէ ի վեր աւերող գողութիւններու և սպանութեանց նոյն իսկ տեսարանին վրայ կը գտնուէի: Մինակուկ, անզէն, և այնպիսի տրամադրութեան մը մէջ ուր բնական տկարութեան մը նախընթաց նշանները կ'արգիլեն որ թմրած դատողութիւնդ իր բոլոր գործունէութիւնը գտնէ: Ուստի զարմանալի չէ եթէ կրակին քով լսած բոլոր պատմութիւններս միտքս եկան և սիւնին կոթնած մնացի ոտքի վրայ, փոխանակ նորէն պառկելով քնանալու:

Սոկէ զատ մարդկային ձայնէ մը արթննալուս վրայ համոզումս այնքան հաստատ էր որ մութ գաւիթները և գերեղմանոցին աւելի լուսաւոր միջոցը զննելէ ետքը, աչքերս շարունակ կը յառէին այն պատին մէջ ընկղմած դրան վրայ, ուր վատահ էի որ մէկը մըտած էր, քան անգամ երթալ ականջ դնել ուղեցի, տեսնելու համար թէ ձայն մը իմ կասկածս պիտի հաստատէ՞ր թէ ոչ:

Բայց մինչև հոն երթալու համար պէտք էր անցնիլ այնպիսի միջոցէ մը զոր լուսինը լուսաւորած էր: Արդ՝ կարելի է ուրիշներ ալ այս մենարանին մէջ ինձի պէս պահուած էին և անտես կը մնային ինչպէս որ ես իրենց անտես կը մնայի մութին մէջ անշարժ կենաւով:

Սակայն քառորդ մը ետքը այս անապատին մէջ այնպիսի հանդարտութիւն մը և լուսինը մը տիրեց որ միտքս դրի լուսինը ամպի ետին ծածկուածին պէս զիս այն խորշէն զատող տասնըհինդ քսան քայլի միջոցը անցնիլ և երթալ դրան քով ականջ դնել: Առիթը չուշացաւ, շուտով ամպ մը լուսինը սքօղեց և մութ

անանկ մը կոխեց որ կարծեցի թէ որոշումս կրնայի ի գործ դնել անվտանգ: Ուստի մեղմիւ բաժնուեցայ սիւնէն, որու գոթական քանդակի մը պէս փակուած կեցեր էի մինչև այն վայրկեանը:

Ծունչս բռնելով և ամէն մէկ քայլիս մտիկ ընելով գաւիթին պատին քով հասայ սիւնէ սիւն: Պահ մը անոր կոթնելով յառաջացայ, ու վերջապէս կամարին տակը տանող աստիճաններուն մօտ հասնելով երեք ոտք իջայ և գուռք բռնեցի:

Տասը վայրկեանի չափ մտիկ ըրի առանց բան մը լսելու: Քիչ քիչ առաջին համոզումս մարելով երկրայութիւնը սկսաւ անոր յաջորդել: Կը սկսէի հաւատալ որ երազիս մէջ խարուած էի և թէ ինձ ապաւէն տըւող այն աւերակննրու միակ բնակիչն ես էի, բայց դուռնէն հեռանալու և նորէն դէպի սիւնը ուղղուելու պահուած լուսինը կրկին երկցաւ և իմ տեղս երթալու համար անցնելիք միջոցս լուսաւորեց: այս անպատեւութեան հակառակ, ճամբայ պիտի ելլէի երբ քար մը կամարէն քակուելով վար ինկաւ:

Հանած դղրդիւնը լսեցի և պատճառը գիտնալով հանդերձ՝ սկսայ գողալ իբր թէ ազգարարութիւն մը ըլլար անիկա և փոխանակ իմ առջի զգացման հետեւու, վայրկեան մը ևս կամարին զլիսի վրայ երկնաւով ըրած շուքին տակ կեցայ:

Յանկարծ ետևի կողմէն հեռաւոր ձայն մը եկաւ ականջիս՝ գետնափորի մը մէջ գոցուած դրան մը հանած ձայնին պէս: Քիչ մը ետքը հեռուէն քայլերու ձայներ լսեցի որ երթալով մօտեցան: Մէկը իմ երեք ոտք իջած խորունկ սանդուխէս վեր կ'ելլէր:

Այս միջոցին լուսինը նորէն աներեսոյթ եղաւ: Մէկ

ոստումով գաւիթը նետուեցայ, ձեռքերս ետիս տարածեցի և աչքերս ելած խորշիս վրայ սեւեռած՝ ետ ետքաշուելով պահապան սիւնին քով առջի տեղս բռնեցի:

Պահ մը ետքը զիս արթնցնող կոնչիւնը նորէն հընչց, դուռը բացուելով գոցուեցաւ, ու մարդ մը ելաւ անկէ, մութին մէջ կէս մը պահուելով կանգ տուաւ պահ մը մահիկ ընելու ու բոլորտիքը նայելու համար և տեսնելով որ ամէն բան հանդարտ էր, գաւիթը մտաւ և իմ գտնուած կողմիս հակառակ ուղղութեամբ յառաջացաւ:

Մութը անսանկ սաստիկ էր որ տասը քայլ չըրած աչքէս աներեւոյթ եղաւ:

Քիչ ետքը լոսուինը նորէն երեւցաւ և պղտիկ գերեզմաննոցին ծայրը խորհրդաւոր անծանօթը նչմարեցի բան մը ի ձեռին:

Երկու երեք ձեռք հող վերցուց գետնէն. բայսած ծակին մէջ նետեց բան մը զոր չկրցայ որոշել, և անշուշտ իր ըրածին հետքը մարդոցմէ զաղտնի պահելու համար իր տւանդը ձգած տեղուոյն վրայ գերեզմանի մը քարը բերաւ դրաւ:

Այս զգուշութիւնները ընելէ ետքը չորս դին նայեցաւ կրկին և բան մը չտեսնելով ու չսելով զնաց բահը մինարանին սիւներէն մէկուն դէմ կոթնցուց և կամարի մը ներքեւ աներեւոյթ եղաւ:

Թէև այս միջոցը կարծ և պատմած տեսարանս ինձթեան և գործողին հեռաւորութեանը հակառակ՝ անոր 27 կամ 30 տարեկան խարտեաց մազերով և միջահասակ երիտասարդ մը ըլլալը որոշեր էի:

Ինչպէս որ սովորաբար գիւղացիները տօնի օրերը

կը հագնին, կապոյտ կտաւէ տափատ մը հագած էր, բայց իր երևոյթին հակառակ՝ ուրիշ աստիճանի վերաբերիլը կը յայտնուէր մէջքէն կախուած որսի դանակէ մը, որուն դաստապանին և ծայրին փայլիլը կը տեսնէի լուսնի ճառագայթներուն տակ:

Իր գէմքին ճշգրիտ գծագրութիւնը ինձ դժուար էր տալ, բայց եթէ վերսախն իրեն հանդիպէի, զի՞նքը պիտի կարենայի ճանչնալ:

Դիւրաւ կը հասկնաս որ այս տարօրինակ տեսարանը մինչև առոտո ոչ միայն քնանալու ամէն յոյս, այլ եւ ամէն գաղափար անհնա ընելու կը բաւէր: Ուստի առանց պահ մը յոդնութիւն գգալու, մաքիս մէջ երթեւեկող հազար մտածումներով զբաղած՝ ոտքի վրայ մնացի այս գաղանիքը լուծելու որոշումով, այլ առայժմ անկարելի էր այդ. վասն զի ինչպէս որ ըսի, անզէն էի, ո՛չ այս գրան բանլիքը ունէի եւ ոչ լժակ մը զայն խորակելու համար, ասկէ զատ մտածելու էր նաեւ թէ այս փորձին ծայրը՝ Տօն Քիշօդին պէս կրնայի հովի ազօրիք մը գտնել:

Հետեւաբար լուսնալու մօտ նոյն պարտէզին ճամբան՝ ու ըկէ որ ներս մտեր էի՝ բանեցի եւ շուտ մը լեռան զարիվայրին վրայ գանուեցայ:

Անհուն մշուշ մը ծովը կը ծածկէր:

Սպասեցի որ փարատի ան: Կէս ժամ ետքը արեւը ծագեցաւ եւ իր առաջին ճառագայթները հալեցուցին այն շոգին որ առջի օրուան մբրիկէն տակաւին զայրացած եւ յուղուած ովկիանը կը ծածկէր:

Կը յուսայի որ մակընթացութիւնը նաւակս ծովեղերը նետած ըլլալուն կրնայի գտնել, իրօք կոպիճներու մէջ խրած էր ան: Բայց ծովը քաշուած էր եւ ո՛չ

միայն դայն ջուրը ձգելը անկարելի՝ այլ նաեւ ժայռի մը վրայ իր մէկ տախտակը կոտրած ըլլալուն, անով թրուվիլ դառնալը մտքէս անցընել պարապ բան էր:

Բարեբախտաբար ծովեզերքը շատ ձկնորսներ կը գտնուին, եւ կէս ժամ չանցած նաւակ մը տեսայ որ քիչ մը ետքը ճայնս հասնելու չափ մօտեցաւ. նշան ըրի, պոռացի եւ յաջողեցայ. նաւակը դէպ ինձ ուղղուեցաւ:

Իմ նաւակիս՝ որ նոր մակընթացողթիւն մը կը ընար առնել տանիլ, կայմը, առագաստը եւ թիակները հոն փոխադրեցի, իսկ կմախքը թողուցի որպէս զի տէրը գայ տեսնէ, եթէ զեռ կրնար ծառայել եւ մասնակի նորոգութիւնը կամ ամբողջ կորուստը վճարելով կ'ազատէի:

Զիս նոր Խօպէնսօն Քրիյզօէի մը պէս գտնող ձըկնորսներն ալ թրուվիլցի էին, ճանչցան զիս եւ զիս գըտնելնուն վրայ զգացած ուրախութիւննին յայտնեցին, առջի օրը ճամբայ ելլելս տեսեր էին և նայելով որ ետքէ դարձած, զիս խեղղուած կը կարծէին:

Նաւաբեկութիւնս պատմեցի իրենց և իմ կարգիս ես ալ հարցուցի թէ ի՞նչպէս կը կոչուէին լերան գագաթի աւերակները, զորս սկսեր էինք տեսնել ծովեզերքէն հեռանալով:

Պատասխան տուին թէ կրան Բրէի աբբայարանին Փլատակներն էին, Պիւրսիի դղեակին կից՝ ուր Հորաս ոը Պէօցվալ կոմսը կը բնակէր:

Երկրորդ անգամն է որ այս անունը կը լսէի և սըրտիս մէջ հին յիշատակ մը արթնցնելով զայն կը դուզացնէր: Հորաս ոը Պէօցվալ կոմսը օրիորդ Բօլին աը Մէօյլէնի ամուսինն էր:

Brassai
— Բօլին աը Մէօյլէն, գոչեցի Ալֆրէտի խօսքը ընդմիջելով, Բօլին աը Մէօյլէն...: Եւ բոլոր յիշողութիւնս արթնցաւ...: Այո՛, միշտ... այդ կինն է որ իտալիոյ մէջ քեզի հետ տեսայ: Պ... իշխանուհին, Ֆ. Շ. Դուքսին և տիկին Մ...ի սրահները մէկտեղ գտնուեցանք: Այնքան դեղնած և աւրուած էր որ չկրցայ ճանչնալ զայն: Օ՛հ, խելացի, տաղանդաւոր, հրապուրիչ կին մըն էր ան, սև սքանչելի մազերով, սէգ և անոյշ աչքերով. խեղճ աղջիկ. հիմա կը յիշեմ և կը ճանչնամ:

— Այո՛, պատասխանեց Ալֆրէտ յուզեալ և խեղդուկ ձայնով մը, այո՛... ատիկա է...: Ինքն ալ քեզ ճանչցեր էր, և անոր համար այնքան զգուշութեամբ քենէ իկը խոսափէր ճամբորդութեան մէջ: Գեղանի, չնորհալի և քաղցր հրեշտակ մըն էր, վասն զի, ինչպէս որ ըստ, զանիկա ստէպ մէկտեղ տեսած ենք, բայց չես գիտեր որ այն տեսն բոլոր հոգիովս զայն կը սիրէի, և եթէ այսօրուան հարստութիւնս ունենայի, անշուշտ ամուսնութեան կը խնդրէի. լոեցի, վասն զի համեմառօքէն այն տաեն աղքատ էի:

Ոստաի հասկցայ որ եթէ տեսութիւնս հետը շարունակէի, բոլոր ապագայ երանութիւնս արհամարհական նայուածքի մը կամ ամօթալի մերժումի մը դէմ կը խսպայի:

Ճամբայ ելայ դէպի Սպանիա և Մատրիտ, իմացայ որ Օրիորդ Բօլին աը Մէօյլէն Հօրաս աը Պէօցվալ կոմսին հետ ամուսնացեր էր:

Այս ձկնորսներուն արտասանած անունը մտքիս մէջ նոր խորհուրդներ արթնցուցեր էին, որոնք զիշերուան տարօրինակ անցքին մինչև այն ատեն մտքիս

մէջ ձգած տպաւորութիւնները սկսան աւրել։
Սակէ զատ՝ լոյսը, արևը և մեր սովորական կենաց
այսպիսի դէպքերու հետ քիչ յարաբերութիւն ունենաւ-
լը՝ այս ամէնը երազ կը կարծեցնէին ինծի համար։

Ոստիկանութեան ազգարարութիւն մը ընելու գա-
ղափարը բոլորովին մարած էր, և այս գաղտնիքը ան-
ձամբ լուծելու խորհուրդը միայն սրախ մէջ մնացեր էր,
ասկէ զատ՝ պահ մը զգացած վախիս վրայ զղալով
կ'ուղէի ինքնինքիս գոհացուցիչ հատուցում մը ընել։

Սատուն ժամը տասնըմէկ կար երբ թրուվիլ հա-
սայ։ Ամէնքը զիս կը շնորհաւորէին, վասն զի կը կար-
ծէին թէ կամ խեղզուած կամ սպաննուած էի, և կ'ու-
րախանային միայն ընդհանուր յոգնութեամբ մը աղա-
տելուս համար։ և իրօք յոգնութենէս խսկոյն անկողին
մտայ, պատուիրելով որ լրիկուան ժամը հինգին զիս
արթնցնեն և թօն լ'էվէք երթալու համար կառք մը
պատրաստ ունենան, վասն զի որոշեր էի գիշերը հոն
անցընել։

Պատուէրներս կէտ առ կէտ գործադրուեցան, և
ժամը ութին հոն կը գտնուէի։

Երկրորդ օրը աստուան ժամը վեցին, սուրհանդա-
կէն ձի մը առի և առաջնորդիս ընկերութեամբ ճամբայ-
ելոյ դէպի Տիվ։

Միտքս՝ հոն հասնելէ ետքը՝ իրը պարզ ճեմող ծո-
վեզերք երթալ, անոր երկայնութեամբը մինչև կրան
Բրէի աւերակները յառաջանալ, և իրեն մարդերու սի-
րող՝ ցորեկով այց մը ընել էր այն տեղերուն զորս կ'ու-
զէի լաւ մը ճանչնալ գիշերով գալու համար։

Անակնկալ դէպի մը այս ծրագիրս աւրեց և զիս ու-
րիշ ճամբով մը նպատակիս տարաւ։

Սուրհանդակապետին՝ որ նաև Տիվի քաղաքապետն
էր, տունը հասած ատենս բոլոր պահակները գրանը առ-
ջեւ ու քաղաքը տակնուվրայ գաայ, նոր սպանութիւն
մը ևս տեղի ունեցած էր, այս անգամ անօրինակ յանդ-
գնութեամբ։

Տը Պէօցվալ կոմսուէին, որ քանի մը օր առաջ Բա-
րիուէն եկած էր, նոյն խսկ իր գղեակին՝ ուր կոմսը և
իր երկու բարեկամներն ալ կը բնակէին, պարտէզին
մէջ սպաննուած էր։

Կ'իմանա՞ս, իմ սիրած կինը . . . Բօլին, որու յիշա-
տակը սրտիս մէջ արթնցած և բոլորովին կենդանի էր . . .
Բօլին գիշերով իր գղեակին պարտէզին մէջ սպաննուած
էր, մինչդեռ ես, անոր կից վանքին աւերակներուն մէջ,
այսինքն իրմէ հինգ հարիւր քայլ հեռի կը գտնուէի.
անհաւատալի բան մըն էր սպիկա . . .

Յանկարծ այն երեւումը, դուռը, մարդը, ամէն
բան միտքս եկաւ, պիտի խօսէի, ամէն բան յայտնէի,
երբ չգիտեմ ի՞նչ տեսակ նախազգացում մը զիս արգի-
լեց, և միտքս դրի բան մը երկան չնանած իմ հետա-
զոտութիւնը մինչև ծայրը տանիլ։

Ոստիկանութիւնը, որ եղելութիւնը ժամը չորսին
իմացեր էր, քաղաքապետը, դատաւորը և երկու բժիշկ
տանելու եկած էր արձանագրութիւնը գրելու համար։

Առաջինը և երկրորդը պատրաստ էին, բայց երկու
բժիշկներէն մէկը գրեծով բացակայ ըլլալով չէր կրնար
գալ։ Ես պատկերահանութեան համար անդամագննու-
թեան քիչ մը աշխատած ըլլալու պատճառաւ Շարիթի-
էի հիւանդանոցը իբր վիրաբոյժ—ուսանող ներկայա-
ցայ, ինձմէ լաւագոյն մը չգտնուելուն համար զիս ըն-
դունեցին և ճամբայ ելանք դէպի Պիւրսիի գղեակը։

Բոլորովին ներքին դրդումով շարժեր էի. իմ փա-
փաքս՝ դագաղին աախտակները Բօլինի վրայ գոցուե-
լէ առաջ, անգամ մը ևս զինքը տեսնել էր, և կամ,
լաւ ևս է ըսել, կը հնագանդէի ներքին ձայնի մը, որ
երկինքէն կուգար ինծի:

Դղեակը հասանք:

Կոմսը նոյն առառու Քաէն գացեր էր կուսակալէն, հրաման խնդրելու համար դիակը փոխադրելու Բարիզ, ուր իր ընտանիքին գերեզմանատունը կար, և հեռացած էր այն միջոցին, ուր արդարութիւնը իր պաղ ձեւերը ի գործ պիտի դնէր, ձեւեր՝ որ այնքան ցաւալի են յուսահատ մարդու համար:

Իր՝ բարեկամներէն մէկը ընդունեց զմեղ և կոմ-
սուհիին սենեակը տարաւ։ Հազիւ ոտքի վրայ կրնայի
կենալ. ծունկերս կը դողային, սիրտս ուժգին կը տրո-
փէր և մեր տեսնելիք նահատակին պէս գունատ պէտք-
էի ըլլալ։ Բոլորտիքս խռովեալ նայուածք մը նետեցի
և անկողնի մը վրայ մարդկային ձև մը տեսայ, որ իր
վրայ արդէն ծածկուած պատանքին տակէն կ'երևար

Զգացի որ բոլոր արիութիւնն կորսնցնելու վրայ էի և դրան կոթնեցայ: Բժիշկը դէպի անկողին մօտեցաւ այն հանդարտութեամբ և անիմանալի անզգայութեամբ, որ սովորութիւննը կուտայ մարդուն, և դիակը ծածկող սաւանք վերցնելով գրուխր բարձաւ:

Այս ամեն կարծեցի որ կամ կ'երազէի տակաւին և կամ թէ կախարդութեան մը ներքե էի:

Անկողնին վրայ տարածուած դիակը առ Պէօցվալ կոմսուհին դիակը չէր:

Այս սպաննուած կինը, որուն մահը ստուգելու եւ կած է կինք, թօլինը չէր բնաւ...:

Բարակ և փափուկ ձեռքերով դեռահաս և գեղանի
կին մըն էր ան:

Վէրքը աջ կուշտն էր և գնդակը երկու կողերէն թափանցելով, սրտին մէջէն անցեր և հետեաբար մակը վայրկենական եղած էր:

Այս ամէնը այնպիսի տարօրինակ գաղտնիք մըն էր
որ սկսայ շփռթիլ. կասկածներս չէի գիտեր ո՞ր կողմ
ուղղել. բայց իրաւը ան էր որ, այս կինը չէր այն Բօ-
վինը, զոր իր ամուսինը սպաննուած կը հրատարակէր
և որուն անունով ուրիշ մը պիտի թադուէր:

Զեմ գիտեր թէ բոլոր այս վիրապուժական գործութեան մէջ ի՞նչ բանի ծառայեցի և արձանագրութեան ներքեւ ի՞նչ ստորագրեցի. աղէկ որ Տիվի քիչիկը, անշուշտ ուսանողի մը վրայ իր ունեցած գերազանցութիւնը հաստատել ուզելով, բոլոր գործը վրան առաւ և միայն իմ ստորագրութեամբ գոն եղաւ,

Գործողութիւնը զրեթէ երկու ժամ տեսեց, ետքը շղեակին սեղանատունը իջանք, ուր մեզի համար զուվարար ըմպելիներ պատրաստեր էին:

Մինչդեռ իմ ընկերներս այս քաղաքավարութեան
կը պատասխանէին սեղանին մօտենալով, ես գացի եւ
դդեակին առաջակողմը նայող պատուհանին կոթնցուցի
զլուխս մտախոհ։

Քառորդէ մը ի վեր հոն էի գրեթէ. երբ փոշիով ծածկուած մարդ մը իր ձիովը բակը մտաւ արշաւակի, ձիէն իջաւ և առանց նայելու որ զայն պահելու համար մէկը հոն կը գտնուէ՞ր թէ ոչ, աճապարանքով վազեցի դէպի գետնայարկին սանդուխը:

Արմանքէ զարմանք կ'անցնէի. այս մարզը զոր հազիւ նշմարած էի, իր հագուստին փոփոխութեանը հաշառակ ճանչցայ:

Նոյն այն մարդն էր, որ աւերակներուն մէջ գետ նափորէն ելեր էր, կապոյտ տարատով, բահ մը ի ձեռն և մէջքը որսի դանակով։ Խսկոյն ծառայ մը կանչեցի և հարցուցի թէ եկող ձիաւորը ո՞վ էր։

— Իմ տէրս է, պատասխանեց, տը Պէօգվալ կոմսը, որ Քաէնէ կը դառնայ, ուր գացած էր դիակին փոխագրութեան հրամանը առնելու համար։

Հարցուցի թէ շուտով ճամբայ պիտի ելլէ՞ր Բարիզ երթալու համար։

— Այս իրիկուն, ըսաւ, զամն զի տիկնոջ մարմինը տանելիք կառքը պատրաստ է և տուրհանդակի ձիերը ժամը հինգին պիտի գան։

Սիղանատոնէն ելլելու ատեն մուրճի հարուածներու ճայներ լսեցինք. ատաղձագործը դագաղը կը գամէր։

Ինչպէս որ կը տեսնես, ամէն բան կ'ըլլար կանոնաւորապէս, բայց արտորնօք։

Ճամբայ ելայ դէպի Տիվ. ժամը երեքին Բօլ լ'իվէք, և չորսին՝ Թրուվիլ հասած էի։

Այս գիշերուան համար ծրագիրս պատրաստ էր։ Միտքս դրած էի ես ինքս այս ամէնը լուծել, և եթէ փորձս անօգուտ ըլլար, ամէն բան յայտնել ոստիկա-

նութեան և այս գործը լմնցնելու հոգը անոր թողուլ։

Ուստի Թրուվիլ հասածիս պէս, առաջին գործս նոր նաւակ մը վարձել եղաւ. այս անգամ զայն վարելու համար, երկու հոգի ալ բռնեցի. ետքը սենեակս ելայ, երկփող զրյգ մը աղէկ ատրձանակ անցուցի ճամբորդութեան գոտիիս մէջ, ուրկէ արդէն դաշոյն մըն ալ կասիեր էի։

Այս ահարկու պատրաստութիւններս պանդոկապետուհին աչքէն պահելու համար վերարկուս վրայէն կոճկեցի, ջահ մը և լծակ մը զրկեցի նաւ ու որսի հրացանովս վար իջայ արշաւանքիս ծովահաւու որտորդութեան երեսոյթ մը տալու համար։

Հովը այս անգամ ալ յաջող էր. երեք ժամու մէջ Տիվի գետախառնունքին զիմացն էինք։

Ուստի նաւաստիններուն հրամայեցի որ նաւը կեցնեն՝ մինչև որ աղէկ մը գիշերը կոխէ, ետքը ծովեղերքը ուղղել տուի զայն և ցամաք ելայ։

Այն տաեն մարդիկներուս տուի իմ վերջին հրահանգներս. ըսի թէ ժայռի մը խորշին մէջ ինծի ըսպասեն, կարգաւ հսկեն, և նշան ըրածիս պէս, ճամբայ ելլելու պատրաստ ըլլան։ Եթէ մինչև առան ետ չդառնայի, Թրուվիլ պիտի երթային և քաղաքապետին պիտի տային ծրար մը որ իմ զրած ու ստորագրած յայտարարութիւնն էր ու ըրած արշաւանքիս պարագաները և տեղեկութիւնները կը պարունակէր, որով զիս ողջ կամ մեռած կրնային գանել։

Այս գգուշութիւններէն ետքը, որսի հրացանս ու սէս կախեցի, լծակս և ջահս, և ի հարկին զայն վառելու համար հրաման մըն ալ տոի ու առաջին ճամբորդութեանս մէջ բռնած շաւիզս գտնելու աշխատեցայ։

Զայն գտածիս՝ պէս՝ լեռէն վեր ելայ, և լուսնին
առաջին ճառագայթներու լոյսով հին աբբայարանին ա-
ւերակները տեսնելով՝ պարտէզէն անցայ և առջի ան-
գամուան պէս մատուռը մտայ:

Սյօ անգամ ալ սիրտս ուժգին կը տրոփէր, բայց ա-
ւելի ակնկալութենէ էր քան թէ վախէ:

Որոշումս հիմնած էի ո՛չ թէ այն ֆիզիքական գրգը-
ռութեան վրայ որ վայրենի և վայրկենական աւելունէ մը
առաջ կուգայ, այլ բարոյական խորհրդածութեան վը-
րայ, որով որոշում մը խոհեմ ու անդրդուելի կ'ըլլայ:
Երբ հասայ այն սիւնին մօտ, որու ոտքը պառկած
էի, կանգ առի բոլորափս նայուածք մը նետելու հա-
մար:

Ամէն բան հանգարտ էր: Զայն մը չէր լսուեր բա-
ցի այն յա իտենական մռնչիւնէն, որ կարծես թէ ով-
կիանոսին աղմկալի շնչառութիւնն է: Միտքս դրի կար-
գաւ սկսիլ, և նախ պրատել այն տեղը, ուր ար Պէօց-
վալ կոմսին (վասն զի քաջ համոզուած էի թէ ան էր)՝
բան մը պահելը տեսեր էի առանց ի՞նչ ըլլալը որոշե-
լու:

Ուստի, ջանք և լծակը սիւնին կոթնցուցի, որսի
հրացանս լեցուցի ի հարկին պաշտպանութեանս պատ-
րաստ ըլլալու համար, գաւիթը մտայ և անոր մութ կա-
մարներուն սկսայ հետեւիլ. բահը զանոնք վերցնող սիւ-
ներէն մէկուն կոթնած կը կենար, զայն առի, և վայր-
կեան մը անշարժ և լուռ կենալէ ետքը, որով համոզ-
ուեցայ թէ իրօք մինակ էի, աւանդը պահուած տեղը
դիմեցի, կոմսին ըրածին պէս գերեզմանին քարը վեր-
ցուցի, և յուզուած հողը տեսայ, որսի հրացանս գետի-
նը դրի. բահս արդէն նշանակուած գծին մէջ միսեցի, և

առաջին հարուածով վերցուցած հողիս մէջ բանալիի մը
փայլիլը տեսայ:

Նակը գոցեցի իսկոյն, քարը գերեզմանին վրայ տե-
ղաւորեցի, և հրացանս առնելով՝ բահը գտած տեղս դը-
նելէ ետքը, պահ մը ամենէն մութ խորը ծածկուեցայ
ընելիքս որոշելու համար:

Յայտնի էր որ այս բանալին կը բանար այն դու-
ռը ուրկէ կոմսը դուրս ելած էր. հետեւաբար ա՛լ լծակի
պէտք չունէի, զայն սիւնին ետեր թողուցի, ջահը ա-
ռու միայն և զէպի կամարածե դուռը ուղղուեցայ:

Երեք ոտք իջայ, բանալին խոթեցի, երկրորդ շըր-
ջանին պարզունակը բացուեցաւ. ներս մտայ, դուռը
որ պիտի գոցէի, բայց միտքս եկաւ որ ո՛ւէ պարագայ
մը նորէն բանալիով բացուիլը կրնար արգիլել. գացի
լծակը բերի, չորրորդ և հինգերորդ աստիճաններուն
ամենէն խոր անկիւնը պահեցի, դուռը ետեւէս գոցեցի,
և այն ատեն ամենակատարեալ մութին մէջ գտնուե-
լուս՝ ջահը վառեցի ու գետնափորը լուսաւորուեցաւ:

Մտած անցքս մառանի մը մուտքէն կը նսանէր,
հազիւ հինգ ոտք լայնութիւն ունէր, պատերը և կա-
մարը քարէ էին. քսան ոտքի չափ աստիճաններով
սանդուխ մը կ'երկննար առջիս. սանդուխէն իջնելով
գտնուեցայ զափվայրի մը վրայ, որ աւելի վար երկ-
րին տակ կ'իջնէր:

Առջևս, ինձմէ քանի մը քայլ անդին, երկրորդ
դուռ մը տեսայ, ականջս փայտի ձեղքերուն դնելով
մտիկ ըրի, բայց բան մը չսեցի. բանալին փորձեցի,
այս դուռն ալ առաջինին պէս բացուեցաւ:

Ներս մտայ, առանց ետեւէս գոցելու, և վանքին
առաջնորդներու յատուկ եղող գետնափոր գերեզմէ նա-

— 32 —

տուններուն մէջ գտնուեցայ. պարզ կրօնաւորները գերեզմաննոցը կը թաղէին:

Հոն պահ մը կանգ առի. յայտնի էր որ գործին վախճանը կը մօտենար, որոշումս շատ հաստատ էր. սակայն դիւրաւ կ'իմանաս որ տեղերը մեծ տպաւորութիւն կ'ընէին վրաս: Զեռքս՝ քրտինքով ծածկուած ճակտիս վրայէն անցուցի և վայրկեան մը կեցայ հանդպարաբ:

Առջեւս ի՞նչ պիտի ելլէր արդեօք. անշուշտ երեք օրէ ի վեր կնքուած շիրիմ մը. յանկարծ սարսուեցայ. ականջիս հեծելու ձայն մը եկած էր:

Այս ձայնը քաջասրտութիւնս նուազեցնելու տեղ գայն աւելցուց: Յառաջացայ իսկոյն, բայց ո՞ւրիէ եւ կած ըլլալը չէի գիտեր:

Բոլորտիքս նայելու ատեն՝ նոյն հեծիւնը երկրորդ անգամ մըն ալ լսուեցաւ, անմիջապէս եկած կողմը սըլլացայ, նայուածքս ամէն գերեզմանատուններու մէջ նետելով, առանց ուրիշ բան մը տեսնելու բացի տխուրքարերէ, որոնց փորագրութիւնները իրենց ներքեւ նիրնողի անունը կը յայտնէին: Հուկ յետոյ, վերջինը, ասմենէն խորունկը հասած ատենս, անկիւն մը նորատի կին մը տեսայ. թեմերը գալարած, աչքերը դոց և իր մազերու մէկ փունջը բերանը, իրեն քով, քարի մը վրայ, նամակ մը, մարած ճրագ մը և պարապ աման մը կայիին:

Միթէ ո՞ւշ հասած էի. արդեօք մեռած էր...: Բանալին փորձեցի, կղպանքին չէր յարմարեր, բայց հանած ձայնիս՝ կինը ապուշ ապուշ աչքերը բացաւ եւ դէմքը ծածկող մազերը ջղաձգօրէն մէկդի ընելով առագ ու մեքենական շարժումով մը ստուերի մը նման

ոտքի վրայ ելաւ:

Զայն մը ձգեցի՝ Բօլին պոռալով:

Այն ատեն կինը դէպի վանդակը վագեց և ծունկի գալով.

— Օ՛հ, գոչեց հոգեվարքի ամենէն սոսկալի շեշտով մը, օ՛հ, զիս ասկէ հանեցէք: Յան մը տեսայ, բան մը չեմ ըսեր, կ'երգնում յանուն մօրս:

— Բօլին, կրկնեցի. վանդակին մէջէն ձեռքերը բռնելով, Բօլին, վախնալու բան մը չունիք. ձեզի օդնելու, ձեզ ազատելու կուգամ:

— Օ՛հ, ըսաւ ոտքի ելլելով, զիս ազատելո՛ւ, զիս ազատելո՛ւ...: Յյո՛, ազատելու: Բացէ՛ք դուռը, բաւցէ՛ք, հիմա, մինչև որ չբացուի, ձեր ըսածներէն և ո՛չ մէկուն կը հաւատամ: Յանո՛ւն Աստուծոյ, բացէ՛ք սա դուռը:

Եւ այնպիսի ուժով մը վանդակը կը ցնցէր որ կինէ մը չէի յուսար:

— Հանդարտեցէ՛ք, ըսի, հանդարտեցէ՛ք, եթէ ոչ այդ դրան բանալին՝ զայն բանալու ուրիշ միջոցներ ունիմ, երթամ բերեմ:

— Մի հեռանաք, գոչեց Բօլին վանդակին մէջէն անլուր ուժով մը թևս բռնելով, մի՛ հեռանաք, մէյ մըն ալ պիտի չգաք:

— Բօլին, ըսի ջահը երեսիս մօտեցնելով, զիս ճանչցա՞ք: Օ՛հ, ինձի յայտնեցէք և մատածեցէք որ կը բռնա՞մ ձեզի ձգել երթալ:

Բօլին իր սե ու մեծ աչքերը վրաս սեւեռեց, ու վայրկեան մը յիշողութեանը մէջ փնտուելէ ետքը մէկէն:

— Ալֆրէտ տը Նէրվա՛լ, պոռաց:

— Օ՛չ, շնորհակալ եմ, ըսի, շնորհակալ եմ որ դուք
ալ զիս չէք մոռցեր: Այո՛, ես եմ, ես որ ձեզի այն-
քան սիրեցի և դեռ այնքան կը սիրեմ: Տեսէք թէ ինք-
զինքնիդ ինձ կրնա՞ք վատահիլ թէ ոչ:

Համեստութիւնը այնքան յարակից է կնոջական
նկարագրին որ յանկարծական կարմրութիւն մը իր գու-
նաղէմքին վրայէն անցաւ. ետքը թևս ձգեց ըսելով.

— Շատ պիտի ուշանա՞ք:

— Հինգ րոպէ:

— Դացէք ուրեմն, բայց այս ջահը ինձի թողուցէք,
ինդրեմ. մութը զիս կը մեղնէ:

Զահը իրեն տուի. առաւ զայն, թևը վանդակէն
անցուց, երեսը երկաթներուն մէջտեղ սեղմեց կարելի
եղածին չափ աչքերովը ինձ հետեւելու համար, և ես ե-
կած ճամբաս դարձայ փութով: Առաջին դուռնէն անց-
նելու ատեն ետիս դարձայ և Բօլինը նոյն դիրքին մէջ
տեսայ, նման անշարժ արձանի մը, որ իր մարմարէ
թւովը ջահ մը կը վերցնէ:

Քսան քայլ առնելէ ետքը, սանդուխը և չորրորդ
սստիճանին վրայ պահած լծակս գտնելով անմիջապէս
ետ դարձայ: Բօլին դեռ նոյն տեղն էր: Ջիս տեսածին
պէս՝ խնդութեան ձայն մը ձգեց: Դէպի վանդակը սը-
լացայ:

Սակայն կղպանքը անանկ գօրաւոր էր որ հարկա-
դրուեցայ ծխնիներուն կողմէ յարձակիլ, և սկսայ քա-
րին զարնել: Բօլին լոյսը կը բռնէր. տասը րոպէ ետքը
երկու փեղկերէն մէկուն ծխնիները քակուած էին, քա-
շեցի հանեցի զանոնք: Բօլին ծունդի վրայ եկաւ, վասն
զի հիմակ ազատութեանը կը հաւատար:

Պահ մը թողուցի որ իր գոհաբանութիւնը ընէ ա-

նիկա, ետքը գերեզմանատունը մտայ: Այն ատեն Բօ-
լին ետ դարձաւ աշխոյժով և քարին վրայի բաց նամա-
կը առնելով կուրծքը դրաւ: Այս շարժումը ինձի պարապ
ամանը յիշեցուց, անձկութեամբ ձեռքս առի զայն: յա-
տակը կէս բթաչափ ճերմկորակ նիւթ մը կար տակա-
ւին:

— Ի՞նչ կար ասոր մէջ, ըսի զարհուրած:

— Թոյն, պատասխանեց Բօլին:

— Եւ խմեցի՞ք զայն, գոչեցի:

— Գիտէի՞ որ պիտի գայիք, ըսաւ Բօլին վանդա-
կին կոթնելով, վասն զի յիշեց ան ատեն որ իմ զալէս
մէկ կամ երկու ժամ առաջ այս սմանը պարպած էր:

— Ցաւ կ'զգա՞ք, ըսի:

— Դեռ ևս ո՛չ, պատասխանեց:

Այն ատեն յոյս մը ծագեցաւ ներսս:

— Միթէ շա՞տ ատենէ ի վեր է որ այդ թոյնը այս
ամանին մէջ էր:

— Գրեթէ երկու օր և երկու գիշեր, վասն զի ժա-
մանակը չկրցայ հաշուել:

Նորէն ամանին մէջ նայեցայ. յատակը ծածկող մը-
րուրը քիչ մը զիս ապահովուց, այս երկու օրուան և
երկու գիշերուան մէջ թոյնը ատեն ունեցեր էր թռելու.
Բօլին միայն ջուր խմած էր, որ իրաւ թունաւոր, բայց
կարելի է մահացու ըլլալու չափ զօրաւոր չէր:

— Ռոպէ մը պէտք չէ որ կորսնցնենք, ըսի զինքը
թևերէս մէկուն տակ առնելով, խոյս տալու է օգնու-
թիւն գտնելու համար:

— Կրնամ քալել, ըսաւ Բօլին թևերէս սպրդելով
այն սուրբ համեստութեամբ որ արդէն իր դէմքը ներ-
կեր էր:

Անմիջապէս ուղղուեցանք զէպի առաջին զոռով զոր
մեր ետևէն գոցեցինք, ետքը հասանք երկրորդը որ ա-
ռանց զժուարութեան բացուեցաւ և մենարանին տակ
գանուեցանք: Լուսինը յատակ երկնքի մը ներար կը չ-
ղար: Բօլին թեերը բացաւ և երկրորդ անգամ ծունդի
կառ:

— Երթանք, ըստ, մէն մի վայրկեան կրնայ մաս
հարեր ըլլալ:

— Կ'սկսիմ ցաւեր զգալ, ըստ ոտքի ելլելով:

Պաղ քրտինք մը անցաւ ճակտիս վրայէն, խողոյն
տղեկի մը պէս զինքը թեերուս մէջ առի, աւերակնե-
րէն անցայ, մենարանն ելայ և լեռնէն իջայ արշա-
ւակի: Ծովեղերք հասած ատեն, հեռուէն երկու մար-
դիկներուս վառած կրակը նշմարեցի:

Շո՛ւա, ի նա՛ւ, գոչեցի հրամայական ձայնով մը,
որ կը ցուցնէր թէ կորսնցներու րոպէ մը չկար:

Մարդիկներս նաւը վազեցին և զայն կրցածնուն
չափ ծովեղերք մատեցուցին, մինչև ծունկերս ջուրը մը-
տայ, թեերուս մէջէն անոնց տուի Բօլինը, զոր նա-
ւուն մէջ դրին: Իրմէ ետքը ևս ալ ցատկեցի:

— Անհանգամութիւնդ աւելցա՞ւ, հարցուցի:

— Այո՛, պատասխանեց Բօլին:

Յուսահատութեան նման բան մը կը զդայի, մօ-
տերը ոչ օգնութիւն կար և ոչ դեղթափի, յանկարծ ծո-
վուն ջուրը միտքս եկաւ: ուստի նաւուն մէջ գտնուած
խեցի մը լեցուցի և Բօլինի ներկայացուցի: Բօլին մեքե-
նաբար հնազանդեցաւ:

— Ի՞նչ կը նէք, պոռաց ձկնորսներէն մէկը, խեղձ
կնոջ փսխել պիտի տաք:

Իմ ուզածս ալ ան էր, վասն զի փսխելով միայն

կրնար ազատիլ:

Հինգ բոպէ ետքը ստամոքսին մէջ ճմլում մը զգացր
որ երեք օրէ ի վեր այս թոյնէն զատ բան մը կերած
չըլլալուն համար ա՛լ աւելի ցաւափթ էր:

Բայց այս զայրուցքը անցածին պէս քիչ մը սփու-
փում գտաւ, այն ատեն գտաւթ մը անոյշ և զով ջուր
տուի զոր մեծ ախորժակով խմնց:

Քիչ ետքը ցաւերը մեղմացան և անոնց յաջորդեց
սաստիկ թուլութիւն մը:

Զկնորսներուն բածկոններով և իմ վերարկուով նա-
ւուն մէջ անկողին մը շինեցինք, ուր պառկեցաւ ան
տղեկի մը հնազանդութեամբ և գրեթէ անմիջապէս աչ-
քերը գոցուեցան: պահ մը շնչառութիւնը տեսայ որ ա-
ռագ բայց կանոնաւոր էր: ամէն բան ազատած էր:

— Հիմա թրուվիլ երթանք կարելի եղածին չափ
փութով, ըստ նաւաստիներուն հասած ատեննիս՝ քսան
և հինգ ոսկի վարձ կալ ձեզի:

Քաջ ձկնորսներս տեսնելով որ առագասաւը անբա-
ւական էր, իրենց թիակներուն վրայ ծուցան անմի-
ջապէս և նաւակը ուշացած ծովային թոշունի մը նման
ջուրին վրայ սահեցաւ:

Նաւահանգիստը մտնելու ատեննիս, Բօլին աչքերը
բացաւ վախի շարժումով մը, խեղձը կը կարծէր թէ
սփոփիչ երազ մը տեսած էր ու թեերը կը տարածէր
իրը թէ ապահով ըլլալու համար որ ա՛լ իր գերեզմա-
նատան պատերուն չէին զպչիր: ետքը անձկութեամբ
բոլորաիքը նայելով:

— Զիս ո՞ւր կը տանիք, ըստ:

— Անհոգ եղէք, պատասխանեցի, ձեր այս տեսած-
տուները աղքատիկ գիւղի մը կը վերաբերին, որու բը-

նակիչները շատ զբաղած ըլլալով հետաքրքիր չեն, ուստի ուզածնուղ չափ կրնաք անծանօթ մնալ: Ասկէ զատ՝ եթէ մեկնիլ կը փափաքիք, ըսեք ինձ, ո՞ւր երթալ կ'ուզէք, և վաղը, այս գիշեր, ձեր հետը կուգամ, ձեր առաջնորդը կ'ըլլամ և կը տանիմ:

— Նոյն խիկ Ֆրանսայէ՞ դուրս:

— Ամէն տեղ:

— Շնորհակալ եմ, բայց ասոր վրայ խորհելու համար ժամ մը չնորհեցէք ինծի. խելքս գլուխս կ'ուզեմ ժողվել, վասն զի այս վայրկեանիս միտքս և սիրտս յուզուած են, այս երկու օրուան և երկու գիշերուան մէջ, իմ բոլոր զօրութիւնս կորսնցութի, և զատողութիւնս այնքան շփոթած է որ խենթութեան կը մօտենայ:

— Ինչպէս որ կը հրամայէք, ըսի, ուզած ատենանիդ զիս կանչեցէք:

Շնորհակալութեան նշան մը ըրաւ: Այս միջոցին հիւրատուն կը հասնէինք. հոն իմ սենեակիս բոլորովին մեկուսի՝ և ուրիշ կողմ մը սենեակ մը պատրաստել տուի Բօլինի դիւրազգածութիւնը չխոցելու համար:

Եեսոյ պանդոկապետուհին պատուիրեցի որ միայն մսի ջուր տան հիւանդին, վասնզի ուրիշ ո՞ւկէ ուստելիք կրնար վաստկար ըլլալ այն գրգուած կամ տըկար վիճակին մէջ, ուր անոր ստամոքսը կը գտնուէր: Այս հրամաններս տալէ ետքը սենեակս քաշուեցայ:

Հոն, ինքզինքս բոլորովին կրցայ տալ հոգիս լեցուղ բերկրալի զգացման, զոր բօլինի առջև յայտնելու չէի համարձակեր: Այն կինը զոր գեռ կը սիրէի, այն որու յիշատակը երկամեայ բաժանման մը հակառակ՝ զեռ սրտիս մէջ կենդանի մնացեր էր, ազատեր էի և կեան-

քը ինձ կը պարտէր:

Կը զարմանայի թէ դիպուածը կամ նախախնամուշ թիւնը ի՞նչ գաղտնի ճամբաններով և տեսակ տեսակ միշ ջոցներով զիս այս նպատակին տարած էր, և յանկարծ մահացու սարսուռ մը կ'անցնէր երակներուս մէջէն, երբ կը խորհէի որ եթէ այս պատահական պարագաներէն մէկը պակսէր, եթէ այս պզտիկ անցքերէն մէկը, որոնց շլթան զիս այն լաբիւրինթուը առաջնորդող թելը եղած էր, ինձ չներկայանար, նոյն խիկ այս ժամուս Բօլին գետնափորի մը մէջ զոցուած քաղցի և թոյնի ջըղաձգութեանց մէջ իր թևերը պիտի գալարէր, մինչդեռ ես՝ անդէտ և անտեղեակ, ուրիշ տեղ ոչինչ բանով կամ հաճոյքով մը զբաղած՝ զինքը այնպէս ոգեվար պիտի թողէի առանց մրմունջ մը, նախազգացում մը կամ ձայն մը լսելու որ ինձ ըսէր.

«Բօլին մեռնելու վրայ է, զնա՛ ազատէ զայն»:

Ասոնք մտածելը սոսկալի՛ բայց մտածութեան երկիւղը ամենէն սարսափելին է:

Իրաւ է նաև որ ամենէն միմիթարականն է այն, վասն զի երկբայութեան շրջանը լմնալէ ետքը, հաւատքի կը բերէ մեզ, և աշխարհը դիպուածին կոյր ձեռքերէն հանելով Աստուծոյ նախադիտութեան կը յանձնէ:

Ժամ մը այսպէս մնացի, և կ'երգնում որ սրտիս և մտքիս մէջ չունեցայ խորհուրդ մը որ սուրբ ըլլայտ երջանիկ և հպարտ կը զգայի ինքզինքս զանիկա ազատած ըլլալու համար. այս գործը իր հատուցումը հետաքաշ կը բերէր, և զայն կատարելու համար ընտրուած ըլլալս ինծի բաւական վարձք կը համարէի:

Այս միջոցիս, Բօլին զիս կանչել տուաւ, իբր թէ իր խուցը վազելու համար ուղղ ելայ փութով, բայց դը-

բան քով ոյժս կտրեցաւ, պարտաւորու եցայ պահ մը պատին կոթնիլ, և հարկ եղաւ որ պանդոկին սպասու հիմ ետ գտանայ և ներս մանելու հրաւիրէ զիս, որով յուզմունքս կրցայ զսպել:

Բօլին անկողնին վրայ երկնցած էր, բայց առանց հանուելու:

Կրցածիս չափ խաղաղ երկոյթով մօտեցայ իրեն, ձեռքը ինծի երկնցուց:

— Տակաւին շնորհակալութիւնս չյայտնեցի ձեզ, ըստու: Երախտագիտութիւնս յայտնող խօսքեր գտնելու անկարելիութեան մէջ եմ: Զիս գտած վիճակնուդ մէջ կնոջ մը ունեցած սարսափն ալ աւելցուցէք և ներեցէք ինձ,

— Մտիկ ըրէք, տիկին, ըսի վրդովումս պարտկելու ջանալով, և ըստածիս հաւատացէք: Անակնկալ և տարօրինակ կացութիւններ կան, որոնց մէջ թէ պատշաճեալ պատրաստութիւնները աւելորդ են: Աստուած զիս ձեզի առաջնորդեց և իրեն շնորհակալ եմ, բայց իմ պաշտօնս լմեցած չէ տակաւին. Կարելի է և կը յուսամ որ զեռ ինծի պէտք պիտի ունենաք: Մտիկ ըրէք ուրեմն և իմ մէն մի խօսքս կշռեցէք:

«Անկախ և հարուստ եմ... բան մը զիս երկրի այս կամ այն մասին չի կապեր: Միտք ունէի ճամբորդութիւն ընել և Անգլիա կ'երթայի առանց մասնաւոր նըստին զիս մղած անդը երթալ:

«Կարելի է Ֆրանսայէ հեռանալ կ'ուզէք: Զեմ զիստեր: Զեր գալանիքներէն և ոչ մին կ'ուզեմ զիտնալ և նոյն իսկ ենթադրութիւն մը ընելու համար ձեր մէկ նշանին կ'սպասիմ: Այլ եթէ Ֆրանսա մնաք կամ հե-

ունաք անկէ, միշտ ձեզի ծառայելու պատրաստ եմ բարեկամի կամ եղբօր անունով:

«Հրաման ըրէք ինծի որ մօտէն կամ հեռուէն ձեզի ընկերանամ կամ զիս անձնուէր պաշտպան մը համարեցէք, և կամ պահանջեցէք որ ձեզ անծանօթ երեխմ, կը հնազանդիմ խկոյն, հաւատացէք, տիկին, առանց թագուն խորհուրդի, ինքնասէր յոյսի և գէշ նպատակի մը: Հիմա որ ասոնք ըսի, ձեր կամ իմ տարիքը մոոցէք և ենթադրեցէք որ ձեր եղբայրն եմ:

— Շնորհակալ եմ, ըսաւ կոմսուհին այլայլած ձայնով մը, ձեր անկեղծութեան հաւասար վատահութեամբ կ'ընդունիմ ձեր առաջարկութիւնը, և ինքինքս ձեր պատոյն կը յանձնեմ լիովին, վասն զի աշխարհիս մէջ ձենէ ուրիշը չունիմ, աշխարհիս վրայ ապրիլս դուք միայն գիտէք:

— ԱԱյո՛, ձեր ենթադրութիւնը ճիշտ է, պէտք է որ Ֆրանսայէն մեկնիմ: Ըսիք թէ Անգլիա կ'երթայիք, զիս հետերնիդ տարէք, բայց առանց ընտանիքի առանձ ին չեմ կրնար հոն հասնիլ, քիչ մը առաջ քրոջ անունը կը շնորհէիք ինձ, կ'ընդունիմ զայն, այսուհետեւ Օրիորդ տը Նէրվալ կը կոչուիմ:

— Ո՞հ, ո՞րքան երջանիկ եմ, գոչեցի:

կոմսուհին նշան ըրաւ որ մտիկ ընեմ:

— Կարելի է ձեր կարծածէն աւելի կը պահանջեմ, ըստու, երբեմն ես ալ հարուստ էի, բայց մեռած մարդ մը բան չունենար:

— Բայց ես հարուստ եմ, և իմ բոլոր ինչքս...

— Միտքս չէք հասկնար, ըսաւ Բօլին, և խօսք և ընդմիջելով զիս կ'ամչցնէք:

Ո՞հ, ներեցէք.

— Ուստի Օրիորդ աը Նէրվալ պիտի համարուիմ,
ձեր հօրը մէկ աղջիկը, կամ եթէ կ'ուզէք ձեզ յանձ-
նուած որբ մը: Անշուշտ յանձնարարական թուղթեր ու-
նիք, զիս իբր գաստիարակունի՝ զիշերօթիկ դպրոց մը
կը ներկայացնէք, անզլիերէնը և իտալերէնը մայրենի
լեզուիս պէս կը խօսիմ, լաւ նուագ կը զարնեմ, գոնէ
երբեմն այսպէս կ'ըսէին ինձ, նուագի և լեզուագի-
տութեան դասեր կուտամ:

— Այդ բանը անկարելի է, պոռացի:

— Ահա իմ պայմաններս, պատասխան տուաւ կոմ-
սունին, կը մերժէք, պարոն եթէ կ'ընդունիք, եղբայր

— Ո՞հ, ամէն ուզածնիդ կ'ընդունիմ, ամէն... ա-
մէն...

— Լաւ ուրեմն, կորսնցնելու ժամանակ չկայ, պէտք
է որ վաղը մեկնինք. կարելի՞ է:

— Շատ աղէկ:

— Բայց անցագի՞ ըլ:

— Ես ունիմ:

— Տը ներվալի անուամբ:

— Կ'աւելցնեմ. և իբ քրոջը:

— Կհ՞զ մը պիտի շինէք:

— Անմեղ նենդութիւն մըն է: եթէ ժամանակ ու-
նիք, Բարիզ զրեմ որ ուրիշ մըն ալ զրկեն...

— Ո՞չ, ոչ... խիստ շատ ժամանակ կ'անցնի: Ո՞ւր-
է պիտի մեկնինք:

— Հավրէն,

— Ինչո՞վ:

— Շօգենաւով, եթէ կը հաւանիք:

— Եւ ե՞րբ:

— Դուք զիտէք:

— Անմիջապէս կրնա՞նք մեկնիլ:

— Միթէ շատ տկար չէ՞ք տակաւին:

— Կը սխալիք, շատ աղէկ եմ: Դուք պատրաստ
եղածնուոգ պէս զիս ալ պատրաստ կը գտնէք:

— Երկու ժամէն:

— Լ'աւ, մնաք բարով, եղբայր:

— Մնաք բարով, տիկին:

— Օ՛հ, վրայ բերաւ կոմսունին, մեր պայմանները
արդէն զանց կ'ընէք:

— Ժամանակ տուէք որ այս անոյշ անունին վար-
ժուիմ:

— Ես ի՞նչպէս կրցայ վարժուիլ:

— Դուք ուրիշ, գոչեցի, բայց տեսայ որ ներելի ե-
ղածէն աւելի պիտի ըսէի. երկու ժամէն, վրայ բերի,
ամէն բան ձեր կամքին համեմատ պատրաստ կ'ըլլայ,
ետքը խոնարհութիւն մը ընելով դուրս ելայ:

Հազիւ քառորդ մը կար որ հոգւոյս բոլոր անկեղ-
ծութեամբը եղբօր մը գերը խաղալու յանձն առեր էի
և արդէն անոր բոլոր գժուարութիւնը կը զգայի:

Արդէն գժուար է աղուոր և նորատի կնոջ մը որ-
դեզիր եղբայրը ըլլալ. բայց երբ այն կինը սիրած, կո-
րուսած և կրկին գտած ես, անոնք և լըեալ, առանց
քեզմէ զատ ուրիշ յենակի մը, երբ այն երանութիւնը
երազ մը կարծելով չէի համարձակեր հաւտալ անոր որ
հոն քրու մօտգ է իրօք, և ձեռքդ երկնցնելու ատեն ա-
նոր կը զպչիս, ան ատեն ըրած որոշմանդ, տուած խօս-
քիդ հակառակ՝ անհնար է հոգւոյդ մէջի կրակը ծածկել
և միշտ անոր մէկ կայձը բերնէդ կամ աչքէդ կը խու-
սափի անվրէպ:

Նաւաստիներս զբաղած գտայ ուտելու և խմելու։
Շոգենաւին ելլելու ժամուն հասնելու համար զիշերով
Հավը երթալու դիմաւորութիւնս յայտնեցի իրենց։
բայց մեր եկած նաւակով չուզեցին այն անցքը փոր-
ձել, և որովհետև ուրիշ աւելի զիմացկուն մը պատ-
րաստելու համար միայն ժամ մը կը խնդրէին, զինը
կտրեցինք կամ լաւ ևս է ըսել խնդիրը իմ առատա-
ձեռնութեան թողուցին։

Ես ալ իրենց տուած քսան և հինգ ոսկիներուս վը-
րայ հինգ հատ ևս աւելցուցի, այս գումարին համար ա-
նոնք զիս մինչև Ամերիկա կը տանէին յօժարակամ։

Ետքը պանդոկապետոհիս պահարաններուն այ-
ցելութիւն մը ըրի, Կոմսուհին գերեզմանաաան մէջ
փակուած ատեն մինակ իր վրայի հագուստով էր, Դեռ
տկար և վատառողջ ըլլալուն քամիէն և մշուշէն կը
վախնայի։

Աչքիս հանդիպեցաւ սկովտիական շալ մը որու տէր
եղայ աղաչելով տիկին Օզըրէի, որ զայն հաշումս անց-
նէ; Այս շալին և իմ վերարկուիս շնորհիւ կը յուսայի
որ ուղեկիցս անհանգիստ չէր ըլլար։

Բոլին չուշացաւ և նաւավարներուն պատրաստ ըլ-
լալը իմացածին պէս վար իջաւ։ Ես ալ այս միջոցը
գործածելով պանդոկին բոլոր մանր մունր հաշիւներս
կարգի դրեր էի, ուստի նաւահանգիստ երթալ և նաւ-
մանելը կը մնար։

Ինչպէս որ գուշակեր էի, գիշերը ցուրտ բայց խա-
ղաղ և գեղեցիկ էր։

Կոմսուհին իր շարով ծածկեցի և ուզեցի նաւավար-
ներուն առագաստով մը նաւուն ծայրը շնած վրանին
տակ մտնել, բայց երկնքին յատակութիւնը և ծովին

հանդարառութիւնը զինքը արգիլեցին։ Նատարան մը ցու-
ցուցի իրեն և քովէ քով նստանք։

Երկուքնուս ալ սիրաց խորհուրդներով այնքան լի-
ցուն էր որ ժամանակ մը այսպէս մնացինք առանց ի-
րարու խօսք մը ուղղելու։

Գլուխս կուրծքիս վրայ կախած կը խորհէի զար-
մանքով այն տարօրինակ դէպքերուն վրայ, որոնք ինո-
ծի համար կ'սկսէին, և որոնց զթան հաւանական էր
որ ապագային մէջ ալ պիտի երկննար։

Հետաքրքրութենէս կ'եփէի զիանալու համար թէ
ի՞նչ դէպքերով աը Պէօցվալ կոմսուհին, որ այնչափ գե-
ղանի, գեռահաս և իր ամուսնոյն սիրելի էր ըստ երե-
ւոյթին աւերեալ վանքի մը ստորերկրեայ գերեզմաննե-
րէ մէկուն մէջ մահուան կ'սպասէր որմէ ես ազատեր
էի զինքը։

Ի՞նչ նպատակաւ և ի՞նչո՞ւ համար իր ամուսինը տ-
նոր մահը հրատարակեր և անոր տեղ մահուան անկող-
նոյն մէջ ուրիշ կին մը դրեր էր։

Միթէ նախանձն էր պատճառ . . . նախ այս գա-
ղափարը անցաւ մտքէս և սոսկալի էր . . . ի՞նչ, Բոլին
մէկը սիրէ . . . Ո՞հ, իմ բոլոր երազներուս պատրանքը
կ'ըլլար ան, վասն զի իր սիրած մարդուն համար ան-
շուշտ պիտի կենդանանար, և ո՛ւր որ ըլլար, պիտի գար
զինքը գանէր «անիկա»։

Ան ատեն ես Բոլինը ուրիշի մը համար ազատած
կ'ըլլայի, և եղբօրմէն շնորհակալ ըլլալու պէս՝ ինձմէ
շնորհակալ կ'ըլլար և ամէն բան կը լմնար, իր սիրա-
կանն ալ ձեռքս կը սեղմէր կրկնելով որ կեանքէն աւե-
լի կը պարտաւորէր ինձ, ետքը գաղտնի և ապահով
երանութեամբ մը երջանիկ կ'ըլլային . . . իսկ ես Ֆը-

բանսա կուգայի նորէն. առաջուան պէս և հազար անգամ աւելի տառապելու, վասն զի այն բարօրութիւնը որ առաջ ինձմէ հեռի նշմարած էի միայն, ինձի մօտեցած էր աւելի անդժութեամբ հեռանալու համար :

Այն ատեն կարելի է վայրկեան մը պիտի գար ուր այն կինը աղատած ժամս պիտի անիծէի, ուր պիտի ցաւէի որ ամենուն համար մեռած, ինձի համար կենդանի, բայց ինձմէ հեռու դանուէր ուրիշի մը հետ . . . Այլուր եթէ Բոլին յանցաւոր էր, կոմսին վրէժը անիւրաւ չէր . . . :

Եթէ իր տեղը ես ըլլայի, չէի թողուր որ ինքնին մեռնի . . . այլ անշուշտ . . . կ'սպաննէի . . . զինքը և իր սիրած մարդը :

Ի՞նչ, Բոլին ուրիշ մը սիրէր . . . յանցաւոր ըլլար ան . . . :

Այս գաղափարը սիրտս կը յօշոտէր :

Մեղմով մը աչքս վերըրի . . . Բոլին զլուխը ետին կախած՝ երկինքը կը դիտէր և երկու արտասուքի կայլակներ այտերէն վար կը սահէին :

— Ո՞հ Տէր Սատուած, ի՞նչ ունիք, գոչեցի :

— Կը կարծէք թէ, ըստ ան իր անշարժութիւնը պահելով, կը կարծէք թէ մարդ առանց սիրուր յուղուելու իր հայրենիքը, ընտանիքը և մայրը կրնայ թուղուր հեռանալ: Կը կարծէք թէ մարդ եթէ ոչ երանութենէ, գոնէ հանգստութենէ յուսահատութիւն կ'իյնայ առանց իր սիրտը արիւնելու. և թէ մարդ իմ տարիքով ովկիանոսէ կ'անցնի՞ իր կեանքի մնացորդը օտար երկիր քաշելու համար առանց արցունք մը խառնելու այն ալիքներուն, որ զինքը իր ամէն սիրելիներէն կը բաժնեն . . .

— Բայց, ըստ, միթէ յաւիտենական հրաժեշտ մընէ աս:

— Այո՛, յաւիտենական հրաժեշտ մըն է, մրմուց անիկա գլուխը կամացուկ մը շարժելով:

— Զեր ողբացած մարդերէն մէկը երբեք պիտի չըտեսնէք ալ:

— Եւ ոչ մէկը:

— Ամէնքը առանց բացառութեան երբեք պիտի չիմանան որ այն անձը, զոր մեռած կը կարծեն և կ'ողբան, զեռ կ'ապրի և կ'արտասուէ:

— Երբեք: Ոչ ոք առանց բացառութեան . . . :

— Ո՞հ, գոչեցի, քանի՛ երջանիկ եմ, գիտնայիք թէ ի՞նչ բեռ կը վերցնէք սրտէս . . . :

— Միտքերնիդ չեմ իմանար, ըստ Բոլին:

— Ո՞հ, ներսս ծնած վախերը և կասկածները միթէ բնաւ չէ՞ք գուշակեր: Դուք իսկ հետաքրքիր չէ՞ք իմանալու թէ ի՞նչ անցքերու յաջորդութեամբ մինչև ձեր քովը հասայ . . . և Աստուծոյ փառք կուտաք առանց տեղեկանալու թէ ի՞նչ միջոցներով զձեղ փրկեց Անիկա . . . :

— Իրաւունք ունիք. եղբայր մը իր քրոջ համար գաղանիք պէտք չէ ունենայ . . . Ամէն ինչ ինձ պիտի պատմէք . . . և ըստ կարգի ես ալ ձենէ բան մը չեմ պահեր:

— Բան մը պիտի չպահէ՞ք իրօք . . . Ո՞հ, երգում ըրէք . . . որ բաց գրքի մը մէջ կարդալու պէս պիտի թողուք ինձ ձեր սրալին մէջ կարդալ . . . :

— Այո՛ . . . և հոն թշուառութենէ, համբերութենէ և գոհաբանութենէ ոչրիշ բան պիտի չգտնէք: Բայց հիմակ ո՛չ ատենն է և ոչ ժամը: Ասկէ զատ այս աղեն . . .

տալի տեղերուն շատ մօտ ըլլալնուս համար զանոնք
պատմելու արխութիւնը չունիմ... . . .

— Ո՞հ, երբ որ կ'ուզէք... ձեր ու զած ժամը և ա-
տենը... կը սպասեմ:

Բօլին ոտքի ելլելով ըստու.

— Հանգատի պէտք ունիմ, ըսիք որ այս վրանին
ներքեւ կրնամ քնանալ, այնպէս չէ:

Իսկոյն հոն տարի զինքը, վերարկուս տախտակին
վրայ փռեցի. ետքը նշան ըրաւ որ հեռանամ:

Հնազանդեցայ և գացի յարկին վրայ իր նստած տե-
ղը նստայ, գլուխս իր գլուխը գրած տեղը դրի և այն-
պէս մնացի մինչև Հավը հասնելնիս:

Երկրորդ իրիկուն Պրիթըն և անկէ վեց ժամ ետքը
Լոնտոն մտան:

Ե.

Հասածնուս պէս, առաջին գործս քրոջս և ինծի
համար բնակարան մը փնտոել եղաւ, հետեարար նոյն
օրը ներկայացայ այն սեղանաւորին, որուն քով վարկ
ունէի: Բոլորովին կահաւորուած պզտիկ տուն մը ցու-
ցուց ան, որ երկու հոգիի և երկու սպասաւորի համար
խիստ յարմար էր: Սակարկութիւնը լմնցնելը իր վրայ
թողուցի: Երկրորդ օրը իմացայ որ ամարանոցը պատ-
րաստ էր:

Ետքը կոմսուհին քնացած ատեն՝ կտաւավաճառի
մը խանութը գացի, ուր տիրուհին անմիջապէս պարզ
բայց կոկիկ. ճերմակեղէնի ծրար մը պատրաստեց որ
կէս ժամ ետքը Բօլին աը նէրվալ գրոշմով անոր սեն-
եակին պահարաններուն մէջ տեղաւորուած էր:

Անկէ նորաձեռնթեան խանութ մը գացի, ուր թէե
տանտէրը ֆրանսուհի մըն էր, բայց մատակարարու-
թիւնը միեւնոյն փութով ըրաւ. շրջազգեստներաւ գա-
լով, որովհետեւ քրոջս չափը չունէի, զտած ամենագե-
ղեցիկ կերպասներէս քանի մը կտոր գնելով վաճառա-
կանէն խնդրեցի որ նոյն իրիկունը տունը կարուհի մը
դրկէ:

Կէս օրին հիւրատունը գարձայ. հոն իմացայ որ
քոյրս արթնցեր էր և թէյ խմելու համար ինծի կը ըս-
պասէր: Շատ սիրուն կերպով հագած էր պարզ որչաղ-
եսատ մը, զոր շինել տալու ժամանակ ունեցեր էր Հա-
գեստ մը, զոր շինել տալու ժամանակ ունեցեր էր Հա-

— Ինձ նայեցէք, ըստու ներս մտնելու տեսնելով,
միթէ հագուստու պաշտօնիս յարմար չէ^o, և ալ իբր
դաստիարակուհի զիս ներկայացնելու կրնա^oք տատամ-
սիլ:

— Ի՞նչ որ հրամայէք, կ'ընեմ, պատասխանեցի:

— Ո՞հ, բայց հետո այդպէս պէտք չէ խօսիք, և
եթէ ես իմ դերս կը կատարեմ, ինձի կուգայ որ դուք
ձերը կը մոռնաք: Ընդհանրապէս եղբայրները իրենց
քրոջը կամքին այդպէս կուրօրէն չեն հնազանդիր, մա-
սաւանդ անդրանիկները: Ինքզինքնիդ կը մատնէք,
զգոյշ եղիք:

— Արդարեւ ձեր արիութեան վրայ կը զարմանամ,
ըստ թեերս կախելով թուլութեամբ և երեսը նայելով,
երբ կը տեսնեմ որ դեռ ժապելու կարողութիւն ունիք
այդ վիճակին մէջ, ուր հոգեկան վիշտերով սրտերնիդ
սպաւոր, մարմային տկարութենէ դէմքերնիդ գունատ
է, և ինչպէս որ ըսիք, ձեզ սիրելի եղող ամէն առար-
կաներէ յաւիտենապէս բաժնուած էք. աւելի կը սիրեմ
ձեր լացը. լացէք, վասն զի սիրտս նուազ կը վշտացնէ
ան:

— Այո՛, իբրաւունք ունիք, ըստ կոմուհին, համարակ գուսան մըն եմ: Զէ՞ որ ծիծաղիս մէջէն արցունք ներս կ'երեւին: Բայց գուն հոս չեղած ատեն լացեր և սփոփուեր էի, այնպէս որ աւելի հարեանցի նայուածք մը և նուազ ուշադիր եղբայր մը կրնար հաւատալ որ ամէն բան մոռցեր եմ արդէն:

— Ո՞հ, ապահով եղիք, տիկին, ըստ քիչ մը դառն նութեամբ, վասն զի ամէն կասկածներս միտքս կուզ գային նորէն, ատոր չեմ հաւատար բնաւ, ապահով եօ զիք:

— Կը կարծէք որ մարդ եր մայրը կրնա՞յ մռանալ
երբ ան զինքը մեռած կը կարծէ և կը սգայ: Ո՛հ, մայր
իմ... իմ՝ զմ մայրս, գուեց թօլին նորէն բազմոցին վը-
րայ իշնալով լաւագին:

— Նայեցէք ո՞րքան ինքնասէք եմ, վրայ բերի ի-
րեն մօտենալով, ձեր լացը աւելի կը սիրեմ քան ծի-
ծաղը։ Արցունքը աւելի վատահութիւն կը յայտնէ և
ժպիթը կեղծիք մըն է ստէպ։ ծիծաղը քող մըն է որու-
ետին սիրտը կը պահուի ստելու համար։ Ասկէ զատ-
երը կուլաք, ինծի կը թուի թէ ձեր արցունքը սրբե-
լու համար ինծի պէտք ունիք։ Երբ կուլաք, կը յու-
սամ որ խնամքով, մտադրութեամբ և մեծարանքով
կամաց կամաց կրնամ զձեզ միսիթարել, մինչդեռ եթէ
արդէն միսիթարուած էք, ի՞նչ կը մնայ ինձ։

— Մտիկ ըրէ, Ալֆրէա, ըստ ան խորին բարեկամութեան զգացումով մը և առաջին անգամ անուննատալով, իրարու հետ ունայն բանակոփի մը չընենք, մէջերնիս անանկ բաներ անցած են որ ա'լ աւելորդ է իրարու դէմ խորամանկութիւններ բանեցնել: Անկեղծեղիր, և ինչ որ կ'ուզես իմանալ, հարցուր ինծի, կըպատասխանեմ քեզ:

— Ո՞հ, գուն հրեշտակ մըն ես, իսկ ես խենթ ուրս
եմ, գոչեցի, բան մը զիտնալու, բան մը հարցնելու,
իրաւունք չունիմ:

«Միթէ երջանիկ չեղայ որչափ որ մարդ մը կրնայ
ըլլալ երբ զքեց այն գետնափոր գերեզմանատան մէջ
գտայ. երբ լեռնէն իջնելու ատեն թեւերուս մէջ վեր-
ցուցի, և երբ նաւակին մէջ զլուխտ ուսիս վրայ կըր-
թընցուցիր. Բայց, չեմ զիտեր, կ'ուզեմ որ յարատե-
վանգ մը սպառնար քեզի անդուր որպէս զի միշտ քու

գողալդ զգայի իմ սրտիս դէմէիրաւէ որ այսպիսի յուզ-
մունքով լեցուն կեանք մը շուտով կ'սպասի, կարելի է
մարզս միայն տարի մը ապրի այնպէս և ետքը իր
սիրտը կը թառամի. բայց կայ մարդ մը որ իր ամ-
բողջ կեանքը այսպիսի տարիի մը փոխարէն չհատու-
ցանէ: Այն ատեն դուն բոլորովին զարհուրած էիր և
մինակ յոյսդ ես էի:

«Բու բարիզեան յիշատակներդ զքեզ չէին տանջեր: Ժամակի չէիր ձեւացներ լացդ ինձմէ պահելու համար,
ես ալ երջանիկ էի... և չէի նախանձեր:

— Ալֆրէտ, ըստւ ինձ կոմուհին ծանր ծանր, ին-
ծի համար շատ բաներ ըրիր, ուստի ես ալ քեզի բան
մը ընելու պարտաւոր եմ: Ուրիշն շատ տառապանք
քաշած ըլլալու ես որ ինձի այդպէս կը խօսիս և զիս կը
համոզես թէ ա'լ բոլորովին քենէ կախում ունենալս չես
յիշեր: Կ'ամչնամ ինձի համար և քու վրայ կը ցաւիմ:

— Ո'հ, ներէ՛, զոչեցի ուաքը իյնալով, ներէ՛, զիս
տես որ պատանութեանդ ատեն սիրեցի քեզ, թէն եր-
բեք իմ սէրս չյայտնեցի, և միայն հարուստ չըլլալս
արգելք եղաւ: Որ զքեզ ամուսնութեան չխնդրեցի:

«Գիտես նաև որ զքեզ զտնելէս ի վար այն նիր-
սուսն և սաստիկ կերպով մը արթնցաւ: Գիտես հար-
կաւ, որովհետեւ այս բաները գիտցուելու համար ըս-
ուելու պէտք չունին:

«Արդ՝ ահա թէ քու լացդ ու թէ ժպիտդ տեսնելու
ատեն վշտանալուս պատճառը: Երբ կը ժպտիս, բան մը
կը պահես ինձմէ և երբ կուլաս ֆամէն բան կը խոստո-
վանիս: Ո'հ, անշուշտ մէկը կը սիրես և կ'ողբաս:

— Կը սիսալիս, եթէ երբեմն մէկը կը սիրէի, ա'լ

չեմ սիրեր, մէկը կայ որ կ'ողբամ իրաւ, բայց մայրս է
ան:

— Ո'հ, Բօլի՛ն, կրկնեցի, Բօլին, իրա՞ւ կ'ըսես,
զիս չե՞ս խարեր, աէր Աստուած:

— Կը յուսա՞ս որ քու պաշտպանութիւնդ խարէ-
ութեամբ մը գնելու կարող ըլլամ:

— Ո'հ, քաւ լիցի...: Ո՞ւրիէ կուգայ ուրեմն ա-
մուսնոյդ նախանձը, վասն զի նախանձը միայն զինքը
այսպիսի վաստութեան մը կրնայ մզած ըլլաւ:

— Մտէի ըլլէ, Սէրբէտ, որ մը պէտք պիտի ըլլամ
որ այս սարսափելի գաղտնիքը խոստովանիմ քեզի, դոյն
զիսնալու իրաւունք ունիս, ուստի այս իրիկուն պիտի
զիսնալու իրաւունք ունիս, զոգոյս մէջ պիտի կարդաս և կեան-
ինանաս զայն: Հոգուոյս մէջ պիտի կարդաս և կեան-
ինանաս թէս: Զոգուոյս մէջ պիտի ըլլաս, վասն զի իմ և
քէս աւելի բանի մը տէրը պիտի ըլլաս, վասն զի իմ և
քոլոր ընտանիքիս պատիւը քու ձեռքդ պիտի ըլլայ մէկ
պայմանաւ սակայն:

— Բաէ, առաջուընէ կ'ընդունիմ զայն:

— Ա'լ սիրոյդ վրայ պիտի չխօսիս ինձ, և ես կը
խոստանամ որ քենէ սիրուած ըլլալս չեմ մոռնար:

Այս ըսելով ձեռքը ինձի երկնցուց: Պաշտումով
խոռն յարգանքով համբուրեցի զայն:

— Սա տեղ նստէ, յարեց ան, և ալ մինչեւ իրիկուն
ասոր վրայ չխօսինք: Այսօր ի՞նչ ըրիր:

— Պատիկ և մինակուկ տուն մը փնտոեցի որ ա-
զատ ատանտիկին մը կարենաս ըլլաւ, վասն զի պանդոկի
մը մէջ չես կրնար մնալ:

— Եւ գնտուածդ գտա՞ր:

— Այս՛, Բիբիտէլիի մէջ, եթէ կ'ողբաս ճաշէն ետ-
քը զայն անգամ մը տեսնելու երթանք:

— Ուրեմն թէյի ամանդ մօտեցուր:

Ճաշը լմնցածին պէս կառք նստանք և ամարանոց
գացինք:

Կատարեալ անգլիական ձեռվ, կանաչ փեղկերով,
ծաղկալիր պարտէզով տուն մըն էր այն և երկու դըս-
տիկոն ունէր:

Գետնայարկը հիւրերու, առաջին յարկը Բօլինի,
երկրորդը ինծի համար պատրաստել տուած էի:
Իր բնակարանը ելանք:

Նախասենեակէ, սրահէ, ննջարանէ և դահլիճէ մը
բաղկանար, ասկէ զատ՝ գրասենեակ մը ունէր ուր
նուագի և գծագրութեան համար ամէն պէտք եղածը
կար:

Պահարանները բացի և տեսայ որ կտաւավաճառը
խօսքը բռներ էր:

— Աս ի՞նչ է, ըստ Բօլին:

— Երբ գիշերօթիկ դպրոց մը մտնես, պէտք է որ
ձերմակեղններ ունենաս: Ասոնք քու անունով Բ և Ն
նշանակուած են.

— Շնորհակալ եմ, եղբայր իմ, պատասխանեց Բօ-
լին ձեռքս սեղմելով:

Մեր բացատրութենէն ի վեր առաջին անգամն էր
որ ինծի կուտար այս անունը, բայց այս անգամ զիս
չվշտացուց:

Ննջարանը մտանք, անկողնին վրայ բոլորովին
Բարիզի ձեռվ երկու գլխարկ և քաշմիրէ խիստ պարզ
շալ մը կար:

— Ալֆրէտ, ըստ կոմսուհին զանոնք աեսնելով,
պէտք էիր ձգել որ մինակս հոս մտնեմ, քանի որ ա-
սոնք պիտի գտնէի: Զե՞ս տեսներ որ կ'ամշնամ քեզ
այդքան ծանրութիւն տալուս համար Ասկէ զատ

չգիտեմ թէ կը վայլէ . . . :

— Ետքէն այս ամէնը ինծի կը հատուցանես, ընդ-
միջեցի ժպտելով, դասերէդ վաստկելիք ստակով. եղ-
բայր մը իր քրոջը կրնայ փոխ տալ:

— Կրնայ նաև բաշխել երբ անորմէ աւելի հա-
րուստ է, վասն զի այս պարագայիս տուողն է երջանի-
կը:

— Ո՞հ, իրաւունք ունիս . . . շնորհակալ եմ . . . սըր-
տի նուրբ զգայութիւն մը աչքեդ չվրէպիր:

Ետքը գրասենեակը անցանք:

Դաշնակին վրայ տիկին Տիւշանժի, Լապարի, տը
Բլաթասի ամենէն նոր երգերը, Պէլլէնիի, Մէյբապէրի
և Ռոսինիի ամենէն նորելուկ եղանակները կային:

Բօլին նուազի տեար մը բացաւ և խորունկ մտա-
ծումի մը մէջ ինկաւ յանկարծ:

— Ի՞նչ ունիս, ըստ տեսնելով որ աչքերը միշտ մի-
ևնոյն երեսի վրայ յարած կը մնային և կարծես թէ
հոն ըլլալս իսկ մոռցեր էր:

— Զարմանալի բան, մրմռաց իր մտածման և մի-
անգամայն իմ հարցման պատասխանելով, հազիւ շա-
քաթ մը կայ Մ . . . կոմսուհին տունը սա կտորը կ'եր-
գէի: Այն ատեն ընտանիք, անուն և էութիւն մը ու-
նէի: Ութ օր անցաւ . . . և ասոնք ամէնն ալ կորու-
սի . . . :

Այս խօսքերուն վրայ գոյնը նետեց և աւելի ին-
կաւ քան թէ նստաւ թիկնաթոռի մը վրայ, և կարծես
թէ իրօք շնչասպառ պիտի մնար հոն:

Մօտեցայ իրեն, բայց աչքերը գոցեց, *և իմացայ
որ իր մտածմանց մէջ կ'ուզէր մնալ. ուստի իր մօտը
նստայ և գլուխը ուսիս վրայ առնելով:

— ԽԵՇՏԱ ՔՈՆՐԻԿԱ, Ըսի իրեն:

Բօլին սկսաւ լալ, այլ այս անգամ առանց ջղաձը-
գութեան և հեծելով, արցունք կը թափէր լոելեայն և
տրտում, վերջապէս այս արցունքներէն որ տեսակ մը
քաղցրութիւն ունին և զոր տեսնողները պէտք չեն ար-
գիւել:

Թիչ մը ետքը քմծիծալով մը աչքերը բանալով ը-
սաւ.

— Շնորհակալ եմ որ լալս չարդիլեցիր, ըսաւ:
— Վասնզի ա'լ չեմ նախանձիր, պատասխանեցի:
— Աւրիշ յարկ չկրա՞յ, ըսաւ ոտք ելլելով:
— Այո՛, ուրիշ մըն ալ կայ ճիշդ ասոր նման:
— Եւ ո՞վ պիտի բնակի հո՞ն:
— Այդ բանը զուն պիտի որոշես:

— Այո՛, պէտք է կատարեալ անկեղծութեամբ ճա-
կատագրիս հրամանին հնազանդիլ: Քանի որ աշխարհիս
առջև գուն իմ եղբայրս ես, շատ բնական է որ իմ բը-
նակած տոնս բնակիս, մինչդեռ անշուշտ ամենուն տա-
րօրինակ կ'երեւի եթէ ուրիշ տեղ մը բնակիս:

«Այս բնակարանը քուկտ պիտի ըլլայ ուրեմն: Հի-
մա պարտէզը իջնենք:

Պարտէզը ծաղկալից կողով մը և դալարազարդ գոր-
դի մը կը նմանէր:

Քանի մը անգամ անոր շրջանը ըրինք բոլորչի և
աւագուտ ուղիի մը հետևելով որ դայն կը պատէր: Ետ-
քը Բօլին դէպի անտառակը գնաց և փունջ մը քաղե-
լով.

— Տե՛ս սա խեղճ ծաղկիները, ըսաւ դէպի ինձ մօ-
տենալով, նայէ ինչպէս այս խեղճ վարդերը աշնաղէմ
և զրեթէ անհոտ են: Կարծես կը նմանին այն աքսոր-

եալներուն, որ իրենց հայրենիքին համար հալ և մաշ
կը թորմին: Ասոնք ալ հայրենիքի գաղափարը ունի՞ն
արդեօք և թոռմելու ատեն իրենց սրտմաշուքը կ'ըզ-
գա՞ն:

— Կը սիսալիս, պատասխանեցի, այս ծաղիկները
հոս բուսած են և այս օդը իրենց յարմար մթնոլորտն
է, ատոնք մշուշի զաւակներ են և չէ թէ թօղի, աւելի
ջերմ արեսի մըն ներքեւ կ'այրին կը մըրկին: Այլուր,
խարտեաշ մագերու գարդին և հիւսիսի աղջիկներուն
գեղնորակ գոյնին համաձայնելու համար ստեղծուած են:

«Մինչդեռ քեզ և քու ծեաթոյր գեսակիդ այն կը-
րակի գոյն վարդերը կը վայելեն որ Սպանիոյ մէջ կը
ծլին ու կը ծաղկին: Երբ ուզես, երթանք ու քաղենք
անոնցմէ ալ:

Բօլին ժպտեցաւ վշտագին:

— Այո՛, աւիլցուց, Սպանիա... Հէլվէտիա... Ի-
տալիա... ամէն տեղ երթանք բացի Ֆրանսայէ:

Եւ խօսքը առանց աւելի երկարելու, քայլերը շա-
րունակեց ճամբուն վրայ թերթ թերթ վարդեր փեթ-
տելով մեքենայօրէն:

— Ա՛լ հոն դառնալու յոյսը յաւիտենապէս և լիո-
վին կորուսա՞ծ է, ըսի:

— Միթէ մեռած չե՞մ համարուիր:

— Բայց եթէ անունդ փոխես...

— Դէմքս ալ փոխել հարկ կ'ըլլայ:

— Այդ գաղանիքը շա՞տ սոսկալի է ուրեմն:

— Երկու դէմքով միտալ մըն է այն, որուն մէկ
կողմը թոյն և միւս կողմը կառափնատ մը կայ: Մտիկ
ըրէ՛, ամէն բան պիտի պատմեմ քեզ. պէտք է որ գիտ-
նաս և աւելի աղէկ է շուտով գիտնալը: Բայց նախ ըսէ

ինծի թէ Նախախնամութեան ո՞ր հրաշքը զիս գտնելու
առաջնորդեց քեզ:

Բազմոցի մը վրայ նստանք շքեղ նոճիի մը ներքև,
որ իր տերեւէ վրանով պարտէզին մէկ մասը կը ծած-
կէր ու պատմութիւնս սկսայ Թրուվիլ հասնելու:

Ամէն բան պատմեցի:

Մրրիկէն բանուիլս, ծովեզերք մղուիլս, ապաէն
մը վիտուելու ատեն վանքին աւերակներուն մէջ մըտ-
նելս, քունիս մէջ դրան մը գոցուելու ձայնէն արթննա-
լով գետնափորէն մարդու մը ելեւը տեսնելս. հասկու-
ցի թէ ինչպէս այն մարդը գերեզմանի մը տակ բան
մը պահեր էր և թէ ինչպէս այն ատենէն ի վեր կաս-
կածը զիս պատելով ուզեր էի այս գաղտնիքին թա-

Ետքը ի Տիվ ըրած ճամբորդութիւնս ըսի, հոն ա-
ռած ցաւալի լուրս, զինքը վերջին անգամ մըն ալ տես-
նելու յուսահատ որոշումս, պատանքին տակ ուրիշ կին
մը տեսնելով զգացած զարմանքս և հրճուանքս:

Ի վերջոյ զիշերային արշաւանքս, դամբանին տա-
կի բանալին, գետնափորը մտնելս և զինքը գտնելով
ունեցած երանութիւնս. այս ամէնը պատմեցի իրեն հո-
գիի այն ցոյցերով որ առանց սիրոյ անունը տալու մեր
ամէն խօսքերու մէջ զգալի կ'ընեն զայն:

Խօսած ատենս երջանիկ ու վարձատրուած կը ըզ-
գայի ինքվինքս, վասն զի կը տեսնէի որ այս սիրալի
պատմութիւնս վինքը իմ այլայլութեամբ կ'ողողէր և
խօսքերէս մէկ քանին մինչև իր սրտին խորը կ'իջնէին:

Երբ խօսքս լմնցոցի, ձեռքս ըռնելով իրեններուն
մէջ սեխմեց անմոռնջ, պահ մը հրեշտակային երախ-
տագիտութեան նշանով մը երեսս նայեցաւ և վերջա-

պէս լոռւթիւնը խզելով.

— Երդում ըրէ՛, ըսաւ, երդում ըրէ ունեցած ա-
մենէն նուիրական առարկայիդ վրայ ո՞ր ըսելիքս աշ-
խարհի մէջ ո՞ւ մէկու մը պիտի չյայտնես, գոնէ մին-
չե որ ես, մայրս և կոմսը մեռնինք:

Երբ պատույս վրայ երդում ըրի. — Մտիկ ըրէ՛,
ըսաւ ան:

Զ.

Ընտանիքս կը ճանչնամ, ուստի ո՞վ ըլլալը ըսելու հարկ չկայ. մօրմէս և քանի մը հեռաւոր ազգական ներէ կը բաղկանար ան: Սակաւ ինչ հարստութիւն ունէ:

— Աւա՛ղ, այս, ընդմիջեցի, և երանի թէ այդ հարստութիւնը չունենայիր:

— Հայրս, շարունակեց Բօլին առանց իմ միջար կութեան առիթ տուող զգացման ուշադիր երկելու, մեռնելու ատեն քառասուն հազար ֆրանք եկամուտ թուզեր էր. և միակ աղջիկն ալ ես ըլլալուն համար ասիկա ռաւական հարստութիւն. մըն էր: Ուստի հարուստ ժանդորդի մը անունով մտայ ընկերութեան մէջ:

— Զքնաղ զեղեցկութիւնդ և կատարեալ կրթութիւնդ կը մոռնա՞ս, ըսի:

— Բայց եթէ այդպէս միշտ խօսքս ընդմիջես, չեմ կրնար շարունակել, ըստ Բօլին ծիծալելով:

— Ո՞հ, վասն զի ընկերութեան մէջ ըրած տպաւութիւնդ դուն ինձի պէս չես կրնար ըսել: Վասն զի պատմութեանդ այս մասը կարելի է ես քեզմէ աւելի աղէկ գիտեմ, որովհետեւ յանդէտս ամէն հանդէսներու թագուհին էիր, թագուհի՝ որուն թագը ուրիշներու մեծարանքն էր և զոր դուն միայն չէիր տեսներ:

«Եւ ահա այն ատեն տեսայ զքեզ առաջին անգամ Պէտք իշխանուհին տունը, Այն երիկունը Բարիզի աւ

մենէն նշանաւոր և տաղանդաւոր մարդիկը հոն՝ Միլանի այն աղուոր աքսորեալի տունը կը գտնուէին: «Երգ երգուեցաւ և սրահին բոլոր նուագագէտները դաշնակին մօտեցան կարգով:

«Նախ նուագը որչափ որ արուեստ և երգը որքան որ մեթու ունի միանալով մոգեցին երաժշտութեան սիրահարներու այս ակումբը որ Կ'սքանչանար ընկերութեան մէջ տեսնելով այն կատարեալ ճարտարութիւնը որ թատրոնի մէջ կը փնտուի և որ այնքան հազուագիւտ է, ետքէն մէկը քու խօսքդ ըրաւ և անունդ արտասանեց. ո՞հ, ինչո՞ւ համար առաջին անգամ զայն լսելուս սիրտս բարախից այնքան ուժգնակի:

«Իշխանուհին ոտք ելաւ և ձեռքը բռնելով դրեթէ ողջակէզի նման քեզ այն ներդաշնակութեան խորանին առջև տարաւ. ըսէ նաև թէ ինչո՞ւ արդեօք զքեզ այն քան շփոթուն տեսած ատեն վախ մը անցաւ սրաէս իբր թէ քոյրս ըլլայիր դուն որ հազիւ քառորդէ մը կը ճանչնայի:

«Ո՞հ, կարելի է քենէ աւելի կը դողայի և հարկաւ մտքէդ չէր անցներ բնաւ որ այս ամբոխին մէջ քու սիրադ եղամայր մը ունէր որ քու վախով ինքն ալ կը վախնար և յաղթանակովն ալ պիտի գինովնար:

«Նախ ժաղիտ մը սահեցաւ շուրթներուդ վրայ, ձայնիդ առաջին հնչիւնները երկչուտ և դողդոջուն կերպով մը լսուեցան, բայց շուտ մը նօթաները յստակ և երեմը լսացան. նայուածքդ երկրիս վրայէն երկինք ուղղուեցաւ:

«Զքեզ պաշարող ամբոխը ալ չէիր տեսներ և միտքը այնչափ անորմէ վեր կը սաւառնէր որ չեմ գիտեր թէ ծափահարութիւնները լսեցի՞ր թէ ոչ:

«Երգածք Պէլէնիի ներդաշնակ և պարզ այլ արտասուալից երգերէն մէկն էր, ինչպէս որ ինքը միայն գիտէր յօրինէր:

«Ես չծափահարեցի այլ լացի:

«Բնդհանուր չնորհաւորութեանց մէջ զքեզ տեղդ տարին, մինակ ես մօտենալու չէի համարձակեր, բայց այնպիսի տեղ մը կեցայ ուրկէ զքեզ կը տեսնէի անդուլ:

«Երեկոյեան հանդէսը իր ընթացքը շարունակեց. և նուազը անոր մեծարանքը կ'ընէր հմայուած ունկընթոթուելով:

Ես բան մը չէի լսեր, դաշնակէն հեռանալէր ի վեր բոլոր զգայարանքներս ի մի կեզրոնացած էին, քեզ կը նայէի: Այս երեկոյթը մի՞տքդ է:

— Այո՛, կարծեմ կը յիշեմ, ըստ Բօլին:

— Անկէ ետքը, շարունակեցի առանց մտածելու որ անոր պատմութիւնը կ'ընդմիջէիր անկէ ետքը անոր մը նորէն լսեցի ո՛չ թէ նոյն եղանակը, այլ երգը

«Միկիլիա կը գտնուէի, իրիկուն մըն էր այն օրեամար ստեղծած է:

«Արեք մարը մանելու վրայ էր նախկին Ակրիճէն կողմս վերջալոյսին մէջ կ'երևէր ծովափը բոլոր աւեճամարները կանգուն կը մնան:

«Ծովեղերքէն անդին արծաթէ հայելիի մը նսան ծովը կը տեսնուէր հարթ ու խաղաղիկ, և աջ կողմս

քաղաքը ոսկիէ յատակի մը վրայ, նման Ֆլորէնտեան վաղեմի պատկերի մը, որ Կատաֆի հեղինակութիւնը կը համարուին:

«Առջիս, աղբիւրէն դարձող նորատի աղջիկ մը ունէի, որ գլխին վրայ հնօրեայ երկայն և չնորհածեւ սափորներէն մէկը դրած էր. երգելով կ'անցնէր և ըսածը նոյն երգն էր:

«Ո՛հ, գիտայիր թէ ինչ տպաւորութիւն ըրաւ վրաս անիկա: Աչքերս գոցեցի և զլուխս ձեռքերուս մէջ առնելով ծով, քաղաք, տաճար տեսութենէս կորմացուցի, նոյն իսկ մոռցայ յոյն պատանուհին, որ գիցուհիի մը նման զիս երեք տարուան միջոց մը ետ դարձուցեր և Պէլ իշխանուհիին սրահը փոխադրեր էր :

«Նորէն աչքիս առջև եկար, ձայնդ կրկին լսեցի, զմայլումով նայեցայ քեզ, ետքը յանկարծ խորունկ վիշտ մը համակեց հոգիս: Վասն զի ա՛լ չէիր այնքան սիրած պատանուհիս որ Բօլին ալ Մէօլէն կը կոչուէր այլ Հօրաս ալ Պէօցվալ կոմսուհին եղած էիր արդէն: Աւա՛զ :

— Ա՛հ, այո՛, աւա՛զ, մըմոաց Բօլին:

Պահ մը երկուքս ալ լսեցինք: Նախ Բօլին ուշաբերեցաւ:

— Այո՛, ատիկա իմ կեանքիս գեղեցիկ ու երջանիկ ժամանակը եղաւ, շարունակեց: Ո՛հ, նորատի աղջիկ ժամանակը երենց երանութեան արժեքը չեն զիտեր: Զեն զիկները իրենց երանութեանը զիրենք պատող սուրբ քօղիտեր որ զժբախտութիւնը զիրենք պատող սուրբ քօղին չհամարձակիր զպչիլ, քօղ՝ որմէ ամուսին մը կուզայ կը մերկացնէ զիրենք:

«Այո՛, երեք տարի երջանիկ եղայ, երեք տարուան մէջ իմ գեռահաս տարիներու փայլուն արեւ հասաւ:

Վեւ թէ օր մը նսեմացաւ, և այն անմեղ յուզմունքէն
մին զոր պատանուհիք սէր կը կարծեն, անկէ անցաւ
ամպի մը նման:

«Ամառը մեր դղեակը կ'երթայինք ի Մէօյէն և ձը-
մեռ Բարիգ կը վերադառնայինք: Տաք եղանակը գիւ-
զական աօներու մէջ կ'անցնէր և ձմեռը հազիւ թէ քա-
ղաքի զուարձութեանց կը բաւէր:

«Մտքէս չէր անցներ որ ասանկ խաղաղ և պայ-
ծառ կեանք մը կրնար մթազնիլ: Զուարթ և վստահ կը
մեծայի:

Այսպէսով 1830ի աշունը գտանք: Գիւղի դրացի ու-
նէինք տիկին տը Լիւսիէննը, որու ամուսինը հօրս մեծ
բարեկամը եղած էր:

«Իրիկուն մը ասիկա, մայրս և զիս երկրորդ օրը
իրենց դղեակը երթալու հրաւիրեց ըսելով որ իր ամու-
սինը, որդին և քանի մը բարիզեան երիտասարդներ
հոն ժողովուած էին վարազ որսուլու համար և շքեղ սե-
զան մը այս նոր Մէլէակրի յաղթանակը պիտի տօնէր:

«Իր հրաւէրը ընդունելով գացինք:

«Մեր հասած ատենը որսորդները արդէն մեկնած
էին, բայց պարտէզին բոլորտիքը պատ քաշուած ըլ-
լալուն համար զանոնք դիւրաւ կրնայինք գտնել. ասկէ
սէինք, և անոր ուղղութիւննը բռնելով որսի բոլոր հա-
ճոյքը կրնայինք վայելել առանց յոգնութեան մասնա-

«Պ. Լիւսիէն տունը մնացեր էր. մեզի, իր կնոջ ու
աղջկանը ընկերանալու համար՝ մինչեւ իր որդին Բօլ-
որսորդութեան ուղղութեան հողը պիտի տանէր,
«Կէս օրին փողին ձայնը մօտեցաւ զգալի կերպով

և շատ անգամ վրայ վրայի միւնոյն եղանակը լսեցինք.
Պ. աը Լիւսիէն ըսաւ թէ երէին մէջտեղ ելելը կը նշա-
նակէր, թէ վարազը յոգնելու վրայ էր և եթէ
ա'լ ձի հեծնելու ատենն էր:

«Եյս միջջոցին որսորդներէն մէկը արշաւակի կը
հասնի Բօլինի կողմէ մեզ իմաց տալու համար որ վա-
րազը ի մօտոյ չուներուն հետ պիտի բռնուէր անպատ-
ճառ:

«Ուստի Պ. Լիւսիէն քարապինա մը առաւ, ձիուն
թամրէն կախեց և երեքնիս ալ ձի հեծանք ու գացինք:
իսկ տիկին Լիւսիէն և մայրս քէօշկ մը գացին հետիո-
տըն, որու բոլորտիքը որսորդութիւնը տեղի կ'ունե-
նար:

«Ճուտ մը որսորդներուն քով հասանք, և նախ
որքան որ այս դէպքին մասնակցելու զգուանք մը կ'ըզ-
գայի, բայց շեփորներու ձայնը, արշաւանքին արա-
գութիւնը, շուներու հաշելը, ասգերու աղմուկը մեզի
ալ փոխանցուեցան, և Լիւսիի հետ կէս մը ծիծաղուն,
կէս մը դողալով՝ ամենէն վարպետ հեծեալներու նման
սկսանք արշաւել:

«Երկու երեք անգամ վարազին ծառուղիներէն անց-
նելը տեսանք, և ամէն անգամուն շուները աւելի մօ-
տէն իրեն կը հետևէին: Ի վերջոյ գնաց ստուար կաղ-
նիի մը կոթնեցաւ և ետ գառնալով շուներու երամին
դէմ դնելու պատրաստուեցաւ:

«Բաց աել մը կ'ըլլար ասիկա և հետևաբար տիկին
Լիւսիէն և մայրս գործին վախճանէն բան մը պիտի
չկորսնցնէին:

«Որսորդները կոիւին տեղի ունեցած վայրէն քա-
հասուն յիսուն քայլ անդին շրջան մը կը կազմէին:

Շուները երկար հալածումէ գրգռուած խմբովին ինկած էին վարազին վրայ, որ անոնց պիսակաւոր և շարժուն երամին տակ գրեթէ աներեսոյթ կ'ըլլար: Երբեմն երբեմն, շուներէն մէկը գետնէն ութը տասը ոտք վեր կը նետուէր և ճշելով կ'իյնար արինամթաթաւ, ու թէ վիրաւոր՝ նորէն իր թշնամիին վրայ կը յարձակէր երամին մէջ խառնուելով: Կոփէը հազիւ քառորդ մը տեսեց, և արդէն տաս տասերկուքէ աւելի շուներ մահացու վիճակի մէջ էին:

«Այս արինալի և անգութ տեսարանը ինծի համար տանջանք մը կը դառնար և կ'երեւ թէ միւս հանդիսականներու վրայ ալ նոյն տպաւորութիւնը կ'ընէր. վասն զի տիկին լիւսիէնի ձայնը լսեցի որ կ'ըսէր.

«Բաւական է ա'լ, բաւական, Բօլ, կ'աղաչեմ: Բօլ իսկոյն ձիէն վար իջաւ, քարապինա ի ձեռին դէպի վարազը քանի մը քայլ առաւ և շուներուն մէջտեղէն նշան առնելով կրակ ըրաւ:

«Նոյն վայրկեանին, վասն զի այս ըսածս փայլակի արագութեամբ եղաւ, շուներու երամը ցրուեցաւ և վիրաւոր վարազը անոր մէջէն սպրդելով մինչև Տիկին լիւսիէնի ձայն մը ձգելը՝ Բօլին վրայ հասաւ, Բօլ տաս պաստ գետին ինկաւ. և կատաղի գազանը ընթացքը շարունակելու տեղ իր նոր թշնամիին վրայ կանգ առաւ մոլեգին:

«Սուկալի լուսթիւն մը տիրեց այն ատեն, Տիկին լիւսիէն մեռելի պէս գունատ, ձեռքերը իր որդւոյն երկնցուցած խօսելու կ'աշխատէր և գրեթէ անորոշ ձայն մը կը մրմռար.

«Ազատեցէք զանիկա, ազատեցէք:

«Պ. լիւսիէն, որ մինակ զինեալն էր մէջերնիս,

զէնքը առաւ և ուզեց գազանին նշան առնել, բայց Բօլ անոր տակը կը գտնուէր և գնդակին ամենափոքը խոստումով հայրը իր որդին կրնար սպաննել:

«Խեղճին վրայ ջղային դող մը եկաւ, իր անկարութիւնը զգաց և զինաթափ գէպի Բօլ վազեց պոռաւով.

«— Օգնութիւն, օգնութիւն:

«Միւս որսորդները իրեն հետեցան:

«Բայց նոյն միջոցին երիասարդ մը ձիէն վարնետուեցաւ, զէնքին վրայ ցատկեց և հրամայական ազգու ձայնով.

«— Բացուեցէք, պոռաց:

«Որսորդները տեղի տուին ճամբայ տալու համար մահատու գնդակներուն, որ իրենցմէ առաջ պիտի հասնէին:

«Բոլոր այս պատմածս մէկ վայրկեանի մէջ տեղի ունեցեր էր:

«Իսկոյն ամենուն նայուածքը որսորդին և իր ընտրած սոսկալի նպատակին վրայ դարձաւ. բայց ինքը այնպէս խաղաղ և հանդարտ էր որ կարծես թէ ըրածը սոսկ փորձ մըն էր:

«Իր զէնքին լայն փողը գետնէն բարձրացաւ մեղմիկ, ետքը մինչև բարձրութիւն մը հասած ատեն զէնքըն ու որսորդը քարի պէս անշարժ մնացին. հրացանը գոռաց և վարազը մահացու կերպով ինցուած երկու երեք քայլ հեռուն թաւալեցաւ:

«Բօլ իր ախոյեանէն ազատելով որսի դանակը ձեռքը մէկ ծունկի վրայ ելաւ կեցաւ, բայց ա'լ անօդուած էր վասն զի գնդակը շատ վարպետ ձեռքէ մը ուղուած էր մահացու չըլլալու համար:

«Տիկին Լիւսիէն ձայն մը ճգեց և մարեցաւ Լիւսի
եր ծխուն վրայ դալկացաւ և վար պիտի իյնար եթէ
շուներուն պահապաններէն մէկը զինքը չբռնէր, ես ի-
մինէս վար ցատկեցի և Տիկին Լիւսիէնի քով վաղեցի:

«Իսկ որսորդները ամենքն ալ Բօլի և մեռած վա-
րազին բոլորտիքը ժողվուած էին բացի զայն սպաննու-
ծառի մը մահու գնդակը զրկելէն ետքը Հքարապինաան
ծառի:

«Տիկին Լիւսիէն իր ամռւսնոյն և որդւոյն բազուկ-
ներուն մէջ աչքերը բացաւ, այս պատմածս անանկ շու-
տով եղած էր որ Բօլ հազիւ ազդրին վրայ թեթև վէրք
մը առած էր:

«Առաջին այլայլութիւնը անցնելէ ետքը Տիկին
Լիւսիէն բոլորտիքը նայեցաւ որպէս զի իր որդին աղա-
տող որսորդը գտնելով մայրական երախտագիտութիւ-
նը յայտնէ անոր:

«Պ. Լիւսիէն միտքը իմացաւ և անոր մօտ բերաւ
զայն. Տիկին Լիւսիէն անոր ձեռքը բռնեց իշորհակալ
ըլլալու, բայց սկսաւ լալ և հազիւ սա խօսքերը կըր-
— ի՞նչ, ա՞ն էր, գոչեցի:

— Այո՛, անիկա էր, այսպէս առաջին անգամ ամ-
բողջ ընտանիքի մը երախտագիտութեամբ պաշարուած
և այս տեսարանէն, որուն ինքը դիւցազնը եղած էր՝
զգացած այլայլութեանս կախարդանքին մէջ անսայ-
թէ բարձրահասակ, աև աչքերով ու մէ մազերով, առա-
ջին տեսութեամբ հազիւ 20 տարեկան կ'երկար, բայց
որ աչքերուն քովէն սկսելով քունքներ կը տեսնուէին,

նային, մինչդեռ աննշմարելի ծալք մըն ալ ճակտին մէջ-
տեղէն անցնելով մտքին կամ սրտին խորը սև մտածու-
մի սովորական ներկայութիւնը կը յայտնէր. աֆգոյն
ու բարակ չուրթներ, գեղեցիկ ականեր ու կնոջական
ձեռքեր կ'ամբողջացնէին այս մարդուն տեսքը, որ ա-
ռաջին անգամ ինձ աւելի հակակրութիւն քան համակ-
րութիւն ազգեց, այսքան ընդհանուր եռանդին մէջ պատ-
էր այս մարդուն դէմքը որմէ մայր մը իր որդին ազա-
տած ըլլալուն համար շնորհակալ կ'ըլլար:

«Որսորդութիւնը լինցած էր, դղեակ գարձանք. ու-
րահը մանելու ատեն Հորաս տը Պէօցվալ կոմսը ներուժ
խնդրեց որ ա՛լ մեզի հետ չէր կրնար մնալ, որովհետեւ
Բարիգ ուրիշ ճաշի գտնուելու խօսք տուած էր:

Իրեն դիտողութիւնը ըրին որ չորս ժամու մէջ 15
մղօն ճամբայ պէտք էր ընել ժամանակին հասնելու հա-
մար. կոմսը պատասխան տուած ժպտելով՝ որ ձին իր
ծառայութեան ներքե այս տեսակ սրչաւանքներու
վարժ էր ու իր սպասաւորին հրամայեց որ զայն բերէ:

«Այս սպասաւորը Մալայեցի մըն էր զոր կոմսը բե-
րած էր Հնդկաստանէն ուր բաւական մեծկակ ժառան-
դութիւն մը առնելու գացեր էր ժամանակաւ: Թէև ե-
րեք տարիէ ի վեր Ֆրանսա կը գտնուէր, բայց իր բնիկ
հազուսատը կը կրէր տակաւին և միայն իր մայրենի լե-
զուն կը խօսէր, որմէ կոմսն ալ քանի մը բառ է մանա-
լուն իր միտքը կրնար հասկցնել:

Այս մարդը հրաշակի փութով մը հնազանդեցաւ և
քիչ մը ետքը սրահին պատուհաններէն տեսան երկու
ձիերը, որնցց ցեղին ազնուութեանը վրայ բոլոր պա-
հանները ձայներնին բարձրացուցին, և իրօք որքան որ
կըցայ դատել, երկու հիանալի կենդանիներ էին զոր-

Քօնտէի իշխանը գնել ուզեր էր, բայց Հորաս կոմսը
Նորին արքայական բարձրութեան տուած գինը կրկնա-
պատկերով ինքը առեր էր:

«Ամենքնիս ալ մինչև արտաքին սանդուխը կոմսին
ընկերացանք: Տիկին Լիւսիէն կարծես թէ առիթ չէր
ունեցեր իր բոլոր երախտագիտութիւնը յայտնելու ա-
նոր և ձեռքերը սեղմելով կ'աղաչէր որ նորէն գայ: Կոմ-
սը խոստացաւ գալու արագ նայուածք մը նետելով՝ որ
փայլակի մը պէս աչքերս գետին խոնարհեցնելու ստի-
պեց զիս: Վասն զի չեմ գիտեր թէ ինչո՞ւ կարծեցի որ
ինձ ուղղուած էր այն:

Երբ գլուխս վեր ըրի կրկին, կոմսը ձիուն վրայ էր
ուրկէ տիկին Լիւսիէնի տաջև վերջին անդամ մըն ալ
խոնարհեցաւ, մեղ ընդհանուր բարև մը տուաւ, ձեռ-
քով բարեկամական նշան մը ըրաւ Բօլի, և ձիուն սան-
ծը թողով քանի մը րոպէէն ճամբուն անկիւնը աներե-
ւոյթ եղաւ:

«Ամենքնիս ալ լոելեայն իրարու երես նայելով նոյն
տեղը մնացեր էնքնք, վասն զի տարօրինակ բան մը կար
այս մարդուն վրայ որ ուշադրութիւն կը գրաւէր:

«Կը տեսնէիր անոր վրայ այն զօրաւոր կազմուած-
ներէն մէկը, որ կարծես թէ բնութիւնը մտային հաճոյ-
քով մը զայն պարունակերու անկարող և խիստ տկար
մարմնոյ մը մէջ կը տեղաւորէ: Կոմսը հակապատկեր-
ներով շաղուած մարդ մը կ'երևէր:

«Զինքը չճանչցողներու համար գործարանային
հիւանդութեամբ բռնուած մարդու մը տկար և հիւան-
դու երևոյթը ունէր, իսկ իր բարեկամներուն և ընկեր-
ներուն համար՝ ամէն յոզնութեանց դիմացող, յուզ-
մունքներու յաղթող և ամէն պէտքերը նուածող երկա-

թէ մարդ մըն էր:

«Բօլ կը պատմէր որ ամբողջ գիշերները թուղթ
խաղալով կամ սեղանի տակ անցնելէ ետքը իր ընկեր-
ներու քնացած ատեն ինքը առանց ժամ մը քնանալու
որսորդութեան կամ ձիարշաւէ մը կ'երթար նոր ընկեր-
ներու հետ՝ որոնցմէ դարձեալ կը բաժնուէր նոյնպէս,
և իր յոգնութիւնը ուրիշ կերպով յայտնի չէր ըներ
բայց եթէ աւելի մեծ դեղնութեամբ և չոր հազով մը,
որ թէւ իրեն սովորական, բայց այս պարագաներու
մէջ աւելի յաճախ կը բռնէր:

«Զեմ գիտեր թէ ինչո՞ւ բոլոր այս մանրամասն
պարագաները անհատնում հետաքրքրութեամբ մը մտիկ
ըրի, անշուշտ անոր վրայ պատմուած ամէն բաներուն
ըրած մտադրութեանս պատճառը, կոմսին ցուցուցած
պաղարիւնութիւնը և քիչ մը առաջ զգացած սիրախաղս
էր:

«Ասկէ զատ՝ քանի որ գացողը այնքան անհուն
տպաւորութիւն մը ըրած էր դղեակին բնակիչներուն
վրայ, ամենէն վարպետ հաշուագէտը այս յանկարծա-
կան երթէն լաւագոյն բան մը չէր կրնար հնարել որով
դղեակը գրիթէ պարապ կը մնար:

«Մեզ ծանուցին թէ ճաշը պատրաստ էր:

«Քիչ մը ատեն ընդհանուած խօսակցութիւնը սե-
ղանին վերջը նոր տաքութեամբ մը սկսաւ, և նաև բո-
լոր կէս օրէ ետքը՝ կոմսը եղաւ անոր առարկայ: Այս
ատեն այս մէկուն վրայ եղած յարատե խօսակցութիւ-
նը ոմանց անհաճոյ երեկելէն ըսեմ կամ թէ իրօք կոմ-
սը ոմանց անհաճոյ երեկելէն ըսեմ կամ թէ իրօք կոմ-
սը արուած յատկութիւններէն շատերուն երկբայելի
ըլլալէն, թեթև վէճ մը ծագեցաւ անոր տարօրինակ
կեանքին, հարստութեանը՝ որու աղբիւրը անծանօթ էր,
կեանքին, հարստութեանը՝ որու աղբիւրը անծանօթ էր,

և քաջասրտութեանը վրայ՝ զոր սեղանակիցներէն մէկը սուր և աարձանակ խաղցնելու մէջ անոր ունեցած յաջողութեանը կուտար :

«Իօլ, այն ատեն, բնականօրէն իր կեանքը աղատողին պաշտպան կանգնեցաւ ըսերով թէ Հորաս կոմսին վարած կեանքը ամէն նորասէր մարդերու վարած կեանքն էր, թէ անոր հարստութիւնը առաջ կուգարժառանգութեանէն իր մօրը քեռիներէն մէկուն որ տասնընդ տարի Հնդկաստան բնակեր էր: Խոկ քաջասրտութեանը գալով, ըստ իր կարծեաց ամենէն աներկամէջ որոնցմէ գրեթէ միշտ ողջ առողջ ելեր էր, ապամ, և սկսաւ շատ մը բաներ պատմել որոնցմէ մէկը մանաւանդ մտքիս մէջ խորունկ տպաւորուեցաւ:

«Հորաս կոմսը կօտ հասած ատեն՝ իր քեռին մեռած գտաւ, բայց ինպաստ իրեն կտակ մը եղած ըլլալուն, իր իրաւունքին դիմադրութիւն մը ընող չեղաւ, թէեւ մեռնողին ազգական երկու անգլիացի երիտասարդներ նոյն աստիճանի ժառանգորդ կը գտնուէին (վասն զի կոմսին մայրը անգլուհի էր), ուստի իր պահանջած ժառանգութիւնը ձեռք ձգեց:

Ասկէ զատ, երկու Անգլիացիները հարուստ, երկու քըն ալ Պոմպէյի բրիտանական բանակին մէջ աստիճան ունէին: Ուստի իրենց մօրը քեռորդին եթէ ոչ սիրով գէթ քաղաքավարութեամբ ընդունեցին, և անոր Ֆընկերներով ռերթաս բարովակի ճաշ մը տուին զոր Հորաս կոմսը ընդունեց:

«Այս թուականիս՝ կոմսը չորս աարեկան տւելի

պղտիկ էր և հազիւ տասնեռութ տարու կ'երևէր, թէեւ իրօք քսան և հինգնոց էր: Իր վայելուչ հասակը, գեղնած գոյնը և ձեռքերուն սպիտակութիւնը ծպտեալ կը-նոջ մը երեսոյթը կուտային իրեն:

«Անգլիացի պաշտօնակալներն ալ իրենց հիւրին ա-րիութիւնը երեսոյթէն դատեցին, միւս կողմէ կոմսն ալ իր ըրած տպաւորութիւնը չուտով զգաց իրեն յատուկ եղող դատումի արտգութեամբ, և իր հիւրընկալներուն հեղնալից դիտաւորութեանը վրայ ապահով զգուշութիւնը ձեռքէ չթողուց, միաքը դնելով որ Պոմպէյէ չետանայ առանց իր անցքին մէկ յիշատակը հոն ձգելու:

«Սեղան նստելու ատեն, երիտասարդ պաշտօնակալները հարցուցին իրենց աղքականին թէ անգլիերէն կը հասկնա՞ր թէ չէ:

«Կոմսը թէպէտ այս լեզուն մերինին պէս քաջ գիւտէր, բայց համեստօրէն պատասխանեց թէ բառ մը չէր հասկնար և խնդրեց որ ֆրանսերէն խօսին, երբ ուզիւ որ ան ալ խօսակցութեան մասնակից ըլլայ:

«Այս յայտարարութիւնը սեղանակիցներուն մեծ ա-զատութիւն տուաւ, և առաջին սպասին կոմսը նշմարեց որ յարատեւ երգիծանքի մը առարկայ եղեր էր:

«Ասով մէկեղ ժպտաշուրթն և զուարթ աչքերով ամէն լսածները կուլ տուաւ, միայն թէ այտերը աւելի դեղնեցան և երեք անգամ իր ակուաները բերանը տա-րած բաժակին եղերքը փշրեցին:

«Սեղանին վերը ֆրանսայի մէջ ի՞նչ տեսակներէ կ'որսար և ի՞նչ կերպով որսորդութիւն կ'ընէր:

«Կոմսը իր դերը մինչև վերջը խաղալ որոշելով պա-տասխան տուաւ թէ մերթ դաշտի մէջ ճագար ու կա-քաւ և մերթ անտառի մէջ աղուէս և եղջերու կ'որ-

սար, առաջինը բարակով և երկրորդը ծիով։
 «— Հա՛ հա՛, ըստ սեղանակիցներէն մէկը ծիծաւ-
 ղելով, ճագար և եղջերո՞ւ, լա՛ւ, մենք հոս վազր կ'որ-
 սանք։
 «— Եւ ի՞նչ կերպով, հարցուց կոմսը կատարեալ
 միաբանութեամբ։
 «— Ի՞նչ կերպով, պատասխանեց միւսը, փիղերու
 վրայ հեծած և գերիներու ընկերութեամբ, որոնցմէ ու-
 մանք կացիններով և նիզակներով զինուած անասունը
 կը գիմաւորեն, մինչեւ միւսները մեր հրազէնները կը
 լիցնեն և մենք կը զարնենք։
 «— Պատուական զուարձութիւն մը պէտք է ըլլայ
 ատիկա, վրայ բերաւ կոմսը։
 «— Գէշն ան է որ այդպէս շուտ կը մեկնիք, իմ
 սիրելի մօրքեռորդիս . . . եթէ ոչ այդ հաճոյքը կրնայինք։
 «— Իրա՞ւ, ըստ կոմսը. ատանկ առիթ մը կոր-
 սընցնելուս սրտանց կը ցաւիմ, և եթէ գիտնամ որ շատ
 պիտի չուշանայ ան, կ'սպասեմ։
 «— Բայց, յարեց առաջինը, ահա առիթը շատ յար-
 ուուն մէջէն անցնելով Մուրաթի կողմը զացող ձահիճի
 մը մէջ վազր մը կայ եղեր իր ձագերովը։ Այս բանը
 չնդիկներէ իմացանք, որոնցմէ ոչխարներ գողցեր էր,
 և կ'ուզէինք սպասել որ ձագերը աւելի մեծնան օրի-
 նաւոր որսորդութիւն մը ընելու համար, բայց որով-
 նենանք, արշաւանքը տասնընինդ օրի չափ կը յառա-
 ջացնենք։
 «— Շատ շնորհապարտ եմ, պատասխան տուաւ

կոմսը խոնարհելով, բայց իրօք վագրը կարծուած տե՛-
 զըն է։

«— Տարակոյս չկայ։

«— Ու իր որջին ո՛ւր ըլլալը յայտնի՞ է ճշդիւ։

«— Սահիկա դիւրին է տեսնել ճահիճին վրայ բարձ-
 րացող ժայռի մը վրայէն։ Վագրին անցած ճամբաները
 որոնք ամէնքն ալ սատղի մը ճառագայթներուն նման
 դէպի կեզրոն մը կ'ուղղուին, որոշ են կոտրտուած ե-
 զէքներու մէջ։

«— Լա՛ւ ուրեմն, ըստ կոմսը իր բաժակը լեցնե-
 լով և մէկու մը կենաց առաջարկելու պէս ոտք ելելով,
 — խմենք այն մարդուն կենացը՝ որ կ'երթայ նոյն իսկ
 իր եղէզներուն մէջ վագրը իր երկու կորիւններուն մէջ-
 տեղ սպաննելու, հետիւտն և միայն այս դաշոյնով զին-
 ուած։

«Այս խօսքերուն վրայ գերիի մը մէջքէն մալայա-
 կան գաշոյն մը առնելով սեղանին վրայ գրաւ։

«— Եկ՞նթ էք, սեղանակիցներէն մէկը։

«— Ո՛չ, պարոններ, խենթ չեմ, և ասոր ապա-
 ցոյցը այն է որ առաջարկութիւնս կը կրկնեմ։ Լաւ ու-
 շաղրութիւն ըրեք ուրեմն, որպէս զի զայն ընդունողը
 իր բաժակը պարպելու ատեն ի՞նչ բանի յանձնառու-
 թիւ գիտնայ. Կ'առաջարկեմ խմել այն մարդուն կե-
 նացը որ կ'երթայ եղէզներուն մէջ վագրը իր կորիւն-
 ներով կ'սպաննէ միայն այս դաշոյնով զինուած։

«Վայրկեան մը լոււթիւն տիրեց, և այս միջոցին
 կոմսը փոփոխակի ամենուն աչքերը քննեց պա-
 տասխան մը առնելու համար, բայց ամենուն նայուած-
 քը ետին խոնարհեցաւ։

«— Ոչ ոք պատասխան կուտայ, յարեց ժալտելով,

և ո՞չ մէկը առաջարկութիւնս կ'ընդունի... մէկը զիս
գոհ ընելու արխութիւնը չունի՞... ի՞հ, ուրեմն ես և
երթամ... և եթէ խօսքս չբռնեմ, ըսէք ինծի որ թըշ-
ուառական մըն եմ, ինչ որ ես կ'ըսեմ թէ վատ էք
դուք:

«Այս խօսքերուն վրայ կոմսը բաժակը պարպեց,
զայն սեղանին վրայ դրաւ և դէպի դուռը յառաջանաւ-
լով հանդարտօրէն. — Վաղը ուրեմն, պարոններ, ըսաւ
ու դուրս եղաւ:

«Երկրորդ օրը սեղանակիցները առտուան ժամը վե-
ցին իր սենեակը մտած ատեն զինքը այն սոսկալի որ-
սին երթալու կազմ և պատրաստ գտան:

«Կուգային աղաչելու որ ետ կենայ իր ձեռնարկու-
թենէն, որու հետևութիւնը իրեն մահաբեր պիտի ըւ-
լար աներկբայ, բայց կոմսը բան մը չէր ուզեր մտիկ
ընկլ:

Նախ խոստովանեցան անոնք որ իրենց առջի օր-
ուան ընթացքը խենթ ու աղայական էր և թէ սխալ-
մունք մը ըրեր էին: Կոմսը իրենց ջատագովութենէն
շնորհակալ եղաւ. բայց չուզեց զայն ընդունիլ:

«Այս ատեն առաջարկեցին իրեն որ մէջերնէն մէկը
ընտրէ և անոր հետ մենամարտի եթէ նախատինքը մեծ
համարելով չէր ուզեր առանց հատուցման մնալ:

«Հորաս պատասխան տուաւ հեգնորէն թէ իր կրօ-
նական սկզբունքները իր մերձաւորին արխունը թափե-
լու կ'արգիլեն զինքը, թէ ինքն ալ իր ըսած դառն
խօսքերը ետ կ'առնէր, բայց կ'աւելցնէ թէ աշխարհիս
մէջ բան մը զինքը այն որսորդութենէն ետ չէր կրնար
կեցնել:

«Այս ըսելով զանոնք ալ հրաւիրեց որ ձի հեծնեն

և իրեն հետեխն, իմացնելով նաև որ եթէ ընկերանա-
լու պատիւը չեն ուզեր իրեն ընել, ինքը առանձին վագ-
րին վրայ պիտի երթայ:

«Այս որոշումը անանկ հաստատուն ձայնով մը ար-
տասանեց և այնքան անդրդուելի կ'երևէր որ ա՛լ զին-
քը արգիլելու փորձ անգամ չեղաւ, և իրենք ալ ձի հեծ-
նելով եկան զինքը գտան քաղաքին արևելեան դրան
մօտ՝ ուր ժամադիր եղեր էին:

«Հեծելախումքը դէպի նշանակուած աեղը ուղղուե-
ցաւ լոելեայն. ամէն մէկ ձիաւոր որսի քարապինով մը
զինուած էր, բացի կոմսէն որ խիստ շքեղ հագուած էր
նորասէր երիտասարդի մը պէս որ Պուլոնյի անտառը իր
առտուան պտոյտը ընելու կ'երթայ:

«Պաշտօնակալները իրարու երես կը նայէին զար-
մանքով և չէին կրնար հաւատալ որ իր պաղարիւնու-
թիւնը մինչև վերջը պիտի պահէ անիկա:

«Ճահիճներու եղերքը հասած ատեն պաշտօնակալ-
ները նորէն փորձ մը ըրբին կոմսին միտքը դարձնելու
համար:

«Կիճարանութեան ատեն՝ մոնչիւն մըն ալ՝ որ հա-
զիւ իրենցմէ քանի մը հարիւր քայլ հեռուէն կուզար,
լսուեցաւ կարծես թէ իրենց օգնելու համար. ձիերը
անհանդարտօրէն դափրեցին ու խիսնչեցին:

«— Կը տեսնէ՞ք, պարոններ, ըսաւ կոմսը, որ շատ
ուշ է, ա՛լ ճանչցուած ենք, կենդանին հոս ըլլալնիս
զիտէ, և ես չեմ ուզեր որ Հնդկաստանէն զոր հաւա-
նորէն մէյ մըն ալ պիտի չտեսնեմ, հեռանալու ատեն
իմ վրայ գէշ կարծիք մը թողում նոյն իսկ վագրի մը
մտքին մէջ: Օ՞ն, յառաջ երթանք, պարոններ:

«Այս ըսելով՝ կոմսը իր ձին ճահիճին երկայնու-

թեամբը յառաջ մղեց ժայռը հասնելու համար, ուրկէ կ'երևէին այն եղէքները որոնց մէջ մասսոց ձնեւ է».

«Ժայռին ստորոտը հասած ամեն, երկրորդ մոբն-
շին մըն ալ լուսեցաւ, բայց այնքան զօրաւոր և մօ-
տէն որ ձիերէն մէկը ծառացաւ և քիչ մնաց որ հեծեա-
լը վար պիտի նետէր. իսկ միւսները փրփուր ի բերան,
ակնպիշ և ծունկերնին բացած իրենց չորս ոտքերուն
վրայ կը զողացին սառուցեալ ջուրէ մը ելածի պէս:

«Այս ատեն հեծեալները վար իջնելով իրենց երեւարները ծառաներուն յանձնեցին և կոմսը սկսաւ մաքրեցիլ այս գահաւանդէն, ուրիշ կռիւի ասպարէզը զիտել կ'ուղէր:

«Իրօք, ժայռին գազաթէն կը տեսնէր եղէզներու մէջ հետքերը այն սոսկալի գազանին, որուն հետ պիտի կռուէք:

«Բարձր խոտերուն մէջ զրեթէ երկու ոտք լայ-
նութեամբ տեսակ մը շատիղներ բացուած էին, և պաշ-
տօնակալին ըսածին պէս ամէն մէկը կը տանէր այն
կեղրոնը ուր բոյսերը բոլորովին գետնամած ըլլալով բայ-
սապարէզ մը կը մնառ:

«Այս տեղին ելած երբորդ մռնջիւն մը ամէն տարակոյս փարատեց և կոմսը հասկցաւ որոշակի թէ Երթշնամին գտնելու համար ո՛ւղական է»

«Այս միջոցին պաշտօնական էլեկտրոնային գործառությունները հաջարվություն ունեն»:

ցը նորէն կրմսին մօտեցաւ, բայց աւիկա անոր միտքը գուշակելով ձեռքովը նշան ըրաւ որ ամէն ինչ անօպւածէր:

«Ետքը իր լոդիկը կոճկեց և մօրը քեռորդիներուն
մէկէն խնդրեց որ իր մէջքը սեղմող մետաքսէ գօտին
իրեն փոխ տայ ձախ թեզ կապելու համար, նշան որաւ

Մալայեցին որ իր դաշոյնը բերէ, զայն թրջած թաշ-
կինակով մը ձեռքին բոլորտիքը պնդեց, զլսարկը գե-
տին զնելով՝ չնորհաւի կերպով մը մազերը վեր ըրաւ և
ամենէն կտրուկ ճամբով յառաջացաւ դէպի եղէ գները,
որոնց մէջ աներւոյթ եղաւ նոյն հետայն, մինչդեռ իր
ընկմբները այսպիսի յանդգնութեան մը չկընալով հա-
ւատք ընծայել, իբարու երես կը նայէին զարհուրած:

«Կոմսը զգուշակի և ծանր քայլերով յառաջաւ բռնած ճամբուն մէջ որ ուղիղ գծուած էր ու ոչ աջ և ոչ ճախ կարելի էր շեղիլ:

«Երկու հարիւր քայլ անդին խորունկ մռնջիւն մը
լսեց որ կ'իմացնէր թէ իր թշնամին զգոյշ կեցած էր և
եթէ զինքը գեռ չէր տեսե՞ր հոտը առած էր արդէն,
սակայն հազիւ բոպէ մը կանգ առաւ և ձայնը դադրա-
ծին ակս բնթացքը շարունակեց :

«Գրեթէ յիսուն քայլ անդին նորէն կեցաւ. կը կարծէր որ եթէ նպատակին չէր հասած, գէթ շատ մօ- տը պէտք էր ըլլալ. բայց ասպարէզը կը գտնուէր և զեախնը ցիրուցան ոսկորներ կը տեսնէր, որոնցմէ ո- մանց վրայ մսի արիւնոտ կտորները կ'երևէին։ Ուսաի ըոլորտիքը նայեցաւ և խոտերու մէջ շինուած չորս հինգ ոտք խորութեամբ կամարի նման խորչի մը մէջ վազրը տեսաւ, որ կէս մը պառկած, բերանը բաց, աշ- քերը իր վրայ կը սեեռէր։ Իսկ ձագերը պատկ կա- տուներու պէս փորին վրայ կը խաղային։

Այս տեսարանին վրայ, իր հոգւոյն մէջէն անցածը ինքը միայն կրնայ ըսել, բայց իր հոգին անդունդ մըն էր, ուրիշ բան մը դուրս չէր ելլեր. պահ մը երկուքն ալ անշարժ զիրար զիտեցին, զիրջապէս կոմը տեսաւ որ անիկա ձագերը ձգելու վախնալով իր վրայ

չէր գար, ինքը անոր վրայ գնաց:

«Չորս քայլի չափ հեռաւորութեամբ մօտեղաւ, ետք տեսնելով որ ի վերջոյ ոտք ելլելու շարժում մը կ'ընէր, վրան յարձակեցաւ:

Զիրենք դիտող և մտիկ ընողները մոնջիւն մը ու ձայն մը լսեցին միանգամայն, քիչ մը ատեն եղէցներու յուզուիլը տեսան, ետքը լսութիւն և խաղաղութիւն տիրեց. ամէն բան լմնցած էր:

«Քիչ մը ևս սպասեցին նայելու համար որ կոմսը ետպիտի դառնա՞ր թէ ոչ, բայց կոմսը ետ չդարձաւ: Ան ատեն զինքը մինակ թողելնուն համար իրենք ամըշնալով մտքերնին դրին որ եթէ չկրցան անոր կեանքը ազատել, գոնէ դիակը ազատեն, և ամէնքը մէկէն ճահիճին մէջ մտան, ականջ դնելու համար մերթ ընդ մերթ կանգ առին և դարձեալ ճամբանին շարունակեցին փութով:

«Երբ ասպարէզը հասան՝ երկու ախոյեանները իրարու վրայ պառկած գտան, վազրը մեռած և կոմսը մարած էր, մինչդեռ ձագերը կոմսին մարմինը լափելու տակաւին անկարող ըլլալնուն, արիւնը կը լիզէին:

«Վազքը դաշոյնի տասնեւեօթը վէրք ընդուներ էր. խածուածք մը կոմսին թևը խորակեր և ժանիքներու հարուած մըն ալ իր լանջը յօշոտեր էր:

«Պաշտօնակալները միոյն դիակը և միւսին մարմինը վերուցին և մարդը ու անասունը միւսոյն պատգարկի վրայ պառկած Պոմպէա իտան:

«Իսկ ձագերը, Մալայեցին փաթոյթին բեհեղովը կապեր և իր ձիուն թամբին երկու քովերէն կախեր էր:

«Երբ տասնըհինգ օր ետքը կոմսը ոտք ելաւ, վագ-

բին մորթը իր անկողնոյն առջև գտաւ մարդարտէ ակուներով, սուտակեայ աչքերով. ոսկի մագիլներով. Ասսիկա ընծայ մըն էր այն բանակին պաշտօնակալներուն կողմէ, ուր իր երկու մօրքեառրդիներն ալ կը ծառայէին:

Է.

«Այս պատմութիւնները մտքիս մէջ խորին աըպաւորութիւն մը ըրին: Քաջասրտութիւնը կանանց համար մարդուս ունեցած ամենէն մեծ հրապոյրներէն մէմար մարդուս ունեցած ամենէն մեծ հրապոյրներէն մէկըն է. չեմ գիտեր թէ արդեօք ասիկա մեր տկարութենէ՞ն և մենք մեզի ձեռքերնէս բան մը չգալուն միշտ յենակի մը պէտք ունենալնէ՞ն է:

«Ե՞նչ և է, Հորաս կոմսին վրայ ամէն ըսուածներէն միայն այս կրկին որսորդութեանց յիշատակը միտքը մնաց, որոնց մէկին ալ ներկայ եղեր էի:

«Բայց և այնպէս միշտ ահաբեկ սոսկումով միտք կը բերէի այն պաղարիւնութիւնը, որու Բօլ իր կեանքը կը պարտէր: Արդեօք քանի՛ սոսկալի կոփւներ անօք էին այս սրտին մէջ, որով այն աստիճանի կարուցեր էին այս սրտին մէջ, որով այն աստիճանի կարուցեր էր կամքին տրոփիւնները պրկեղութիւն ստացեր էր իր կամքին տրոփիւնները պրկեղութիւն ստացեր էր իր կամքին մը այս հոգին այլու, և անշուշտ խիստ երկար հրդեհ մը այս հոգին այլու, և լավարեր մրկեր էր իր բոցին բոլորովին մոխիր, և լավա-

յին՝ սառոյց դառնալէն առաջ:

«Մեր ժամանակին մեծ դժուարութիւնը վիպականութեան սէրը և պարզութեան արհամարհանքն է: Քանի որ ընկերութիւնը բանաստեղծութենէ հեռանալով իրականութեան կը մօտենայ, վառվուն երեակայութիւնները տարօրինակութեան կը տենջան որ օրէ օր աշխարհէ կ'անհետի ու թատրոններու կամ վէպերու մէջ կ'ապաւինի:

«Այս է պատճառ որ բացառիկ բնութիւնները իրենց բոլոր մերձաւորներու վրայ մոգիչ համակրութիւն մը կ'աղջեն:

«Մի՛ զարմանաք ուրեմն եթէ կոմսին պատկերը այս հմայքով պաշարուած նորատի աղջկան մը մտքին ներկայացած ատեն մնաց անոր երեակայութեան մէջ, ուր մինչև այն ատեն շատ քիչ դէպքեր իրենց հետքը թողոցած էին:

«Ուստի, քեզի պատմած եղելութենէս քանի մը օր ետքը երբ գղեակին մեծ ճամբուն վրայ երկու ձիաւորներու գալը տեսանք և Պ, ար Բօլ ար Լիւսիէնի և Հորաս ար Պէօցվալ կոմսին այցելութիւնը մեզի ծանուցին, կեանքիս մէջ առաջին անգամ անուն մը լսած ատենս սիրոս տրոփեց, աչքերուն վրայէն ամպ մը անցաւ և խոյս տալու համար ոտք ելայ. բայց մայրս արգիլեց և այս պարոնները ներս մտան:

«Իրենց ինչ ըսի նախ՝ չեմ գիտեր, բայց անտարակոյս շատ երկչոտ երեցայ, վասն զի աչքերս վեր ըրած ատեն նայեցայ որ կոմսին աչքերը իմ վրայ յառած էին մտքէս պիտի չելլէ:

«Սակայն քիչ քիչ ուշաբերեցայ և այն ատեն կըր-

շայ իրեն նայիլ և մտիկ ընել ինչպէս որ Բօլի կ'ընէի:

«Միշտ նոյն անտարբեր դէմքը և նոյն անշարժ ու խորին նայուածքը ունէր որ այնքան ագդեցութիւնը ըրած էր վրաս, ասկէ զատ անոյշ ձայն մը՝ որ իր ձեռքերուն և ոտքերուն պէս աւելի կանացի էր քան թէ առնական, սակայն երբ կը կենդանանար, այնպիսի զօրութիւն մը կ'առնէր որ առջի շեշտերուն հետ չէր համաձայներ:

«Բօլ՝ իբր երախտագէտ բարեկամ խօսքը կոմսին արժանիքը ցուցնող խնդրի մը վրայ բերելով անոր ճամբորդութեանց վրայ խօսեցաւ:

«Կոմսը պահ մը նոյն անձնասիրական գգուանքներուն անտարբեր մնաց:

«Բայց շուտով իր պտըտած տեղերու յիշատակը միտքը եկաւ, և նոյն վայրենի երկիրներու նկարագրական կեանքը քաղաքակրթեալ աշխարհին միօրինակ կենցաղին հետ մրցումի մտաւ և յաղթեց անոր. կոմսը ինքինքը բոլորովին Հնդկաստանի ճոխ գալարիներուն ի Մալտիվեան հոյակապ տեսարաններու մէջ գտաւ:

«Պէնկալայի խորշին մէջ իր արշաւանքները և Մալայեցի ծովանպատակներու դէմ ըրած կոխները պատմեց, եռանդուն կերպով նկարագրեց այն մրրկալի կեանքը, որ ամէն ժամ մարդուս սրտին կամ մտքին նոր յուղմունք մը կուտայ:

«Մեր աչքին առջև բերաւ նախնական կեանքի ամբողջ պատկերները ուր մարդս իր ազատութեան եւ զօրութեան մէջ ըստ իր քմաց թագաւոր կամ գերի է, իր հաճոյքէն զատ ուրիշ կապ՝ և աչքին հորիզոնէն զատ ուրիշ սահման չունի, և երբ ցամաքին վրայ սիրազատ ուրիշ սահման չունի, արծիւի թերերուն պէս իր նաւերու առ կը նեղուի, արծիւի թերերուն պէս իր նաւերու:

ոագաստը հովին կը պարզէ և կ'երթայ ովկիանոսին վը-
րայ անբաւութիւն և մենութիւն փնտոելու: Ետքը
մէկէն ի մէկ նետուեցաւ մեր ապականեալ ընկերու-
թեան մէջ, ուր վատութենէ, ոճիրէ կամ առաքինու-
թենէ զատ ուրիշ ոչինչ կայ, ուր ամէն բան ինչպէս
մեր դէմքը՝ նոյնապէս մեր հոգին կեղծ է և ուր մարդու
օրէնքներու և պատշաճութեանց մէջ կաշկանդուած գե-
րի մըն է:

«Օրուան ամէն ժամերուն մէջ կատարելիք պար-
աւորութիւններ ունի, առուուան մէն մի ժամի հա-
մար հագուստի ձևեր և ձեռնոցի գոյներ պէտք է ընտ-
րէ, որպէսզի ծաղրելի չերեխ, ինչ որ մեռնիլ ըսել է.
վասնզի թրանսայի մէջ ծաղրելի ըլլալը տիղմէ և արիւ-
նէ աւելի գէշ կերպով մարդուս անունը կ'արատէ:

«Կոմսին մեր ընկերութեան դէմ ըրած յարձակու-
մին մէջ գործածած դառն ու կծու ճարտասանութիւնը
չեմ կրնար քեզի բացատրել, առուզիւ բանաստեղծի մը
մտքին արդիւնքն էր այն, Մանֆրէտի կամ Փարլ Մու-
րի նման բան մը՝ հանդերձ հայույսութիւններով:

«Ընկերութեան տափակ և հասարակ պահանջմունք-
ներու դէմ մաքառող կրակու էակներէ մէկն էր կամ
այն ոգիներէն մին՝ որ աշխարհիս օրէնքներով, պար-
աւորութիւններով և սովորութիւններով ընդունայն
կապուած՝ առաթուր նը կոխէ զանոնք, ինչպէս որ ա-
ռիւծ մը կ'անցնի զայլի կամ աղուէսի մը դէմ լարուած
թակարգներուն մէջէն:

«Պայրընի կամ կէօթէի գրուածներէն էջ մը կար-
դալու պէս այս սոսկալի փիլիսոփայութիւնը մտիկ ըրի,
միենոյն մաքի հաստատութիւնը կար անոր մէջ և խօս-
ուածքի բոլոր ճարտարութեամբ ա'լ աւելի կենդանա-

ցած:

«Այն ատեն այս անտարբեր դէմքը իր ձիւնէ զի-
մակը մէկդի ըրեր և սրտի կրակէն կենդանացեր էր,
աչքերէն փայլակներ կը ցայտէին, իր անոյշ ձայնը
փոփոխակի քաղցր և տիսուր շշտեր կ'առնէր. ետքը-
յանկարծ իր աւիւնէն էր թէ վիշաբերէն, յոյսէն թէ
արհամարհանքէն, բանսատեղծութենէն թէ նիւթամո-
լութենէն, այս ամէնը կը միանար ժպիտի մը մէջ, Ժը-
պիտ մը՝ զոր երբեք տեսած չէի, և որ ամենէն ցաւա-
լի հեծեծանքէ աւելի յուսահատութիւն և քամահանք
կը պարունակէր:

«Ժամ մը տեսութիւն ընելէ ետքը Բօլ ու կոմսը
մեկնեցան:

«Երբ գուրս ելան, մայրս և ես պահ մը իրարու-
երես նայեցանք լոելեայն. ինծի անանկ երեցաւ որ
սրտիս վրայէն բեռ մը ելեր էր:

«Ինչպէս Մէֆիսթօֆէլինը Մարկրիթի՝ այս մար-
դուն ներկայութիւնն ալ իմ վրայ կը ծանրանար, և ա-
նոր իմ վրայ ըրած ապաւորութիւնը այնքան զգալի
էր որ ես անոր դէմ բան չըսած տակաւին, մայրս սկը-
սաւ գայն պաշտպանել: Շատոնց լսած էր ան կոմսին
անունը, որուն վրայ հասարակութիւնը հակասական
գաառումներ կ'ընէր, ինչպէս որ կ'ընէ ամէն նշանաւոր
մարդերու վրայ: Ասկէ զատ մայրս ինձմէ բոլորովին
տարբեր տեսութեամբ մը կը նկատէր զայն:

«Ուստի մայրս ո'չ այնքան վեր և ոչ վար կը դա-
սէր զանիկա, ինչպէս որ ես կ'ընէի մտովի, և զալա-
փարներու այս տարբերութենէն, որով չէի ուզեր վի-
ճիլ, սա հետեւեցաւ որ ա'լ անոր վրայ խորհիլս յայտնի-
չընել միտքս դրի:

«Տասը վայրկեան ետքը թեթև գլխի ցաւ մը պատճառ բռնելով պարտէզ իջայ, հոն բան մը մտքիս զբաղումը չէր վրդովեր, բայց հարիւր քայլ չառած՝ ստիպուեցայ խոստովանիլ իւրովի որ կոմսին վրայ խօսիլ չէի ուզած անոր վրայ աւելի լաւ խորհելու համար:

«Այս համոզումը զիս զարհուրեցուց. այլ սակայն կոմսը չէի սիրեր, վասնզի իր ներկայութեան ատեն սիրտս անշուշտ աւելի վախէս քան ուրախութենէս տըրոփեր էր, բայց և ո՛չ իսկ կը վախնայի իրմէ կամ տըրամաբանօրէն պէտք չէի վախնալ, վասնզի վերջապէս իմ ճակատագրիս վրայ ի՞նչ ազդեցութիւն կրնար ունենալ ան:

«Անգամ մը դիտմամբ և անգամ մըն ալ քաղաքավարական ձեի համար տեսեր էի զինքը... թերեւս անգամ մըն ալ երբեք պիտի չտեսնէի:

Իր թափառաէր բնութեան և ճամբորդութեան համար ունեցած սիրովը ամէն վայրկեան կրնար Ֆրանսայէն մեկնիլ, ան ատեն իմ կեանքիս մէջ տեսիլի կամ երևոյթի մը պէս անցած կ'ըլլար ան, և տասնըս հինգ օր, ամիս մը, տարի մը ետքը գոնէ՝ զինքը կը մոռնայի:

«Սպասելով՝ զիշերուան կերակուրի զանգակը զիս նոյն մտածումներու մէջ զտաւ, և այնքան շատ զարանցեր էին:

Ը.

«Մրանը մտած ատենս, մայրս հրաւիրագիր մը տըրաւ ձեռքս Մ... կոմսուհիին կողմէ որ ամառն ալ Բարիկ կ'անցնէր և որ իր աղջկան ծննդեանը տարեդարձին առթիւ մեծ երեկոյթ մը կուտար, կէս պարային և կէս նուագային:

«Մայրս, որ զիս միշտ կը մեծարէր, պատասխանելէ առաջ ինձ խորհուրդ հարցնել կ'ուզէր: Փութով ընդունեցի զայն, վասնզի զիս պաշարող գաղափարներուն զօրաւոր զգաղում մըն էր:

«Իրօք պատրաստուելու համար միայն երեք օր ունէինք, և այս երեք օրը այնքան նեղ միջոց մըն էր հանդէսին պատրաստութիւններուն համար որ անվրէպ կոմսին յիշատակը պիտի կորսուէր կամ գոնէ հագուստի կարևոր հոգերու մէջ պիտի հեռանար ինձմէ:

«Իմ կողմէ այս նպատակին հասնելու համար ձեռքէս եկածը ըրի, և այս երեկոյթին վրայ խօսեցայ պէս եկածը ըրի, այս երեկոյթին վրայ խօսեցայ պէս եկածը երեկոյթին վրայ խօսեցայ պէս որ մայրս քնաւ վրաս տեսած շէր:

«Նոյն իրիկուն Բարիկ երթալու հրաման խնդրեցի պատրուակելով որ հազիւ մեր հագնելիք հագուստը եւ ծաղիկները ապսպրելու ատեն ունէինք, բայց իրաւը ան էր որ (գոնէ ևս այնպէս կը կարծէի) տեղափոխութիւնը յիշատակներուն դէմ մաքառելու պիտի օգնէր ինձ:

«Մայրս իր սովորական բարութեամբ իմ ամէն փափաքիս հաւանութիւն տուաւ և ճաշէն ետքը մնկնեցանք»:

«Զէի սխալած, այն երեկոյթին պատրաստութեան
համար տարած խնամքս, երիտասարդական գուարթ
անհոգութեան մնացորդ մը, որ գեռ կորանցուցած չէի,
և ամառուան մէջ՝ ուր շատ քիչ պարահանդէս կ'ըլլայ,
այսպիսի գուարճութիւն մը ունենալու յօյսը յիմարա-
կան վախերուս դադար տուփն և զիս հալածող ճիւազը
վայրկեան մը հեռացուցին։ Վերջապէս այն ցանկալի
օրը եկաւ և ինձի համար գործունէութեան այնպիսի
տենդի մը մէջ անցաւ որ մայրս ամենուն վրաս տե-
սած չունէր։ Խեղա կի՞նը բոլորովին երջանիկ էր իմ
բերկուութեանս վրայ։

«Զեմ զիտեր ի՞նչպէս եղաւ որ երբ ժամը տասը
զարկաւ, արդէն քսան վայրկեանէ ի վեր կազմ և պատ-
րաստ էի, ես որ միշտ ուշ կը հագուէի. վերջապէս մեկ-
նեցանք:

«Գրեթէ բոլոր մեր ձմեռուան բարեկամները այս
հանդէսին համար մեզի պէս Բարիգ եկեր էին։ Հոն գը-
տայ իմ բոլոր գպրցական բարեկամուհիներս, սովո-
րական պարողները և մինչև անգամ այն աշխոյց ո-
հճուալի պուարթութիւնը որ մէկ երկու տարիէ ի վեր
ալ սրտիս մէջ մարելու սկսեր է։

«Կարի սրահներուն մէջ խուռն բազմութիւն մը կը
ծփար. դադարի վայրկիան մը Մ... կոմսուհին թևս
մտաւ և խեղդիչ տաքութենէն ազատելու համար զիս
խաղի սենեակները տարաւ, միւնոյն ատեն հետաքըր-
քըրական հետազօտութիւն մըն էր ասիկա:
«Հոն էին Բարիզի բոլոր նշանաւոր արհեստագէտ-

ները, մատենագիրները և քաղաքագէտները. որոնցմէ շատերն արգէն կը ճանչնայի և որոնց մէկ քանին դեռ ինձ անծանօթի էին:

«Ճիկին Մ... հիանալի մարդավարութեամբ մը ա-
մէն մէկուն անունը՝ կուտար զիտողութիւններ ալ ա-
ւելցնելով, որ ամէնէն վառվոռոն վիպասանին նա-
խանձը կրնային շարժել, հրբ սրահ մը մտնելու ատեն
յանկարծ դողացի գրեթէ ակամայ բերնէս սա բառերը
փախցնելով.

«—Հորաս կոմսը :

«—Ե՞ն, այո՛, Հորաս կոմիը, բաւ Ս մ արթէ
դինօր կը ճանչնա՞ս:

«— Գեղը, տիկին Լիւսիէնի տունը պատահցած է»

«—Այո՛, վրայ բերաւ կոմսուհին, որսորդութան
և Պ. Լիւսիէնի որդւոյն պատահած արկածի մը խօսքը
բացի. այնպէս չէ՞:

«Այս միջոցին կոմու աշքերը զբացուց և գուշակ սած ատեն քմծիծաղի մը պէս բան մը սահեցաւ իր շուրթներուն վրայէն:

«—Պարոններ, ըստ ան իր հակառակորդությունների կամաց հրամանավոր կամաց կառավագական կուտածք որ ալ եղեմ կը խօստանաւ ուրիշ խաղացող մը զրկել ձեզ:

«—Ի՞նչ կ'ըսեն, ըստ Բօլ, չորս հազար Փրամք չեն և հիմա կ'երթաս մեզի անանկ յաջորդ մը կ'ըստ շահիս որ շատ շատ տասը ոսկի կը ձգէ կ'երթայ:

«Կոմսը, որ կէս մը ոտք ելեր էր, սորչ նաև
նստաւ, բայց առջի ձեռքին խաղացողներէն մէկ
թուզթ տալու սկսած ըլլալով՝ կոմսը իր ունեցածը խա-
զի դրաւ. և ընդունուեցաւ:

«Կոմսին հակառակորդը իր թուղթերը բացաւ, բայց կոմսը առանց իրենները նայելու, գետին դնելով.

«— Կորսնցուցի, պարոններ, ըսաւ, և իր առջեր հրելով՝ կրկն ոտք ելաւ:

«— Գոնէ այս անդամ ազատ ե՞մ ելլելու, ըսաւ Բօլի դառնալով:

«— Զէ տակաւին, սիրելի բարեկամ, պատսախան տուաւ Բօլ, որ կոմսին թուղթերը վերցուցեր և անոր խալը նայեր էր, որովհետեւ դուն հինգ քարօ ունիս և ան չորս բիք:

«— Տիկն, ըսաւ կոմսը մեր կողմը՝ տանտիկնոց դառնալով, գիտեմ որ օրիորդ էօժէնի այս գիշեր աղքատաց համար հաւաքածոյ մը պիտի ընէ, կը ներէք որ ամէնէն առաջ ես վճարեմ իմ տուրքս:

«Այս ըսելով կոմսը առաւ կարի կողով մը, որ թուղթի սեղանին քով ճրագի սեղանի մը վրայ կը զըստ նուէր, առաջքն ունեցած ութ հազար ֆրանքը անոր մէջ դրաւ և կոմսուհին ներկայացուց:

«— Բայց չեմ գիտեր թէ պէտք է ընդունիմ, պատասխանեց Մ... ալկինը. այս գումարը այնքան մեծ է որ ծշմարիտ...:

«— Ուստի, վրայ բերաւ կոմսը ժապելով, ես ալ միայն իմ կողմէս չեմ նուիրեր զայն, այս պարոնները ինձմէ աւելի անոնցմէ շնորհակալ ըլլալու է իր պաշտապահ անձերուն կողմէ:

«Այս խօսքերէն ետքը հանդէսի սրահը անցաւ ու կիով և արժէթուղթերով լեցուն կողովը կոմսուհին թողլով:

«— Ահա իր այլանդակութիւններէն մէկը, ըսաւ

ինձ ալկին Մ... կին մը տեսած պէտք է ըլլայ, որուն հետ պարել կ'ուզէ, և նայէ այս հաճոյքը քանիի ծախու կ'առնէ: Սակայն այս կողովը պէտք է պահեմ. ուստի ներէ որ զքեզ նորէն պարի սրահը տանիմ:

«Ճիկին Մ... զիս մօրս քով տարաւ, բայց հազիւթէ հոն նստեր էի երբ կոմսը մօտեցաւ և զիս պարելու հրաւիրեց:

«Կոմսուհին ըսածը միտքս ինկաւ անմիջապէս, զգացի որ կարմրեցայ և թէ պիտի թոթովէի: Իրեն երկնցուցի յուշատեարս, ուր վեց պարող կարգ ըստ կարգէ նշանակուեր էին. թերթը դարձուց և իբր թէ կարգէ նշանակուեր էին. թերթը դարձուց և իբր թէ կարգէ նշանակուեր էին վեհեր անունը միւսներուն հետ չուզելով խառնել էջին վեհեր անունը միւսներուն հետ չուզելով խառնել էջին վեհեր եօթերորդ հակապարին համար սատրագրեց, ըի զին եօթերորդ հակապարին համար սատրագրեց:

«Եթիչ մնաց որ մօրս պիտի աղաչէի մեկնիլ հանդէսէն, վասն զի այնպէս կը դողայի որ կը կարծէի թէ պիտի չկարենայի ոտքի վրայ կենալ. արագ և վառվը պան եղանակ մը լսուեցաւ:

«Այս մէջոցին պարը ընդհատուեցաւ և լից դաշնակին առցելը անցաւ:

«Վէպէրի վալսին հրաւէրը նուագեց:

«Երբեք վարպետ արհեստագէտը իր հրաշալիքը ոյս աստիճանի յաջողակութեամբ երեան հանած չէր, կամ թէ կարելի է որ ես այս մելամաղձոտ և սիրավառ նըւագը զգալու աւելի տրամադիր գտնուած չէի բնաւ. ինձ երեցաւ որ առաջին անդամ կը լսէի այս վշտարեկ սրաին ողբն ու աղերսը, որու հառաջանքները թրէյշուցի հեղինակը իր մեղեդիներուն մէջ կը յայտնէ:

«Եռւագը, հրեշտակներու այս լեզուն, իր ունեցած բոլոր շեշտերը, յոյսը, տխրութիւնը և ցաւը կարծես միացուցեր էր այս կտորին մէջ, որու փոփոխութիւնները թարգմանին դրդումներուն համեմատ յօրինուելով՝ մեկնական ցանկերու պէս կը հասնէին:

«Ես ինքս շատ անգամ այս փայլուն քմերգը նըւագեր էր, և այսօր ուրիշ մը նուագած տաեն, անոր մէջ մտքէս իսկ չանցած բաներ գանելուն կը զարմանայի:

«Արդեօք վարպետին հիանալի տաղանդն էր որ զանոնք զգալի կ'ընէր կամ թէ մտքիս մէկ նոր տրամադրութիւնը,

«Միթէ դաշնակին ոսկորներուն վրայ սահող այս վարժ ձեռքերը հանքը այնքան փորե՛ր էին որ անծառնօթ և նոր զանձեր կը գտնէին հոն, թէ ոչ իմ սիրառ այնպիսի սաստիկ ցնցում մը ընդուներ էր որ իրեն մէջ նիրառող թելերը արթնցեր էին,

«Ինչ և իցէ, մողական ազդեցութիւն մը ըրաւ վըսա անիկա, տաղերը շոգիի մը պէս օդին մէջ կը տառանէին և ներդաշնակութեամբ կ'ողողէին զիս. այս կէտին աչքերս վեր ըրի և տեսայ որ կոմսինները իմ վրայ սեւեռած էին. շուտով գլուխս վար ըրի, այլ շատ-

«Թէև ա՛լ իր աչքերը չէին տեսներ, բայց կ'ըզգայի որ նայուածքը իմ վրաս կը ծանրանար. արիւնս զլուխս զարկաւ և ակամայ դող մը եկաւ վրաս:

«Թիչ մը ետքը կից դաշնակէն ելաւ, զինքը շնորհաւորող բազմութեան աղմուկը լսեցի. յուսացի որ այս շարժման մէջ կոմսը իր տեղէն ելած էր, իրօք զլուխս վեր ընելու սիրտ ըրի, և տեսնելով որ կոմսը իր տե-

դէն ելեր էր, շունչ առի, բայց խուզարկութիւնս աւելի հեռի տանելէ զգուշացայ, վախնալով որ նայուածքըս անոր աչքերուն չանդիպի, լաւագոյն կը համարէի անոր հոն ըլլալը չփիտնալ:

«Վայեկեան մը ետքը լսութիւնը նորէն հաստացուեցաւ, նոր մէկը նստեր էր դաշնակին առջեւ, և մինչ չե քովի սենեակները գացող լսութի՛ւն, լսութի՛ւն» ձայներէն իմացայ որ ամէնուն հետաքրքրութիւնը շատ շարժած էր, բայց աչքերս վերցնելու չէի յանդգներ:

«Եծու ձեռավարժութիւն մը սահեցաւ դաշնակին ոսկորներուն վրայէն, տխուր և մեծ նախերգ մը անոր յաջորդեց, ետքը անոյշ և թրթուն ձայն մը Շիւպէրի մէկ մեղեգիին վրայ այս խօսքերը սկսաւ երգել.

«Ամէն բան ուսայ, իմաստութիւն, օրէնք և բը-«ժըշկութիւն, մարդուս սրտերը խուզարկեցի, երկրին հիսորերը իջայ, արծիւի թևեր տուի մտքիս ամպերէն «զերիներ սաւառնելու համար. — Ուր տարաւ. զիս այս «երկար ուսումը. — Դէպի երկայութիւն և լքում: ի-«բաւ ա՛լ ոչ երազ և ոչ տագնապ ունիմ, ո՛չ Աստուծ-«մէ երկիւղ և ոչ սատանայէ վախ. այս առաւելութիւն-«ըները իմ կեանքիս ամէն բերկրութիւններովը գնեցի:

«Առջի բարան կոմսին ձայնը ճանչցայ: Արդ գիւրաւ կարելի է ըմբռնել թէ վրաս ի՞նչ եղական տը-պաւորութիւն ըրին ֆօսթի այս խօսքերը զանոնք եր-գողին բերնին մէջ. այլուր երգին ազդեցութիւնը ընդ-հանուր եղաւ.

«Բոպէ մը խորին լսութիւն յաջորդեց վերջին հըն-չումին, որ թշուառ հոգիի մը պէս սլացաւ լալազին. շումին, կողի մը պէս սլացաւ լալազին. կողմէ մոլեգին ծափահարութիւններ թըն-դացին:

«Այս միջոցին կոմսին երեսը նայելու փորձ մը ը-
քի. կարելի է ամէնուն համար անոր դէմքը խաղաղ եւ
հանդարտ էր, բայց իր բերնին թեթև պատումը ինծի
համար այն ջղային այլայլութիւնը կը յայտնէր որո-
շակի որ գղեակը մեզի այցելութիւն ըրած ատենն ալ
վրան տեսեր էի:

«Տիկին Մ . . . զինքը չնորհաւորելու համար մօտե-
ցաւ իր կարգին, և այն տեսն անոր դէմքը նորէն ըզ-
գեցաւ այն ժաման և անփոյթ երևոյթը, զոր մարդա-
վարութիւնը կը պահանջէ նաև ամէնէն զբաղուն միտ-
քերէ:

«Հորաս կոմսը իր թեը անոր ներկայացուց և ինքն
ալ միւսներուն պէս մարդ մը եղաւ, իր անոր երեսը
նայելու ձևերէն գուշակեցի որ ինքն ալ անոր հագուս-
տին վրայ գրուադ կը հիւսէր:

«Մէյ մըն ալ անոր հետ խօսելու ատեն՝ յանկաքծ
իմ կողմն նետեց արագ նայուածք մը, որ իմինիս հան-
դիպեցաւ, քիչ մնաց որ ծայն մը պիտի ձգէի. կեր-
պով մը բռնուէր էի անկէ, և անշուշտ ան ալ իմ զըժ-
բախտութիւնս տեսաւ, վասն զի Տիկին Մ . . . մօտակայ
սրահը քաշելով աներեւոյթ եղաւ:

«Նոյն պահուն երաժշտները հակապարի նշանը
տուին, պարողներու առաջինը ինծի վազեց, ես ալ մե-
քենարար իր ձեռքը բռնելով ուզած տեղը զացի. կը
յիշեմ միայն որ պարեցի, ետքը երկու երեք պար ի-
րարու յաջորդեցին որով ժամանակ ունեցայ քիչ մը
խաղալու, ի վերջոյ նոր դադար մը եղաւ երաժշտական
նոր արարուածի մը համար:

«Տիկին Մ . . . ինծի մօտեցաւ աղաչելու համար որ
Տօն ժուանի առջի արարին գուգերգի մասս երգեմ, իր

առաջարկութիւնը մերժեցի նախ, վասն զի այն կէ-
տին, բնական ամէն երկշոտութիւնն ալ մէկդի առնե-
լով, տաղ մը երգելու անկարող կ'զգայի ինքզինքս:
Մայրս մեր վէճը տեսաւ և իր մայրական անձնասիրու-
թեամբը եկաւ կոմսուհին միացաւ որ զաշնակով ընկե-
րանալու խօսք կուտար. վախցայ որ եթէ աւելի դի-
մաղրութիւն ընէի, մայրս կասկածի պիտի երթար,
վասն զի այս զուգերգը այնքան յաճախ երգած էի որ
իրենց ստիպմանը դէմ բանաւոր պատճառ մը չէի կրնար
առաջ բերել, ուստի հաւանեցայ:

«Կոմսուհին ձեռքէս բռնեց և զիս զաշնակին մօտ
տարաւ. ուր ինքն ալ նատաւ. ես ալ տթորին ետին էի
տարաւ. ուր ակնք ալ նատաւ. ես ալ տթորին ետին էի
ակնկոր և բոլորտիք նայելու չէի յանդգներ, վախնա-
լով որ ամէն տեղ ինծի հետեւող նայուածքին չպատա-
հիմ կրկին:

«Քիչ մը ետքը երիտասարդ մը եկաւ և կոմսուհի-
ին միւս կողմը անցաւ. ակնարկս անդամ մը վրան նե-
րին տեցի և գող մը բոլոր մարմեոյս վրայէն սահեցաւ, Տօն
ժուանի մասը երգողը Հորաս կոմսը պիտի ըլլար:

«Կրնաս հասկնալ թէ ո՛րքան այլայելյայ, սակայն
ետ քաշուելու համար շատ ուշ էր, ամէնուն նայուած-
եա քաշուելու համար պատ ուշ էր, և Տիկին Մ. արդէն նախերգը կը
նուազէր:

«Կոմսն ալ սկսաւ, բայց կարծես թէ անոր ձայնը
տարբեր ձայն մը զահեր և երգողը ուրիշ մէկն էր, երբ
սկսաւ երգել սարսուցայ և յուսացի որ սիսալած էի չը-
կարենալով հաւատալ որ քիչ մը առաջ Շիւպէրի մեղե-
զին երգելով զմեզ գողացնող հզօր ձայնը ասանկ զը-
ւարթ և նուրբ տաղերու կրնար պառկիլ: Ուստի առջի
պարբերութենէն գուգերգի մը բոլոր սրահէն

անցաւ. իրաւ է նաև որ երբ ես ալ դողալով սկսայ իմ մասս, ձայնիս մէջ այնպիսի երկիւղ իը կար որ ամէն կողմէ երկար ծափանարութիւններ լսուեցան, ետքը մէկէն լոռութիւն ափեց նորէն զմեզ մտիկ ընելու համար:

«Զեմ կրնար կոմսին ձայնին մէջ եղած սէրը պատմել և հասկցնել թէ որքան հրապոյր և խոստում կար անոր մէջ։ Այս ամէնը իմ վրաս այնպէս յարմար կռւզար, այս զուգերգը իմ սրտի կացութեանս համար այնպէս ընտրուած կ'երև էր որ իրօք մարելու պատրաստէի։ հոս երգին եղանակը կը փոխուէր հարկաւ, և Գէրմից սիրազգիոս գանգատներուն ամենատխուր յուսահատութեան մը աղաղակը կը յաջորդէր։ այս կէտիս զգացի որ կոմսը իմ կողմս կը մօտենար և իր ձեռքը կախած ձեռքիս կը դաշէր։

«Աչքերուս վրայ բոցեղէն քօղ մը իջաւ, կոմառուհին աթոռը բռնեցի և անոր փարեցայ. այս յենակին շնորհիւ կրցայ կանգուն մնալ:

«Բայց երբ սկսանք միասին երգել «Երթանք», երթանք» ըստեղով, անոր չնշառութեան մազերուս մէջէն անցնիլը և ուսերուս վրայէն սահիլը՝ զգացի. դող մը անցաւ երակներուս մէջէն, և սէր բառը երգելու ատեն ձայն մը ձգեցի, որուն մէջ բոլոր ոյժս սպառեցաւ և մարեցայ ինկայ:

«Մայրս քովս սլացաւ, բայց շատ ուշ պիտի հասնէք եթէ Տիկին Մ... գիւ ին ուսուեցած մէջ»

«Մարելուս պատճառը տաքին տրուեցաւ, մօտակայ սենեակ մը տարին զիս ուր աղեր հոտութալ տըսին, պատուհան մը բացին և երեսս քանի մը կաթիւ ջուր սրսկելով՝ խելքս գլուխս բերին:

«Տիկին Մ . . . զիս նորէն հանդէսը տանելու աշխատեցաւ, բայց անխախտ մնացի, մայրս ալ որ թունդ ելքը էր, այս անգամ ինձ համամիտ գտնուեցաւ, ուստի կառքը բերին և տուն վերադարձանք»:

«Խակոյն սենեակս քաշուեցայ. ձեռնոցս հանելու
միջոցիս մէջէն թուզ մը ինկաւ որ կ'երևէր թէ մարած
ատենս հոն սահեցուցած էին. վերցուցի զայն և սա խօս-
քերը գտայ. «Զիս կը սիրես, շնորհակալ եմ, շնորհա-
կալ եմ»:

«Սոսկալի գիշեր մը անցուցի, ողբով և արտասու-
քով յեցուն գիշեր մը:

«Դուք էրիկ մարզիկն չեք գիտեր և, բնաւ չէք կըր-
նար զիտնալ այն տառապահնքը, որով կը տանջուի մօ-
րը աշքին տակ մեծցած նորատի աղջիկ մը որուն ձիւ-
նի պէս մաքուր սիրտը մէկու մը շունչէն արատած և
բերանը սիրոյ անունը արտասանած չէ երեկք, որ ան-
պաշտպան թռչնիկի մը նման յանկարծ իր դիմագրու-
թենէն աւելի հզօր կամեցողութեան մը ներքեւ առնը-
ւած և ճնշուած կը տեսնէ ինքինքը, և կ'զգայ թէ
ձեռք մը կը քաշէ կը տանի զինքը իր սաստիկ դիմադ-
րութեանը հակառակ. և կ'ըսէ ձայն մը որ «Զիս կը
սիրես» կ'ըսէ, ինքը անոր «Զքեղ կը սիրեմ» չըսած:

«Ո՞հ, հաւասար՝ չեմ գիտեր թէ ինչպէս այս զբ-
շեր չխենթացայ, ինքզինքս կորսուած կը համարէի:

«Ես զինքը կը սիրեմ, ես զինքը կը սիրու ո, զը
կրկնէի անգուլ իւրովի և այնպիսի սոսկումով մը, որ
այսօր իսկ չեմ զիտեր թէ այն ատեն դպացածս ատե-
լութիւն էր թէ սէր՝ ինչպէս որ կը կարծէի:

«Բայց հաւանական էր որ բոլոր այս զգացած յակը մունքս սիրոյ ապացոյցներ էին, քանի որ կոմսն ալ,

որուն աչքէն խուսափած չէր, այնպէս կը մեկնէր գալի:

«Բայց ես առաջին անգամն էր որ այս տեսակ ըզ-
գացումներով կը համակուէի։ Լսած էի որ մարդ իրեն
չարիք ընողները միայն կ'ատէ և անոնցմէ կը վախնայ,
ուստի ես կոմսը ո՞չ կրնայի ատել և ոչ անկէ վախնալ,
և եթէ իմ զգացածս ոչ ատելութիւն էր և ոչ երկիւղ,
հարկաւ սէր պէտք էր ըլլայ։

«Երկրորդ օրը, առառնել կանուխ, այն միջոցին որ
սեղան կը նստէինք ճաշելու համար, Հորաս աը Պէօց-
վալ կոմսէն այցելատոմս մը բերին մօրս, որով անիկա-
իմ որպէսութիւնս կը հարզնէր:

«Բայց այս խնամքը քաղաքավարական ձև մը եւ բնեցաւ մօրս, և իրօք կոմիսին հոգատարութիւնը կ'արդարանար, քանի որ այն նուազումը հետը երգելու առենա վրաս եկած էր:

«Մայրս այս միջոցին միայն իմ ո՛րքան յոգնաբեկ և անհանգիստ ըլլալս նշմարելով՝ վրդովեցաւ, բայց ես զինքը ապահովեցի ըսելով որ բան մը չէր, թէ զիւղին բաց օղը և հանգատութիւնը ինձ օգուտ կ'ընէին եթէ հաճէր որ հոն դառնային:

«Մայրս կամքէս դուրս չէր ելլեր . ուստի հրամայեց
որ կառքը լծուի և ժամը երկութին մօտ մեկնեռան :

«Բարիկէն կը փախչէի նոյն փութով որով չորս օր
առաջ հոն եկած էի, վասն զի կոմսին այցելատումնը տե-
սածիս պէս մտածեր էի որ այցելութիւն ընդունելու-
ժամն ալ եկածին պէս՝ ինքը անձամբ պիտի ներկայա-
նար, առող կ'ուսեի մասեւ»:

Ա. Անոր վրայ իմ ունեցած գաղափարէն ու գրած նամակէն ետքը՝ ինձի կուգար որ հետը գտնուածիս պէս՝ ամօթէս պիտի մեռնէի:

«Մաքիս մէջ յուզուած բոլոր այս մտածումները այս տերս յանկարծ այնպէս կը կարմրցնէին որ մայրս կարծեց թէ գոց կառքին մէջ սիրսւ կը գոցուէր, հրամայեց կառապանին որ կանդ առնէ, որպէս զի սպասաւորը կառքին ծածկոյթը կարենայ վար առնել:

«Սեպտեմբերի վերջերն էինք, այսուզո՞ւ ամէնէն անոյշ եղանակին մէջ, քանի մը ծառերու տես ըևները սկսեր էին կարմրիւ:

«Աշնան մէջ գարնանային հով մը կայ և տարձոյ յատին բուրմունքները իր առաջին հոտերուն կը նմանին:

«Քէև անիկա մենէ բաւական հեռի էք, ուր է
բոնեցի Բարիդ վերադառնանք ըսելու համար, վասն զի
այն ձիաւորին կոմսը ըլլալը ճանչցեր էի. բայթ ինք
զինքս բռնեցի խակոյն. ի՞նչ պատրուակ պիտի կրնայի
գտնել այս փոփոխամտութեանս, զոր անշուշտ մայր
անհեթեթ մտային հաճոյք մը պիտի կարծէր. ուստի բո
լոր պրիութիւնս ձեռք առի:

«Զիւառը կամաց կամաց կը քաէլը. հստաք շուշ մը հասանք իրեն: Ինչպէս ո՞ր ըստ, կոմսն էր անիկա

«Զմեզ ճանչցածին պէս մօտեցաւ և այսք
նուիս իմ որպէսութիւնն հարցուցած ըլլալուն, ներու
խնդրեց, բայց այն օրը քանի մը ատեննուան համա^{Պ.}
կիւսիէնի գիւղը երթալուն իմ վրայօք հանգիստ ըլ
լալ ուղեր էր. և աւելցուց թէ անձամբ պիտի գար եթ
ժամը յարմար ըլլար:

«Ես քանի մը խօսք կմկմացի, մայրս չնորհակալ եղաւ:

«— Մենք ալ, ըստ անոր, աշնան եղանակը լրացնելու համար գիւղ կը դառնայինք:

«— Ուրեմն կը ներէք որ մինչև դղեակը ձեզի ընկերանամ, պառասխանեց կոմսը:

«Մայրս խոնարհեցաւ ժպտելով. կոմսին ըսածը շատ բնական էր, վասնզի մեր գիւղի դղեակը Պ. Լիւսիէնի դղեակէն երեք մղոն աւելի մօտ՝ և երկուքին ճամբան ալ մէկ էր:

«Դղեակը հասնելու համար հինգ մղոն ճամբայ մը նացեր էր և կոմսը բոլոր այն միջոցին մեր քովէն արշաւեց, սակայն մեր ընթացքին արագութիւնը և դրունակին մօտ կենալու դժուարութիւնը անանկ բերին որ հազիւ քանի մը խօսք կրցանք իրարու հետ փոխանակել:

«Դղեակը հասնելնուս պէս՝ ձիէն վար ցատկեց. կառքէն իջնելու համար մօրս օգնեց և ետքը ըստ կարգի ձեռքը ինձ երկնցուց:

«Այս քաղաքավարութիւնը չէի կրնար մերժել, ուստի դողալով ես ալ իմս երկնցուցի. առանց աշխոյժի բոնելու պէս բանեց զայն, բայց զգացի որ հոն տոմսակ մը կը թողուր:

«Ճակալին ես բառ մը չըսած և շարժում մը չըրած մօրս դառնալով կ'ողջունէր զայն. ետքը ձի հեծաւ և առանց քիչ մը նստելով յոդնութիւն առնելու համար ըրած ստիլմանը ուշ դնելու՝ Լիւսիէնի դղեակին ճամբան զարկաւ ըսելով որ իրեն կ'սպասէին հոն և քանի մը բուպէէն աներեւոյթ եղաւ:

«Եղած տեղս անշարժ մնացեր էի, ջղաձգորէն մա-

տերս բռնած էին տոմսակը զոր զետին ձգելու չէի համարձակեր թէւ քաջ միտքս դրեր էի որ չկարդամ զայն. այս միջոցին մայրս զիս կանչեց: Այս տոմսակը ի՞նչ ընէի հիմա, կրակ չկար զայն այրելու համար, և եթէ պատռէի, կտորները կրնային գտնուիլ, ուստի չըջաղվածափիս գոտիին մէջ պահեցի:

«Մինչև սենեակս մտնելու վայրկեանը կրածիս պէս տանջանք մը կրած չեմ երբեք. այս տոմսակը կուրծքս կ'այրէր և կարծես թէ սիրտս՝ որուն գրեթէ կը զգչէր, գերբնական զօրութեամբ մը անոր ամէն մէկ տողը կը կարդար. այս թուղթը մագնիսական զօրութիւն մը ունէր:

«Ստացած կէտիս հարկաւ զայն կրնայի պատռել կամ այրել անյապաղ, այլ եկուր տես որ սենեակս մտածիս պէս այս արիութիւնը կորսնցուցի:

«Սենեկապանուհիս ճամբեցի ըսելով որ մինակս պիտի հանուէի, ետքը անկողնիս վրայ նստայ, և այնա պէս ժամ մը անշարժ, աչքերս սեւեռած մնացի գոց ձեռքիս մէջ տոմսակը ճմելով:

«Յետոյ բացի և կարդացի.

«Զիս կը սիրես, Բոլին, քանի որ ինձմէ կը փախուիս:

«Երէկ եղած հանդէսէն մեկնեցար, այսօր գանուած

քաղաքէս կը մեկնիս: Այլ ամէն ինչ անօգուտ է,

«Կան ճակար զիրեր որ կրնան իրարու չհանդիւ պիլ բնաւ, այլ անգամ մը հանդիպածնուն պէս ա՛լ պէտք չեն բաժնուիլ:

«Ես ուրիշ մարդերու պէս մարդ մը չեմ. զքոսանքի. հրճուանքի և անփոյթ հասակի մէջ շատ վիշտ, շատ քատապանք կրած, մտմտուք ունեցած ու արտասուք

թափած եմ, այսօր քսան և ութ տարեկան եմ և սիրած առջի կինս գուն ես, վասն զի զքեզ կը սիրեմ Բօլին:

«Քու չնորհիւ. և եթէ Աստուած սրտիս այս յետին յոյսը չկարէ, պիտի մոռնամ անցեալս և յոյսս ապագային վրայ պիտի դնեմ:

«Անցեալը միակ բանն է, որուն համար Աստուած անկարող է ու սէրը՝ առանց մխիթարութեան:

«Ապագան Աստուծոյ, ներկան մեզ՝ այլ անցեալը ոչնչութեան կը պատկանի:

«Եթէ ամէն բանի կարող Աստուածը նաև անցելոյն մտածումը տալու կարենար մեզի, աշխարհիս մէջ ոչ հայնոյիչ, ոչ նիւթապաշտ կը գտնուէր և ոչ անսատուած:

«Բօլին, հիմա ըսելիքս լմնցաւ, վասն զի բան մը չկայ որ չգիտնաս, և ի՞նչ կրնամ ըսել, զոր արդէն գուշակած չըլլաս:

«Երկուքս ալ գեռահաս, երկուքս ալ հարուստ եւ երկուքս ալ ազատ ենք, դուն իմս և ես քուկդ կրնանք ըլլալ, դուն բառ մը ըսէ, ես մօրդ կը դիմեմ ու կը միանք:

«Եթէ իմ վարքը, ինչպէս նաև հոգին, հասարակաց սովորութենէ դուրս է, իմ տարօրինակութիւններուն ներէ, ընդունէ ինչպէս որ եմ, դուն զիս լաւագոյն պիտի ընես:

«Բօլին, եթէ յուսացածիս հակառակ պատճառ մը, զոր ես չեմ գուշակեր և որ կրնայ գոյութիւն ունենալ սակայն, զքեզ ինձմէ հեռացնէ, ինչպէս որ մինչեւ հիմա ջանք ըրիր հեռանալու, զիտած եղիր որ ամէն բան անօգուտ է, ամէն տեղ քեզ կը հետևիմ, ինչպէս որ

մինչեւ ցարդ հետևեցայ, վասն զի բան մը զիս մասնաւոր տեղ մը կապած չէ, ընդհակառակն ամէն բան զիս քու. եղած տեղող կը մէկ, այսուհեաւ իմ միակ նպատակս կ'ըլլայ քու առջևէդ կամ ետևէդ գալ:

«Անդէն ասկէ նուազ երանաւէտ նպատակի համար տարիներ կորուսած և բիւր անգամ կեանքս վտանգի դրած ես:

«Մնաս բարեւ, Բօլին, քեզ աղերս մը կ'ընեմ և չէ թէ սպառնալիք մը, ես զքեզ կը սիրեմ, դուն զիս կը սիրես, թէ՛ քու և թէ իմ վրայ գութ ունեցիր»:

«Այս տարօրինակ նամակը կարգացած ատեն, ներսէս անցածը քեզի ըսելը անկարելի է. կը կարծէի տեսնել այն սոսկալի երազներէն մէկը, ուր վտանգը կ'ըզգաս, խոյս տալու կը տքնիս, բայց քայլերդ հողին կը Փակին, շունչդ կը կարի և ձայնդ իր հնչիւնը կը կորսնցնէ:

«Այն ատեն նոյն իսկ երկիւղիդ սաստկութենէն կ'արթննաս ընդուս և ճակատդ պաղ քրտինքով մը ծածկուած:

«Բայց հո՛ս, հոս արթննալ չկար, տեսածս երադէր, այլ սոսկալի իրողութիւն մը, որ զիս իր հզօր ձեռքով բռնելով՝ կը քաշէր կը տանէր, և սակայն ի՞նչ նոր բան անցած էր կեանքիս մէջ:

«Ոչինչ, միայն մարդու մը հանդիպեր էի, որուն հետ հազիւ թէ նայուածք մը, խօսք մը փոխանակեր էի:

«Ի՞նչ իրաւունք կը կարծէր ունենալ ուրեմն ան իմ ճակատագիրս իրենին հետ կապելու և գրեթէ տիրաբար ինծի հետ խօսելու երբ ես բարեկամի արտօնութիւններն իսկ չէի շնորհած իրեն:

«Վաղը կրնայի ալ այս մարդուն երեսը չնայիլ, հետք չխօսիլ: զինքը չճանչնալ: Զէ սակայն, բան մը չէի կրնար ընել... տկար էի... կին էի... կը սիրէի զայն:

«Եսկէ զատ՝ միթէ սիրոյ վրայ բան մը գիտէի՝, միթէ զգացածն աէ՞ր էր. սէրը այնպիսի խորին երկիւ-ղով մը սրաի մէջ կրնա՞ր մտնել: Ես որ գեռահաս և անփորձ էի, սիրոյ ի՞նչ ըլլալը գիտէի՝ միթէ:»

«Ո՛հ, ի՞նչո՞ւ այս դժնղակ նամակը կարդալէս առաջ չէի այրած, զայն ընդունելովս կոմսին իրաւունք չէի՝ տուած կարծե, ու որ զինքը կը սիրեմ:»

«Բայց ի՞նչ կրնայի ընել, ընդունէի՝ զայն ծառաներուն և սպասաւորներուն առջև ամէն բան յայտնի ընելով: Ո՛չ, բայց պէտք էի զայն մօրս յանձնել, ամէն բան անոր ըսել և խոստովանիլ...»

«Բայց ի՞նչ խոստովանէի, մանկական վախե՞րս յայտնէի իրեն, յետոյ այսպիսի գիր մը կարդալու աշեն մայրս ի՞նչ պիտի ըսէր, պիտի կարծէր անշուշտ որ ես խօսքով, նայուածքով կամ կերպով մը կոմսին քաջալերութիւն տուածչէի, առանց սիրոյ ի՞նչպէս պիտի համարձակէր ան ինծի ըսելու որ զինքը կը սիրէի: Զէ, մօրս ալ բնաւ բան մը ըսելու չէի համարձակեր:»

«Մոմին մօտեցուցի զայն, բռնկեցաւ և անմիջապէս մոխիր եղաւ, ի՞նչպէս ամէն բան որ ի գոյէ չգոյ կը դառնայ:»

«Յետոյ հանուեցայ և լոյսը մարելով արտորնօք անկողին մտայ որպէս զի ի՞նքինքս չտեսնեմ և մուշթին մէջ պահուիմ:»

«Ո՛հ, ի՞նչպէս մութը բաւական չհամարելով աչքերս ալ կը գոյէի, ի՞նչպէս ձեռքերս ալ ճակատիս վը»

բայ կը դնէի, և ի՞նչպէս այս կրկին քողելու հակառակ ամէն բան նորէն կը տեսնէի:

«Այն դժնդակ նամակը սենեակիս պատերուն վրայ գրուած էր: Անգամ մը միայն կարդացեր էի զայն, եւ սրտիս մէջ անանկ տպաւորուած էր որ ամէն մէկ տողը սրտիս մէջ աներեւոյթ ձեռքով մը գրուելով, աչքիս կարծես թէ աներեւոյթ ձեռքով մը գրուելով, աչքիս կուգար, քանի որ նախընթացը կ'աւրուէր:

«Այսպէս բոլոր գիշեր տասը անգամ կարդացի զայն: Ո՛հ, կը հաւասատեմ քեզ թէ այս վիճակիս և խենաթութեան մէջ խիստ պղտիկ անջրպետ մը և շատ չընչին պատուար մը կար:

«Ի վերջոյ յոգնութիւնէ ընկճուած, առաւօտեան գէմ քունս տարաւ: Արթնցած ատենս՝ արդէն բաւական ուշ էր:

«Սենեկապանուհիս իմացուց ինձ որ տիկին Լիւսիէն իր աղջիկովը մեզի եկեր էր: Այն ատեն յանկարծական գաղափար մը զիս լուսաւորեց:

«Պէտք էր որ ամէն բան տիկին Լիւսիէնի ըսէի. անիկա միշտ բարեկամ եղած էր ինծի, Հորաս Կոմմն տի տունը տեսած էի, և ասիկա իր տղուն բարեկամ մըն ալ ըլլալով՝ իմինիս պէս գաղանիքի մը ամէնէն յարմար աւանդապահն էր ան. Աստուած զրկեր էր զայն:

«Այս միջոցին սենեակիս գուռը բացուելով տիկին Լիւսիէն երեցաւ: Ո՛հ, այն ատեն իրօք իր այս կոչւ ման հաւատացի, անկողնոյս մէջ ելայ նատայ, ձեռքերս իրեն երկնցուցի լալագին: Տիկին Լիւսիէն քովս եկաւ: իրեն երկնցուցի լալագին:

«— Է՛հ, մանուկ, ըսաւ ինձ պահ մը ետքը, և սէ նաձեռքս որով երեսս կը ծածկէի՝ մէկդի ընելով, ըսէ նայինք, ի՞նչ ունիս, հարցուց:

«— Ո՞հ, շատ թշուառ եմ, գոչեցի:

«— Քու հասակիդ թշուառութիւնները գարնան մըրբիկներու կը նմանին, աղջիկս, շուտով կ'անցնին և երկինքը աւելի կը պայծառացնեն;

«— Ո՞հ, եթէ գիտնայիր:

«— Ամէն բան գիտեմ, ըստ ինձ տիկին տը Լիւսիչն:

«— Ո՞վ ըստւ քեզ:

«— Ի՞նքը:

«— Էսա՞ւ որ զինքը կը սիրեմ:

«— Զէ, այլ գո՞նէ այնպէս կը յուսար, արդեօք կը սխալի՞:

«— Ես ալ չեմ գիտեր, սիրոյ անունը միայն լսած էի, ի՞նչպէս կ'ուզես որ սրտիս մէջինը լաւ մը որոշեմ և զգացած յուզմունքիս մէջ իր շարժառիթը լուծեմ:

«— Ե՞հ, Ե՞հ, կը տեսնեմ որ Հորաս քենէ աւելի աղէկ կը լուծէ զայն:

«Սկսայ լալ:

«— Ե՞հ, լալու բան մը չկայ հոս կարծեմ, վրայ բերաւ Տիկին Լիւսիչն: Եկուր տրամաբաննենք: Հորաս կոմսը երիտասարդ, աղուոր ու հարուստ է, եւ ասոնք քու զգացումք ներելի ընելու համար պէտք եղածէն աւելի են: Հորաս կոմսը ամուրի է, դուն տաս նըութ տարեկան ես, ուստի ամէն կերպով յարմար աւ մուսութիւն մը կ'ըլլայ:

«— Ո՞հ, Տիկին . . .

«— Բաւ է, ա'լ խօսքը կտրենք, իմացայ ինչ որ կ'ուզէի գիտնալ: Ես տիկին մօրդ քով կ'իշնեմ և Լիւսին քեզի կը զրկեմ:

«— Ա՞հ . . . բայց անոր բան մը պիտի չըսես, այն-

պէս չէ:

«— Անհոգ եղիր, ես ընելիքս գիտեմ: Մնաս բարով, Բօլին, այս աղուոր աչքերդ սրբէ և զիս գրկէ տեսնեմ:

«Երկրորդ անգամ վիզը պլուեցայ: Հինգ վայրու կեսն ետքը Լիւսի քովս եկաւ, ես ալ հագուեցայ ու վար իջանք:

«Մայրա խոհուն, բայց սովորականէն աւելի գորով վալիր էր հետո, ճաշին վրայ շատ անգամ անհանգիստ տրտմութեամբ մը երեսս նայեցաւ, և ամէն անգամուն դէմքս վրայ ամօթալի կարմրութիւն մը կ'զգայի:

«Ժամը չորսին Տիկին Լիւսիչն ու իր աղջիկը մեկ նեցան և մայրս հետո սովորականին պէս վարուեցաւ. Տիկին Լիւսիչնի այցելութեան և գալստեան վրայ խօսք մը չեղաւ:

«Սակայն երբ գիշերը սենեակս քաշուելէ առաջ ըստ սովորականին մայրս զրկելու գացի, շուրթերս իր ճակատին մօտեցնելու ատեն տեսայ որ կուլար + այն աւ տեն առջին ծունը գրի զլուխս կուրծքին մէջ պահելով:

«Մայրս այս շարժումս տեսնելով՝ զայն թելադրող շարժառիթը գուշակեց, իր երկու ձեռքերը ուսերուս վրայ իջեցուց, զիս իր վրայ սեղմելով.

«— Երջաննիկ եղիր, աղջիկս, ըստւ, Աստուծմէ այդ կը ինդրեմ միայն:

«Երկու օր ետքը, Տիկին Լիւսիչն մօրմէս պաշտօնապէս ամուսնութեան խնդրեց զիս:

«Վեց շաբաթ վերջը Հորաս կոմսին հետ կարգուեցայ:

թ.

«Հարսանիքը Լիւսիէնի դղեակին մէջ եղաւ Նոյեմբերի առաջին օրերը։ Ետքը ձմեռուան եղանակին ըսկիզը նորէն Բարիզ եկանք։

«Ամենքնիս մէկէն մեր ապարանքը կը բնակէինք։ Մայրս ամուսնութեան դաշնագրովս քսանըհինգ հազար ֆրանք հասոյթ թողած էր ինձ, կոմսն ալ գրեթէ նոյնքան տուած էր, ու մօրս տասնըհինգ հազարը կը մընար։ ասանկով մեր տունը Սէն Ժէրմէն արուարձանին եթէ ոչ հարուստ գոնէ կոկիկ տուներու կարգը կը դասուէր։

«Հորաս իր բարեկամներէն երկու հոգի ներկայացուց ինծի, աղաչելով որ զանոնք իր եղբայրներուն պէս ընդունիմ։ վեց տարիէ ի վեր այնպիսի սերտ մըտերմութեամբ մը կապուած են եղեր երեքն ալ որ սովորութիւն էր զանոնք «անբաժանելիներ» կոչել։

«Զորբորդ մը որու վրայ ամէն օր կը ցաւէին և խօսքը կ'ընէին անդադար, նախորդ տարւոյն Հոկտեմբեր ամսուան մէջ Պիրէնեան լեռներու վրայ՝ ուր գըղեակ մը ունէր, որսորդութիւն ընելու ատեն սպաննուած էր։

«Այս երկու մարդերու անունը չեմ կրնար ըսել պատճառը պատմութեանս վերջը կ'իմանաս։ Բայց ուրովհետեւ երբեմն պիտի ստիպուիմ յիշել զանոնք՝ մէկը չէնրի և միւսը Մաքս կ'անուանեմ։

«Քեզ չեմ ըսեր որ երջանիկ եղայ, Հորասի համար զգացածս միշտ անմեկնելի եղած է և պիտի ըլլայ ինձ։ կարծես թէ երկիւղայի յարգանք մը կ'զգայի իրեն համար, բայց ամէն իրեն մօտեցողներու վրայ ընդհանուապէս այս տպաւորութիւնը կ'ընէր միշտ անիկա։

«Նոյն իսկ իր բարեկամները, որքան որ հետը ազատ և ընտանի էին, քիչ անգամ կը հակառակէին իրեն, և միշտ՝ եթէ ոչ տիրոջ գէթ անդրանիկ եղբօր մը տեղ դնելով, կ'անսային անոր։

«Թէ անոնք ալ մարմնային կրթութիւններու մէջ յաջողակ, բայց քաջութեան կողմէ անոր չէին հաւասարեր ընաւ։

«Կոմսը գնդախաղի սրահը զինավարժութեան սըրանի փոխներ էր, և ամէն օր այս պարոնները հոն սուրով կամ հրագնով վարժութիւն ընելու կուգային։

«Երբեմն այս մրցումներուն ներկայ կ'ըլլայի, այն ատեն Հորաս աւելի անոնց դասատու քան հակառակորդ կը դասնար։ Այս վարժութիւններուն մէջ տիկին կորդ կը դասնար։ Այս վարժութիւններուն մէջ տիկին լիւսիէնի տունը ցուցուցած հանդարտութիւնը միշտ կ'իւսիէնի տունը ցուցուցած հանդարտութիւնը միշտ կ'աղթող եղած էր։ կը ցուցնէր նաև թէ կոխի ստպայալթող եղած էր։ կը ցուցնէր նաև թէ կոխի ստպայալթողն մէջ բռպէտ մը չէր կորսնցներ այն պաղարինուութիւնը, որ նեղ պարագաներու մէջ այնքան հազուացիւած է։

«Ինչ որ զարմանալին է, մեր մակրմութեան հակառակ, Հորաս միշտ գերազանց էակ մը և միւս մարդերու կարգէն գուրս մարդ մը կը մնար ինծի համար։

«Ինքն ալ երջանիկ կ'երևէր կամ գոնէ այնպէս ըլլալ կը կեզծէր թէւ շատ անգամ իր խոհուն գէմքը հակառակը կը յայտնէր։

«Երբեմն նաև սոսկալի երազներ իր քունը կը վը-

դովեմն, և ցորեկը խաղաղ և քաջ երեցող այդ մարդը այնպիսի երազներու մէջ արթնցած ատեն՝ սոսկումի վայրկեաններ և տղու մը ահ ու գողը կ'ունենար:

«Ասոր պատճառ կը համարէր մօրը հանդիպած դէպք մը որ յզութեան ատեն Սիէրայի մէջ գողերէ բըռնուելով՝ ծառի մը կապուեր և իրեն ուղեկից ճամբորդի մը մորթուիլը տեսեր էր. ասկէ կը հետեւէր որ քունին մէջ սովորաբար գողութեանց և աւագակութիւններու տեսարաններ կ'ունենար:

«Ուստի աւելի այս երազները արգիլելու համար քան թէ իրական վախով, ուր որ գանուէր պառկելէ աշաջ՝ ձեռքին տակ զոյդ մը ատրճանակ կը դնէր: Այս բանը զիս շատ վախցուց նախ, զասն զի միշտ կը գողացի որ երազի մը մէջ զանոնք կը գործածէ: Բայց կամաց կամաց ապահովուելով իր այս գդուշութեանը սուվորեցայ:

«Ուրիշ բան մը ևս. զոր այսօր միայն կրնամ մեկնել, սա էր թէ զիշեր ցորեկ ճամբայ ելլելու պատրաստ ձի մը կը գտնուէր տան մէջ:

«Զմեռը տօներու և հանդէսներու մէջ անցաւ: Հորսա ալ շատ ծանօթներ ունէր, որով մեր բարեկամներու շրջանակը կրկնապատկուած էր:

«Կարգէ դուրս բարութեամբ մը ամէն տեղ ինծի կ'ընկերանար, և որ աւելի զարմանալին էր, թուղթ խաղալէ ալ զադրած էր:

«Գարնան եղանակին զիւղ գացինք:

«Մեր բոլոր յիշատակները հոն գտանք կրկին, օրերնուս կէսը մեր՝ և կէսը մեր գրացիներուն առւնը կ'անցնէինք:

«Տիկին Լիւսիէնի ընտանիքին հետ իբր մեր երկ-

բորդ ընտանիքը կը տեսնուէինք շարունակ, այնպէս որ իմ օրիորդական վլձակս հազիւ թէ փոխուած էր եւ կեանքս նոյնն էր գրեթէ:

«Եթէ երջանկութիւն չէր այս՝ գոնէ այնպէս կը նմանէր անոր որ մարդ կրնար խաբուիլ:

«Միայն երբեմն քիչ մը կը վրդովէր ան Հորասի անմեկների տրամութիւններէն և երազներէն, որոնք երթալով աւելի ահուելի կը դառնացին:

«Շատ անգամ այս ցորեկուան անհանգստութեանց և զիշերացին տեսիլներուն մէջ իր քով կ'երթացի ու կ'արթնցնէի զինքը, բայց զիս տեսածին պէս՝ իր զէմքը նորէն կ'ստանար այն պազ և խաղաղ երեսյթը՝ որ իմ վրաս այնքան մեծ տպաւորութիւն մը ըրած էր: Անկարելի էր սակայն խաբուիլ, այս առ երեսս հանդարատութեան և իրական երանութեան մէջ մեծ հեռաւորութիւն կար:

«Ցունիս ամսուն սկիզբները, Հէնրի և Մաքս ու բոնց վրայ խօսեցայ, մեզի եկան, և զիրենք Հորասի հետ կապող բարեկամութիւնը ճանչնալով՝ մայրս իր տղոցը և ես իմ եղբայրներուս պէս ընդունեցինք:

«Գրեթէ մեր սենեակներուն կից խուցեր տրուեցան անոնց, կոմսը իր ննջարանէն անոնց սենեակները գացող մասնաւոր հնչիւնով զանգակներ դնել տուաւ և հրամայեց որ տան մէկ մէկ ձիու տեղ երեք հատ պատրաստ գտնուէին: Ասկէ զատ՝ սենեակապանուհիս ինձ ըստ թէ ծառաներէն իմացած էր որ այս պարոններն ալ ամուսնոյս սովորութիւնը ունէին և միշտ իրենց անկողնոյն վերև զոյդ մը ատրճանակով կը քնանային:

«Իր բարեկամներուն զալէն ի վեր, Հորաս ինքնքը գրեթէ բոլորովին անոնց տուած էր:

«Իրենց զրոսանքներն ալ Բարիզի գուարձութիւն»
ներուն պէս ձիարշաւներ ու այլ և այլ զինախաղեր էին:

«Յուլիս ամիսը այսպէս անցաւ, յետոյ Օգոստոսի
սկիզբները կոմսը ինձ իմաց տուաւ որ մէկ երկու ամ-
սուան համար ինձմէ բաժնուելու պիտի հարկադրուէր:

«Մեր ամուսնութենէն ի վեր այս առաջին բաժա-
նումը ըլլալով, այս խօսքերէն վախցայ, բայց կոմսը
զիս ապահովելու աշխատեցաւ ըսելով որ այս ճամբոր-
դութիւնը, զոր կարելի է ես հեռաւոր կը կարծէի, իր
ընկերներով Բարիզի ամէնէն մօտ գաւառներէն մէկը
ի նորմանտիա, Պիւրսիի գղեակը երթալու համար էր:

«Կ'աւելցնէր թէ իրենցմէ ամէն մէկը զղեակ մը
ունէր, մին ի Վանտէ, միւսը Թուլօնի և Նիսի մէջտե-
ղը, սպաննուողը ի Բիրէնէ, և Հորաս կոմսը Նորման-
տիոյ մէջ, որով ամէն տարի որսի եղանակը իրենցմէ
մէկուն զղեակը կ'երթային փոփոխակի, և այս տարի
հիւրընկալութեան կարգը Հորասինն էր:

«Անմիջապէս առաջարկեցի որ ես ալ իրեն ընկե-
րանամ զանոնք ընդունելու համար, բայց կոմսը մեր-
ժեց ըսելով որ զղեակը որսի ժամադրութեան տեղ մըն-
էր, առանց կարասիի և միայն որսորդներու յարմար, ո-
րոնք աղէկ գէշ ապրելու սովորած են, բայց չէ թէ կե-
նաց ամէն զարդերուն և պիտոյից վարժ կնոջ մը:

«Սակայն այս անգամ երթալուն՝ նորոգութիւններ
եկած ատեն՝ ես ալ կարենամ իրեն ընկերանալ և զի-
րենք հիւրընկալել:

«Այս դէպքը, որքան որ մօրս բոլորովին պարզ և
բնական կ'երևէր, սոսկալի կերպով զիս անհանգիստ-

«Հորասին արտմութեանց և վախերուն վրայ ամե-
նեւին խօսք մը ըրած չէի անոր:

«Այս մասին ստացած մեկնութիւններս ինձ ոչ այն-
քան բնական երեցած էին. անոնց ուրիշ պատճառ մը
տուած էի ես. պատճառ մը զոր անիկա չէր կընար կամ
չէր ուզեր ինձ ըսել: Սակայն եռամսեայ բացակայու-
թեան մը համար հոգ ընելը և Հորասի ընկերանալ ու-
զելն ալ այնքան ծիծաղելի և այլանդակ պիտի երեւէր
որ իմ անհանգստութիւնս ծածկելով՝ ա'լ այս ճամբոր-
դութեան վրայ չխօսեցայ:

«Բաժանման օրը եկաւ, Օգոստոսի քսան և եօթին
էր, վասն զի Սևպտեմբերի մէկին՝ որսի սկզբնաւորու-
թեան միջոցին՝ այս պարոնները Պիւրսիի զղեակը կ'ու-
զէին գանուիլ: Իրենք սուրհանդակի կառքով պիտի մեկ-
նէին և Մալայեցին ձիերը ետեւնէն պիտի տանէր եւ
գանոնք զղեակը պիտի երթար գտնէր:

«Բաժանման պահուն՝ արցունքներս չկրնայ բըռ-
նել: Հորասը զատ սենեակ մը տարի և վերջին ան-
գամ մը ևս ըսի որ զիս իր հետը տանի: իմ անմենալի վի-
վախերս յայտնեցի. յիշեցուցի իրեն իր արտմութիւնը
ու յանկարծ վրան եկող անիմանալի վախերը:

«Այս խօսքերուն՝ արինը երեսը զարկաւ և առա-
ջին անգամ տեսայ որ անհամբերութեան նշան մը կը
ցուցնէր ինծի:

«Բայց շուտով ինքզինքը զսպեց և մեծ քաղցրու-
թեամբ մը խօսք տուաւ որ եթէ զղեակը բնակելի էր՝
(թէւ չէր) ինձ պիտի գրէր որ երթամ:

«Ասոր վրայ նորէն յոյս առի, այնպէս որ իր հե-
ռանալը կարծածէս աւելի հանդարտութեամբ տեսայ:
Ի վերջոյ այսու ամենային՝ մեր բաժանման առջի օրե-

բը սոսկալի երևցան ինծի, սակայն կը կրկնեմ, անոր պատճառը չէ թէ սիրային մորմոք մը, այլ մեծ դըժ-բախտութիւն մը, խորին, բայց յարատե նախզգացում մըն էր:

«Հորասի երթալէն երկու օր ետքը, Քաէնէ գըր-ուած նամակ մը առի որու մէջ կ'ըսէր թէ ճաշելու հա-մար այս քաղաքը իջած էր և զիս ի'նչ անհանգիստ վի-ճակի մէջ ձգելը յիշելով կը գրէր.

«Այս նամակին ընթերցումը զիս քիչ մը սկսած էր սփոփել, երբ վերջն տողը բոլոր վախերս նորոգեց՝ զորս ուրիշ մը յայտնած չըլլալովս այնքան սաստիկ էին ու ո'րէէ օտարի մը կասկածելի պիտի երևէին. Կոմսը ինձ ակրկին տեսութիւնը ըսելու տեղ «մնաս բարով» կ'ըսէր:

«Երբ մարդուս միտքը յուզուած է, ամէնէն պըզ-տիկ բաներու կարևորութիւն կուտայ. հետեաբար ես այս խօսքերը կարդալու ատեն քիչ մնաց պիտի մա-րէի:

«Պիւրսիէ գրուած երկրորդ նամակի մը մէջ ալ, կ'ըսէր թէ զղեակը, ուր երեք տարիէ ի վեր գացած չէր, սոսկալի աւերման վիճակի մէջ գտեր էր, այնպէս որ հազիւ թէ սենեակ մը կար ուր հովը և անձրեւ չը-թափանցէին, հետեաբար իր քովը երթալ մտքէս ան-գամ անցընելը պարապ բան էր:

«Զեմ գիտեր ի'նչ նախզգացութեամբ այս նամա-կին կ'սպասէի:

«Քանի մը օր ետքը լուագրին մէջ նորմանտիան սարսափեցնող սպանութեանց և գողութիւններու առա-ալ անոնց վրայ քանի մը խօսք կ'ըսէր, բայց հասարա-կային թերթերու տուած կարևորութիւնը չէր տար:

«Պատասխան գրեցի իրեն աղաչելու համար որ կա-րելի եղածին չափ շուտով ետ դառնայ, վասն զի այս տարածայնութիւնները իմ նախազգացումներուս արգիւ-նաւորութեան սկիզբը կ'երևէին ինձ:

«Օրէ օր լուրերը աւելի ահարկու կ'ըլլային և ես ալ յանկարծական տրտմութիւններ կ'ունենայի և ահ-սելի երազներ կը տեսնէի:

«Հորասի գրած վերջին նամակս ալ անպատասխան մնալուն՝ կրկին գրելու չէի համարձակեր, ուստի գա-ցի տիկին կիւսիէնը գտայ, որ իմ խորհրդականս եղած էր այն գիշերէն ի վեր, ուր ամէն բան իրեն յայտներ էի. իմ վախերս և նախազգացումներս պատմեցի, այ-սինքն թէ Հորաս իմ հանգստութեան համար վախնա-լով զիս հետը տարած չէր, թէ ինքը Տիկին կիւսիէն՝ որուն Հորաս ամէնէն առաջ բացատրեր էր, ո'ւէ մէկէ մը աւելի աղէկ գիտէր ամուսնոյս զիս որքան սիրելը, վասն զի քսան անգամ շնորհակալ եղեր էր իրմէ իր ե-րանութեանը պատճառ ըլլալուն համար:

«Կոմսին զիս սիրելուն ապահովութիւնը զիս բոլո-րովին համոզեց, և որոշեցի որ եթէ եկող թղթաբերով իր մօտալու գալուստը չիմացնէ, ես երթամ զինքը գտնեմ:

«Նամակ մը առի, որով Հորաս վերադարձի վրայ խօսելու տեղ՝ վեց շաբաթ կամ երկու ամիս ևս ինձմէ հեռի կենալու ստիպուած էր. իր գրութիւնը սիրոյ ար-տայայտութիւններով լի էր:

«Կ'ըսէր թէ իր բարեկամներուն տուած հին խօս-տումները միայն զինքը կ'արգիլէին գալու, և ապահով ըլլալով որ այն աւերակներուն մէջ սոսկալի կեանք մը պիտի վարէի՝ զիս իր քովը չէր կանչեր. Այս նա-

մակը ամէն վարանում կը փարատէր, ուստի մօրս քու-
վը իջայ և ըսի որ Հորաս իր քովը երթալու թոյլտու-
ութիւն կուտար ինծի և թէ երկրորդ իրիկունը պիտի
մեկնէի:

Ժ.

«Մայրս անպատճառ հետս գալ կ'ուզէր, և խիստ-
շատ գժուարութեամբ իրեն հասկցուցի որ եթէ Հորաս-
ինծի համար կը վախնար, իրեն համար ո'րքան աւելի
պիտի վախնար:

«Թղթատրին հետ մեկնեցայ՝ մէկտեղ տանելով
Նորմանտիացի սենեկապանուհիս որ, Սէն Լօրան Տիւ
Մոն հասած ատեննիս հրաման խնդրեց քանի մը օր-
ուան համար երթալ իր ծնողացը քով որ Քրէվքէօր կը
բնակէին. իր խնդիրքը չնորհեցի առանց խորհելու թէ
իր ծառայութեանցը ամէնէն աւելի հիմակ այս դըղ-
եակին մէջ պէտք պիտի ունենայի, ուր ուրիշ կին չկար:

«Իրիկուան ժամը եօթը կար Քաէն հասայ: Սուր-
հանդակապեաը լսելով որ առանձին ճամբորդող կին մը
Պիւրսիի դղեակը երթալու համար ձիեր կը խնդրէր,
անձամբ կառքիս դռնակը եկաւ, և նոյն գիշերը քաղա-
քը մնալով երկրորդ օրը ճամբայ ելլելու այնքան աղա-
չեց որ տեղի տուի:

«Անանկ ատեն մը գղեակը պիտի հասնէի որ ամէն-
քը քնացած պիտի ըլլային, և կարելի է շրջակաները
տեղի ունեցած եղեռնագործութեանց պատճառաւ դուռ-
ներն ալ այնպէս աղէկ գոցուած պիտի գտնէի որ պիտի
չկրնայի բանալ տալ, վախէ աւելի այս պատճառը օթե-
ւանը մնալու համոզեց զիս:

«Իրիկունները ցուրտ ընել սկսած էր, ուստի մին-

չե ինծի սենեակ մը պատրաստուիլը՝ սուրհանդակապետին սրահին սրահը մտայ:

«Այս ատեն պանդոկապետուիին տուած որոշմանս և ուշանալուս վրայ զիս չզղջացնելու համար՝ երեք չորս շաբաթէ ի վեր երկրին մէջ բռոր անցածները պատմեցի աւելցնելով թէ ամէնուն ան ու դողը վերջին ծայրը հասեր էր, և թէ արևը մարը մտածին պէս՝ ո՛չ ոք քաղաքէն քառորդ մը մղոն հեռանալու կը համարձակէր:

«Տաժանելի գիշեր մը անցուցի, քանի դղեակին կը մօտենայի, այնքան արխութիւնս կը կորսնցնէի, կը խորհէի թէ կոմսը ինձմէ հեռանալու համար կարելի է ինձ ըսածներէն ուրիշ պատճառ մը ունէր, և եթէ այնպէս էր, արգեօք իմ ներկայութիւնս ի՞նչպէս պիտի ընտանէր:

«Յանկարծական և անակնկալ գալուստաւ իր հրամաններուն անհնազանդութիւնն մը, իշխանութեան դէմ զանցառութիւնն մըն էր: Միթէ անդառնալի որոշում մը չէր յայտներ այն անհամբերութեան նշանը զոր չէր կրցած զսպել և զոր առաջին անգամ ցուցուցած էր ինձի:

«Պահ մը խորհեցայ նաև գրելով իմացնել իրեն որ թաէն կը գտնուէի, և սպասել որ դայ զիս առնէ, բայց բոլոր այս վախերս, որ յուղուած յոգնութենէս առաջ կուգային, քանի մը ժամ քնանալէս ետքը՝ արեւ սենեակս լուսաւորելուն պէս ցրուեցան: Միրտ առի կրկին, ձիերը ուզեցի ու տասը վայրկեան ետքը ճամբայ ելայ:

«Առոտւան ժամը ինն էր երե Պիւբսիէ երկու մղոն ասդին թղթատարը կանգ առնելով, դղեակը, որուն պարտէզը կ'երեւար և որ երկու հարիւր քայլի չափ մեծ ճամբուն կը մօտենար, ցոյց տուաւ ինծի: Զարտուղի ճամ-

բայ մը դէպի վանդակապատ մը կը տանէր: «Հարցուց անիկա թէ ճիշդ ա՞յս էր երթալիք դըլեակս, ու հաստատական պատասխանիս վրայ կալուածներուն մէջ մտանք:

«Դուռը գոց էր, քանի մը անգամ զարկինք առնց պատասխան առնելու:

«Եկայ գալուստաւ չիմացնելուս զղջալ. կարելի է կոմսը և իր ընկերները որսի մը գացած էին. այն ատեն եւ ի՞նչ պիտի ընէի այս դղեակին մէջ, որուն դուռները անգամ պիտի չկարենայի բանալ տալ: Միթէ շինական խեղճ պանդոկի մը մէջ անոնց դարձին սպասելու պիտի ստիպուէի:

«Ասիկա անկարելի էր: Վերջապէս անհամբերութենէս կառքէն իջայ և սկսայ անձամբ դուռը զարնել ուժգին:

«Ծառուղիի մը անկիւնը ծառերու տերեներու մէջն պիենդանի էակ մը երեցաւ. Մալայեցին ճանչցայ և նշան ըրի որ փութայ. եկաւ դուռը բացաւ:

«Կառքը նորէն չհեծայ. Մալայեցին եկած ճամբան բռնեցի և շուտ մը դղեակը տեսայ որ առաջին նայուած քով բաւական աղէկ վիճակի մէջ երեցաւ ինծի. իսկոյն գետայարկի սանդուխը սլացայ, և նախասենեակը մըտայ:

«Խօսելու ճայն մը լսեցի, դուռ մը հրեցի և ճաշի սենեակը Հորասի ու Հէնրիի դիմացը գտնուեցայ, որոնք մէկտեղ կը ճաշէին: Երկուքն ալ իրենց աջ կողմը սեղանին վրայ զոյդ մը ատրճանակ ունէին:

«Կոմսը զիս տեսածին պէս ոտքի ելաւ մէկէն և գոյնը այնպէս նետեց որ կարծես թէ պիտի մարէր. ես այնքան կը դողայի որ հազիւ թեւերս իրեն երկնցնե-

լու ոյժը ունեցայ, պիտի իյնայի երբ վազելով բռնեց, զիս,

«— Հորա՛ս, ըսի, ներէ ինձ, քեզմէ հեռի չկրցայ կենալ... շատ թշուառ և շատ անհանգիստ էին... անոր համար չհնազանդեցայ քեզի;

«— Եւ գէշ ըրիր, ըսաւ կոմսը անլուր ձայնով մը: «— Ո՛հ, եթէ կ'ուզես, ուզեցի իր խօսելու եղաս սակէն սարսափած, անմիջապէս կը մեկնիմ... զքեզ տեսայ... այդ միայն պէտք էր ինծի:

«— Չէ, ըսաւ կոմսը, քանի որ եկար, կեցիր... կեցի՛ր, բարի եկար:

«Այս ըսկելով զիս զրկեց, և իր վրայ ձիգ մը ընենք նորէն առաւ այն խաղաղ երեսյթը, որ զիս ամէս բարկացոտ դէմքէ աւելի կը սարսափեցնէր երբեմն:

«Բայց քիչ քիչ հալեցաւ այն ձիւնէ վարսագոյրը, զոր կարծես թէ կոմսը իր դէմքին վրայ ձգած էր. ինձ համար պատրաստուած սենեակը տարաւ զիս որ բոլորվին լուի ժո. ի ճաշակով կահաւորուած էր:

«— Կը ճանչնամ զայն, ընդմիջեցի, իմ մտած սենարան հասկնալ:

«— Հոն, շարունակեց Բօլին, զիս այնպէս ընդուռ նելուն համար ներում խնդրեց ըսելով թէ իմ անակըն կալ գալստեանս վրայ իր զզացած զարմանքը, այս հին աւերակներուն մէջ երկու ամիս քաշելիք զրկումներուս վախը՝ իրմէ աւելի զօրաւոր եղած էին. բայց քանի որ ամէնը ես բանի տեղ չէի դներ, պիտի աշխատէր զղեակին կենցազը կարելի եղածին չափ ինծի հաճելի, միայն թէ նոյն կամ երկրորդ օրուան համար որպէս

սի արշաւանք մը որոշուած էր զժբախտաբար և հետեւ ւապէս կարելի է մէկ երկու օրուան համար ինձմէք բաժնուելու պիտի ստիպուէր:

«Բայց կ'աւելցնէր թէ ուրիշ անգամ զիս իր մեր ժումներուն պատրուակ բանելով այս տեսակ պարտաւորութիւններու մէջ պիտի չմտնէր:

«Պատախան տուի թէ կատարելապէս աղատ էր, և թէ ես չէ թէ իր զքօսանքները արգիլելու, այլ այն սպանութեանց տարածայնութիւններուն վրայ վախց ած ըլլալուս՝ սիրտս հանգարտեցնելու համար եկեր էիր:

«Կոմսը ժպանեցաւ:

«Ուղեւորութենէս յոգնած ըլլալուս, պառկելով քը նացայ:

«Ժամը երկուքին կոմսը սենեակս մտաւ ու ծովուն վրայ պտոյտ մը ընել առաջարկեց. օդը շատ գեղեցիկ էր, իր առաջարկութիւնը ընդունեցի:

«Պարտէզը իջանք, Օրնը գետակին, որ պարտէզին մէջէն կ'անցնէր, եղերքը երկայն և այլանդակ ձեւ ով հիանալի նաւակ մը կապուած էր:

«Պատճառը հարցուցի, Հորաս ըսաւ թէ ձավայ նաւակներու ձեռով շինուած էր և այս տեսակ չէնքը իր արագութիւնը շատ կ'աւելցնէր: Հորաս, Հէնրի և ես մէջը մտանք, Մալայեցին թիերը ձեռք առաւ և հուսանքին օգնութեամբը շուտով յառաջ գացինք:

«Ծովը իջնելու ատեն, Հորաս և Հէնրի կայ մին փաթթուած երկայն և եռանկիւնի առագաստը պարզեցին, և առանց թիերու օգնութեան՝ արտաքոյ կարգի սըրնթացութեամբ մը քալեցինք:

«Առաջին անգամ էր որ ովկիանոսը կը տեսնէի, այս վսեմ տեսարանը զիս այնքան յափշտակեց որ ար-

գէն մեզ նշաններ ընող նաւակի մը վրայ զեկավարել-
նին չնշմարեցի, միայն այն նաւակին մարդերէն մէ-
կուն Հորասի ուղղած ձայնը դիս մտախոհ վիճակէս հա-
նեց:

«— Եհ, պարոն նաւաստի, գոչեց, ի՞նչ կայ չկայ
Հավրի մէջ:

«— Գրեթէ ոչինչ, պատասխանեց ինձ ծանօթ ձայն
մը և աւելցուց.— Հապա Պիւրսիի մէջ:

«— Ահա կը տեսնես, անակնկալ ընկեր մը եկաւ
մեզի, քու հին ծանօթդ և իմ կինս, տիկին Հորաս ու
Պէօցվալ:

«— Ի՞նչ, տիկին առ Պէօցվա՛լ, գոչեց Մաքս, զոր
հանչցայ:

«— Նոյն ինքը, սիրելի բարեկամ, և եթէ չես հա-
ւատար եկուր քու յարգանքդ յայտնէ իրեն:

«— Նաւակը մօտեցաւ, որուն մէջ Մաքս նստեր էր
երկու նաւաստիներով, ինքն ալ նաւավարի շքեղ հա-
գուստ մը ունէր և ուսին վրայ ուռկան մը, զոր ծովը
նետելու կը պատրաստուէր:

«Մեզի մօտեցած ատեն քանի մը քաղաքավարա-
կան խօսքեր փոխանակեցինք, ետքը Մաքս ուռկանը
նետեց և մեր նաւակը մտնելով վայրկեան մը Հէնրիի
հետ ցած ձայնով խօսեցաւ, յետոյ դիս բարեկեց ու կըր-
կին իր նաւը մտաւ:

«— Յաջողութիւն, պոռաց Հորաս:

«— Բարի ճանապա՛րն, պատասխանեց Մաքս:

«Եւ նաւակն ու մակոյկը իրարմէ բաժնուեցան:

«Ճաշի ժամը մօտեցած ըլլալուն գետին բերանը
դարձանք, բայց տեղատուութիւնը սկսած էր, և զմեզ
մինչև պարտէզը տանելու համար բաւական ջուր չկար,

ուստի հարկ եղաւ ծովափը իջնել և աւագակոյտէն վեր
ելել:

«Հոն, քալեցի այն ճամբէն, ուրկէ դուն երեք
չորս գիշեր ետքը անցար, նախ կոպիճներու վրայէն,
ետքը մեծ խոտերու մէջէն, վերջապէս լեռնէն վեր ել-
լելով՝ աբբայարանին մէջ մտայ, մենարանը ու իր պըզ-
տիկ գերեզմաննոցը տեսայ, գաւիթին ուղղութեամբը
յառաջացայ և ծառերու կոյաի մը միւս կողմը դղեա-
կին պարտէզին մէջ գտնուեցայ:

«Գիշերը առանց նշանաւոր դէպքի անցաւ: Հորաս
շատ ուրախ էր. յաջորդ տարին Բարիլի մեր ապարան-
շին նորոգութիւններ և գարնան ճամբորդութիւն մը
քին նորոգութիւններ և գարնան ճամբորդութիւն մը
ընելու վրայ խօսեցաւ. կ'ուզէր նաև զիս ու մայրս ի-
տալիա տանիլ, և կարելի է վենետիկի մարմարեայ հին
պալատներէն մէկը ծախու առնել բարեկենդանի եղա-
նակները հոն անցընելու համար:

«Սակայն Հէնրի շատ աւելի մտախոհ էր ու ամէ-
նէն պզտիկ շշուկէ մը անհանգիստ կ'երեար:

«Բոլոր այս մանր պարագաները, որոնց հազիւ թէ
մտադրութիւն կ'ընէի նոյն պահուն, ետքէն իրենց ա-
մէն պատճառներով միտքս եկան. պատճառներ՝ որ ինձ-
մէ ծածուկ էին մինչև այն ատեն և որոնց հետեւութիւ-
նը ինձ ամէն բան բացատրեց վերջէն:

«Սակէ ետք մենք սենեակնիս քաշուեցանք, բայց
Հէնրի սրահը մնաց ըսելով որ զիր պիտի զրէր: Գրիչ և
մելան բերին իրեն ու կրակին քով նստաւ:

«Երկրորդ առտու, ճաշի վրայ եղած ատենիս,
պարտէզին դուռը մասնաւոր կերպով մը զարնուեցաւ:

«— Մաքսն է... ըսին մէկ բերան Հորաս և Հէն-

րի:

«Իրօք, գրեթէ նոյն պահուն Մաքս իր ձիովը բաշ-
կը մտաւ:

«— Հա, եկա՞ր, ըստ Հորաս ծիծաղելով, շատ ու-
րախ եմ զքեզ տեսնելուս, բայց ուրիշ անդամ ձիերա-
քիչ մը աւելի խնայէ, նայէ ի՞նչ վիճակի մէջ դրեր եւ-
սս խեղճ Պղուառնը:

«— Կը վախնայի որ ժամանակին չեմ հասնիր, պա-
տասխանեց Մաքս. ետքը խօսքը ընդմիջելով իմ կողմո-
դարձաւ:

«— Ներեցէք, Տիկին, այսպէս կօշիկներով և խը-
թաններով ձեր առջին ներկայանալուս, բայց Հորաս-
մոռցեր է որ այսօր ձիւոր որսորդութիւն մը ունինք
Անզիւցիներու հետ, շարունակեց այս խօսքը շեշտե-
լով, որոնք երէկ իրիկուն յատկապէս շոգենաւով եկան,
և մենք որ արդէն հոս էինք՝ խօսքերնիս չբռնելով կ'ու-
շանանք:

«— Շա՛տ լաւ, ըստ Հորաս, կ'երթանք:

«— Բայց, կրկնեց Մաքս իմ կողմո դառնալով, չեմ
փառեր թէ խոստումնիս կրնա՞նք պահել, վասն զի այս
որսորդութիւնը շատ տաղտուկ է տիկնոջ ընկերակցու-
թեան համար:

«— Ո՛հ, անհոգ եղէք, պարոննե՛ր, փութացի պա-
տասխանել, ես ձեր զբոսանքներուն արգելք ըլլալու-
չեկայ, դուք գացէք, և ձեր բացակայութեան ատեն ես
բերը կը պահպանեմ:

«— Կը տեսնե՞ս, ըստ Հորաս, Բօլին հին ատենի
ձշմարիտ դղեկատիրուհի մըն է: Սառողիւ միայն իր
նաժիշտները և մանկաւիկները կը պակսին, վասն զի
գեր է և հազիւ թէ ութ օրէն հոս պիտի ըլլայ:

«— Բայց, Հորա՛ս, ըստ Հէնրի, եթէ դուն ալ
դղեակը մնալ կ'ուզես, մեր կղզիաբնակներուն քով
զքեզ կ'արդարացնենք, ատկէ դիւրին ի՞նչ կայ:

«— Զէ, ամենեւին, պատասխանեց կոմսը, կը մոռ-
նաք որ զբաւին մէջ ամէնէն աւելի ես շահ ունիմ, հե-
տեաբար պէտք է որ զայն անձամբ պաշտպանեմ: Ինչ-
պէս ըսի, Բօլին կը ներէ մեզի:

«— Շատ լաւ, կրկնեցի, և ձեզ ամէն աղասութիւն
տալու համար, ահա սենեակս կ'ելնեմ հիմակուընէ:

«— Մէկ բոպէէն կուգամ, ըստ Հորաս, և սքան-
չելի մարզավարութեամբ զիս մինչև դուռը տարաւ ու
ձեռքս համբուրեց:

«Սենեակս ելայ, պահ մը ետքը որսի հագուստով
Հորաս ալ ինձ հետեւեցաւ մնաս բարով ըսելու, իր հետը
մինչև գետնայարկի սանդուխը իջայ ու իր բարեկամ-
ները ողջունեցի, որոնք Հորասը քովս ձգելու աշխատե-
ցան կրկին. բայց ես պահանջեցի տիրաբար որ անոնց
ընկերանայ անիկա, և վերջապէս մեկնեցան խօսք տա-
լով որ երկրորդ առառ վերադառնան:

«Դղեակը առանձին մնացի Մալայեցիին հետ, այս
այլանդակ ընկերութիւնը կարելի է ինձմէ ուրիշ կին
մը վախցնէր, բայց ես զիտէի որ Հորաս իր դաշոյնո-
վը վագրը սպաննած օրէն՝ այս մարզը ինքզինքը անոր
նուիրած էր, և քաջ մարզերու համար հին ազգերու ու-
նեցած զարմացումովը գրաւուած՝ Պօմպէյէն Թրանսա
անոր ընկերանալով ա՛լ անկէ ի վեր վայրկեան մը
բաժնուած չէր անկէ:

«Ուստի կատարելապէս հանգիստ պիտի ըլլայի ե-
թէ մինակ անոր վայրի դէմքը ու տարօրինակ հագուս-
տը իմ վախուս պատճառը ըլլային. այլ այնպիսի երկրի

մը մէջ կը գտնուէի որ ժամանակէ մը ի վեր ամէնէն անլուր դէպքերու տեսարանը եղած էր, որոնց վրայ թէև Հորաս և Հէնրի բան մը ըսած չէին իրրեւ մարդ՝ ասանկ վտանգ մը արհամարհելով կամ արհամարհել կեղծելով, բայց և այնպէս մինակ եղածիս պէս՝ այն արիւնալի և եղեռնալից պատմութիւնները միտքս եկան:

«Երեկով վախնալու բան մը չկար սակայն. հետեւ պարտէզը իջայ և որոշեցի քանի մը ամիս բընակելիք զղեակիս շրջականները այցելութիւն մը ընելով առառուան ժամերս անցընել:

«Նախ քայլերս բնականօրէն արդէն գիտցած կողմերս ուղղուեցան կրկին ու մանրամասնօրէն աբբայարանին աւերակները քննեցի, բայց որովհետեւ դուն ալ հետազոտած ես զանոնք, նկարագրելու պէտք չունիմ:

«Աւերեալ գաւիթէն դուրս ելայ ու շուտով ծովուն վրայ բարձրացող բլրակը հասայ:

«Երկրորդ անգամն էր որ այս տեսարանը կը տեսնէի. ուստի իր առաջին վսեմութիւնը ունէր այն ինձի համար, երկու ժամ անշարժ ու աչքերս անոր վրայ յառած մնացի, և ետքը գրեթէ ակամայ հեռացայ պարտէղին միւս մասերն ալ տեսնելու համար:

«Դարձեալ դէպի գետակը իջնելով, քիչ մը ատեն անոր ափանց հետեւեցայ և գետեգերքը գտայ այն նաւակը, որով առջի օրը մեր պտոյշը ըրեր էինք. դիւտեցի որ այնպէս թեթև մը կապուած էր որ յանկարծական հաճոյքի մը պատրաստ կը գտնուէր:

Զես գիտեր ինչո՞ւ այս բանը ախոռին մէջի միշտ պատրաստ ձին միտքս բերաւ: Այս գաղափարն ալ Հորասի և իր բարեկամներուն յաւիտենական անվստահու-

թիւնը, իր անկողնոյն վրայէն երբեք չհեռացող ու վերջապէս հատած ատենս ալ սեղանին վրայ տեսած ատըրձանակներս յիշեցուց:

«Ըսել է որ անոնք վտանգը արհամարհել կեղծելով անոր դէմ զգուշութիւններ կը բանեցնէին: Բայց եթէ էրիկ մարդիկ առանց զէնքի ճաշելու չէին համարձակեր, ինչպէս առանձին կը ձգէին զիս որ բոլորովին անպաշտպան էի:

«Եյս ամէնը ինձ անիմանալի էր, և ձիշդ այսպէս ըլլալուն, այս սե գաղափարները վանելու համար ինչ որ կ'ընէի անդուլ՝ միտքս կուգային:

«Եյսպէս խորհելով յառաջանալու ատեն՝ պարտէզին ամէնէն թաւուտ տեղը գանուեցայ, և հոն կաղնիներու ծշմարիտ անտառի մը մէջ ամայի և լլաւ փակուած քէօշկ մը տեսայ:

«Յոլորտիքը շրջան մը ըրի, բայց դուռներն ու փեղկերը այնպէս գոցուած էին որ հետաքրքրութեանս հակառակ՝ ներսի դին բան մը չկրցայ տեսնել. սակայն միտքս գրի որ Հորասի հետ ժուռ գալ ելածիս պէս այս կողմը գամ, որովհետեւ աչքս բռնած էր զայն, և եթէ կոմսը հրաման տար՝ իմ աշխատառութեան սենեակը պիտի ընէի, որուն խիստ յարմար էր իր գիրքով:

«Դղեակը դարձայ: Արտաքին հետազոտութենէ ետք՝ կարգը ներքինին եկաւ:

«Իմ սենեակիս մէկ կողմը սրահին և միւս կողմը թանգարանին վրայ կը նայէր, շէնքին մէկ ծայրէն միւսը գաւիթ մը կ'երկննար և զայն երկուքի կը բաժնէր:

«Իմ բնակարանս ամէնէն ամբողջն էր, զղեակին մնացած մասը երկոտասանեակի մը չափ գատուած բը-

նակութիւններու կը բաժնուէք, որ կը բաղկանային նախասենեակէ մը, սենեակէ մը և զարդարանէ մը ու րոնք ամէնը մէկէն կոմսին ըստծին և գրածին հակառակ, շատ բնակելի էին,

«Որովհետեւ թանգարանը իմ ապագայ մենութեան և ձանձրութեան դէմ ամէնէն ապահով դեղթափը կ'երեւէք ինձ, միտքս զրի հոն գտնելիք ապաւէններուն հետ ծանօթութիւն ընել շուտ մը, բայց տեսայ որ մեծ մասամբ լեցուն էր այն տասնեւութերորդ դարու վէպերով, ուրիէ կը հասկցուէք թէ կոմսին նախորդները, վոլթէրի և Քրէպիյլօն որդւոյ և Մարիվօի մատենագըրութեան համար մասնաւոր համակրութիւն մը ունէին:

«Այս հաւաքածոյին մէջ աչքի կը զարնէին քանի մը առելի նոր հատորներ, որոնք զգեակին արդի տիրոջմէն առնուած կ'երեւէին, պատմական, քիմիական կամ ճանապարհորդութեան վերաբերող գիրքեր էին առնք, և այս վերջիններու մէջ Հնդկաստանի վրայ Տանիէլի գրքին անգլիական գեղեցիկ տպագրութիւն մը նշարեցի, ու որոշեցի զայն իմ ընկերս ընել նոյն գիշեր ուր կը վախնայի որ քիչ պիտի քնանայի. ուստի հատորներէն մէկը իր գարակէն հանելով սենեակս տառի:

«Հինգ վայրկեան ետքը, Մալայեցին եկաւ նշանաներով իմացուց որ ընթրիքը պատրաստ էր:

«Վար իջայ և այն ահագին ճաշարանին մէջ սեղանը պատրաստ գտայ. չեմ գիտեր թէ ինչ տիսուր և երկիւղալի զգացում մը տիրեց վրաս երբ այսպէս առանա որ մինչև բնակարանին խորը չհասնելով, մութին մէջ

մնացող առարկաներուն ամէնէն այլանդակ ձևերը կուտար:

«Եյս անհաճոյ զգացումը կ'աւելնար սեռուկ ծառային ներկայութենէն, որուն նշաններով միայն կրնայի կամքս հաղորդել, բայց այնպիսի արագութեամբ և արթունութեամբ կը կատարէք զանոնք որ այս տարօրէն ընթարիքը աւելի ևս այլանդակ երևոյթ մը կ'առնէք:

«Թէև գիտէի որ լսելիքս չէր հասկնար, բայց շատ անգամ հետը խօսիլ ուզեցի, սակայն նոյն իսկ իմ ծայս նիս հնչիւնը լսելէ կը վախնայի այն տղեկներուն պէս, որ մութին մէջ պոռալու չեն համարձակիր:

«Երբ պատողները սեղան բերաւ անիրկա, նշան ըրի որ երթայ սենեակին մէջ մեծ կրակ մը վառէ. վառարանին բոցը մենաւոր մարդուն ընկերն է, ասկէ զատ, միտքս զրեր էի կարելի եղածին չափ ուշ պառկիլ, վասն զի վրաս այնպիսի երկիւղ մը սկսեր էր գալ որ ցերեկը մտքէս չէր անցած և զոր մութը իր հետը բերեր էր:

«Այս ընդարձակ սեղանատան մէջ մինակ մնացած ատենս՝ վախս աւելցաւ. կը կարծէի թէ պատուհաններուն առջև կախուած սպիտակ վարագոյրները պատանքներու պէս կը շարժէի, սակայն մեռելներու. վախը չէր զիս յուզողը, այն կրօնաւորներն ու աբբանները որոնց գերեզմաններու վրայ կոխեր էի անցնելու ատեն, ու մանք իրենց մենարանին և ումանք մառաններուն մէջ իրենց օրհնեալ քունով կը նիրնէին, այլ զիւղը գտնըւած ատեն բոլոր կարդացածներս և Քաէնի մէջ լսածներս միտքս կուզային և ամենափոքր շշուկէն կը զուզայի:

«Այսու հանդերձ դուրսէն ուրիշ բան չէր լսուեր

բայց եթէ տերևներու խշտոցը, ծովուն հեռաւոր մըրս
մունջը և հովին միօրինակ ու տխուր սօսիւնը:

«Այսպէս գրեթէ տասը վայրկեան անշարժ մնացեք
էի առանց աջ կամ ձախ նայիլ համարձակելու, երբ ե-
տիս պղտիկ շուկ մը լսելով դարձայ և Մալայեցին տե-
սայ որ ձեռքերը կուրծքին վրայ խաչածե ծալլած կը
խոնարհէր: Առած հրամանները կատարած ըլլալը այս
կերպով կը հասկցնէր: Ոտքի ելայ, ան ալ մոմերը
առնելով առջեկս սկսաւ քալել: Սենեակը գիշերուան
համար շատ լաւ պատրանտուած էր այս եղական սենե-
կապանուհին չնորհիւ, որ մոմերը սեղանի մը վրայ
դնելէ ետքը զիս առանձին թողուց գնաց:

«Կամքս կէտ առ կէտ կատարուած էր, մեծկակ կը-
րակ մը կը վառէր ճերմուկ մարմարէ վառարանին մէջ
զոր Քուրիտոններու երկու ոսկեզօծ արձաններ կը վեր-
ցնէին, իր լոյսը սենեակին մէջ կը տարածուէր և ա-
նոր զուարթ տեսք մը կուտար որ վախիս հետ հակա-
պատկեր մը գառնալով սկսայ սիրտ առնել: Այս սեն-
եակը ծաղկազարդ կարմիր զիպակով ծածկուած էր, ա-
ռաստաղը ու դուռները խել մը իրարմէ այլանդակ ա-
րաբացի նկարներով ու դրուագներով զարդարուած էին
և փաւնաներու ու այծեմարդերու պարեր կը ներկայէ-
ին, որոնց կոչտ գէմքերը կրակարանին դիմաց գոյա-
նալով, ոսկեզոյն ծիծաղով մը կը ծիծաղէին: Սակայն
պառկելու չափ հանդարտած չէի, ասկէ զատ ժամը դեռ

«Ուստի շրջազգեստիս տեղ պարզապէս վարշամակ
մը առի վրաս, և օդին գեղեցկութիւնը տեսնելով ու-
ղեցի պատուհանս բանալ ու նիրհող բնութեան յստակ
ու խաղաղ տեսարանով վախս կատարելապէս անցընել,

բայց զգուշութեամբ մը որ շրջականները տարածուած
սպանութեանց տարածայնութիւններով կը մեկնուէր,
փեղկերը ներսէն գոցուած էին:

«Ետքը եկայ նորէն սեղանին քով կրակին անկիւնը
նստայ Հնդկաստանի ճամբորդութիւններով կարգալու պատ-
րաստուելով, բայց աչքերո գրքին վրայ նետած տտենս
տեսայ որ առաջին հատորին տեղ երկրորդը բերեր էի:

«Զայն երթալ փոխելու համարուտքի ելայ, բայց
թանգարանը մտնելու ատեն վախս նորէն վրաս եկաւ:
Պահ մը գեղեւեցայ, և վերջապէս այսպիսի տղայական
վախսի մը վրայ ես ինքնին ամչնալով, դուռը բացի եւ
տպագրութեան մնացորդը գտնուած տախտակամածին
կողմը ուղղուեցայ:

«Երբ միւս հատորներու թիւերը տեսնելու համար
ճրագս անոնց մօտեցուցի, նայուածքս դիպուածով ին-
կաւ այն պարապ միջոցին վրայ, զոր սխալմամբ վեր-
ցուցած գիրքս ճգած էր, և դարակին ետին նիզի վը-
րայ դրուած կոճակի նման պղտիկ կոճակի մը փայլիլը
տեսայ զոր տախտակամածին առջև շարուած գիրքերը
տեսութենէ կը ծածկէին:

«Ծատ անգամ թանգարաններու մէջ կեղծ գիրքե-
րու կազմերով գաղտնի գուռներ տեսած էի, հետեւա-
բար այսպիսի գրան մըն ալ հոս գտնուիլը բնական բան
մըն էր:

«Սակայն այնպիսի ուղղութեան մը վրայ բացուած
էր այս որ անկարելի կ'ըլլար, թանգարանին պատու-
հանները շէնքին վերջին պատուհաններն էին, և այս
կոճակը երկրորդ պատուհանին ներքին տախտակամա-
ծին վրայ գամուած ըլլալով, հոն շինուած դուռը ար-
տաքին պատին վրայ պիտի բացուէր:

«Ետ քաշուեցայ ճրագիս օգնութեամբ աղէկ մը քննելով տեսնելու համար թէ արդեօք նշան մը, հոն բացուածք մը գտնուիլը կը յայտնէ՞ր թէ ոչ, բայց բան մը չեսայ: Այն ատեն ձեռքս կոճակին վրայ զրի եւ զայն դարձնելու փորձ ըրի, բայց դիմացաւ, հրեցի եւ տեսայ որ տեղի կուտար, աւելի ուժով հրեցի, այն աւ տեն շառաշխանով բացուեցաւ ձգտալարով մը իմ վրաս մղուրդ դուռ մը, որ պատին թանձրութեան մէջ իջնող խինջած պղտիկ սանդուխի մը վրայ կը նայէր:

«Կը հասկնաս որ այս գիւտը վախս հանդարտեցնող տեսակէն չէր բնաւ: Ճրագս սանգուղին վրայ բերի եւ տեսայ որ գէպի ներս խորը կ'իջնէր: Պահ մը մտադըր հրեցի ներս մտնել, առաջին երկու ոտքը իջայ, բայց ետքը սիրտ չըրի: Էնկրկելով թանգարանը մտայ և դուռ հրեցի:

«Հատորը շուտ մը տեղը դրի վախնալով որ անոր դպած ըլլալս չնշմարուի, վասն զի չէի գիտեր թէ այս դաշտնիքը որո՞ւ կը վերաբերէր: Կուրօրէն ուրիշ գիրք մը առի անոր տեղը, սենեակս դարձայ կրկին, և թանգարանին վրայ բացուող դուռը պարզունակով գոցելով՝ եկայ կրակին քով նստայ:

«Ընակնկալ գէպքերը մարդուս մտքի տրամադրուած պարագաներուն՝ աւելի կամ նուազ անձուկ ըլլալուն համեմատ իրենց ծանրութիւնը կը կորսնցնեն կամ կ'աւելցնեն: Հարկաւ թանգարանին մէջ գաղանի դուռ սանդուղ մը իրիտ բնական բաներ են, բայց երբ այս մը մէջ, ուր առանձին և անպաշտպան կը բնակիս, երբ

այս դղեակը այնպիսի երկրի մը մէջ շինուած է, ուր ամէն օր նոր սպանութեան կամ գողութեան մը խօսքը կ'ըլլայ, երբ գաղտնի ճակատագիր մը ժամանակէ մը ի վեր զքեղ կը պատէ, և երբ սև նախազզացումներ պարահանդէսի մը մէջտեղը արդէն քսան անգամ մահացու սարսուռներ անցուցած են սրտիդ մէջէն: այն ատեն քեզի համար ամէն ինչ եթէ ոչ իրողութիւն՝ գոնէ ստուեր և ուրուական կը դառնայ, և ամէն ոք փորձով գիտէ որ անծանօթ վտանգը տեսանելի և նիւթական վտանգէն հաղար անգամ սովորի ու գրաւիչ է:

«Եյս կէտին էր որ սենեկապանուհիս տուած անխոնեմ արձակուրդիս վրայ սաստիկ զղջացի: Երկուզը տրամաբանութիւնէ այնպէս զուրկ բան մըն է որ առանց հաւանական պատճառի մը կը գրգռուի՝ կամ կը մարի: Ամէնէն տկար էակը, զմեղ գգուող շուն մը, և մեղի ժպառող մանկիկ մը որոնց ոչ մէկը զմեղ պաշտպանելու կարող են թէե, բայց այս պարագային մէջ մարդու թեերուն եթէ ոչ զէնքեր՝ գոնէ սրտին նեցուկներ կ'ըլլան: Եթէ հիմա քովս ունենայի այս աղջիկը որ հինգ տարիէ ի վեր ինձմէ բաժնուած չէր և որուն անձնուիրութիւնը և բարեկամութիւնը գիտէի, անշուշտ բոլոր վախերս կը փարատէին, մինչդեռ առանձնութեանս մէջ կը կարծէի թէ վտանգի մատնուած էի և թէ բան մը չէր կարող զիս անկէ ազատել:

«Ճակատս վախու քրտինքով ծածկուած երկու ժամ այսպէս անշարժ մնացի: Ժամացոյցիս նախ տասը եւ յետոյ տաստըմէկ զարնելը մտիկ ըրի, այլ սակայն այս բնական ձայնն ալ լսելուս ամէն անգամ թիկնաթոռին թեերուն կը փարէի:

«Ժամը տասնըմէկէն տասնըմէկուկէսի միջոցին առ

կանջիս ատրճանակի մը պայթման հեռաւոր ձայնը եկաւ, կէս մը ոտք ելայ կրակարանին շրջանակը բըռսնելով, բայց քիչ մը ետքը ամէն բան լոռութեան մէջ ընկղմելուն՝ նորէն թիկնաթոռին վրայ ինկայ գլուխս յենարանին կրթնցնելով, պահ մը ևս աչքերը սկեռած մնացի նայուածքս դիտած կէտէս զարձնելու չը համարձակելով որպէս զի վախնալու իրական պատճառի մը չհանդիպի ան:

«Յանկարծ ինձ այնպէս թուեցաւ որ գետնայարկի սանդուխին դիմացը եղող վանդակէ դուռը, որ պարտէզ զը բակէն կը բաժնէր, իր ծխնիներուն վրայ դառնաւով կը կռնչէր զիշերուան լոռութեան մէջ. իսկոյն բոլոր երկւզս մարեցաւ խորհելով որ Հորաս ետ կը դառնար, և մոռնալով որ փեղկերը գոց էին, պատուհանը վազեցի ու գաւիթին դուռը բանալ ուզեցի, բայց եմ զիտեր թէ զգուշութեա՞ն համար թէ սխալմամբ, Մալայեցին երթալու ատեն զոցեր էր զայն: Բանտարկուած էի: Այն ատեն յիշեցի որ թանգարանին պատուհանները իշմիներուս պէս գաւիթին վրայ կը նայէին, պարզուանակը քաշեցի այնպիսի տարօրինակ շարժումով մը որ ամէնէն սաստիկ տկարութեան ամէնէն մեծ քաջասըրտութիւնը կը յաջորդեցնէ, առանց լոյսի հոն մտայ մը տածելով որ այս ժամուս տունը եկողները կարելի է Հորաս և իր բարեկամները չէին և լոյսը կրնար մատկերը միայն քաշուած էին, անոնց մէկը հրեցի և լուսամը բարդ մը տեսայ որոշակի որ վանդակը կէս մը բանէր, մինչեւ երկու ուրիշ երկու հոգի ալ բան մը, որուն ինչ ըլլալը չկրցայ զանազանել, վերցուցած ներս կը մտնէին դուռնէն, զոր իրենց ընկերը իրենց

Գտեւէն գոցեց:

«Այս երեք մարդիկը գետնայարկին սանդուղը չէին դար, այլ դղեակին բոլորաիքը կը դառնային, բայց որովհետեւ բռնած ճամբանին զանոնք ինձ կը մօտեցնէր, անոնց տարած բեռին ձեւը սկսայ որոշել, վերարկուի մը մէջ պլուած մարդկային մարմին մըն էր այն: Տան մը տեսքը, որ կարելի է անբնակ չէր, այն գողցուած անձին յոյս մը տուաւ անշուշտ, վասն զի պատուհանիս ներքեւ տեսակ մը ոգորում սկսաւ: Այս ոգորման մէջ թե մը գուրս սպրդեցաւ: Այս թեւը շրջազգեստի թևանց մը ունէր: Ա՛լ տարակոյս չկար, զոհը կին մըն էր...: Բայց այս ամէնը փայլակի մը արագութեամբ անցաւ: Երեք մարդերէն մէկը ձեռքը բռնեց ուժգնակի և վերարկուին տակ խոթեց, որով առարկան նորէն պարզ քեռի մը անձեւ երեւոյթը առաւ: Ետքը ամէն բան աներեւոյթ եղաւ տան անկիւնը, շագանակենիներու ուղիի մը մութին մէջ, որ առջի օրը կաղնիներու մէջ տեղ գտած գոց քէօչկը կը հանէր:

«Այս մարդերը չէի կրցեր ճանչնալ, միայն որոշեր էի որ գեղացիի հագուստ հազած էին, բայց եթէ իրօք երեցածնուն պէս գեղացի էին, ի՞նչպէս վանդակը ձեռք ձգեր էին: Առեւանգութի՞ւն մըն էր այս թէ մարդասապանութիւն մը: Զէի գիտեր, բայց երկուքէն մէկն էր աներկրայ. այս ամէնը այնքան տարօրինակ և անմեննելի էր որ երեւն կը հարցնէին իւրովի թէ երազի մը տպաւորութեան ներքեւ չէի՞: Դուրսը ձայն մը չէր լսուեր, զիշերը հանդարտ ու խաղաղ կը շարունակէր իր ընթացքը, և ես վախէս անշարժ՝ պատուհանը կանգոն մնացեր էի տեղէս ելլելու համարձակելով: Կը վախնայի որ եթէ ինձ սպառնացող վտանգ մը կար՝ քայլե-

բուս արոփիւնը զայն կ'արթընցնէ:

«Յանկարծ գաղտնի դռնակը և խորհրդաւոր սան-
դուղը միտքս եկան, կարծեցի որ այն կողմէ խորունկ
շուկ մը կը լսէի. սենեակս սլացայ և դուռը գոցելով
կղպեցի, ետքը թիկնաթոռիս մէջ գացի ինկայ առանց
դիտելու որ բացակայութեանս ատեն մոմերէն մէկը
մարեր էր:

«Այս անգամ դիս վրդովողը անհիմն և անորոշ եր-
կիւղ մը չէր այլ իրական ոճիր մը, բոլորաւիքս կը դառ-
նար, որու ձեղինակները աչքովս տեսեր էի: կը կար-
ծէի թէ ծածուկ դրան մը բացուելը պիտի տեսնեմ: կը-
ունչող կարասի մը կամ քակուող տախտակ մը որոնց
ձայնը գիշերը որոշ կ'ըլլայ, վախէս վեր կը ցատկեցը-
նէին զիս, և լոռութեան մէջ կը լսէի որ սիրաս ժամա-
ցոյցին ճօձանակին հետ միաձայն կը զարնէր:

«Այս միջոցին սպառած մոմիս բոցը զինքը պատող
թուղթին հասաւ, վայրկենական պայծառութիւն մը
բոլոր սենեակին մէջ տարածուեցաւ և ետքը աստիճա-
նաբար իջաւ: Ճարճատիւն մը լուսեցաւ պահ մը, ետքը
պատրոյզը աշտանակին խորութեան մէջ ընկղմելով
մարեցաւ մէկէն և զիս միայն կրակարանին լոյսովը թո-
ղուց:

«Աչքովս չորս դիս փնտուեցի տեսնելու համար որ-
զայն սնուցանելու փայտ կա՞ր թէ ոչ, բայց չգտայ:
Խանձողները իրարու մօտեցուցի և վայրիկ մը կրակը
նոր սաստկութեամբ վառեցաւ, բայց իր դողդոջուն բոցը
զիս հանդարտեցնելու կարող լոյս մը չէր. ամէն առար-
կայ զինքը լուսաւորով նոր լոյսին պէս շարժուն գար-
ձեր էր, դռները կ'օրօրուէին, վարագոյրները կը ծփա-
յին, կարծես շարժուն երկայն ստուերներ կ'անցնէին:

Ճեղունին և պատին փակած թուղթերու վրայ: Կ'զգա-
յի որ մարելիքս մօտ էր, բայց նոյն իսկ վախս զիս
նուազումէ կ'ազատէր, այս կէտին հնչեց այն պզտիկ
դղրդիւնը, որ ժամացոյցին թնդիւնէն առաջ կը լսուի,
ու կէս գիշեր զարկաւ:

«Ամբողջ գիշերը այս թիկնաթոռին վրայ չէի կըր-
նար անցընել սակայն, կ'զգայի որ ցուրտը կամաց կա-
մաց կ'ազդէր ինծի: Հագուած պառկիլ որոշեցի և ան-
կողինս գացի առանց բոլորաւիքս նայելու, ծածկոցիս
տակ սպրդեցայ և զայն զլիէս վեր քաշեցի: Գրեթէ
ժամ մը այսպէս մնացի նոյն իսկ քննանալու կարելիու-
թեան վրայ առանց խորհելու: Բոլոր կեանքիս մէջ այս
ժամը պիտի չմոռնամ:

«Մամուկ մը անկողնոյս տախտակներուն մէջ իր
ոստայնը կը հիւսէր, յանկարծ ուրիշ ձայն մը ընդմի-
ջելով գաղրեցաւ ան. ինձ թուեցաւ որ թանգարանին
գուռը հրած ատենս պղինձէ կոճակին հանած ձչիւնը լը-
սեր էին, զլուխս անկողնոյն ծածկոցէն գուրս հանեցի,
և սրտիս արոփիւնը արգիլելու համար նեռքս անոր վը-
րայ գրած լոռութեան կը փափաքէի գեռ ևս երկմտելով,
բայց քիչ մը ետքը ամէն տարակոյս փարատեցաւ:

«Սխալած չէի, մարմնոյ մը ծանրութեան տակ սեն-
եակին յատակը ձչեց, քայլեր մօտեցան և աթոռի մը
զարնուեցան, բայց անշուշտ եկողը ձայն հանելու կը
վ ախնար, վասն զի ամէն աղմուկ դարգեցաւ նոյն հե-
տայն ու ամենակատարեալ լոռութիւնը յաջորդեց անոր:
Մամուկը իր ոստայնը կրկին ձեռք առաւ...: Օ՛հ, բո-
լոր այս պարագաները յիշողութեանս մէջ ներկայ են
այնպէս որ կարծես թէ հոն այն անկողնին վրայ պառ-
կած եմ տակաւին և վախի հոգեվարքին մէջ:

«Թանգարանին մէջ նորէն շարժում մը լսեցի, և կողը քալել ակսաւ մօտենալով փայտակերտին որ ան-կողնիս յենած էր: Զեռք մը միջնորմին կոթնեցաւ, այսպէս միայն տախտակի մը հաստութեամբ բաժնուած էր ասկէ: Ինձ եկաւ որ դրան մը սահիլը լսեցի... քը-նացածի պէս անշարժ կեցայ, մինակ զէնքս քուն մըն էր, եթէ եկողը գող մըն էր. տեսնելով որ զինքը ո՛չ կրնայի լսել և ոչ տեսնել, կարելի է մահս անօգուա-համարելով խնայէր ինձ. երես պատին դարձած մու-թին մէջ է որով կրնայի աչքերս բանալ: Այս տեսն-տեսայ որ վարագոյրները կ'երերային. ծեռք մը զա-նոնք բաժնեց մեղմիկ, ետքը անոնց կարմիր ծալքե-րովը շրջանակուած գունատ գլուխ մը յառաջացաւ: Սոյն բոպէին կրակարանիս վերջին լոյսը անկողնոյս մէջ երերալով լուսաւորեց այս երևոյթը: Հորաս կոմսը ճանչ-ցայ և աչքերս գոցեցի...:

«Վերստին զանոնք բացած ատենս աներևոյթ եղեր էր ան, թէկ գեռ վարագոյրները կ'երեւային բայց դարձեալ գոցուող դրան շռնչիւնը և երթալով մեղմա-ցող քայլերու ձայնը ու դռնակին ձշիւնը լսեցի, ի վեր-ջոյ լուսթիւնը և հանդարտութիւնը տիրեց, չեմ գիտեր թէ որքան տուեն այնպէս անշունչ և անշարժ մնացի, բայց գրեթէ լուսնալու մօտ այս ցաւալի տքնութենէն յոդնած քունի նման թմրութեան մը մէջ ինկայ:

ԺԱ.

«Մալայեցին, որ նորէն կղպած դուռս կը զարնէր, արթնցուց զիս: Ինչպէս որ արդէն ըսի, հագուած պառ-կեր էր, ուստի գացի պարզունակը քաշեցի, ծառան փեղկերը բացաւ ու սենեակին մէջ լոյս և արև տես-նելով պատուհանը վազեցի:

«Աշնան այն գեղեցիկ առաւոտներէն մէկն էր ուր երկինքը իր ամպէ քօղովը ծածկուելէ առաջ վերջին ժամիտ մը կուտայ երկրի: Այս շէնքին մէջ ամէն բան այնքան հանդարտ ու խաղաղ էր որ գրեթէ նոյն իսկ իմ վրաս սկսայ երկբայիլ: Սակայն գիշերուան դէպքերն ալ սրտիս մէջ շատ կենդանի մնացած էին, և տեսած տե-ղերս ալ անոնց մանրամասն պարագաները ինձ կը յի-շեցնէին:

«Աչքիս առջևն էր վանդակը որ այն կնոջ և երեք մարդերուն ճամբայ տալու համար բացուած էր. կը տեսնէի անցած ծառուղինին և աւազին վրայ դրոշմուած ոտքի հետքերը որ աւելի որոշ մնացեր էին այն տեղ ուր նահատակը սպորեր էր, վասն զի զինքը առեւանգող-ները իր շարժումները զսպելու համար աւելի ուժով զետին կոխեր էին: Այս ոտքի հետքերը ըսած ուղղու-թեանս հետևելով թմրիներու ճամբուն ներքե աներե-ւոյթ կ'ըլլային: Ուստի՝ եթէ կարելի է՝ զգայարանք-ներուս վկայութիւնը աւելի զօրացնելու համար ուրիշ նշաններ ալ ինտոեցի և թանգարանը մտայ: Փեղկը ձգածիս պէս կիսաբաց էր և սենեակին մէջտեղ գետ-

նամած աթոռ մը կար որուն իյնալը լսեր էի. ետքը մօ-
տեցայ և ուշի ուշով դիտելով՝ տեսայ աննշմարելի ա-
կոսած ձեղքուածքը, որուն վրայ կը սահէր ան. ձեռ-
քը քիւին կրթնցուցի և տեղի տուաւ ան:

«Եյս միջոցին սենեակին դուռը բացին, որով հա-
զիւ զայն գոցելու և թանգարանին մէջէն գիրք մը առ-
նելու ժամանակ ունեցայ:

«Ներս եկողը Մալայեցին էր որ ճաշի կը հրաւիրէր
զիս, հետեւեցայ իրեն,

«Սեղանատուն մտած ատեն զարմանքէս սարսու-
ցայ, վասն զի Հորասը հոն գտնել կը յուսայի. և ո՛չ
միայն հոն չէր ան, այլ սեղանը միայն մէկ հոգիի հա-
մար պատրաստուած տեսայ:

«— Կոմսը չեկա՞ւ, զոչեցի:

«Մալայեցին բացասական նշան մը ըրաւ:

«— Զէ՞, մրմռացի ապշած:

«— Դարձեալ չէ, կրկնեց ան նշանացի:

«Աթոռիս վրայ ինկայ: Կոմսը եկած չէր... և սա-
կայն զինքը տեսեր էի ես. անկողնոյս քով եկեր և
առագաստներս վերցուցեր էր նոյն երեք մարդերուն
մէկ ժամ ետքը...: Բայց միթէ այն երեք մարդերը
կոմսն ու իր երկու բարեկամները Հէնրին և Մաքսը
չէի՞ն, որոնք կին մը կը հափափէին...: Իրօք անոնք
միայն բակին բանալին կրնային ունենալ և անկից
հանդարտ ու համարձակ ներս մտնել. ա՛լ տարակոյս
չկար այս այսպէս էր: Անոր համար ուրեմն կոմսը դըղ-
թեամբ ընդունած էր զիս, ահա այս նպատակաւ ուրե-
մըն որսորդութիւն մը պատրուակ բռնած էր: Այս կնոջ
առեանգումը իմ գալէս առաջ որոշուած էր անշուշտ և

հիմա կը կատարուէր: Կոմսը ալ զիս չէր սիրեր, ուրիշ
կին մը կը սիրէր, և այս կինը զղեակը կը գանուէր,
Քէօշկին մէջ:

«Ելյո՛, և իմ բան մը տեսած և լսած չըլլալուս եւ
վերջապէս կասկած մը չունենալուս վրայ ապահով ըլ-
լալու համար կոմսը թանգարանին սանդուղէն գալով
տախտակամածը հրեր, անկողնոյս առագաստները բա-
ցեր էր և համոզուելով որ կը քնանայի, կրկին իր սի-
րուհւոյն քով գացած էր:

«Ելյո ամէնը աչքով տեսածի պէս յայտնի և մեկին
կերպով կը բացատրէի, նախանձս վայրկեանի մը մէջ
մութը թափանցեր և պատերը վիցուցեր էր, ալ իմա-
նալիք բան մը չունէի. զուրս ելայ վասն զի սիրտս կը
գոցուէր:

«Ուսից նշանները արգէն սրբուէր էին, հողասանտ-
րը աւազը հարթեր տափակցուցեր էր: Թմբիներուն
ճամբէն կաղնիներուն անտառակը երթալով քէօշկին
մօտեցայ ու բոլորտիքը ժուռ եկայ, առջի օրուան պէս
զոց և անբնակ կ'երևէր ան:

«Ուստի նորէն դղեակը դարձայ, սենեակիս այլ և
ինկայ այն թիկնաթոռին վրայ ուր առջի զիշեր այն-
պիսի տիսուր ժամեր անցուցերէի և վախիս վրայ զար-
մացայ...: Այն ատեն իմ սիրտը այնքան տկարացնո-
ղը մութը, խաւարը կամ բուռն կրքի մը տարակոյս
թիւնն էր:

«Օրուան մէկ մասը սենեակիս մէջ ձեմելով, պա-
տուհան բանալով գոցելով գիշերը սպասելով անցուցի
նոյն անձկութեամբ որ առջի օրուան տարաժամելը տես-
սեր էի:

«Մալայեցին իմացուց որ ճաշս պատրաստ էր, վար

«Գիշերը մրրկալի էր, հեռուէն որոտումը և ծովերքին վրայ փշրուղ ալիքներու շաշունը մինչև ինձի կը հասնէին, բայց իմ սրտիս մրրիկը բնութեան փոթորիկէն սոսկալի էր, և իմ խորհուրդներս զլիսիս մէջ ովկիանոսին կոհակներէն աւելի տխուր և սաստիկ կը գոռային: Այսպէս երկու ժամ անցաւ և ես դեռ շարժում մը չէի ըրեր ու աշքերս չէի վերցուցեր, ծառերու անտառակի մը մէջ կորսուղ արձանի մը վրայէն իրաւ է որ չէի տեսներ զայն:

«Ի վերջոյ կարծեցի թէ ժամանակը հասած էր: Դղեակին մէջ ձայն մը չէի լսեր, և հեղեղի պէս սկըսեր էր գալ այն անձրեւը որ Սեպտեմբերի քսան և ութը լուսնալու զիշերը աւերակներուն մէջ ապաստան մը փնտուելու ստիպեր էր զքեզ: Վայրիկ մը զլուխս անձրեին տակ թրջելէ եաքը պատուհանս գոցեցի, փեղկերս կրելով:

«Սենեակէս գուրս ելայ և գաւիթին մէջ քանի մը քայլ առի: Դղեակին մէջ ամէն ձայն զադրած էր, եւ անշուշտ Մալայեցին պառկած էր կամ տան մէկ ուրիշ կողմը իր տիրողը կը ծառայէր: Նորէն խուցս մտայ ու դրան պարզունակը դրի: Ժամը տասնուկէսն էր. միայն կը լսուէր փոթորիկին հեծիւնը, որ իմ ընելիք աղմուկս կրնար ծածկել: Մոմ մը առի և թանգարանին դրան մօտեցայ, բայց զարմանալի բան, այս դուռը բանալիով կղպուած էր: . . .

«Կ'երեւի թէ Մալայեցին առտուն զիս հոն տեսած ըլլալուն՝ վախցեր էր որ սանդուղը չգտնեմ և անոր մուտքը գոցած էր: Բարեբազգաբար կոմսը ինձ ուրիշ ճամբայ մը սորվեցուցեր էր:

«Անկողնիս ետեւը անցայ, շարժուն քիւը հրեցի:

իջայ ու առտուան պէս զարձեալ միայն մէկ սպաս տեսայ և անոր քով նամակ մը որու Հորասինը ըլլալը ճանչնալուս պէս շտապաւ մը բացի:

«Այս նամակով երկու օր զիս այնպէս առանձին ձգելուն համար ներում կը խնդրէր բայց, կ'ըսէր թէ իմ գալէս առաջ բարեկամներուն խօսք առած ըլլալուն չէր կրնար վերադառնալ և իր խօսքը բռնելու հարկադրուեր էր անվրէպ: Ընթերցումս լմնցուցած թուղթը ձեռքերուս մէջ ճմլեցի ու կրակը նետելէ ետքը Մալայեցիին կասկած չտալու համար քիչ մը բան ուտելու ջանք ըրի և սենեակս ելայ:

«Առջի օրուան պատուէրս չէր մոոցած, կրակարանին մէջ մեծ կրակ մը կը վառէր, բայց այս իրիկուն զիս զբաղեցնողը այն չէր, շինելիք յատակագիծիս վրայ մտածելու համար նստայ: Առջի օրուան վախս զլիսովին մոոցած էի:

«Հորաս կոմսը ու իր բարեկամները (վասն զի այն մարդերը ինքը և անոնք էին անռարակոյս) վանդակէ դոնէն եկեր, կինը քէօչկը տարեր էին, ու ետքը կոմսը ծածուկ սանդուղէն վեր եկեր էր տեսնելու համար թէ բան մը տեսեր կամ լսե՞ր էի եթէ ոչ կը քնանացի:

«Հետեւաբար եթէ ես ալ սանդուղին ճամբան բռնէի պիտի երթայի հոն ուրկէ ինք եկած էր. սանդուղէն իջնելու որոշում տուի:

«Պատէն կախուած ժամացոյցը նայեցայ, ութը քառորդ կ'անցնէր տակաւին. պատուհանիս փեղկերուն մօտեցայ և տեսայ որ բաց էին, անտարակոյս այս զիշեր տեսնելիք բան մը ըլլալուն համար, առջի գիշերուան զգուշութիւնը ի գործ դրած չէր: Պատուհանը բացի:

Գայտակերտը սահեցաւ և թանգարանին մէջ գտնուեցայ:

«Հառատատ և շիտակ քայլերով ծածուկ դուռը գացի անյապաղ, պղինձէ կոճակը ծածկող հատորը վերցուցիւ և զսպանակը հրելուս պէս՝ դուռը բացուեցաւ:

«Սանդուղին մէջ իջայ ուր նիշա մէկ մարդու անցու տեղ կար երեք աստիճան վար իջայ: Ամէն մէկ աստիճանին ականջ դրի, բայց բան մը չսեցի:

«Կամարի մը ներքե գտնուեցայ, որ բացարձակաւ պէս և ուղղակի կը յառաջանար, Գրեթէ հինգ վայր կեան քալելէ ետքը երրորդ դուռ մը հասայ, որ երկորդին պէս դիմադրութիւն չըրաւ և որ թանգարանին դրան պէս սանդուղին վրայ կը բացուէր, բայց միայն երկու դատիկոն ունէր: Ասկէ երկաթեայ քառակուսի դուռէ մը կ'ելուէր, զոր բացածիս պէս ականջիս ձայներ եկան: Մոմս մարեցի և վերջին աստիճանին վրայ դնելով անցքին մէջ սպրզեցայ, այս անցքը կրակարանին աղիւսներուն մէկի խախտումէն բացուած էր, զայն երեցի կամաց մը, և տեսակ մը քիմիական գործանոցի մէջ գտնուեցայ:

«Այս դահլիճը շատ տկար կերպով լուսաւորուած էր, վասն զի դրան մը վրայ բացուած ու վարագոյրով մը ծածկուած կլոր լուսամուտի մը չնորհիւ միայն քովի սենեակէն լոյս կ'առնէր: Իսկ պատուհանները այնքան զգուշութեամբ գոցուած էին որ նոյնիսկ ցորեկը ո՛ւե արտաքին լոյս խափանուած պէտք էր ըլլալ:

«Խօսելու ձայներ լսած ատենս խաբուած չէի: աթովի սենեակը ազմկալի խօսակցութիւն մը կար, որու մէջ Հորասի և իր բարեկամներու ձայնը ձանչ ցայ: Դրան քով աթոռ մը մօտեցուցի և վրան ելլելով

մինչեւ ապակիին հասայ ու նայուածքս սենեակին մէջ նետեցի:

«Կոմսը, Հէնրի և Մաքս սեղան նստած էին, բայց խնջոյքը լմինալու վրայ էր: Մալայեցին կը ծառայէր անոնց, Հորասի ետեւը ոտքի վրայ կայնած: Սեղանակիցներէն ամէն մէկը կազոյտ կրկնոց մը հագած, մէջքը որսի գանակ մը և ձեռքին տակ զոյդ մը տարձանակ ունէր: Հորաս իրը թէ երթալու համար ոտքի եւ լսւ:

«— Արգէն կը մեկնի՞ս, ըսաւ անոնք Մաքս:

«— Հոս ի՞նչ ընեմ, պատասխանեց կոմսը:

«— Ամէն, ըսաւ Հէնրի, իր բաժակը վերցնելով:

«— Ո՛հ, ի՞նչ անոյշ զուար նութիւն է ձեզի հետ խմելը, վրայ բերաւ կոմսը, երրորդ շիշը չմնցուցած բեռնակիբներու պէս զինով էք:

«— Թուղթ խաղանք . . . :

«— Մազանենդ չեմ որ ձեր ստակը շահիմ երբ զայն պաշտպանելու վիճակի մէջ չէք, ըսաւ կոմսը ու սերը վեր ընելով և կէս մը դառնալով:

«— Ո՛հ, ուրեմն սիրախօսէ մեր գեղեցիկ անգլուհին հետ, որու քարարութեան առաջքը առնելու համար՝ սպասաւորդ իր զգուշութիւնները ըրած է: Պատշաճ վրայ, ահա ռհանած վարածին մէկը որ այդ գործերուն տեղեակ է: Առ նայիմ, քաջդ իմ:

«Այս ըսելով՝ Մաքս Մալայեցիին ափ մը ոսկի աըշւաւ:

«— Գոզի մը պէս առաստածեռն ես, ըսաւ կոմսը:

«— Եայէն ի՞նչ կ'ըսեմ, ստիկա պատասխան չէ, կրկնեց Մաքս ինքն ալ ոտք ելլելով: Այդ կինը դուռ կ'ուզե՞ս թէ չէ:

«— ԶԵ :

«— Ուրեմն ես կ'առնեմ զայն:

«— Կեցիր քիչ մը, գոչեց անդիէն Հէնրի ձեռքը
երկնցնելով, կարծեմ թէ ես ալ հոս մարդ մը կամ բան
մըն եմ, և ուրիշի մը չափ իրաւունք ունիմ: Ատոր է-
րիկը ո՞վ սպաննեց:

«— Արդարեւ ատ ալ պարագայ մըն է, ըսաւ կոմ-
սը ծիծաղելով:

«— Այս խօսքին վրայ հեծիւն մը լսուեցաւ: Աչ-
քերս անոր կողմը դարձուցի և տեսայ որ սիւնաւոր
անկիւնի մը վրայ կին մը պառկած էր թեերը և սը-
րունքները չորս սիւներու կապուած: Իմ ուշադրութիւնս
մէկ կէտի վրայ զբաղած ըլլալուն զինքը չէի տեսեր
նախապէս:

«— Այո՛, շարունակեց Մաքս, բայց Հավրի մէջ
ո՞վ սպասեց անոնց, և ձեզի իմացնելու համար ո՞վ հոս
վաղեց կրակի պէս:

«— Ա՛յ սատանայ, վրայ բերաւ կոմսը, ահա գոր-
ծը կը շփոթի, և նոյն ինքն Սոլոմոն իմաստունը ըլ-
թէ որոշելու համար թէ երկուքնէդ ո՞րը, լըրտե՞սը
մարդուսպանը աւելի իրաւունք ունի:

«— Սակայն պէտք է որ այս բանը որոշուի, ըսաւ
Մաքս: Դուն ուշադրութիւնս այս կնոջ վրայ հրաւիրե-
ցիր, և ահա հիմա սիրահարած եմ անոր:

«— Ես ալ նոյնպէս, ըսաւ Հէնրի: Եւ որովհետեւ
դուն չես ուզեր զայն, երկուքնէս որո՞ւ որ կ'ուզես ա-
նոր տուր:

«— Որպէսզի միւսը խնջոյքէ մը ետքը երբ այս-
օրու ան պէս ըրածը թողածը չի գիտեր, երթայ զիս
մատնէ, անանկ չէ: Ո՛չ, պարունե՛ր, երկուքնիդ ալ

ազւոր, նորահասակ և հարուստ էք, տասը վայրկեան
կուտամ ձեզ ձեր սիրախօսութիւնը ընելու համար: Ծն,
ծոն ժուաններս, ձեզ տեսնեմ:

«— Ի բաց առնելով սիրախօսութիւնը՝ ազէկ խոր-
հուրդ մըն է այդ, պատասխանեց Հէնրի, կինը թող իր
հաւնածը ընտրէ:

«— Լա՛ւ, պատասխանեց Մաքս, բայց շուտ թող
ընէ: Հորաս, դուն որ ամէն լեզու կը խօսիս, գործը
հասկցուը իրեն:

«— Յօժարութեամբ, ըսաւ կոմսը:

«Եւ խեղճ կնոջ գառնալով.

«— Միլէտի, ըսաւ ամենայստակ անզլիերէնով մը,
ահա իմ բարեկամներէս երկու աւազակ, երկուքն ալ
աղէկ ընտանիքէ (զոր եթէ կ'ուզես, թուղթերով ալ
կրնան հաստատել) որ Պղատոնեան աղանդին՝ այսինքն
ինչքերու բաժանման սկզբունքներով մեծցած՝ նախ ի-
րենց ունեցածը կերան և ետքը տեսնելով որ ընկերու-
թեան մէջ ամէն բան գէշ կարգադրուած էր, այս ա-
նիրաւութիւնները սրբագրելու, սխալմունքները ուղ-
ղելու ու անհաւասարութիւնները հարթելու համար,
մեծ ճամբաններու վրայ՝ ուրկէ կ'անցնի ան՝ դարանելու
առաքինի խորհուրդը յղացան: Հինգ տարիէ ի վեր ի-
մեծ փառս փիլիսոփայութեան ու ոստիկանութեան՝ այս
պաշտօնին եռանգով կ'զբաղին, որով Բարիզի սրահնե-
րու մէջ ամենապատուաւոր կերպով փայլելու կը յաջո-
ղին, ետքը իմ ըրածիս պէս շահաւոր ամուսնութիւն
մը ընելով ժան Սկօպարի ու Քարլ Մուրի դերը խա-
զալէ պիտի դադրին: Առ այժմ, որովհետեւ այս զղեա-
կին մէջ իմ կնոջմէս, զոր չեմ ուզեր իրենց տալ, ու-
րիշ կին չկայ, խոնարհաբար կ'աղաւեն զձեզ որ եր-

կուֆնէն ուզածիդ ընարեք, եթէ ոչ երկուքը մէկէն
պիտի առնեն: Կրցա՞յ լաւ անդիբրէն խօսիլ և միտքս
հասկցնել, տիկին . . . :

«— Ո՞հ, եթէ տակաւին սրտերնուղ մէջ գթու-
թեան կաթիլ մը ունիք, գոչեց խեղճ կինը, դարկէք
մեռոցէք զիս:

«— Ինչ պատասխան կուտայ, մրմոաց Մաքս:

«— Կը պատասխանէ թէ վատութիւն մըն է այս,
ըստ Հորաս, և Կը խոստովանիմ որ քիչ մը իր կար-
ծիքն եմ ես ալ:

«— Ուրի՞մն . . . ըսին Մաքս և Հէնրի ոտք ելելով:

«— Ուրիմն ի՞նչ կ'ուզէք ըրէք, կրկնեց Հորաս եւ-
տեղը նստելով բաժակ մը Շամբանիայի գինի լեցուց ու-
խմեց,

«— Ո՞հ, մեռոցէք զիս, մեռոցէք, գոչեց կինը
նորէն տեսնելով որ երկու երիտասարդները դէպ իրեն
կը յառաջանային:

«Այդ պահուն տեղի ունեցաւ ինչ որ դիւրաւ կը
գուշակուէր. Մաքս և Հէնրի, գինիէն տաքցած, դի-
մացէ դիմաց գանուեցան ու միւնոյն միտումով իրա-
րու երես նայեցան զայրազին:

«— Ուրիմն չե՞ս ուզեր զայն ինձի թողուլ, ըստ
Մաքս:

«— Ո՞չ:

«— Լա՛ւ, ան ատեն ես կ'առնեմ:

«— Պիտի առնենենք:

«— Հէնրի՛, Հէնրի՛, ըստ Մաքս ակուները կըր-
ճըտելով, պատւոյս վրայ կ'երդնում քեզ, որ այս կի-
նը իմս պիտի ըլլայ:

«— Ես ալ կեանքիս վրայ կը խոստանամ քեզի որ

իմս պիտի ըլլայ, և կարծեմ թէ ես կեանքս աւելի կը
սիրեմ քան թէ դուն քու պատիւդ:

«Այս ըսելով ամէն մէկը դէպի ետե քայլ մը առ-
նելով իրենց որսի գանակները քաշեցին ու մէկ մէկու
վրայ յարձակեցան:

«— Բայց, չնո՞րհք, գթութիւն, Աստուծոյ սի-
րոյն, սպաննեցէք զիս, գոչեց պառկած կինը երրորդ
անգամ:

«— Ի՞նչ ըսիք, գոչեց այս միջոցին Հորաս հրամա-
յական եղանակու մը երկու երիտասարդներուն դառ-
նալով նստած տեղէն:

«— Իսի որ, պատասխանեց Մաքս Հէնրիի հար-
ուած մը տալով, ըսի որ այդ կինը իմս պիտի ըլլայ:

«— Ես ալ, վրայ բերաւ Հէնրի՛ ըստ կարգի իր
հակառակորդը նեղը ձգելով, ըսի որ չէ թէ իրը այլ իմս
պիտի ըլլայ և ըստած վրայ կը պնդեմ:

«— Ո՞հ, լա՛ւ մրմոաց Հորաս, երկուքնիդ ալ սուտ
ըսիք, ո՛չ քուկդ պիտի ըլլայ և ոչ անորը:

«Այս խօսքերը ըսելէ ետք սեղանին վրայէն ա-
տըրձանակ մը առաւ և անկողնին ուզգութեամբը վեր
վերցնելով մեղմիկ՝ կրակ ըրաւ:

«Գնդակը երկու կոռողներուն մէջտեղէն անցնե-
լով՝ գնաց կնոջ սրտին մէջ մխուեցաւ:

«Այս աեսածիս պէս՝ ահսելի ձայն մը ձգեցի և շըն-
չասպառ գետին ինկայ զարնուող կնոջ պէս ես ալ ըստ
երեսյթին մեռած:

ԺԴ.

«Սթափած ատենս՝ ինքզինքս գետնափոր մառասին մէջ գտայ, կոմսը ձայնիս և ինկած ատեն հանած աղմուկիս առաջնորդութեամբ զիս դահլիճին մէջ գտեր էր անշուշտ, և օգտուելով նուազումէս որ ժամեր տեւեր էր, այս գերեզմանին մէջ փոխադրեր էր. քովս քարի մը վրայ՝ ճրագ մը, նամակ մը և գաւաթ մը կար, գաւաթը թոյն, իսկ նամակը սա խօսքերը կը պարունակէր.

«— Միթէ կը դեղէիս զայն ինծի ցուցնելու, գուշեցի, և դեռ կատարեալ վստահութիւն չունիս իմ վրաս։
«— Այրեցի զայն, պատասխանեց ինձ Բօլին, բայց հոգ մի՛ ըներ բառ առ բառ կը յիշեմ։

«Բօլին, դուն ուղեցիր որ ինծի համար մեղքի ճամբան կատարեալ ըլլայ, աչքովդ ամէն բան տեսար ու լսեցիր, այնպէս որ ըսելիք մը չունիմ ա՛լ, և հիմա ո՛վ, կամ լաւ ևս է ըսել, ի՞նչ ըլլալս գիտես։

«Կ'երդնում, Բօլին, որ եթէ իմացած գաղտնիքդ միայն իմս ըլլար, եթէ իմ կեանքէս զատ ուրիշ կեանքը ի վտանգի չըլլար բնաւ, լաւագոյն ունէի իմս վտանգի մէջ դնել քան թէ քու գլխի մազերէդ թել մը կորսնցնել։

«Բայց ակամայ անխոհեմութիւն մը, յիշողութենէդ կորզուած վախի նշան մը, երազներուդ մէջ բերնէդ փախած բառ մը կրնայ զլխատութեան բեմը տանիւ

չէ թէ միայն զիս, այլ և ուրիշ երկու հոգի ալ։ Քու մահդ երեք հոգիի կենաց ապահովութիւնն է, ուստի պէտք է որ մեռնիս։

«Պահ մը խորհեցայ որ նուազման ատենդ զքեղ սպաննեմ, բայց սիրտս չդիմացաւ, վասն զի սիրած միակ կինս գուն ես, Բօլին։ Եթէ իմ խրատիս հետեւէիր, լաւ է ըսել հրամաններուս հնազանդէիր, այս ժամուս մօրդ քով կ'ըլլայիր տակաւին։ Դուն իմ քովս եկար, ուստի յանցանքը քու բախտինդ է։

Հիմակ այնպիսի գետնափորի մը մէջ պիտի արթըննաս, ուր քսան տարիէ ի վեր մէկը իջած չէ, և ուր կարելի է ասկէ քսան տարիէ ետքը տակաւին ո՛չ ոք պիտի իջնէ։ Օգնութեան յոյս մը մի ունենար ուրեմն, պարապ բան է։ Նամակիս քով թոյն պիտի գտնես, այն չնորհքը կրնամ ընել քեզի որ մահդ արագ և քաղցըր ըլլայ ծանր և ցաւալի ոգեվարքի մը տեղ։ Երկու պարագաներու մէջ ալ ի՞նչ որ ըլլայ քու որոշումդ այս ժամէն սկսելով մեռած ես։

«Զքեզ ո՛չ ոք տեսաւ և ո՛չ ոք կը ճանչնայ այս տեղ։ Մաքսը և Հէնրին հաշտեցնելու համար մեոցուցած կինս Բարիզ տարուելով քու ընտանեաց գերեզմանատան մէջ պիտի թաղուի քու տեղդ, և մայրդ զանիկա զքեզ կարծելով անոր վրայ պիտի ողբայ։

«Մնաս բարով, Բօլին, քենէ ո՛չ մոռացում կը խնդրեմ և ոչ ներում, երկար ատենէ ի վեր անիծեալ եմ ես և քու թողութիւնդ զիս չի կրնար փրկել։

«— Ո՛հ, այդ ինչ անգթութիւն է, գոչեցի։ արդեօք ո՛րքան տառապանք կրեցիր, Աստուած իմ։

«— Այո՛, ուստի հիմա քեզի պատմելիքս հոգեվարքը պիտի պիտի ըլլայ միայն, այսպէս ուրեմն……

«— Հոգ չէ՛, ըսի զինքը ընդմիջելով, հոգ չէ՛,
պատմէ:

«— Այս նամակը երկու երեք անգամ կարդացի,
բայց իր ստուգութեանը չէի կարող հաւատալ: Կան բա-
ներ որոնց դէմ բանականութիւնը կ'ապստամբի, մարդ
զանոնք իր առջևը, ձեռքին կամ աշքերուն տակ կ'ու-
նենայ, կը զիտէ, կը դզի՛ և չի հաւատար: Ելայ վան-
դակին մօտեցայ լսին, գոց էր ան, երկու երեք անգամ
մառանիս շրջանը ըրի, թերահաւատ ձեռքերովս անոր-
խոնաւ պատերուն դարնելով եւքը եկայ գերեզմանիս
մէկ անկիւնը նստայ:

«Իրօք բանատրկուած էի և ճրագին լոյսով նամակս
և թոյնը կը տեսնէի որոշակի, սակայն դեռ կ'երկբա-
յէի և երաղ մը կարծելով՝ կ'ըսէի ինքնին, ինչպէս որ
մարդ երագին մէջ կ'ըսէ երբեմն, կը նիբռեմ, բայց
պիտի արթննամ ի մօտոյ:

«Այսպէս նստած և անշարժ մնացի մինչեւ այն վայր-
կեանը ուր ճրագս սկսաւ պճպճալ: այն ատեն յանկարծ
մտքիս մէջ ծագեցաւ սոսկալի խորհուրդ մը որուն վրայ
մինչեւ այն ատեն չէի խորհած: մտածեցի որ լոյսը պի-
տի մարէր, և զարհուրելի ձայն մը ձգելով անոր քով
վագեցի, իւղը գրեթէ սպառած էր: Մութին մէջ մահ-
ուան վարժութիւն պիտի ընէի:

«Ո՛հ, ի՞նչ չէի տար այս ճրագին մէջ դնելիք իւղ
ունենալու համար: Եթէ ձեռքէս գար՝ ակուներովս ե-
րակներս կը բանայի անոր սնունդ տալու համար: կը
պճպճար շարունակ, և ամէն մէկ պճպճալուն իր լոյսը
կը նուազէր, և խաւարի շրջանագը՝ զոր աղէկ վառած
ատեն հեռացուցեր էր, երթալով ինձ կը մօտենար առ-
տիճանաբար, ես անոր, մօտ էի ձեռքերս միացուցած

ծունկի վրայ: Աստուծոյ աղօթելը մտքէս չէի անցներ,
անոր կ'աղօթէի...:

«Ի վերջոյ մութին դէմ սկսայ ոգորիլ ինչպէս որ
ես ալ քիչ մը ետքը մահուան դէմ պիտի ոգորէի: Կա-
րելի է իմ զգացումներովս կը կենդանացնէի զայն, ինձ
կը թուէր որ անիկա իր կենաց կը փակէր և իր հոգին
եղող լոյսէն զրկուելէ կը վախնար: Քիչ մը ետքը իր
հոգեվարքը ամէն փոփոխութեամբ սկսելով փայլուն ցո-
լացումներ ունեցաւ, ինչպէս որ օրհասական մը ուժի
վերադարձեր կ'ունենայ. առաջուընէ աւելի հեռաւոր
լոյսեր արծակեց, ինչպէս որ երբեմն տենդու հոգի մը
մարդկային տեսութեան յատուկ սահմաններէն աւելի
հեռուները կը տեսնէ, ետքը սպառելով տկարացաւ, բո-
թը պլալաց հոգեվարքի մը շուրաներուն վրայ դողդզա-
տող վերջին շունչին պէս, հուսկ յետոյ մարեցաւ հետը
տանելով լոյսը որ մարդուս կեանքին կէսն է:

«Նորէն բանտիս անկիւնը ինկայ, այս վայրկեա-
նէս սկսելով երկբայութիւնս դադրեցաւ, վասնդի, զար-
մանալի՛ բան, նամակը և նոյնը տեսութենէ աներե-
ւոյթ ըլլալէն ի վեր քաջ ապահով էի որ հոն են անոնք:

«Լոյսը քովս եղած ատեն լոյսութեան ալ ուշադրու-
թիւն ըրած չէի, բայց մարելուն պէս մութին բոլոր
ծանրութեամբը սրախս վրայ ինկաւ ան, այլուր այս
լոյսութեան մէջ այնպիսի խորին և տիսուր բան մը կար
որ եթէ ձայնս լսեցնելու յոյս ալ ունենայի, կարելի է
որ պոռալու պիտի վարանէի:

«Ո՛հ, գամբանական լոյսութեան կը նմանէր այն որ
գերեզմանի քարերուն վրայ կը նստի յաւիտենապէս:

«Այլ որ զարմանալին է, մահուան մերձաւորու-
թիւնը անոր պատճառը մոռցուցեր էր, իրաւ ահարեկ

սրտով վիճակիս վրայ կը մտածէի, բայց կրնամ ըսել և Աստուած վկայ է որ եթէ ոչ ների՝ գոնէ զանիկա ա- նիծելն ալ մտքէս չէի անցներ:

«Ծատ չանցաւ՝ սկսայ անօթութենէ ալ նեղուիկ:

«Անորոշ ժամանակ մը անցաւ, և այս միջոցին հա- ւանաբար արել մարը մտեր և մթնցեր էր, վասն զի լուսցած ատեն հողի ձեղքուածքէ մը ներս թափանցող ճառագայթ մը սինի մը ոտքը լուսաւորեց: Այս աեսնե- լով խնդութեան ձայն մը ձգեցի իբր թէ այն ճառագայ- թը ինձ յոյս մը բերէր:

«Ակնարկս այնպիսի հաստատութեամբ մը անոր վրայ յառեցաւ որ անոր լուսաւորած մակերեւոյթին վը- րայ եղող ամէն առարկաները սկսայ որոշել, քանի մը քարեր, փայտի բեկոր մը և մամուռի խուրձ մը կար հոն. Կ'երեկի թէ արեկի այդ ճառագայթը շարունակ հոն գալովը կրցեր էր սա խեղճ ու տկար բոյսը անցնել: Ո՛հ, արդեօք այս քարին, փայտի բեկորին և մամուռին տեղը ըլլալու համար ի՞նչ չէի տար որպէս զի այն՝ ձեղ- քին մէջէն անգամ մը ևս երկինքը տեսնելու կարող ըլլայի:

«Սկսայ սաստիկ ծարաւ մը և գլխիս մէջ գաղա- փարներու շփոթութիւն մը զգայ. աչքերուս առջևէն մերթ ընդ մերթ արիւնալի ամպեր կ'անցնէին և կար- ծես թէ ջղային ձգտումով մը ակռաներս կը սեղմուէին, սակայն աչքս միշտ լոյսին վրայ բռեռած էի: Անշուշտ խիստ նեղ մուաքէ մը ներս կը թափանցէր. վասն զի արել զայն ուզգակի լուսաւորելէ գաղրածին պէս՝ ճա- ռագայթը նսեմացաւ և հազիւ տեսանելի եղաւ: Այն նսեմութիւնը վրաս մնացած արիութիւնը տարաւ, կա- տաղութենէս գալարեցայ և ջղածորէն լացի:

«Անօթութիւնո սատամօքսի սաստիկ ցաւի մը փոխ- ուած էր. բերանս կ'այրէր, խածնելու տենչ մը կ'ըզ- գայի, ուստի մազերուս մէկ տրցակը բերանս դրի և ծամեցի: Թիչ մը ետքը սաստիկ ջերմութիւն մը զգացի, թէև երակս հազիւ թէ կը զարնէր: Սկսայ թոյնին վը- րայ խորհիլ. այն ատեն ծունկի վրայ եկայ և աղօթե- լու համար ձեռքերս միացուցի, բայց աղօթքներս մու- թած էի, անկարելի եղաւ ինձ բան մը յիշել բաց ի քա- նի մը ընդհատ և առանց հետեւութեան խօսքերէ: Իրա- րարու ներհակ գաղափարներ միենոյն ատեն ուզեղիս մէջ կը յուզուէին և «Լա Կացցայի» նուագին մէկ կը- տորը ականջիս մէջ կը բզզար, ես ինքս կ'զգայի թէ զառանցանքի սկզբնաւորութեան մը մէջ էի, և ինք- զինքս ձգելով բոլոր երկայնութեամբս գետին ինկայ երեսս ի վար:

«Թոգնութենէս և զգացած յուզմունքէս վրաս թըմ- րութիւն մը տիրեց. առանց գանուած վիճակս մոռնա- լու քնացայ, բայց այն ատեն ալ խանն երազներու շարք մը սկսաւ, և այս ցաւալի քունը ինձ քիչ մը հանգստութիւն տալու տեղ՝ աւելի յոգնեցուց:

«Սոսկալի քաղցով ու ծարաւով մը արթնցայ և դարձեալ քովս գտնուող թոյնը յիշեցի, որ ինձ արա- գահաս և անոյշ մահ մը կրնար տալ, վասն զի տկարու- թեանս, զառանցանքիս և չնչերակներուս մէջ եռացող սաստիկ ջերմին հակառակ՝ կ'զգայի թէ դեռ մահը հեռի էր, թէ երկար ժամեր տակաւին պիտի սպասէի անոր, և թէ իր այս ժամերուն ամէնէն անագորոյնները ան- ցած չէին տակաւին, այն ատեն որոշեցի անգամ մը ևս տեսնել այն լուսոյ ճառագայթը որ առջի օրը բան- տարկեալի մը զնանը մտնող միսիթարիչի մը պէս ինձ

այցելութեան եկած էր: Աչքերս անոր գալիք տեղը
սևեռած մնացի, և այս ակնկալութիւնը ու գրաւումը
զգացած սոսկալի ցաւերս քիչ մը մեղմացուցին:

«Այս ցանկալի շառաւիզը երկցաւ ի վերջոյ դեղին
և նսեմ: Նոյն օրը երկինքը ամպու էր աներկբայ: Այն կէտին աչքիս առջև եկան երկրի վրայ անոր ա-
մէն լուսաւորած բաները, ծառերը, մարդերը, ջուրերը
անգամ և Բարիզը, զոր անգամ մըն ալ պիտի չտեսնէի
նաև մայրս, որմէ յաւիտենապէս բաժնուած էի և որ
կարելի է արդէն մահուանս լուրը առած էր և իր կեն-
դանի աղջկանը վրայ կուլար, բոլոր այս տիսարաննե-
րու և յիշատակներու վրայ սիրտս ելլելով սկայ լալ ու
հեծել մառանին մէջ գտնուելէս ի վեր առաջին անգամ,
սակայն կամաց կամաց զայրոյթս անցաւ, հեծիւններս
մարեցան և արցունքներս սկսան լուրթեամբ հոսիլ:
թէն թունաւորուելու դիտաւորութիւնս միշտ հաստատ
էր բայց ցաւերս նուազած էին:

«Մինչեւ այն ճառագայթին անհետիւը աչքերս վրան
մնացի, առջի օրուան պէս ազօտանալն ու աներեսոյթ
ըլլալը տիսայ և ձեռքովս ողջունեցի... և մնաս բա-
րով ըսի անոր, վասն զի միտքս դրած էի որ ա'լ չտես-
նեմ զայն:

«Այն ատեն նայուածքս իմ վրայ դարձնելով՝ յե-
տին խորհուրդներուս մէջ ամփոփուեցայ: Բոլոր կե-
նացս մէջ իբր կին կամ օրիորդ՝ գէշ զործ մը ըրած
չէի, սուանց ատելութեան և վրէժինդրութեան տեսչի
կը մեռնէի: Հետևապէս Ասաւուած զիս իր աղջկանը ովէս
պիտի ընդունէր և այս աշխարհէն կ'ելէի հանդերձել-
ոյն համար: Ներսս ասկէ ուրիշ միտիթարական գաղա-
փար մը մնացած չըլլալով՝ անոր յարեցայ:

«Ծուտ մը ինձ թուեցաւ որ այս խորհուրդը չէ թէ
մինակ ներսս՝ այլ նաև բոլորտիքս կը տարածուէր ըս-
կըսայ զգալ այն սուրբ աւիւնը որ նահատակներու ա-
րիութիւնը կը կազմէ: Ուաքի ելայ և զլուխս երկինք
վերցնելով՝ կարծեցի որ աչքերս գերեզմանիս կամարը և
հողը ծակելով մինչև բարձրելոյն գահը կը հասնէին:

«Նոյն ժամուն ցաւերս անգամ կրօնական եռանդո-
վըս մեղմացան, գոգցես մութին մէջ տեսնելով ուղ-
ղուեցայ այն քարը ուր թոյնը կը գտնուէր, բաժակը
ձեռքս առի, ականջ դրի և դիտեցի թէ արգեօք ական-
ջիս ձայն մը կամ աչքիս լոյս մը պիտի երեա՞յ: Յիշո-
ղութեանս մէջ կրկին կարդացի այն նամակը որ կ'ըսէր
թէ քսան տարիէ ի վեր մարդ մը այս գետնափորը չէր
մտեր և թէ կարելի է մինչև քսան տարի ևս ո՛չ ոք պի-
տի մտնէր. հոգւովս լաւ մը համոզուեցայ քաշելիք թա-
ւերս ուրիշ ազատելիք միջոց մը չգտնուելուն՝ և թոյ-
նը առնելով շուրթներուս տարի ու խմեցի, կսկծանքի
և յետին մրմունջի մէջ արտասանելով անունը մօրս,
որմէ պիտի բաժնուէր և Աստուծոյ զոր պիտի տեսնէի
ի մօտոյ:

«Յետոյ, կրկին գերեզմանատան անկիւնը ինկայ,
երկնային տեսիլս մարեր էր և իմ ու անոր մէջտեղ
մահուան քօղը կը տարածուէր: Անօթութեան և ծա-
րաւի նեղութիւններս վերակենդանացեր էին, որոնց
վրայ աւելցեր էր նաև թոյնի նեղութիւնը: Անձկու-
թեամբ կ'սպասէի այն սառած քրտինքին, որ վերջին
հոգեվարքը պիտի իմացնէր ինձ ... երբ յանկարծ ա-
նունս լսեցի և աչքերս բանալով լոյս տիսայ, զուն հոն
գերեզմանիս վանդակապատին քով կանգուն էիր . . .
ձայն մը ձգեցի և դէպի քեզ խոյացայ:

«Մնացածը պիտես:

«Եւ հիմա, շարունակեց Բօլին, պատոյք վրայ
կը յիշեցնեմ քեզի ինձ ըրած երդումք, այս սոսկալի
գործին մէջ զեր մը խաղացող երեք զլխաւոր անձերէն
և ո՞չ մէկը պիտի չյայտնես քանի որ անոնցմէ մէկը
կենդանի է:

«Այս երդումս նորոգեցի:

Բ. Մ Ա Ս

ԺԵ.

«Բօլինի ինձ աւանդած գաղտնիքը իր կացութիւնը
ևս աւելի նույիրական կ'ընէր աչքիս Այս ատեն կ'ըզ-
գայի թէ մինչև ուր պէտք էր երթալ իմ անձնութի-
րութիւնը, որ զինքը սիրելուս ինձ երջանկութիւն մը
կը համարէի և հասկցայ միանգամայն թէ ազնութիւ-
նը ուրքան խստիւ. կը պահանջէր որ աւելի եռանդուն
խնամքով ու ակնածալի հոգածութեամբ մը միայն սէրս
հասկցնէի իրեն:

«Մէջերնիս որոշուած յատակագիծը ընդունելով, ան
իմ քրոջս, և ես իր եղբօր տեղ անցայ. ասկէ զատ լեզ-
ուի և նուազի դասեր տալու գաղափարէն ետ կեցուցի
զինքը, համոզելով որ կարելի է թարիզի սրահներուն
մէջ իրեն հանդիպողներէն մէկը զինքը ճանչնար:

«Իմ կողմէ ես ալ մօրս ու քրոջս զբեզի որ միտք
ունէի մէկ երկու աարի Անգլիա մնալ: Բօլին այս որո-
շումս իմացած ատեն՝ քիչ մը զժուարութիւն ըրաւ,
բայց տեսնելով որ անոր գործադրութեան մէջ ես մեծ
հաճութիւն մը կը գտնէի, ա'լ անոր վրայ խօսելու չը-
համարձակեցաւ և այս զիտաւորութիւնս ալ ընդուն-
ուած որոշումի մը զօրութիւնը առաւ:

«Բօլին երկար ատեն վարանած էր թէ արդեօք իր

գաղտնիքը մօրը յայտնէ՞, և բոլոր աշխարհի առջև մեռած համարուելով կենդանութիւնը իր կենսատուին իւմացնէ թէ ոչ: Ես ալ այս վերջին խորհուրդին հետեւելու մզած էի զինքը թեթև կերպով, վասն զի անանով պիտի կը բանցնէի զոնէ խնամակալի դիրքը որ իմ երանութիւնս կը կազմէր: Բայց մեծ եղաւ զարմանքս երբ տեսայ որ Բօլին քիչ մը մտածելէ ետքը՝ այս միփարութիւնը մերժեց ու աղաչանքիս հակառակ՝ պատճառն ալ ինձմէ պահեց, կարծելով որ զիս պիտի վշացնէր անիկա:

«Մեր օրերը այսպէս կ'անցնէին: Բօլինի համար այնպիսի տրամութեամբ մը որ կարծես թէ առանց հըրապոյրի չէր երբեմն, և ինծի համար եթէ ո՛չ երանութեան՝ գէթ յուսոյ մէջ, որովհետեւ կը տեսնէի որ օրէ օր անիկա սրտի ամէն հոգերով ինձ կը մօտենար և նոյն ինքը իր ներքին փոփոխութեան ծանր այլ յայտնի փորձերը կուտար անզգուշաբար:

«Երբ մէկտեղ՝ այսինքն ան ասեղնագործութեան մը և ես գծագրութեան կամ յրանկարի մը կ'աշխատէինք, աչքերս վեր վերուցած ատեն ստէպ իր նայուածքը վրաս սեւեռած կը գտնէի: Կը տեսնէի որ պատյտի ելած ատեննիս՝ նախ օտարի մը պէս թես կը խնդրէր, բայց քանի մը վայրկեան ետքը կ'զգայի որ տկարութենէ կամ անհոգութենէ թես վրայ կը ծանրանար թուլակի: Մինակս դուրս ելած ժամանակս՝ գրեթէ միշտ Սէնդ—Ճէյմս փողոցին անկիւնը դառնալու ատեն, հեռուէն կը տեսնէի որ պատուհանը նստած ճամբաս կ'սպաէր, ահա բոլոր այս նշանները որ աւելի մեծ ընտանութեան կամ յարատե երախտագիտութեան մը ցոյցերը կրնային ըլլալ, ապագայ երանութեան մը

յայտնութիւնը կը թուէին ինծի և անոնց ամէն մէկուն համար գոհ ու շնորհակալ կ'ըլլայի ի ներքուստ, վախնալով որ եթէ այս զգացումս բարձրածայն յայտնէի, զգալ կուտայի իրեն որ իր սիրաը եղբայրական բարեկամութեան մը կը զիմէր քայլ առ քայլ:

«Թէե մէկուսի կ'ասլրէինք, բայց երբեմն քանի մը այցելութիւններ կ'ընդունէինք մեր յանձնարարական թուղթերուն շնորհիւ, վասն զի թէ՛ ընկերութեան աղմուկէ և թէ արուեստակեայ առանձնութենէ մը պէտք էինք հեռանալ:

«Մեր սովորական ծանօթներուն մէջ երիտասարդ բժիշկ մը կար, որ երեք չորս տարիէ ի վեր կոնտոնի մէջ մեծ անուն ստացեր էր ներքին գործարաններու վերաբերեալ տեսակ մը ախտերու վրայ ունեցած հըմառութիւնովը:

«Անիկա ամէն անգամ որ զմեղ աեսնելու կուգար, Բօլինը ուշագրութեամբ կը դիտէր. որով իր երթալէն ետքը միշտ անհանգիստ կ'ըլլայի:

«Եւ իրօք երիտասարդութեան այն գեղեցիկ և կենացանի գոյները, որ Բօլինի գէմքին վայելչութիւն կուտային երբեմն և որոնց աներեւոյթ ըլլալուն պատճառը՝ նախ իր յոգնութիւնը կամ վիշտերը կը կարծէի, կորսուած էին գետանափորին մէջ զինքը հոգեվարք գըտած գիշերէս ի վեր, կամ եթէ վայրկենական կարմըրութիւն մը իր այտերը գտնաւորէր, այնպիսի տենդային երեւոյթ մը կուտար անոնց որ նոյն իսկ զեզնութենէ աւելի անհանգիստ կ'ընէր զիս: Յանկարծական և անկանոն ջղային ցնցումներ կուգային վրան, որոնց մարելիքներ կը յաջորդէին ու հետեւեալ օրերը աւելի խորունկ տիրութիւն մը կը տիրէր իր վրայ:

«Վերջապէս այս բաները այնքան ստէպ ու ծանր կերպով սկսան կրկնուիլ որ օր մը երբ Սէրսի բժիշկը ըստ սովորականի մեզ այցելութեան եկած էր, հանեցի զի՞նքը այն մտահոգութենէն ուր կ'իյնար Բօլինը տեսած ատեն ու թեր մտնելով պարտէզ իջայ:

«Քանի մը անգամ լոելեայն պղտիկ մարդագետնին արջանն ընելէ ետքը՝ նոյն բազմոցին վրայ գացինք նստանք, ուր Բօլին այս սոսկալի պատմութիւնը պատմած էր: Հոն պահ մը մտախոհ մնալէ ետքը՝ լոռութիւնը խզելու վրայ էի երբ բժիշկը ինձ ժամանակ չթողուց:

«— Քրոջդ առողջութեան վրայ անհանգիստ ես, ըստ:

«— Կը խոստվանիմ, պատասխանեցի, և դուն ինձ այնպիսի վախեր ցուցուցիր քու վրադ որ իմիններս կ'աւելցնեն:

«— Իրաւոնք ունիս, ըստ բժիշկը, վախ կայ որ ստամոքսի հինցած ախտ մը նորէն վրան գայ: Միթէ զիպուածով մը այս գործարանը տկարութիւն մը ունեցած է երբեք:

«— Անգամ մը թունաւորուած է....

«Բժիշկը վայրկեան մը մտածեց:

«— Այս՝ ճիշտ այդ է, ըստ, կարծիքս սխալ չէր, զեղագիր մը գրեմ զոր քոյրդ ճշդիւ կատարել պէտք է, իսկ բարոյական դարմանը քենէ կախում ունի, կարելի եղածին չափ զուարճութիւն պէտք է իշրեն, թերեւս տեղական ախտէ բռնուած ըլլայ և ֆրանսա ճամբորդութիւն մը ընել օգտակար ըլլայ իշրեն:

«— Զուզեր ֆրանսա վերադառնալ:

«— Այն ատեն, Սկովտիա, Իրլանտա, Իտալիա կամ իր սիրած մէկ կողմը պաոյտ մը ընելը անհրաժեշտ կը կարծեմ:

«Բժիշկին ձեռքը սեղմեցի և տուն դարձանք:

«Դեղագիրը ուզգակի ինձ պիտի զրկէր, և ես հօլինի կասկած մը չտալու համար, առանց բան մը ըսելու սահմանուած կանոնը մեր կեանքին սովորական եղանակին տեղ անցնելու որոշած էի, բայց այս զգուշութիւնը անօգուտ եղաւ, վասն զի հազիւ թէ բժիշկը մեկներ էր երբ Բօլին ձեռքս բռնելով.

«— Ամէն բան խոստվանեցաւ քեզ անիկա, այնպէս չէ, ըստ:

«Զհասկնալու զարկի:

«— Ահա, շարունակեց արտմագին ժպտելով, այս պատճառաւ չէի ուզեր կենդամնութիւնս մօրս իմացնել, ի՞նչ պիտի շահէր ան իր զաւակը գանելով, քանի որ մահը քանի մը տարիէն դարձեալ պիտի յափշտակէր զայն, աւելի աղէկ չէ՝ որ մարդ իր սիրականին վրայ միայն անգամ մը լայ:

«— Բայց քու վիճակիդ վրայ զարմանալի կերպով կը խաբուիս, ըսի, քու ունեցածդ պարզ տկարութիւն մըն է և ոչ այլ ինչ:

«— Ո՛հ, ատկէ աւելի ծանր է, պատասխանեց ան իր անուշ ու տխուր ժպիտով, կ'զգամ որ թոյնը իր հետքը ձգած է ներսս, ծանր կերպով մը վնասուած եմ: Բայց զիս մտիկ ըրէ, Ալֆրէտ, չեմ ուզեր յուսահատիլ: Ապրելի աւելի ի՞նչ կ'ուզեմ, երկրորդ անգամ ևս աշզատէ զիս. ի՞նչ կ'ուզես որ ընեմ:

«— Բժիշկին պատուէրներուն հեսեէ, որոնք դիւրին և պարզ են, այսինքն յարատե զրօսաննք և ճամ-

բորդութիւն:

«—Պատրաստ եմ գալու ուր որ ուզես:

«—Դուն ամէնէն աւելի սիրած երկիրդ ընտրէ:

«—Եթէ կը հաճիս, Սկովտիա երթանք, քանի որ
կէս ձամբան եկած ենք արդէն:

«—Շատ լաւ:

«Եռուտ մը պատրաստութիւններս ըրի և երեք օր
ետքը կոնտոնէն մեկնեցանք: Բայց պահ մը կանգ ա-
ռինք թըռուտի ափունքներու վրայ զայն ողջունելու
համար այն գեղեցիկ անէծքով զոր նիւթէր Մարի
Սթիւրթի բերանը կը դնէ.

«Բնութիւնը Անգլիացին և Սկովտացին ովկիանո-
սին մէջ տարածուած տախտակի մը վրայ նետեց եւ
զայն երկու անհաւասար մասերու բաժնելով իր բնա-
կիչները անոր գրաւման յաւիտենական կոռույն մատ-
նեց: Թըռուտի պզտիկ աւագանը միայն կը բաժնէ այս
բոցավու սրտերը, և բազմիցս այս երկու ազգերու ա-
րիւնը իր ջուրերուն խանուած է, հազար տարիէ ի վեր
սուր ի ձեռին երկու եղերքներու վրայ կանգուն՝ զիրար
կը դիտեն անոնք սպառնալից: Ամէն անգամ որ թշնա-
մի մը Անգլիան ոտնակոխ ըրած է, Սկովտիոյ զաւակ
մը ընկերացած է անոր: Սկովտիայի մէջ տեղի ունե-
ցած չէ քաղաքական պատերազմի հրզեն մը, ուր Անգ-
լիացի մը անոր ջահ մը մօտեցուցած չըլլայ, և այս պի-
տի տեէ այսպէս, ատելութիւնը պիտի տիրէ անողոք
և անմեռ մինչեւ այն օրը, ուր միւնոյն Խորհրդարանը
պիտի միացնէ երկու թշնամիները և միայն նոյն ծի-
րանին բոլոր կզույն վրայ պիտի տարածուի:

«Սկովտիա հասանք:

«Բոլոր այս բանաստեղծական երկիրը ման եկանք

Վալթէր Աքօթ ի ձեռին, որ ուրուականներ կանչող վը-
նուկի մը պէս չէնցուցած է զայն իր հնամոլ բնակիչ-
ներով և երեւակայութեանը չորհալի ու այլանդակ ար-
ուեստովը: Գտանք այն ժայռոտ արահետները ուրկէ
կ'անցնէր ուշիմ Տէլձէթի՝ իր Կիւսթավ խելօք ձիուն-
վրայ հեծած: Ժուռ եկանք այն լճին եզրը՝ որու վրայ
գիշերը «Ավընէլի» սպիտակ տիկինը շոգիի մը պէս կը-
սահէր: Գացինք հանգչեցանք Լօքլիէնի զգեսկին ա-
ւերակներուն վրայ, նոյն իսկ այն ժամուն, ուր Սկով-
տիոյ թագուհին անկէ խոյս առեւր էր, և Թէյ գետի
ափանցի վրայ վնասեցինք այն շրջափակ ասպարէզը,
ուր Թօրքի Տիւշէն զինագործը Ամիթի սուրին տակ՝
իր եօթը զաւկըներուն անկումը տեսաւ առանց գան-
գատ մը արտաքրեելու բացի սա խօսքերէն, զորս եօ-
թը անգամ կրնեց: «Մէյ մը ևս էքարի համար»:

«Այս արշաւանքը երանութեան երազ մը պիտի ե-
րեկ ինծի յաւիտենապէս, երազ մը, որուն պիտի չը-
կըրնայի մօտենալ բնաւ ապագայի իրութիւնները:

«Բօլին այնպիսի ճկուն կագմուածք մը ունէր որ
արհեստագէտին հարկաւոր է և առանց որու ճամբոր-
դութիւն մը ուրիշ բան չէ, բայց եթէ պարզ տեղափո-
խութիւն մը, կեանքի սովորական շարժումի մէջ արա-
գութիւն և կամ միտք զբօսցնելու միջոց մը նոյն իսկ
այն առարկաներու տեսքով, որ զայն պիտի զբաղեցը-
նէին:

«Ո՞ր և է պատմական յիշատակ, առաւօտեան շո-
գիին կամ երեկոյնան վերջալոյսին մէջ նշմարուղ բը-
նական գեղեցկութիւն մը իր աեսութենէն չէր փախչեր
երբեք, ևս թժանքի մը ներքև էի: Իր պատմութիւնը
ինձ պատմած ժամէն ի վեր՝ այն դէպքերուն վրայ խօսք-

մը ըրած չէինք, և երբեմն անցեալը այնպէս կը մոռնայի որ կարծես թէ բնաւ տեղի ունեցած չէր։ Ամէն բան ներկային վրայ կը կայանար, որովհետեւ անիկա կը միացնէր զմեղ։ մեր մտերմութեան կապերը օրէ օր աւելի կը սեղմուէին առանձնութեամբ, վասն զի օտար երկրի մը վրայ ես Բօլինէ և Բօլին ինձմէ ուրիշ մէկը չունէր, ուստի կ'զգայի որ օրէ օր աւելի կը տեղուորուէի իր սրտին մէջ։

«Ամէն օր ձեռքի ճնշումով, ժայխով մը, թեր իւմինիս վրայ կամ գլուխը ուսերուս վրայ կոթնելովը երկրորդ օրուան համար նոր իրաւունք մը կուտար ինձ անզգալարար, բայց քանի ինքը այսպէս անձնատուր կ'ըլլար, այնքան ես ալ իր հոգիին անմեղ հոսումները ծծելով հանդերձ՝ սիրոյ վրայ խօսք բանալէ կ'զգուշանայի, վախնալով որ չնշմարէ թէ արդէն շատոնց բարեկամութեան սահմաններէն անցեր էինք։

իսկ Բօլինի առողջութեան գալով, բժիշկին գոշակութիւնները մասամբ կատարուած էին։ ձամբորգութիւնը ու անոր արթնցուցած յիշատակները իր մաքին գործունէութիւն տալով կը հեռացնէին զայն այն արխուր յիշատակներէն, որ զինքը կը ճնշէին երբ կարեւոր առարկայով մը զբաղած չէր։ Նոյն իսկ ինքը կ'ըսէր անցեալը մոռնալ գրեթէ ու քանի որ անոր վիճը ստուերի մէջ կը կորսուէր, ապագային պատկերը նոր լոյսով մը կը ներկուէր։ իր կեանքը, զոր զերեզմանի մը սահմաններուն մէջ փակուած կը կարծէր, աւելի զըւարթ հորիզոններով կ'սկսէր ընդարձակուիլ և կամաց կամաց աւելի մաքուր օդ մը կը խառնուէր այն խեղդիչ մթնոլորտին, որուն մէջ ինկած էր ան։

«Մինչ այս մինչ այն, բոլոր ամառը Սկովտիա ան-

յուցինք, ետքը Լոնտոն եկանք մեր Բիքէտուլիի տը-նակը, ուր գտանք այն հրապոյը, զոր վերադարձի առաջին ժամերուն մէջ կ'զգայ նաև ամէնէն շատ ճամշորդութիւն սիրող մէկը։

«Այս միջոցին Բօլինի սրտէն անցածը չեմ գիտեր, բայց գիտեմ որ ես երբեք աւելի երջանիկ չէի եղած։ Մեզ միացնող զգացումը եղբայրութեան պէս մաքուր էր, տարիէ մը ի վեր ան ալ ինձ ամենափոքր խոստովանութիւնն մը ըրած չէր, սակայն բաց գրքերու պէս իրարու սրտի մէջ կը կարդայինք և ա՛լ մէկ մէկու յայտնելիք բան մը չունէինք։

«Ասկէ աւելի ի՞նչ կ'ուզէի . . . իմ վիճակս այնքան հրապոյը ունէր որ կարծես թէ կը վախնայի որ աւելի մեծ երանութիւնն մը անակնկալ և զժնդակ վախճանն մը չտայ անոր։ Եթէ ոչ սիրական, գէթ բարեկամէ և եղբօրմէ մը աւելի էի։

«Այն ծառն էի ես, որուն խեղճ բաղեղի մը պէս կը կոթնէր ինքը, կամ այն գետը, որուն հոսանքին վրայ իր նաւակը կը սահէր թեթեակի։ իրեն լոյս տուող արել ես էի, իր ամէն ունեցած ինծի կը պարտաւորէր, և կարելի է հեռի չէր այն օրը ուր իմ շընորհիւս պիտի ապրէր զլխովին։

ԺԶ.

«Մեր նոր կեանքը այսպէս կ'անցնէր, երբ օր մը մօրմէս նամակ մը ստացայ, որով կ'իմացնէր թէ քըրջս համար շահաւէտ ամուսին մը կը ներկայանար, կապրիել քոյրս կնութեան կը խնդրէր Հորաս տը Պէտքական կոմսը, որ իր մասնաւոր հարստութենէն զատ իր առաջին կնոջմէն քսան և հինգ հաղար ֆրանք եկամուտ ժառանդէր էր

«Բարեբախտաբար այս նամակը տռած ատենս միակ էի, որովհետեւ զարմանքս զիս պիտի մատնէր:

«Եւ իրօք միթէ խիստ տարօրինակ չէ՞ր այս լուրը և չէ՞ որ Նախախնամութեան մը նոր գաղտնիքը կը պահուէր այս այլանդակ նախասահմանութեան մէջ, որ կոմսը զինքը ճանչցող միակ մարդուն առջին կը հաւնէր:

«Որչափ որ ինքզինքս զսպելու ջանացի, Բօլին ներս եկած ատենս իմացաւ որ իր բացակայութեան առեն արտաքոյ կարգի բան մը անցեր էր, զինքը զիւրաւ հանգարտեցուցի, սակայն երբ ըսի թէ ընտանեւորէին զիս, բնականօրէն կարծեց թէ իրարմէ բացւնուու համար մտաւանչութեան մէջ կը գոնուէր:

«Ինքն ալ զեղնեցաւ և հարկադրուեցաւ նստիլ: Տարիէ մը՝ այսինքն զինքը ազատելէս ի վեր՝ առաջին անգամ իրարմէ կը հեռանայինք, սակէ զատ բաժանում մը ո՛րքան ալ կարձատեւ ու անվտանգ ըլլայ, զիրաբ-

սիրող սիրտերու մէջ նոյն կէտին այնպիսի ներքին նաւազագումներ կը ծագին որ զայն վտանգաւոր ու ցաւալի կ'երեցնեն մեր խոհականութեան հակառակ:

«Վայրկեան մը պէտք չէի կորանցնել, հետեւաբար անմիջապէս երկրորդ օրը մեկնիլ որոշած էի: Քանի մը կարեւոր պատրաստութիւններ տեսնելու համար սենաեակս ելայ, Բօլին պարտէզը իջաւ, ուր ես ալ գացի պատրաստութիւններս լմացուցածիս պէս:

«Նստած գտայ զայն բազմոցին վրայ, ուր իր պատմութիւնը ինձի պատմած էր, և ինչպէս արգէն ըսի, այն ժամանակէն ի վեր իրօք մեռածի պէս Ֆրանսայի մէկ արձագանովը զինքը արթնցուցած չէր, բայց կարելի է այս հանգստեան վախճանը կը մօտենար և ապագան ցաւալի կերպով մը պիտի միանար այն անցելոյն հետ, զոր բոլոր ճիգովս մոռցնելու աշխատեր էի. արտում ու տիսուր տեսայ զինքը, գացի քովը նստայ ու իր առաջին խօսքերը իր մտաւանջութեան պատճառը յայտնեցին ինձի:

«— Հիմտ կը մեկնիս ուրեմն, ըստ ան:

«— Պէտք է որ մեկնիմ, Բօլին, ըսի կրցածիս չափ հանգարտ ձայնով մը, զուն որ և է մէկէ մը աղէկ գիւտես թէ երբեմն զէպքերը զմեզ իրենց իսազալիք կ'ընեն, ինչպէս հովը կընէ տերելը, զմեզ կը հեռացնեն այն տեղերէն, ուրկէ ժամ մը բաժնուիլ չենք ուզեր: Ճամբորդութեանս արագութեան կախում ունի մօրաքըրոջս երջանկութիւնը, նաև իմինս՝ որու վրայ բերանս չէի բանար եթէ անիկա վտանգի մէջ ըլլար միայն:

«— Գնա՞ ուրեմն, կրկնեց անիկա վտագին, քանի որ հոն ներկայութիւնդ անհրաժեշտ է, բայց մի մոռ-

Նար որ Անգլիոյ մէջ ևս քոյր մը ունիս, որ մայր չունի, որուն միակ երանութիւնը քեզմէ կախում ունի այսուհետեւ, որ քու երանութեանդ համար շատ կը փափաքէր որ ձեռքէն բան մը դայ...:

— Ո՞հ, բոլին, զոչեցի զինքը թևերուս մէջ առ-
նելով, ըսէ՛ միթէ իմ սիրոյս վրայ վայրիկ մը կը տաշ-
բակուսի՞ս, կը կարծե՞ս թէ սրտաբեկ չեմ հեռանար քե-
նէ: Զե՞ս հաւատար որ իմ կեանքիս ամէնէն երջանիկ
վայրկեանը կրկին այս տնակը մտած վայրկեանս պիտի
ըլլայ, որ զմեղ բարոր աշխարհէ կը հեռացնէ . . . չե՞ս
հաւատար որ յուսացածէս աւելի մեծ երջանկոթիւն
մըն է ինծի համար քեզի հետ իբրև եղայր և քոյր
ապրիւ՝ ապագային մէջ աւելի անոյշ օրերու ակնկա-
լութեամբ:

«— Այս՝ կը հաւատամ, պատասխանեց թօլին, վասն զի չհաւատալը ապերախտութիւն է, իմ վրաս ու նեցած սէրդ այնքան ազնիւ ու բարձր զգացում մըն է, որ քու մէկ առաքինութեանդ վրայ խօսելու պէս առանց ամչնալու կրնամ անոր վրայ խօսիլ. . . բայց ապագայի մէջ աւելի մեծ երանութեան մը ափնկալութիւնդ չեմ կրնար իմանալ, Ալֆրէտ. . . : Հաւաստի եմ որ մեր երանութիւնը նոյն իսկ մեր յարաքերութեանց անմեղութեանը վրայ կը հիմնուի, և որչափ որ իմ կացութիւնս տարօրինակ ու կարելի է աննման է, այնքան ընկերութեան առջև իմ պարտաւորութիւններէս արձակուած եմ, այնքան այ ես ինձի համար զանոնք կատարելու մէջ խխտ պէտք է ըլլալ. . . :

մար քու նահասակութեանդ պսակէզ ծաղիկ մը հանելով անոր տեղ կսկիծ մը դնել չեմ ուղեր երածք, քա՛ւ

լիցի. բայց վերջապէս կրնան այսովհօի դէպքեր պատահիլ որով ողոն ազտու ըլլաս և ներբեւթէ նորէն այս խօսքը կը բանամ, բայց նոյն իսկ կոմմախն վարած կեանքը զինքը ո՞ւ է մէկէ մը աւելի այսովհօի դէպքերու ենթակայ կ'ընէազդ ու այսպահանձն զն առնապահ

«— Ո՞հ, գիտեմ, գիտեմ, և հաւատա անոր համար
օրագիրները միշտ գողալով կը բանամ, վախնալով որ
կրած անուշտ արիւնալից դատի մը մէջ և ամուսինս
կոչուած մարդը՝ անարդ մահուան մը գատապարտուած
կը տեսնեմ . . . բայց այս պարագային մէջ ալ ենթադ-
րելով որ ես անկէ աւելի ապրիմ, ի՞նչպէս կը համար-
ձակիս ինծի երջանկութեան վրայ խօսիի . . . —»

— ԱՇԽԱՏԱ ԱՆԴԻ ԱՐԱՋ ՆԱԽԱ ԱՅ ԹՈՒԱԾ, ԲՈՂԻՆ, ՊԱՐՃԵՎԱԼ
ԳՎԱՆ ԱՄԷՆԵԿՆ ԱՊԱՉՄԵԼԻ ԿԻՆՈՂ ԱՓԵՍ ԱՆԹԲԻԾ ԿԸ ՀԱՄԱՐՈՒԻՆ
ՄԻշտ . . . ՎԱՍԻՆ ԳԴԻ ՔԱՆԻ ՈՐ ԿՈՄԱԾ ԻՆՔԸ ԳՔԵԿ ԻՐԱՄԷ ՀԵՆ
ԱՊԱԳՈՒԾ, ԱՇ ԻՐ ԱՆԱՊԱՄՊԵՎ ԹԻՒՆԸ և ոչ իր արեան մէկ
ԿԱԹԻԸԸ ՔՊԱ ՎԲԱԴ ԿՐՆԱՆ ՇԱՅԱԵԼ . . . Իմ միաքս այդ
Ըսել չէր առկայն։ Միթէ Կարելի չէ որ գիշերային
յարճակումի կամ մենամարտութեան մը մէջ իր կեան։
Քը կորսնցնէ . . . զիտեմ որ սովորալի է այն երանու-
թեան միակ յոյսը, որ մարդու մը վէրքէն իր արեան
հետ պիտի հոսի կամ իր վերջին չունչին հետ բերնէն
պիափ ելլէ . . . այլ հուզկ յեսույց նոյն խոկ քեզի համար
. . . այդպիսի վախճան մը դիպուածին մէկ չորսք քը կամ
Նախախնամութեան մը մողուցումը չէ։ Առաջ ու գրա-
ւա և — Եւ այն ատե՞ն, ըստ ԲՈՂԻՆ ՀԱՐԳԱՂԱՆ եղա-
նակով վարձում է . . . Ես աղոյ մարսնք որ առանց թե-
րութեան քառ բարեկամդ ու պաշտպան եղբայրդ եղաւ,
միթէ ուրիշ անուն մը առնելու իրաւունք չո՞ւնենար։

«— Բայց այդ մարդը այդպիսի խնդիրք մը ընեւ տու ատեն ինչ պարաւորութեան մէջ մտնելը լաւ մը խորհած է:

«— Անտարակոյս, և անոր մէջ առանց վախի պատճառ մը նշմարելու շատ երանաւէտ խոստումներ գտած է:

«— Լաւ մը խորհած է որ ես Ֆրանսայէն աքսորուած եմ, աքսոր մը որ կոմսին մահուամբ ալ պիտի չքակուի, և թէ անոր յիշատակին համար կրկին պիտի շարունակեմ այն պարտաւորութիւնները, դորս կենադանութեանը ատեն յանձն առած էի...

«— Բօլին, ամէն բան մտածեցի... Այս քեզի հետ անցուցած տարիս կիանքիս ամէնէն երջանիկ տարին է, և ինչպէս որ արդէն քեզի ըսի, իրական կապ մը աշխարհիս այս կամ այն կողմէ չի կապեր զիս, ուստի քու գտնուած երկիրդ իմ հայրենիքս պիտի ըլլայ:

«— Լաւ ուրեմն, ըստ Բօլին այնպիսի անոյշ կերպով որ խոստումէ մը աւելի ամէն յոյս կը պարունակէր, այս զգացումներով ճամբորդութենէդ զարձիր դուն. գործը ապագային թողոնք ու Աստուծոյ ապաւինիք:

«Եր ոտքը ինկայ ու ծունկերը հարբուրեցի:

«Եոյն գիշերը Լուսունէն մեկնեցայ, կէս օրի մօտ Հավը հասայ, անմիջապէս սուրհանդակի կառք մը բըռնեցի ու առառւան ժամը մէկին մեր տունն էի:

«Մայրս տունը չէր, և իմացայ որ կապրիել քոռցած էր: Հարցուցի և իմացայ որ մինակ չէին, Հորաս կոմսը եկած առած էր զիրենք: Այս լամակ պէս հազարեցայ շտապով, վարձու կառքի մը մէջ նետուեցայ ու

դեսպանատոն գացի:

«Հոն հասած ատենս շատ մարդ արդէն մեկնած էր, սրանները մկներ էին պարպիլ, բայց և այնպէս առանց տեսնուելու ներս մտնելու չափ բազմութիւն կար: Շուտ մը տեսայ մայրս որ իր հոգիին սովորական մաքրութեամբը նատեր էր և քոյրս որ տղայական ուրախութեամբ մը կը պարէր: Որովհետեւ ինքզինքս հանգէսին մէջ անոնց ճանչցնելու մտքով չէի եկեր, գուռը սպասեցի, ասկէ զատ՝ երրորդ անձ մըն ալ կը փնտոէի, որ պէտք չէր անկէ հետի ըլլալ: Իրօք հետազօտութիւնս երկար չտեղց: Հորաս կոմսը կոթներ էր դրան մը տախտակամածին, որուն գիմացը ես կը գտնուէի:

«Տեսածիս պէս ճանչցայ զինքը, ճիշտ Բօլինի նըս կարազրած մարդը ու Կրան—Բրէ աբբայարանին մէջ լուսնի լուսով տեսած անձանոթս էր ան. նոյն տժզոյն հանգարատ գէմքը և գանգուր մազերը ունէր, որ իր երիտասարդի տեսք մը կուտային, և աչքերով՝ որ իր գծագրութեանը այլանդակ երեւոյթ մը կ'ընծայէին, վերջապէս ճակտին վրայ կը տեսնուէր այն կնճիռը որ եթէ ոչ խղճի տաղնապով գոնէ իր հոգերովը աւելի խորունկցած էր տարիէ մը ի վեր:

«Հակամարը լմեցածին պէս՝ կապրիէլ գնաց մօրը քով նստաւ. ես ալ խկոյն ծառայ մը զրկեցի իրենց իմաց տալու համար որ մուշտակներու և վերարկուներու սրանը մէկը իրենց կ'ապասէր,

«Մայրս ու քոյրս զիս տեսածնուն պէս՝ գարմանքի և ուրախութեան ճայն մը ձգեցին, սենեակին մէջ առանձին ըլլանուս՝ համար գրկեցի զիրենք: Մայրս չէր կրնար հաւատալ իր աչքերուն ու ձեռքերուն որոնցմով զիս կը տեսնէր ու սրտին վրայ կը ճնշէր: Այնքան

փութով եկած էի որ հազիւ նամակը ձեռքս անցած կը կարծէին, և իրօք քսան և չորս ժամ առաջ Լոնտոն կը գտնուէի տակաւին:

«ԱՌ մայրս և քոյրս սրահը դառնալ չէին ուզեր, ուստի իրենց վերարկուները խնդրեցին և մուշտակները հաղնելով հրաման ըրին ծառային որ կառքը մօտեցնէ, այն տաեն Կապրիէլը մօրս ականջին քանի մը խօսք ըստ:

«— Աղեկ ըսիր, վրայ բերաւ մայրս, Հորաս կոմսը չառինք...»

«— Հոգ չէ, ըսի, վաղը այցելութիւն մը կուտամ իրեն և ձեզի համար ներում կը խնդրեմ:

«— Ահաւասիկ ան է, ըսաւ Կապրիէլ:

«Արդարեւ կոմսը տեսնելով որ այս կիները սրահէն ելեր էին ու ետ չէին դարձեր, զանոնք փնտոելու ելեր և մեկնելու պատրաստ գտեր էր: Կը խոստովանիմ որ այս մարդուն մեզի՝ մօտենալը տեսած ատենս՝ բոլոր մարմոյս վրայէն սարսուռ մը անցաւ: Մայրն զգաց ո՞ր թես իրենին տակ կը կարկամէր, ու կոմսիս և իմ նայուածքիս իրարու հանդիպելը տեսնելով՝ վտանգը իմացաւ այն քնական դրդումով ո՞ր մայրերու յատուկ է, և մենք բերաննիս չբացած:

«— Ներեցէք, ըսաւ կոմսին, տղաս է որ գրեթէ տարիէ մը ի վեր տեսած չէինք և Լոնտոնէն կուգայ:

«Կոմսը խոնարհութիւն մը ըրաւ:

«— Տիկին, միթէ այս վերադարձը միայն ինծի՞նով համար վշտափիթ պիտի ըլլայ, ըսաւ անիկա անոյշ ձայշնով մը, և զձեղ տունը տանելու երանութենէն զիս պիտի զրկէ:

«— Կարելի է, պարոն, պատասխանեցի հազիւ

ինքզինքս զսպելով, վասն զի իմ գտնուած տեղս՝ մայրըս ու քոյրս ողբից «քավալիէ»ի պէտք չունին:

«— Բայց Հորաս կոմսն է, վրայ բերաւ մայրս աշխուժիւ ինձի դառ նալով:

«— Պարոնը կը ճանչնամ, ըսի այնպիսի շեշտով մը, որուն մէջ ամէն նախատինք ամփոփելու աշխատեր էի:

«Ասոր վրայ զգացի որ մայրս ու քոյրս կը դոդացին ըստ կարգի, իսկ Հորաս կոմսը տոկալի կերպով դեղնեցաւ առանց այլայլութեան ուրիշ նշան մը յայտնելու: Մօրս տագնապը տեսաւ և այնպիսի ազնուութեամբ ու քաղաքավարութեամբ, որ կարելի է ես պէտք էի ցուցուցած ըլլալ, խոնարհութիւն մը ըրաւ ու զնաց:

«Մայրս ետեէն նայեցաւ անձկանօք, աներեոյթ եղածին պէս:

«— Երթա՛նք, երթա՛նք, ըսաւ զիս գէպի գուռը քաշելով:

«Սանդուղէն իջանք և կառքը հեծնելով, տուն գարձանք առանց խօսք մը փոխանակելու:

ԺԵ.

«Սակայն գիւրին է երեսակայել որ սրտերնիս տարբեր զգացումներով լիցուն էր։ Տուն հասածնոււս պէս մայրս Կապրիէլին նշան ըրաւ որ իր սենեակը քաշուի, և խեղճ քոյրս ըստ իր հին սովորութեան՝ եկաւ ճակատը ինծի ներկայացուց, բայց հաղիւ թէ զինքը գրկիր էի ու շուրթերս եղբայրական համբոյր կը քաղէին, երբ սիրտը փղձկելով սկսաւ լալ։ Այն ատեն ակնարկս իր վրայ իջնելու ատեն մինչև իր սրտին խորը թաշ փանցեց ու գութս շարժեցաւ։

« Սիրելի քուրիկ, ըսի, ինձմէ մի տրանջար այնպիսի բանի մը համար, զոր ուրիշ կերպ չեմ կրնար ընել, գէպքերը անօրինողը Աստուած է և անոնք մարդիկը կը կառավարեն։ Մեր հօրը մահուընէն ի վեր ես քեզի համար քու առջեղ պատասխանատու եմ, ուստի քու կեանքիդ վրայ հսկել և զայն երջանիկ ընել իմ պարտքս է։

« Ո՞հ, այո՛, այո՛, մեր տէրը դուն ես և հրամաններուդ կը հնազանդիմ, անհոգ եղիր։ Բայց առանց առարկան գիտնալու ներսս վախ մը կ'զգամ և կուլամ չեմ գիտեր ինչո՞ւ։

« Ապահով եղիր, փառք Աստուածոյ որ քու վրայ կը հսկէր, ամէնէն մեծ վտանգը անցուցիր հիմա։ Օ՞ն, սենեակդ քաշուէ, աղօթէ և ինչպէս որ կ'աղօթէ անմեղ հոգի մը, աղօթքը վախը կը փարատէ և արցունքը

կը չորցնէ, օ՛ն։

«Կապրիէլ զիս գրկեց ու մեկնեցաւ։ Մայրս անոր ետեէն նայեցաւ անձկութեամբ, ու երբ դուռը գոցուեցաւ։

«— Ի՞նչ կը նշանակէ այս ամէնը, ըստ։

«— Այն կը նշանակէ որ, ըսի յարգալից այլ հանգարտ ձայնով, այդ ձեր ըստած ամուսնութիւնը անկարուի է և Կապրիէլ չի կընար Հորաս կոմսին հետ կարգուիլ։

«— Գրեթէ կէս մը խօսքս տուած եմ, ըստ մայրը։

«— Զքեղ խոստումէդ քակելը վրաս կ'առնեմ։

«— Բայց վերջապէս ինչո՞ւ համար ըլլալը պիտի ըստ ինծի, առա՞նց պատճառի

«— Միթէ զիս այդչափ անմի՞տ կը կարծես որ առանց պատճառ մը ունենալու մարդուս խօսքին պէս նուիրական բան մը ոտքի տակ առնեմ։

«— Բայց զայն ինծի պիտի ըսես, այնպէս չէ։

«— Բոլորովին անկարելի է, մայր իմ, երդմամբ կապուած եմ։

«— Գիտեմ որ Հորասին դէմ շատ բաներ կը զրուցեն, բայց զեռ բան մը չեն կրցած փորձով հաստատել։

Միթէ այն զրպարտութեանց կը հաւատա՞ս։

«— Զէ՛, աչքերուս կը հաւատամ, մայր իմ, ևս տեսայ

«— Ո՞հ

«— Մտիկ ըրէ, գիտես որ զքեղ ու քոյրս կը սիրեմ, երկուքնին ալ գիտէք որ ձեր երանութեան համար թեթեօրէն հաստատ որոշում մը չեմ տար, և թէ ի վերջոյ այսպիսի մեծ պարագայի մէջ՝ զձեզ սուտով

մը վախցնող մարդ չեմ, ուստի քեզի կ'ըսեմ և կ'երդ-
նում որ եթէ ես ատենին չհասնէի և այս ամուսնու-
թիւնը եղած ըլլար, եթէ բացակայութեանս ատեն
հայրս գերեզմանն չելլեր այն մարդուն և քրոջս մէջ-
տեղ պատուար մը ըլլալու, եթէ այս ժամուս քոյրս
տիկին Հորաս տը Պէօցվալ կոչուէր, միայն մէկ բան
ընել կը մնար ինձ և կ'ընէի հաւատա՛, այսինքն քոյրս
և զքեզ առնելով ֆրանսայէն փախչիլ, մէյ մըն ալ յա-
փառեանս հոն չդառնալու և օտար հողի վրայ մոռցուե-
լու պայմանաւ, փոխանակ մեր հայրենիքին մէջ ան-
պատիւ ապրելու:

«— Բայց չե՞ս կրնար ըսել ինծի . . .

«— Երդում ըրած եմ . . . բան մը չեմ կրնար ը-
սել . . . եթէ խօսիլ կարենայի, իմ մէկ խօսքով քոյրս
ազատ կ'ըլլար:

«— Միթէ քրոջդ համար վտանգ կա՞յ:

«— Ո՞չ, քանի որ ես ողջ եմ գոնէ:

«— Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ իմ, կրկնեց մայրս,
զիս ահ ու դողի մէջ կը զնես:

«— Տեսայ որ ուղածէս աւելի հասկցուցեր էի ակա-
մայ:

«— Մտիկ ըրէ, շարունակեցի, կարելի է այս ա-
մէնը կարծածէս նուազ ծանր է: Կոմսին և ձեր միջեւ
վերջնական կերպով բան մը լմնցած չէր, հասարակու-
թիւնը բան մը չէր գիտեր, միայն ատարաձայնութիւն-
ներ և ենթագրութիւններ կ'ըլլային, այնպէս չէ՞:

«— Այս գիշեր երկրորդ անգամն էր միայն որ կոմ-
սը մեզի կ'ընկերանար:

«— Լաւ ուրեմն, պատրուակաւ մը տունդ այցելու-
թիւն մի՛ ընդունիր, և ինչպէս ուրիշներու՝ նոյնպէս

կոմսին համար դուռդ գոց պահէ, իր այցելութեանց ա-
ւելրորդ ըլլալը իմացնելը ես վրաս կ'առնեմ:

«— Ալֆրէտ, ըսաւ մայրս զարհուրած, մանաւանդ
խոհեմութիւնը ձեռքէ մի՛ թողուր, վարպետութեամբ
շարժէ: Կոմսը անսանկ մէկը չէ որ առանց հաւանական
պատճառ մը տալու՝ կարելի ըլլայ ճամբել:

«— Անհոգ եղիր, բոլոր պէտք եղած ձեերը ի գործ
կը դնեմ, հաւանական պատճառ մըն ալ կը ցուցնեմ ի-
րեն:

«— Ի՞նչպէս որ կ'ուզես այնպէս ըրէ, Ալֆրէտ,
ընտանիքիդ մեծը դուն ես, և ես քու կամքիդ հակա-
սական մը չեմ ըներ. բայց Սատուծոյ սիրոյն, կոմ-
սին ըսելիք ամէն մէկ խօսքդ կշռէ, և եթէ մերժես,
կրցածիդ չափ մերժումդ մեղմացուր:

«— Այս խօսքերուն վրայ տեսնելով որ խուցս քաշ-
ուելու համար մոմերէն մէկը կ'առնէի:

«— Այս, իրաւունք ունիս, շարունակեց, մոռցայ
որ յոգնած ես: Սենեակդ դնա՛, վաղը ասոնց վրայ խոր-
հելու ատեն ունինք:

«— Երեն մօտեցայ ու զինքը ողջագուրեցի, բայց ա-
նիկա ձեռքս բոնելով աւելցուց.

«— Խօսք կուտած որ կոմսին հպարտութիւնը վի-
րաւորելէ պիտի զգուշանաս:

«— Կը խոտանամ, մայր իմ, ըսի, և զինքը
դարձեալ ողջագուրելով սենեակս ելայ:

«Մայրս իրաւունք ունէր, շատ յոգնած էի, ուս-
տի խուցս քաշուելուս պէս՝ պառկեցայ ու երկրորդ օրը
մինչև առտուան տասը քնացայ անընդիատ:

«Արթնցած ատենս կոմսէն նամակ մը գտայ, ինչ-
պէս որ կը յուսայի, բայց չէի կարծեր որ այնքան հան-

Դարտ ու խոհեմ կերպով գրուած ըլլար. քաղաքավաշ-
րութեան ու մեծարանքի օրինակ մըն էր այն, ահա-
ւասիկ.

«Պարոն, ո՞րչափ որ փափաքս մեծ էր այս նամա-
«կը ձեր ձեռքը շուտով հասցնելու, բարեկամի կամ ծա-
ռայի միջոցաւ չուզեցի ձեզի դրկել զայն։ Դրկելու այս
«միջոցը, զոր ընդհանրապէս սովորութիւն է ընտրել
«այսպիսի պարագայի մէջ, ձեզի սիրելի եղող անձերու
«կասկածը կրնար գրգռել, անձերու՝ զորս կը յուսամ
«թէ կը ներէք եթէ ես ալ ինձի ո՞չ օտար և ոչ ան-
«տարբեր կը նկատեմ տակաւիմ, երէկ գիշեր լորտ Ժ.
«. . . ի տունը անցած դէպքին հակառակ։

«Այլ զիւրաւ կրնաք իմանալ, պարո՞ն, որ մէջեր-
«նիս անցած քանի մը խօսքերը բացատրութեան մը
«կարօտ են, հետեւաբար արդեօք կը հաճի՞ք որոշել այն
«ժամն ու տեղը ուր այդ բացատրութիւնը կարենաք ին-
«օծի տալ, կարծեմ թէ գործին տեսակը կը պահանջէ որ
«զաղտնի ըլլայ այն և օտար վկաներ չունենայ, եթէ
«կ'ուզէք սակայն հետո երկու բարեկամ ալ կը բերեմ։

«Զձեզ արդէն իբրև եղբայր նկատելուս փորձը կար-
«ձեմ երէկ տուի, հաւատացէք որ շատ գժուար կուգայ
«ինձի այդ անունէն հրաժարել, և թէ բոլոր իմ յոյ-
«սերս և զգացումներս առաթուր կոխելու պիտի ստիպ-
«ռուիմ եթէ երբեք զձեզ ոսոխի կամ թշնամիի տեղ դը-
«նեմ։

«Կոմս Հորաս»

«Անմիջապէս սա պատասխանը գրեցի։
«Պարոն կոմս, չէիք վրիպած, ձեր նամակին կըս-
«պասէի իրօք, և սրտանց չնորհակալ եմ ձենէ այն
«զգուշութեան համար, զոր բանեցուցեր էիք նոյնը

«ձեռքս հասցնելու համար։ Բայց որովհետեւ ձեզի հա-
«մար նոյն զգուշութիւնը ընել աւելորդ է և պէտք է
«է որ նամակս շուտով ընդունիք, ներեցէք որ պատաս-
«հանը ծառայի ձեռքով զրկեմ ձեզ։

«Ինչպէս որ կը կարծէք, մեր մէջ բացատրութիւն
«մը անհրաժեշտ է, և եթէ կը հաճիք, նոյն իսկ այսօր
«կրնայ տեղի ունենալ այն։ Ես ձրով գուրս պիտի ել-
«ունմ, ու կէս օրէն մինչև ժամը մէկ Պուլօնեի անտա-
«ռը պիտի շրջիմ կա Միւէթ ծառուղիին մէջ։ Աւելորդ
«կը համարեմ, պարոն կոմս, ըսել թէ շատ գոհ պիտի
«ըլլամ եթէ զձեզ հոն գտնեմ։ Իսկ վկաներուն գալով
«բոլորովին համամիտ եմ ձեզ, այս առջի տեսութեան
«մէջ աւելորդ են։

«Կը մնայ ինձ իմ զգացումներուս վրայ խօսիլ ձեր
«գրութեան կէտ առ կէտ պատասխանած ըլլալու հա-
«մար։ Թէե սրտանց կը փափաքէի, պարոն, որ ձեր
«վրայ ունեցածներս սրտէս բղխած ըլլային, բայց դը-
«բախտաբար խղճէս բղխած են։

«Ալֆրէտ աը Նէրվալ»

«Այս նամակը գրելէ և զրկելէ ետքը՝ անմիջապէս
«մօրս քով իջայ որ իրօք ծառաներէ տեղեկացած էր թէ
«արդեօք Հորաս կոմսին կողմէ ինձի փնտռող մը եղած
«էր, բայց անոնցմէ բացասական պատասխան մը առած
«ըլլալուն՝ աւելի հանդարատեր էր։ Իսկ Կապրիէլ իր սեն-
«եակը մնալու հրաման խնդրեր ու ստացեր էր։ Ճաշէն
«ետքը ուղած ձիս բերին, և ինչպէս որ ապապեր էի,
«թամբը հրացանի գրպանակներով զարդարուած էր ուր
«երկու հատ մենամարտութեան լեցուն ատրճանակներ
«գետեղեցի, վասն զի չէի մոռցած որ կոմսը երբեք ա-
«ռանց զէնքի դուրս չէր ելլեր։

Այնքան մեծ էր անհամբերութիւնս որ ժամը տառաըն և մէկը քառորդ անցած հոն էի: Բոլոր ծառողիին երկայնքը պտտեցայ, և դառնալու ատեն՝ միւս ծայրը ձիւոր մը տեսայ. կոմսն էր այն:

«Զիրար ճանչցածնուս պէս՝ սկսանք արշաւել եւ ճամբուն մէջտեղ իրարու հանդիպեցանք, այս միջոցին դիտեցի որ ան ալ ձիուն թամբին քովերը գրպանակներ ունէր:

«— Կը տեսնէք, ըստ կոմսը քաղաքավարութեամբ զիս ողջունելով և ժպտելով, կը տեսնէք որ զեղոց տեսնելու փափաքս ձերինին կը հաւասարի, վասն զի երկուքնիս ալ ժամանակէն առաջ եկանք:

«— Այդ պատիւը ունենալու համար քսան և չորս ժամուան մէջ հարիւր մղոն ճամբայ քալեցի, պարոն կոմս, պատասխանեցի ես ալ խոնարհելով, կը տեսնէք որ ես ալ ձենէ ետ չեմ մնար:

«— Վստահ եմ որ այդքան աճապարանքով զեղոց հոս բերող պատճառները ինձմէ ծածուկ զաղանիքներ չեն, և թէև զեղոց ճանչնալու ու ձեռքերնիդ սեղմելու փափաքս, եթէ կարելի է, ատկէ աւելի կարձ միջոցի մէջ այդպիսի ճամբորդութիւն մը ընելու զիս դիւրաւ կրնար մղել, անկարելի է ինձ հաւատալ որ դուք ալ նոյն նպատակով Անգլիայէն հոս եկած ըլլաք:

«— Իրաւունք ունիք, պարոն կոմս, Աւելի կարեւոր պատճառներ, ընտաննեկան շահեր, որոնց մէջ մեր պատիւը կրնար վտանգուիլ, պատճառ եղան որ Լոնտոնէն Բարիդ գամ:

«— Զեր գործածած բառերը, կրկնեց կոմսը դարձեալ խոնարհելով և այնպիսի ժպիտով մը որ երթալով դառն երեսյթ մը կ'առնէր, յոյս կուտան ինծի որ այս

վերադարձը տիկին տը նէրվալի ձեղ գրած նամակին հետեւանքը չէ բնաւ, այն նամակին՝ որ իմ և օրիորդ Կապրիէլի ամուսնութեան խորհուրդ մը ըլլալը կիմացնէր:

«— Կը սխալիք, պարոն, պատասխանեցի ըստ կարգի ես ալ խոնարհելով, վասն զի մի միայն այդ ամուսնութիւնը արգիլելու համար եկայ, ամուսնութիւն մը որ չի կրնար աեղի ունենալ:

«Կոմսը զեղնեցաւ և իր շրթունքները սեղմուեցան, բայց գրեթէ նոյն հետայն իր սովորական հանգարտութիւնը գտնաելով:

«— Կը յուսամ որ, ըստ, կը յարգէք այն զգացումը որով ձեր տուած տարօրինակ պատասխանները պազարիւնութեամբ մտիկ կ'ընեմ: Այս պաղարիւնութիւնը ձեղի հետ խնամութիւն ունենալու բաղձանքիս ապացոյն է, և այս բաղձանքը այնքան մեծ է, պարոն, որ հետազօտութիւնս մինչև վերջը տանելու անխոնեմութիւնը պիտի ունենամ: Արդ՝ կրնաք ըսել թէ ի՞նչ առթիւ գրգռած եմ այդ կոյր հակակրութիւնը, զոր այդքան անկեղծօրէն կը յայտնէք: Եթէ կը հաճիք, քաւլենք, քալելով խօսելնիս կը շարունակենք:

«Զիուս քալուածքը իրենին յարմարցուցի, և այս պէս երկու բարեկամներու պէս սկսանք ծառուղիին մէջ յառաջանալ:

«— Ականջս ձեղի է, պարոն, ըստ կոմսը:

«— Նախ և առաջ, պարոն կոմս, պատասխանեցի, ներեցէք որ ձեր մասին ունեցած զգացմանս վրայ ձեր դատումը ուղերմ, ունեցած կոյր հակակրութիւն մը չէ, այլ համոզման վրայ հիմնուած արհամարհանք մը: Կոմսը համբերութիւնը հատած մարդու մը պէս՝

ասպանդաններուն վրայ ելաւ կանգնեցաւ, ետքը ձեռքը ճակտին տարաւ և ձայնով մը, որուն մէջ ամենաս փոքր փոփոխութիւն մը դժուար էր նշմարել, ըստւ.

«— Այսպիսի զգացումները այնքան վտանգաւոր են, պարոն, որ մարդ անոնց առարկան եղողը կատարեալ չձանցած՝ չընդունիր և չի յայտնիր:

«— Եւ ա՞վ կ'ըսէ թէ ես հրամանքնիդ կատարելապէս չեմ ճանչնար, պատասխանեցի իրեն դառնալով:

«— Սակայն եթէ յիշողութիւնո զիս չի խարեր, կրկնեց կոմսը, երեկ առաջին անգամ էր ձեղ պատահեցայ:

«— Այսու ամենայնիւ դիպուածը կամ նախախնամութիւնը զմեզ արդէն իրարու մօտեցուցած էր, բայց սա ալ իրաւ է որ գիշեր էր և դուք զիս չտեսաք:

«— Յիշատակներուն օդնեցէք, ըստւ կոմսը, հանելուկներու մէջ խիստ գեռափարծ եմ:

«— Սեպտեմբերի քսան և եօթէն քսան և ութը լուսնալու գիշերը Կրան—Բրէի աբբայարանին աւերակներուն մէջ էի, պարոն:

«Կոմսը զողաց և ձեռքը թամբին զրպանակը տառաւ, բայց տեսնելով որ ես ալ նոյն շարժումը կ'ընէի.

«— Եւ ե՞տքը, վրայ բերաւ ինքզինքը անմիջապէս զսպելով:

«— Ետքը տեսայ որ գետնափորէն ելաք և բանալի մը թաղեցիք:

«— Եւ բոլոր այս գիւտերէն ետքը ի՞նչ որոշեցիք:

«— Որոշեցի չթողուլ զձեզ որ ինչպէս օրիորդ Բօսլինը՝ նոյնպէս ալ Կապուիէլ տը նէրփալը սպաննել փորձէք:

«— Ի՞նչ, Բօլին մեռած չէ, գոչեց կոմսը ձին կեց-

նելով և միայն այս անգամ մոռնալով այն դժոխային պաղարիւնութիւնը, զոր պահ մը կորսնցուցած էր:

«— Ո՛չ, պարոն, պատասխանեցի ըստ կարգի կանգ առնելով, ձեր գրած նամակին, տուած թոյնին և իր վրայ զոցած երեք դուռներուն հակառակ, զորս ես ձեր թողած բանալիով բացի, Բօլին մեռած չէ: Հիմա հասկցա՞ք:

«— Կատարելապէս, պարոն, ըստւ կոմսը ձեռքը գրպանակին մէկուն մէջ պահած, բայց միայն մէկ բան մը չեմ հասկնար, ի՞նչպէս կ'ըլլայ որ այդ գաղտնիքները գիտնալով և ապացուցներ ալ ունենալով հանդերձ, զիս ոստիկանութեան չմատնեցիք պարզապէս:

«— Նուիրական երգում մը ըրած եմ, պարոն, հետեւաբար պատուաւոր մարդու մը պէս զձեզ մենամարտութեամբ մեռցնելու ստիպուած եմ: Ուստի ատրձանակները մի՛ խառնէք, վասն զի եթէ զիս սպաննէք, կարելի է ձեր գործերը կ'առ-բէք:

«— Իրաւունք ունիք, ըստւ կոմսը գրպանակները կոճկելով և ձին քալեցնելով: Ե՞րբ պիտի մենամարտինք:

«— Վաղը առտու, եթէ կը հաճիք, վրայ բերի ես ալ իմինիս սանձը ձգելով:

«— Շատ լաւ, ո՞ւր:

«— Ի վերսայլ, եթէ տեղին կը հաւնիք:

«— Խիստ աղէկ, իմ վկաներովս ժամը իննին ձեզ կ'սպասեմ Հէլվէտեան շատրուանին քով:

«— Ձեր վկաները Մաքս և Հէնրի պարոններն են, այնպէս չէ՞»:

«— Այո՛, միթէ անոնց զէմ բան մը ունի՞ք:

«— Ան ունիմ որ եթէ կը հաճիմ մարդասպանի մը

հետ մենամարտիլ, գէթ չեմ ուզեր որ անիկա իր երկու մեղսակիցները իրեն օգնական ունենայ: Ելթէ կը ներէք, ուրիշ կերպ կ'ընենք:

«— Զեր պայմանները առաջարկեցէք, պարոն, ըստ կոմսը շուրթերը արիւնելու չափ խածնելով:

«— Քանի որ այս մենամարտը ինչ ելք որ ունենայ՝ գաղտնի պիտի մնայ, մեր վկանները Վերսայլի պահականոցին պաշտօնակալներէն կ'ընտրենք, որոնց անձանոթ կը մնանք, մեր կոիւին պատճառը չենք յայտներ և անոնք մեզ հանդիսատես կ'ըլլան սպանութեան ամբաստանութեան առաջքը առնելու համար, կ'ընդունի՞ք:

«— Պատուականապէս, պարոն, Եւ ի՞նչ զէնք կ'ընտրէք:

«— Զէնքի ընտրութեան գալով, կը խորհիմ որ եթէ սուրով մենամարտինք, կրնանք խեղճ և տկար կեղքւած մը ընել իրարու որ կարելի է մեր կոիւին շարունակութեանը արգելք ըլլայ, հետևաբար ատրճանակը նախապատիւ կը համարեմ: Դուք ձեր սնտուկը բերէք, ես ալ իմս կը բերեմ:

«— Բայց, պատասխանեց կոմսը, քանի որ երկուքնիս ալ մեր գէնքերը ունինք և պայմանները ուրոշեցինք, ինչո՞ւ վաղուան կը թողունք այնպիսի դործ մը, զոր այսօր կրնանք լմնցնել:

«— Որովհետեւ ընելիք քանի մը պատրաստութիւններ ունիմ, որոնց համար այս միջոցը հարկաւոր է: Կարծեմ թէ իմ ձեզի հետ բռնած ընթացքս այդ թոյլատութիւնը ստանալու իրաւունք կուտայ ինծի: Իսկ եթէ վախ մը ունիք, կատարելապէս անհոգ եղէք, պարոն, կը կրկնիմ ձեղ որ երգում ըրած եմ:

«— Այդ բաւական է, պարոն, պատասխանեց կոմսը խոնարհելով, ուրեմն վազը ժամը իննին:

«— Ժամը իննին, կրկնեցի, և վերջին անգամ զիւրար բարեւելէ ետքը արշաւակի հեռացանք իրարմէ հաշկառակ ուղղութեամբ:

ԺԼ.

«Հնելիք կոփւիս ելքին կասկածելի ըլլալուն վրայ ինքինքս չէի խաբեր. կոմսին պազարինութիւնը գիտէի, կրնայի մեռնիլ, հետեւաբար պէտք էր որ Բօլինի կացութիւնը ապահովէի:

«Թէև բոլոր այս բաները պատմած միջոցիս իր առունը անգամ չարտասանեցի, բայց աւելորդ կը համարեմ ըսել թէ անոր յիշատակը պահ մը իսկ մտքէս հեռացած չէր: Մայրս ու քոյրս տեսած ատենս սրտիս մէջ արթնցած զգացումները անոր համար ունեցած զգացմանս քով գացեր էին, բայց զայն չէին նուազեցուցած, և մանաւանդ զանիկա որքան սիրելս վրաս եկած վշատի տպաւորութենէն իմացայ երբ գրիչը ձեռքս առնելով մտածեցի որ կարելի է վերջին անգամ կը գրէի անոր: Նամակը լմնցածիս պէս՝ տասը հազար ֆրանքնոց եկամուտքի դաշնագիր մըն ալ աւելցուցի, և ամէնը մէկէն պահարանին մէջ գնելով ուղղեցի. Առ բժիշկ Սէրսի, Կրօվօր—Սքուայր, ի լոնտոն:

«Օրուան մնացորդը և գիշերուան մէկ մասը այս տեսակ պատրաստութիւններով անցան. առուուան ժամը երկուքին պառկեցայ, ծառայիս ապսպրելով որ վեցին արթնցնէ զիս:

«Մառան պատուէրս կատարեց ճշտիւ. այնալիսի մարդ մըն էր ան, որուն վրայ կրնայի ապահով ըլլալ: Գերմանիոյ թատրոններուն մէջ տեսնուող սպասաւոր»

«Երէն մէկն էր, զոր հայր մը իր որդւոյն կը կտակէր ևս ալ զայն հօրմէս ժառանգեր էի: Բժիշկին ուղղուած նամակը անոր յանձնեցի հրամայելով որ եթէ կռուին մէջ մեռնիմ, անձամբ լոնտոն տանի զայն: Այս ճամբորդութեան ծախքին համար իրեն չորս հազար ֆրանք մարը իբրև պարգև պիտի մնար իրեն: Ասկէ զատ, մարը իբրև պարգև պիտի մնար իրեն: Ասկէ զատ, ցուցուցի այն գպրոցը, ուր մօրս իմ վերջին բարեներս կուտայի եթէ բախտը ինձի անյաջով ըլլար, պատուիրեցի նաև որ մինչև երեկոյեան ժամը հինգը կառք մը պատրաստ ունենամ, և եթէ նոյն ատեն ես տակամը պարգև չըլլայի, Վէրսայլ գայ ու իմ վրաստեղեկութիւն առնէ:

«Այս զգուշութիւնները ընելէ ետքը ձի հեծայ և ժամը իննին քառորդ մնացած իմ երկու վկաներովս ժամադրութեան տեղը հասայ: Ինչպէս որ կոմսին հետ որոշած էինք, ինձ բոլորովին անձանօթ երկու հիւսար շանաւոր ընտանիքի մը պատիւը կար, և առանց ուրիշ հարցում մը ընելու ընդուներ էին:

«Գաղիացիէն ուրիշ մարդ չկայ երկրի վրայ որ պարագային համեմատ ամէնէն շատախօսը ու միանգապայն ամէնէն խորհրդապահը ըլլայ:

«Հազիւ թէ հինգ վայրկեանէ ի վեր կ'սպասէինք, երբ կոմսն ալ իր օգնականներով եկաւ, յարմար ասպարէզ մը սկսանք փնտոել և շուտով գտանք մեր վը կաներու չնորհիւ որ այս տեսակ տեղեր գտնելու սովորած էին:

«Հոն մեր պայմանները յայտնեցինք անոնց ու աղաջեցինք որ ատրճանակները քննեն: Կոմսինները լը Բաժի և իմիններս Տը Վէզմի զէնքեր էին, երկուք նուս ալ կրկին բլթակով ու միւնոյն գնդաշափով, ինչ պէս որ են գրեթէ մենամարտութեան բոլոր ատրճանակները:

«Կոմսը այս պարագային մէջ իր քաղաքավարութեան ու քաջութեան համբաւը սուս չանեց, բոլոր առաւելութիւններ ինծի ուզեց թողուլ, բայց մերժեցի, և վճուեցաւ որ տեղերու ու կոիւին կարգը բախտը ուրոշէ: Հեռաւորութեան սահման քսան քայլ որոշուեցաւ ու ամէն մէկերնուս համար ուրիշ լեցուն հրացանով մը նշանակուեցաւ որպէս զի կոիւը միւնոյն շրջանին մէջ կարենանք շարունակել, եթէ առաջին գնդակներէն եւ ոչ մէկը մահացու ըլլար:

«Երկու անգամին ալ բախտը կոմսին նպաստաւոր եղաւ, նախ տեղոյն ընտրութիւնը և ետքը կրակ ընելու առաջնութիւնը անոր ինկաւ. անմիջապէս արեւոն զիմացը գնաց կեցաւ ամէնէն գէշ զիրքը առնելով ինքնին, այս զիառդութիւնը ըրի իրեն, բայց անիկա խոնարհեցաւ պատասխանելով թէ քանի որ զիառդը տեղոյն ընտրութիւնը իրեն ձգած էր, կ'ուզէր իր հաւած կրզմը կենալ, ասոր վրայ ես ալ որոշուած հեռաւորութեամբ իմ տեղս գացի:

«Այս միջոցին վկաները զէնքերը լեցնելու զրած ըլլալով, կոմսը զննելու ժամանակ ունեցայ, ու պէտք է ըսեմ որ ամէնէն քաջ մարդու մը պաղ և հանդարտ կերպարանքը ունէր ան. ձե մը չըրաւ և բառ մը չարտաքերեց որ վայելզութեան գէմ ըլլար:

«Քիչ մը ետքը վկաները մեզի մօտեցան, ամէն մէ-

կերնուս ատրճանակ մը ներկայացուցին և ուրիշ մըն ալ ոտքերնուս տակ գնելով հեռացան: Այն ատեն կոմսը երկրորդ անգամ հրաւիրեց զիս որ առաջ ես կրակ ընեմ. երկրորդ անգամ մերժեցի: Երկուքնիս ալ մեր յատուկ վկաներուն խոնարհութիւն մը ըրինք, զանոնք բարեկելու համար, ետքը գնդակը ընդունելու պատրաստուեցայ կրցածիս չափ կողմնակի կենալով և դէմքիս վարի զին ատրճանակիս կոթովը ծածկելով, այնպէս որ անոր փողը կուրծքիս վրայ կ'իյնար ուսիս եւ թեւիս պարապութեան մէջ: Հազիւ թէ այս զգուշութիւնները ըրեր էի երբ վկաներն ալ իրենց կարգին զմեղ ողջունեցին և մէջներնուն երիցագոյնը նշանը տըւաւ — 0'ն, պարոններ ըսելով.

«Իսկոյն բոցին փայլիլը տեսայ, կոմսին ատրճանակին ձայնը լսեցի ու կրկին ցնցիւն մը զգացի կուրծքիս և թեւիս վրայ, գնդակը ատրճանակիս փողին հանդիպեր և անկէ շեղելով ուսերուս միսերուն մէջէն անցեր էր:

«Կոմսը զեռ զիս կանգուն տեսնելով զարմացաւ:
«— Վիրաւորուած էք, ըստ ձախ ձեռքովս ատրճանակս առնելով:

«— Բան մը չէ, ըստ ձախ ձեռքովս ատրճանակս առնելով: Կարգը իմս է, պարոն:

«Կոմսը պարպուած ատրճանակը նետեց և միւս ձեռքը առնելով տեղը կեցաւ:

«Ծանր և պաղ կերպով մը նշան առնելէ ետքը կըրակ ըրի: Նախ կարծեցի որ զպած չէր, վասն զի կոմսը անշարժ կեցաւ և տեսայ որ երկրորդ ատրճանակը կը վերցնէր, բայց փողը զեռ իմ բարձրութեանս չհասած վրան ջղային դող մը եկաւ ու զէնքը ձեռքէն ինկաւ,

Խօսիլ ուզեց, բայց բերնէն ումպ մը արիւն եկաւ եւ գետինը ինկաւ անշունչ։ գնդակը կուրծքին մէջէն անցած էր

«Վկաները նախ կոմսին և ետքը ինծի մօտեցան։ Մէջերնին վիրաբուժապետ մը կար, անոր աղաչեցի հակառակորդս զոր ինձմէ աւելի կարեվէր խոցուած կը կարծէի։

«— Աւելորդ է, պատասխանեց ան գլուխը ցնցելով, ա՛լ խնամքի պէտք չունի։

«— Պատուաւոր մարդու պէս ըրի՞՝, պարոններ, հարցուցի իրենց։

«Խոնարհութիւն մը ըրին։

«— Այն ատեն, տօքթէօր, ըսի հագուստս հանելով, այս կեղեքուածին վրայ հաճեցէք բան մը գնել արիւնը արգիլելու համար, վասն զի հիմա անմիջապէս պէտք է մեկնիմ։

«— Աղէկ միտքս եկաւ, ըսաւ պաշտօնակալներէն երիցագոյնը երբ վիրաբոյժը վէրքս պատելը կը լմնթընէր, ձեր «բարեկամին» մարմինը ո՞ւր տանելու է։

«— Պուրպոն՝ փողոցը թիւ 16, պատասխանեցի այս բարի մարդուն պարզմտութեան վրայ ակամայ ժպտելով, Պ. աը Պէօցվալի ապարանքը։

«Այս խօսքերը ընելէ ետք ձիուս վրայ ցատկեցի զոր հիւսարներէն մէկը բռներ էր կոմսինին հետ, ու վերջին անգամ մըն ալ իրենց բարի և ուղղամիտ ներկայութեան համար այս պարոններուն շնորհակալ ըլլաւ լէ ետքը՝ ձեռքովս բարեկեցի զիրենք և թարիզի ճամբան բռնեցի արշաւակի։

«Աղէկ ժամանակին հասայ, մայրս յուսահատութեան մէջ էր, վասն զի տեսնելով որ ճաշի իջած չէի։

սենետակս ելեր և գրասեղանիս գզրոցներէն մէկուն մէջ իրեն ուղղուած գիրը գտեր էր։

«Ձեռքէն յափշտակեցի զայն և Բօլինի գրած նամակիս հետ կրակը նետեցի, ետքը զինքը գրկեցի ինչպէս որ կը գրկես մայր մը զոր քիչ մնացեր էր որ յաւիտենապէս չտեսնես և որմէ պիտի բաժնուիս առանց գիտնալու թէ երբ պիտի տեսնես անգամ մըն ալ։

ԺԹ.

«Պատմած տեսարանէս տասը օր ետքը, Բիքէտիլ-
լի մեր պղտիկ տունը թէյի սեղանի մը քով նստած է-
ինք, երբ Բօլին, որ անզլիական լրագիր մը կը կար-
դար, սոսկալի կերպով գեղնեցաւ յանկարծ, լրագիրը
ձեռքէն թողուց և ձայն մը ձգելով մարեցաւ։

«Զանգակը զարկի ուժգին, սենեկապետուհիները
վազեցին ու զինքը վերցնելով իր սենեակը տարինք։
Մինչեռ անոնք զինքը հանուեցնելու ետևէ էին, ես
վար իջայ բժիշկը կանչել տալու և նոյն լրագրին վը-
րայ իր նուազման պատճառը տեսնելու համար։

«Հազիւ թէ զայն բացեր էի երբ նայուածքս ին-
կաւ հետեւեալ տողերուն վրայ, որ «Յուրիէ Ֆրանսէսէն
թարգմանուած էին։

«Երէկ չէ միւս օր՝ Վէրսայլի մէջ տեղի ունեցած
«մենամարտի մը վրայ ամէնէն այլանդակ և անիմա-
սնալի տեղեկութիւններ կ'առնենք, սոյն ժամուս, մե-
նամարտ մը՝ որուն պատճառը սաստիկ տեղութեան
«մէջ ծնունդ կ'առնէ ըստ երևոյթին։

«Երէկ չէ առջի օրը՝ այսինքն 5 Օգոստոս 1883, եր-
«կու երիտասարդներ, որոնք բարիզեան ազնուական
«ընտանիքներէ կ'երևէին, մեր քաղաքը եկան ամէն
«մէկը մինակ և առանց ծառայի։ Ասոնցմէ մին՝ Ռոյալ
«թաղի պահականոցը՝ և միւսը Ռէժանսի սրճարանը
«երթալով՝ երկու պաշտօնականներու աղաջեցին որ մե-
նամարտութեան ասպարէզը իրենց ընկերանան։ Ամէն

«մէկը իր զէնքերը հետը ունէր, կոփւին պայմանները
«որոշուեցան և երկու սովորները իրարմէ քան քայլ
«հեռաւորութեամբ մէկ մէկու վրայ կրակ ըրին, երկու-
«քէն մէկը անմիջապէս մեռաւ, իսկ միւսը, որուն ա-
«նունը չի գիտցուիր, իսկոյն Բարիզ գնաց ծանր վի-
«րաւորուած, վասն զի իր թշնամիին գնդակը ուսին մի-
«ւսերուն մէջէն անցած էր։ Այս մենամարտութեան նա-
«հատակին անունն է Կոմս Հորաս տը Պէօցվալ։ Միւ-
«սինը յայտնի չէ»։

«Բօլին այս յօդուածը կարգացեր և ո՞րքան որ ին-
քը ասոր պատրաստուած չէր, այնքան անոր ազգեցու-
թիւնը մեծ եղեր էր։ Վերադարձէս ի վեր իր ամուս-
նոյն անունը արտասանած չէի, և որ աւելին է՝ թէեւ
իրեն ազատութիւն տուող դէպքը օրին մէկը իրեն յայտ-
նելու պէտքը կ'զգայի առանց իր ազատութեան պատ-
ճառը իրեն ճանչցնելու, բայց զեռ յայտնութեան մի-
ջոցի մը վրայ խորհած չէի, չմտածելով որ լրագիրնե-
րը խոնեմութեանս առաջքը պիտի առնէին յանկարծա-
կան ու կոշտ կերպով մը իմացնելով լուր մը, որ մա-
սաւանդ Բօլինի (որուն առողջութիւնը միշտ խախուտ
էր) ըսուելու համար ուրիշ կնոջմէ մը աւելի զգուշու-
թեան կը կարոտէր,

«Այս միջոցին բժիշկը ներս մտաւ։ Ըսի իրեն որ
սաստիկ յուզմունք մը Բօլինի վրայ նոր տագնապ մը
բերեր էր։ Երկուքնիս մէկէն անոր սենեակը ելանք, ե-
րեսը սրսկուած ջուրերը և հոտուըտալ տուած աղերնիս
օգուտ չէին ըրած ու զեռ սթափած չէր ան։ Բժիշկը ա-
րիւն առնելու խօսք ըրաւ և այս գործողութեան պատ-
ճառը պահականոցը սկսան, այն ատեն արխութիւնս կոր-
րաստութիւնները սկսան, այն ատեն արխութիւնս կոր-
րաստութիւնները սկսան պէս զողալով պարտէզը փախայ։

«Գրեթէ կէս ժամ հոն միացի զլուխս ձեռքերուս
մէջ առած՝ և ճակատս յուզուած հազար ու մէկ խոր-
հուրդներով որ մտքիս մէջ կը ծփային։ Բոլոր այս գէպ-
քերուն մէջ քրոջս համար ունեցած ատելութեանս կըրկ-
նակի մղումին հետեւը էի կրաւորապէս։ Այս մարդը
կ'ատէի այն օրէն ի վեր որ Բոլինի հետ ամուսնանալով,
իմ բոլոր երջանկութիւնս յափշտակեր էր, ու անձնա-
կան վրէժինզըրութեան մը պէտքը և բարոյական վըշ-
տին փոխարէն նիւթական չարիք մը հատուցանելու
փափաքը գրեթէ ակամայ մղեր էին զիս և ուզեր էի
այս մարդը մեղնել կամ մեռնիլ։ Հիմա որ գործը լը-
մընցեր էր, անոր ամէն հետեանքները աչքիս առջև կը
պարզուէին։

«Մէկը ուսիս զարկաւ, ետիս դարձայ, բժիշկն էր
այն։

«— Ի՞նչպէս եղաւ, ըսի ձեռքերս իրարու միացը-
նելով։

«— Եելքը գլուխը եկաւ։

«Բովը երթալու համար ոտքի ելայ անմիջապէս,
բայց բժիշկը զիս արգիլելով։

«— Սաիկ ըրէ, շարունակեց, այս գէպքը ծանր է,
ամէն բանէ առաջ հանգստեան պէտք ունի ան... այս
ժամուս իր սենեակը մի մաներ։

«— Ինչո՞ւ համար, ըսի։

«— Վասն զի պէտք չէ որ դարձեալ սաստիկ այ-
լայլութիւն մը կրէ։ Քու անոր քով ունեցած դիրքիդ
վրայ երբեք խօսք բացած չեմ և քենէ խոստովանու-
թիւն մը չեմ խնդրեր, քոյլրդ կը կոչես զայն։ Իբրեւ
մարդ՝ բնաւ ինձ չի վերաբերիր զիանալ թէ իրօք անոր
եղբայրն ես թէ ոչ, այլ իբրև բժիշկ՝ շատ պէտք ու-

նիմ տեղեկանալու։ Քու ներկայութիւնդ և նոյնիսկ
ձայնդ Բօլինի վրայ զգալի աղդեցութիւն մը ունին...
Միշտ դիտած էի այս, և զեռ հիմա մինչդեռ ձեռքը-
բաներ էի, միայն քու անունդ լսելով՝ իր երակին զար-
կը սաստիկացաւ յայտնի կերպով։ Ուստի արգիլեցի որ
այսօր ինձմէ և իր սենեկապանուհներէն զատ ուրիշ
մէկը իր սենեակը մտնէ, պատուէրիս հակառակ մի
վարուիր։

«— Վասնգաւո՞ր է ուրեմն, ըսի։

«— Իրենին պէս խախտուած կազմուածքի մը հա-
մար ամէն բան վտանգաւոր է, պէտք էր կարող ըլլայի-
այնպիսի ըմպելիք մը տալ այդ կնոջ որ անցեալը բո-
լորովին մողնէր իրեն, վասն զի անանկ վիշտ մը եւ
յիշատակ մը ունի որ զինքը կը մաշեցնեն։

«— Այո՛, այո՛, պատասխանեցի, ա՛լ ամէն բան
գիտես, գիտութեան աչքերով տեսեր ես դուն . . . ո՛չ
քոյլը, ո՛չ կինս և ոչ սիրուհիս է ան, այլ հրեշտակա-
յին էակ մը, ամէն բանէ աւելի կը սիրեմ և չեմ կրնար
երջանկացնել և որ իմ թեւերուս մէջ պիտի մեռնի իր-
կուսական և նահատակի պսակով... Պատուէրդ կը բըռ-
նեմ, տօքթէօր, տղայի մը պէս պիտի հնազանդիմ քեզ
և միայն հրաման տուած ատենդ անոր սենեակը պիտի
մտնեմ, բայց ե՞րբ պիտի տեսնուինք կրկին։

«— Այսօր նորէն պիտի գամ...»

«— Եւ ես ի՞նչ պիտի ընեմ, Տէր Աստուած...»

«— Արիացի՞ր... մարդ եղիր...»

«— Եթէ գիտնայիր թէ ո՛րքան կը սիրեմ զայն։

«Բժիշկը ձեռքս սեղմեց, մինչև դուռը ընկերացայ-
իրեն, ետքը ինձմէ բամնուած տեղը անշարժ կեցայ։
Ի վերջոյ այս անզգայութենէն սթափելով, մեքենաբար-

սանդուղներէն վեր ելայ, Բօլինի սենեակին գրան մօտեցայ, և առանց ներս մտնել համարձակելով՝ ականջ դրի: Նախ կարծեցի որ կը նիրհէր, բայց քիչ մը ետքը քանի մը խեղուած հեծիւներ ականջիս զարկին, ձեռքը բանալիին տարի, բայց տուած խոստումս չդրժելու համար ինքզինքս տունէն դուրս նետեցի, գտած առաջին կառքիս մէջ մտայ և Ծէճէնս—Բարք գացի:

«Գրեթէ երկու ժամ խենթի պէս թափառեցայ հոն ժուռ եկողներու, ծառերու և արձաններու մէջտեղ, ետքը ետ դարձայ: Դրան առջև ծառայի մը հանդիպեցայ որ վազելով դուրս կ'ելէր բժիշկը կանչելու համար. Բօլինի վրայ նորէն ջղային նեղութիւն մը եկեր ու ետքը զառանցանքի մէջ ինկեր էր: Այս անգամ չկրցայ ինքզինքս բռնել և իր սենեակը սլացայ, ծունկի վրայ եկայ և ձեռքիս մէջ առի իր ձեռքը որ անկողնէն դուրս կախուեր էր. իմ ներկայութիւնս չըշմարեց ան, շնչառութիւնը ընդհատ և սպառած էր, աչքերը դոց էին և առանց նշանակութեան և կիսատքանի մը խօսքեր կը խուսափէին իր բերնէն:

«Բժշկը վրայ եկաւ:

«— Ինձ տուած խոստումդ չբռնեցիր, ըսաւ:

«— Բա՛թէ, զիս չճանչցաւ, ըսի:

«Այսու ամենայնիւ, խօսած ատենս զգացի որ իր

ձեռքը դողաց, տեղս բժիշկին տուի որ անկողնոյն մօտենալով երակը քննեց և ըսաւ որ երկրորդ անդամ արիւն առնել պէտք էր: Այլ առնուած արեան հակառակ, անոր անհանգստութիւնը երթալով կ'աւելնար և իրիկուան դէմ ուղեղային տենդ մը եկաւ վրան:

«Ութը օր ութը գիշեր. Բօլին այս սոսկալի զառանցանքին զոհ մնաց, մարդ չէր ճանչնար, միշտ ինք-

զինքը վտանգի մը առջև կարծելով, օգնութեան կը կանչէր: Ետքը հիւանդութիւնը երթալով իր զօրութիւնը կորսնցուց+ սաստիկ տկարութիւն մը, կատարեալ թուլութիւն մը յաջորդեց այս ցնորական եռանդին: Վերջապէս իններորդ օրուան առտուն, քիչ մը աւելի հանգիստ քունէ մը ետքը աչքերը բանալով, ճանցաւ զիս և անունս արտասանեց: Այս ատեն իմ զգացածս անկարելի է նկարագրել. ծունկի վրայ եկայ և զլուխս իր անկողնոյն կոթնած, սկսայ տղայի մը պէս լալ: Այս միջոցին բժիշկը եկաւ և վախնալով որ յուզմունքը Բօլինի վեսակար կրնայ ըլլալ, պահանջեց որ դուրս ելեմ, ուզեցի դէմ գնել, բայց Բօլին ձեռքս սեղմելով անորի ճայնով մը ըսաւ.

«Գնա՛...:

«Հնագանդեցայ, ութը օրէ և ութը գիշերէ ի վեր պառկած չէի, գացի անկողին մտայ, և իր վիճակին վրայ քիչ մը ապահովուած՝ այնպիսի քունով մը քնացայ որուն գրեթէ Բօլինի չափ պէտք ունէի: Ստուգիւ կամաց կամաց բորբոքախառն հիւանդութիւնը աներեւոյթ եղաւ և երեք շաբաթ ետքը միայն մեծ տկարութիւն մը կը մնար անոր վրայ, բայց այս միջոցին առջի տարուան հինցած ստամոքսի ախտը յառաջացեր էր, ուստի որոցեցի աշնան գեղեցիկ օրերէն օգտուելով, Բօլինի հետ Հէլվէտիա շրջիւ և անկէ նարօլի երթալ ուր ձմեռը անցնելու միտք ունէի: Մրագիրս յայտնեցի իրեն, այս զուարձութեան մասին հիմնած յոյսերուս վըրայ տրամագին ժպտեցաւ, ետքը տղու մը հնագանդութեամբ ամէն բանի հաւանեցաւ:

«Սեպտեմբերի առաջին օրերը ճամբայ ելանք, դէպի Օսթանս Ֆլանտէ անցանք և Հունոսի եղերքներէն

մինչև Պալ գացինք, ժուռ եկանք Պիէննի և Նէօշաթէւմ լիճերը, քանի մը օր ժընե կեցանք, վերջապէս տեսանք Օպէրլանտ, անցանք Պրինիկը, և Ալթօրֆէն կը դասնայինք երբ չորս նահանգներու լիճին ափունքներուն վրայ ի Ֆլիւէլէն, մեղ պատահեցաւ առանց մեզի համնիլ կարենալու:

«Քեզի չսպասելնուս պատճառը այն էր որ, Բօլին տեսնելով որ մեր նաւակը մտնել կ'ուզէիր, անունդինձ հարցուցեր և յիշեր էր որ ստէպ հանդիպեր էր քեզ, մերթ կոմսուհի Մ...ի մերթ իշխանուհի Պէլ...ի տունը, և միայն քու առջեղ գտնուելու գաղափարը իր գէմքին այնպիսի ահարեկ երկոյթ մը տուեր էր որ վախցեր և նաւաստիներուն հրաման տուեր էի որ թիերու ուժով հեռանանք, անքաղաքավարութեանս համար բոլոր ըսելիքներդ աչքս առնելով,

«Բօլին նաւակին խորը պառկեցաւ, ես իր քովը նատայ և զլուխը ծունկերուս վրայ կոթնցուց։ Ճիշտ անկէ երկու տարի առաջ այսպէս վշտարեկ և ինծի յենած՝ Թրանսայէ մեկնէր էի, այն ատենէ ի վեր տուած խոստումս բռնելով, իր վրայ եղբօր պէս հսկեր և զինքը քո քրոջս պէս յարգեր էի. իմ միակ հոգս զինքը ցաւերէ հեռացնելով իրեն զուարձութիւն մը հայթայթելը եղեր էր, ու իմ հոգոյս ամէն փափաքները օր մը իրմէ սիրուելու յոյսին վրայ հիմուած էին։

«Երբ երկու հոգի երկար ատեն մէկտեղ ապրած են, երբեմն երկուքին մտքին մէջ ալ միւնոյն խորհուրդները կը ծագին միւնոյն կէտին։ Տեսայ որ Բօլինի աչքերը արցունքով կը լեցուէին, հառաչանք մը արձակեց ան, և ձեռքս, որ իրեներուն մէջ էր, սեղմելով ըստ ինծի։

«— Ո՛րքան բարեսիրտ ես։
«Այսպէս իմ մտքէս անցածին պատասխանելը տեսանելով դոգացի։

«— Կը կարծե՞ս թէ ի՞նչ որ պէտք էր ընել ըրի, ըսի իրեն։

«— Ո՛հ, պատասխանեց անիկա, դուն եղար իմ մանկութեանս պահապան հրեշտակը որ վայրիկ մը թըռած էր և զոր եղբօր մը անունով Աստուած նորէն դըրկեց ինծի։

«— Լաւ, այս անձնութեան փոխարէն դուն ինծի համար բան մը պիտի չընե՞ս։

«— Բայ թէ, հիմա քու երանութեանդ համար ձեռու քէս ի՞նչ կուզայ, զքեղ սիրե՞լ... Ալֆրէտ, այս լիճին, այս լեռներուն, երկինքին, բոլոր այս վսեմ բնութեան և գայն ստեղծով Աստուծոյ առջև, այո՛, Ալֆրէտ, կը սիրեմ զքեղ, և այս ըսելով՝ քեզ նոր բան մը ըսած չեմ ըլլար ամենեւին։

«— Ո՛հ, այո՛, այո՛, զիտեմ, ըսի, բայց սիրելը միայն բաւական չէ, պէտք է որ քու կեանքդ անքակւ միայն բաւական չէ, պէտք է որ տելի կապերով իմինիս կապուած ըլլայ, պէտք է որ այն պաշտպանութիւնը, զոր քու վրադ իրը չնորհք մը ստացայ, իրաւունք մը դառնայ ինծի համար։

«Տիուր ժայիտ մը սահեցաւ իր շրթներուն վրայ։

«— Ինչո՞ւ այդպէս կը ժայիտիս, հարցուցի։
«— Անոր համար որ, ըստ, դուն միշտ երկրային ապագան կը տեսնես և ես երկնայինը։

«— Գարձեալ...»

«Ալֆրէտ, պատասխանեց, ինքզինքնիս չխարենք, պատրանքն է որ մարդուս վիշտերը անբուժելի և դառն կ'ընէ, եթէ ես քիչ մը ներսս պատրանք պահած ըլլա-

Քի, կը կարծես որ ողջ ըլլալս մօրս չէի՞ իմացներ։
Բայց այն ատեն քեզմէ ու մօրմէս երկրորդ անդամ մը
ևս բաժնուիլ հարկ պիտի ըլլար և կարի շատ էր այդ։
«Անոր համար առաջուրնէ ես ինքզինքիս վրայ
գութ ունենալով մեծ ուրախութենէ մը զրկեցի անձս
յետին վիշտ մը խնայելու համար ինձ։

«Աղերսական շարժում մը ըրի։

«— Կը սիրեմ զքեզ, Ալֆրէտ, և այս երկու բա-
ռերը պիտի կրկնեմ քեզ, քանի որ լեզուս կրնայ եր-
կու խօսք արտաքերել։ Ասկէ աւելի մի խնդրեր ինձմէ
և դուն ալ հսկէ որ կսկիծով մը չմեռնիմ

«Այսպիսի համոզման մը առջև ի՞նչ կրնայի ընել
եթէ ոչ զինքը թևերուս մէջ առնել, և անոր հետ լալ
այն երանութեան վրայ զոր Աստուած կրնար տալ մե-
զի եթէ ուզէր, և այն թշուառութեան վրայ զոր ճակա-
տագիրը մեզ սահմանած էր։

«Քանի մը օր Լիւսէրն կեցանք, անկէ Ցուրիս գա-
ցինք, ետքը լիճին վրայէն Բիէֆէր իջանք։

«Մտազիր էինք հոն մէկ երկու շաբաթ կենալ,
վասն զի կը յուսայի որ հանրային ջուրերը Բօլինի քիչ
մը օգտակար պիտի ըլլային։

«Այս նպատակաւ այցելութեան գացինք այն բե-
ղմնաւոր աղբիւրին, որուն վրայ կը հիմնէ այս յոյ-
սըս։

«Ահա անկէ ետ դառնալու ատեն էր որ մթին գետ-
նափորին մէջ նեղ կամուրջին վրայ, քեզի հանդիպե-
ցանք։ Բօլին գրեթէ դպաւ քեզի, և այս նոր պատա-
հումը զինքը այնպէս յուզեց որ իսկոյն մեկնիլ կ'ու-
զէր։

«Դէմ դնելու չհամարձակեցայ և անմիջապէս Քոնս-

Թանսի ճամբան բռնեցինք։

«Ա՛լ նոյնիսկ ես չէի կրնար տարակուսիլ, Բօլին
զգալի կերպով կը տկարանար։ Կը յուսամ որ երբեք
զգացած չես ու պիտի չզգաս քեզի սիրելի եղող սրտի
մը կամաց կամաց ձեռքիդ տակ հալիլը տեսնելու դառն
տանջանքը, ամէն օր ձեռքդ երակին վրայ զրած քանի
մը տենդոտ հարուածներու աւելնալը համրելու և ամէն
անդամ սիրով խառն զգացումով, պաշտելի մարմին մը
կուրծքիդ վրայ սեղմած միջոցիդ՝ մտքէդ ըսելու թէ
Աստուծոյ այս արարածը որ կ'ապրի, կը մտածէ ու կը
սիրէ, տասնըհինգ օրէն, կարելի է ամիսէ մը ցուրտ
գիակ մը պիտի գառնայ, անսէր ու անբարբառ։

«Քանի մեր բաժանման կէտը կը մօտենար, այն-
քան Բօլին իր մտքի և հոգւոյ գանձերը այս վերջին
վայրկեաններաւն համար հաւաքած էր կարծես։ Ան-
շուշտ իմ սէրս անոր կենաց այս վերջալոյսին աւելի
բանաստեղական երեւոյթ մը կ'ընծայէ բայց կը տես-
նես, ի Բիէֆէր քեզի հանդիպելնուս ետքը՝ անցած վեր-
ջին ամիսը յիշողութեանս մէջ անմոռաց պիտի մնայ,
ինչպէս որ մարգարէներուն մտքին մէջ անմոռաց կը
մնար Աստուծոյ պատգամը բերող հրեշտակներու տե-
սիլը։

«Այսպէս Արօնա հասանք, թէև Բօլին յոգնած՝
բայց իտալիոյ հովերու առաջին հոտերը այնքան կեն-
գանացուցին զինքը որ միայն մէկ գիշեր մնացինք
հոն, վասն զի ա՛լ բոլոր յոյսս նարօլիի վրայ դրած էի։
Բայց երկրորդ օրը այն աստիճանի տկար էր որ շատ
ուշ կրցաւ անկողնէն ելլել, և ես ալ Սէսթօ Քալէնտէ
երթալու համար կառք մը բռնելու տեղ՝ նաւակ մը
վարձեցի։

«Երեկոյեան ժամը հինգին մօտ ծամբայ ելանք:

«Բանի՝ կը մօտենայինք, արևու վերջին զաղջ եւ սպիտօծ ճառագայթներու լոյսով պղտիկ քաղաքը բլուր ներու սառրատը կը տեսնէինք և բլուրներու վրայ՝ իր նարնջնիներու, մրտենիներու և վարդասարդերու հեշտավի պարտէջները: Բօլին զանոնք այնպիսի զմայլումով մը կը դիտէր որ սկսայ յուսալ թէ իր քաղաքարները աւելի զուարթ էին:

«— Զե՞ս կարծեր որ, ըսի, այս տեղի կեանքը հեշտավի պէտք է ըլլայ:

«— Զէ՛, պատասխանեց, այլ կը կարծեմ որ հոսմեռնիլը նուազ ցաւալի է: Միշտ գերեզմանները այս պէս երևակայած եմ, շարունակեց ան, հոտաւէտ պարտէզի մը մէջտեղ ծասերէ և ծաղիկներէ պաշարուած: Ֆրանսայի մէջ մեր սիրելիներու յետին ընակարանին վրայ այնչափ հոգ չենք տանիք, անոնց առօրեայ անշկողնը կը զարդարենք ու յաւիտենական հանգստարանը կը մոռնանք, . . . եթէ քենէ առաջ մեռնիմ, Ալֆըրէտ, աւելցուց ժպտելով պահ մը լոելէ յետոյ, և եթէ կենացս միջոցին՝ ինծի տարած ինամբդ մահուընէս ետքըն ալ տանիս, կ'ուզէի որ այս ըսածս չմոռնայիր:

«— Ո՞ս, Բօլին, Բօլին, կրկնեցի զինքը թեերուս մէջ առնելով և զջաձդութեամբ կուրծքիս վրայ սեղմելով, այսպէս մի՛ խօսիր, վասն զի կը մեռցնես զիս:

«— Շատ աղէկ, չեմ խօսիր, պատասխանեց, բայց բարեկամ, այս բանը անգամ մը քեզ ըսել կ'ուզէի, վասպն զի գիտեմ որ ալ ետքը չես մոռնար բնաւ: Սակայն երաւունք ունիս, ա՛լ այդ խօսքը գոցենք. . . . Ասկէ զատ, ինքինքս աւելի աղէկ կ'զգամ, նարօլի ինծի օգուտ պիտի ընէ, շատոնց այս քաղաքը տեսնելու փա-

փաքը ունիմ. . . :

«— Այո՛, շարունակեցի զինքը ընդմիջելով, այո՛, ի մօտոյ հոն կը հասնինք: Զմեռուան համար Սօրէնթէի կամ Ռէզինտի մէջ պղտիկ տուն մը վարձենք, ձմեռը հոն կ'անցնես արեւուն տաքութիւնը վայելելով որ երբեք մարը չի մաներ, ետքը գարնան նոր հոգի կ'առնես, բոլոր բնութեան հետ և կը կենդանանաս. . . : Բայց ի՞նչ ունիս Տէ՛ր Աստուած. . . :

«— Ո՞ս, ո՞րչափ կը տառապիմ, ըսաւ Բօլին կարկամելով և ձեռքը կուրծքին տանելով: Տե՛ս, Ալֆրէտ, մահը մեր երեւակայական երազներէն անգամ կը նախանձի և այս ցաւերը ինծի կը դրկէ զքեզ արթնցընելու համար. . . :

«Լուռ մնացինք մինչև ցամաք հասնելնիս: Բօլին քալել ուզեց, բայց այնքան տկար էր որ ծունկերը կորցացն: Մութը սկսեր էր կոխել, ուստի թեերուս մէջ առի զինքը և մինչև հիւրատունը տարի: Իր սենեակին քով սենեակ մը բռնեցի: Շատոնց մէջերնիս այնպիսի սուրբ և եղբայրական բան մը կար որ մօրը աչքին տակ քնանալու պէս՝ իմ առջիս կը քնանար: Ետքը տեսնելով որ իր հիւրանդութիւնը այսքան ծանրացած չէր երբեք և զգալով որ երկրորդ օրը ճամբան շարունակելը անկարելի պիտի ըլլար, կառքովս բանբեր մը զրկեցի Միլան Սքարբա բժիշկը Սէսթօ բերելու համար:

«Կրկին Բօլինի քով ելայ. պառկած էր, անկողնոյն վերել նստայ: Կարծես թէ ինձ հարցնելիք բան մը ունէր ան և չէր համարձակեր: Քսան անգամ իր նայուածքը վարանման անլուր զգացումով մը իմ վրայ յառած տեսայ:

«— Ի՞նչ կ'ուզես, ըսի, բան մը հարցնել կը փափաքիս և չես համարձակիր։ Արդէն քանի մը անգամ է որ այդպէս ինձ նայիլդ կը տեսնեմ, միթէ քու բարեկամդ և եղբայրդ չե՞մ։

«— Ո՞հ, ատկէ շատ աւելին ես, պատասխանեց, և ի՞նչ ըլլալդ բացատրող անուն մը չկայ։ Այո՛, այո՛, կասկած մը զիս կը տանջէ, սոսկալի կասկած մը։ Ետքը կը հարցնեմ. . . այնպիսի ատեն մը որ սուտ ըսելու արձաններ կ'երևէին, որոնցմէ մէկուն վրայ աչքերս շատ սեեռելէն՝ ինձ յանկարծ այնպէս երևցաւ որ կը կենդանանար այն և ձեռքովը նշան կ'ընէր գետինը ցուցնելով։ Երթալով այս երեւոյթը այնքան սաստկացաւ որ կարծեցի թէ անունս կը կանչէր ան. երկու ձեռքս ճակատս տարի. ինձ կը թուէր որ խելքս գլխէս կ'երթար։

«Գլուխը առի ուսիս վրայ դրի, գրեթէ մէկ ժամ այսպէս մնացինք, և բոլոր այս միջոցին զգացի որ իր ողեսպառ շունչը այսու կը թրջէր ու սիրուը կուրծքիս դէմ կը խայտար։ Վերջապէս հաւաստեց զիս որ աւելի հանգիստ կ'զգար ինքզինքը և աղաչեց որ սենեակս քաշուիմ։ Իրեն հնազանդելու համար ոտքի ելլելու վըրայ էի ու այն կէտին որ ըստ սովորականի բերանս ճակտին կը մօտեցնէի, թևերը վիզս նետեց և շուրթները իմիններուս վրայ կոթնցնելով։

«— Կը սիրեմ քեզ. մրմնջեց համբոյրի մը մէջ եւ ինկաւ գլուխը անկողնոյն վրայ։

«Զինքը թևերուս մէջ առնել ուզեցի, բայց մեղմիկ մը զիս անդին հրեց առանց աչքերը բանալու։

«— Թող զիս, Ալֆրէտ, ըստ, կը սիրեմ զքեզ. . . լաւ ու. . . երջանիկ եմ. . . :

«Սենեակէն դուրս ելայ, վասն զի այս տեսնդային համբոյրը զիս այնպիսի եռանդուն այլայլութեան մէջ դրած էր որ չէի կընար հոն կենալ։ Սենեակս գացի միջնադուռը կէս բաց թողլով որպէսզի ամենափոքր ձայն մը

լսած ատենս ներս պահամ, ետքը անկողին մտնելու տեղ՝ միայն հագուստս հանեցի և պատուհանը բացի քիչ մը զովանալու համար։ Սենեակիս ևպալքօնչը այն մողական պարտէզներուն վրայ կը նայէր, զորս լիձին վրայէն տեսեր էինք Սէսթօ մօտենալու ատեն։ Նարնջենիներու և վարդասարգերու անտառակներու մէջէն, լուսնի լուսոյն՝ սոուերներու պէս ճերմակ քանի մը արձաններ կ'երևէին, որոնցմէ մէկուն վրայ աչքերս շատ սեեռելէն՝ ինձ յանկարծ այնպէս երևցաւ որ կը կենդանանար այն և ձեռքովը նշան կ'ընէր գետինը ցուցնելով։ Երթալով այս երեւոյթը այնքան սաստկացաւ որ կարծեցի թէ անունս կը կանչէր ան. երկու ձեռքս ճակատս տարի. ինձ կը թուէր որ խելքս գլխէս կ'երթար։

«Երկրորդ անգամ աւելի աղէտալի ծայնով մը անունս լսելով զողացի ու սենեակս մտայ իսկոյն և ականջ դրի, երրորդ անգամ անունս ականջիս զարկաւ, բայց աւելի տկար կերպով։ Զայնը քովի սենեակէն կուգար, զիս կանչողը հօլինն էր, սենեակը սլացայ։

«Իրօք ինքն էր. . . ինքը ոգսպառ՝ որ չուզելով առանձին մեռնիլ ու տեսնելով որ իրեն չէի պատասխաներ, իր հոգեվարքին մէջ զիս փնտուելու համար անկողնէն իջեր ու սենեակին յատակին վրայ ծունկի եւ կեր էր։ Դէպի իրեն վաղեցի, զինքը թևերուս մէջ առնելու համար, բայց նշան ըրաւ որ հարցնելիք ունէր. . .

«Ետքը չկրնալով խօսիլ և զգալով որ մահը կը մօտենար, ձեռքով շապիկիս թևը բռնեց քաշեց գայն, երեք ամիս առաջ Հորաս կոմսին գնդակին ըրած վէրքը որ հազիւ գոցուած էր բացաւ, և մատով սպին ցուցնելով՝ ձայն մը ձգեց, կոմսակի վրայ ինկաւ ու աչքերը դոցեց։

«— Ի՞նչ կ'ուզես, ըսի, բան մը հարցնել կը փափաքիս և չես համարձակիր։ Արդէն քանի մը անգամ է որ այդպէս ինձ նայիլդ կը տեսնեմ, միթէ քու բարեկամդ և եղայդ չե՞մ։

«— Ո՞հ, ատկէ շատ աւելին ես, պատասխանեց, և ի՞նչ ըլլալդ բացատրող անուն մը չկայ։ Այո՛, այո՛, կասկած մը զիս կը տանջէ, սոսկալի կասկած մը։ Ետքը կը հարցնեմ . . . այնպիսի ատեն մը որ սուտ ըսելու չհամարձակիս։ Բայց դեռ ատենը չէ . . . երեադ կը նայիմ կարելի եղածին չափ զքեզ շատ տեսնելու համար . . . կը նայիմ որովհետև կը սիրեմ զքեզ։

«Գլուխը առի ուսիս վրայ զրի, զրեթէ մէկ ժամ այսպէս մնացինք, և բոլոր այս միջոցին զգացի որ իր ոգեսպառ շունչը այսո կը թրջէր ու սիրաը կուրծքիս դէմ կը խայտար։ Վերջապէս հաւասարեց զիս որ աւելի հանգիստ կ'զգար ինքզինքը և աղաչեց որ սենեակս քաշուիմ։ Իրեն հնագանդելու համար ոտքի ելլելու վըրայ էի ու այն կէտին որ ըստ սովորականի բերանս ճակտին կը մօտեցնէի, թեերը վիզս նետեց և շուրթները իմիներուս վրայ կոթնցնելով։

«— Կը սիրեմ քեզ. մրմնջեց համբոյրի մը մէջ եւ ինկաւ գլուխը անկողնոյն վրայ։

«Զինքը թեերուս մէջ առնել ուղեցի, բայց մեղմիկ մը զիս անդին հրեց առանց աչքերը բանալու։

«— Թող զիս, Ալֆրէտ, ըսաւ, կը սիրեմ զքեզ . . . լաւ ու . . . երջանիկ եմ . . . :

«Սենեակէն դուրս ելայ, վասն զի այս տենդային համբոյրը զիս այնպիսի եռանդուն այլայլութեան մէջ զքած էր որ չէի կրնար հոն կենալ։ Սենեակս գացի միջնադրուը կէս բաց թողլով որպէսզի ամենափոքր ճայն մը

լսած ատենս ներս սլանամ, ետքը անկողին մտնելու տեղ՝ միայն հագուստս հանեցի և պատուհանը բացի քիչ մը զովանալու համար։ Սենեակիս «պալքօն»ը այն մոգական պարտէզներուն վրայ կը նայէր, զորս լիճին վրայէն տեսեր էինք Սէսթօ մօտենալու ատեն։ Նարն ջենիներու և վարդասարդերու անտառակներու մէջէն, լուսնի լուսոյն՝ սոտուերներու պէս ճերմակ քանի մը արձաններ կ'երևէին, որոնցմէ մէկուն վրայ աչքերս շատ սեեռելէն՝ ինձ յանկարծ այնպէս երևցաւ որ կը կենդանանար այն և ձեռքովը նշան կ'ընէր գետինը ցուցնելով։ Երթալով այս երեւոյթը այնքան սասակացաւ որ կարծեցի թէ անունս կը կանչէր ան։ Երկու ձեռքս ճակատս տարի։ Ինձ կը թուէր որ խելքս գլխէս կ'երթար։

«Երկրորդ անգամ աւելի աղէտալի ծայնով մը անունս լսելով գողացի ու սենեակս մտայ խկոյն և ականջ զրի, երրորդ անգամ անունս ականջիս զարկաւ, բայց աւելի տկար կերպով։ Զայնը քովի սենեակէն կուգար, զիս կանչողը Բօլինն էր, սենեակը սլացայ։

«Իրօք ինքն էր . . . ինքը ոսպառ՝ որ չուզելով առանձին մեռնիլ ու տեսնելով որ իրեն չէի պատասխաներ, իր հոգեվարքին մէջ զիս փնտուելու համար անկողնէն իջեր ու սենեակին յատակին վրայ ծունկի եւ կեր էր։ Դէպի իրեն վազեցի, զինքը թեերուս մէջ առնելու համար, բայց նշան ըրաւ որ հարցնելիք ունէր . . .

«Ետքը չկրնալով խօսիլ և զգալով որ մահը կը մօտենար, ձեռքով շապիկիս թեը բռնեց քաշեց զայն, երեք ամիս առաջ Հորաս կոմսին գնդակին ըրած վէրքը որ հազիւ գոցուած էր բացաւ, և մատով սպին ցուցնելով՝ ձայն մը ձգեց, կոնակի վրայ ինկաւ ու աչքերը դոցեց։

Անկողին տարի գինքը ու իր վերջին հառաջը չկորսնցը-
նելու և վերջին շունչը քաղելու համար հազիւ շուր-
թերս իրեններուն մօտեցնելու ժամանակ ունեցայ:

«Բօլինի կամքը կատարուեցաւ, լիճին վրայ բարձ-
րացող այն պարտէղներէն մէկուն մէջ, նարնջենինե-
րու հոտերու մէջտեղ մրտենեաց ու վարդասարդերու
շուքին ներքե կը նիրհէ անիկա:

«— Գիտեմ, պատասխանեցի Ալֆրէտին, վասն զի
Սէսթօ մեկնելէդ չորս օր ետքը ես հոն հասայ և առանց
գիտնալու թէ այն շիրիմը զո՞վ կ'ամփոփէր, դացի ա-
զօթեցի:

Վ Ե Ր Զ



ՀՀ Ազգային գրադարան



NL0315344

5660

